

Universitäts- und Landesbibliothek Bonn

Ararat-Kovkas

Ararat - patkerazard


Cocīkean, S. M.


Frēzno, Kalifornia, 1917

urn:nbn:de:hbz:5:1-147018



Goussen 3632 (1).





Ա. Մ. Առաքելյան

ԱՐԱՐԱՏ-ԿՈՎԿԱՍ

ՀԱՏՈՐ Ա.




3632

201

卷之三

以待後日也。故不復言。

其後





93632

Մ Ա Ս Ն Ա Ռ Ա Զ Ի Ն

ԱՐԱՐԱՏ

Է Զ Մ Ի Ա Ծ Ի Ն

«Քեզի մեսնիմ, էջմիածին»:
(Ժողովրդական երգ)

Էջմիածնի ՎԱՆՔԸ



ԱՐԱՐԱՏԵԱՆ գաշտի կուրծքին վրայ կաւ-
ուոցուած է էջմիածնի վանքը։ Անոր
շըջապատին մէջն է Հայոց նախամայր
Տաճարը, Միածնի իջման տեղւոյն վրայ
հաստատուած ըլլալու աւանդութեամբն աւելի նը-
սիրուկանացած։ Միածնընկալ Տաճարին առընթեր
նաև Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը,
Համազգային Գերագոյն Խորհրդարան-Վեհարա-
նը։ Հաղար վեց հարիւր ամեայ հնութիւն մը ներ-

կայացնող այս վանքը, սկիզբէն ի վեր, ո՞չ միայն
 կրօնական, այլ նաև ազգային-քաղաքական պատ-
 շամներ արձակող հաստատութիւն մը եղած է:
 «Քանի ի սմա ծագեաց մեզ լոյս, ի Հայաստան
 աշխարհի», երգած են մէր եկեղեցական հայրերը:
 Ժողովուրդը ինքն ալ երգած է կջմիածինը: Զին
 ժամանակները, այդ Մայր վանքին նկարուած կամ
 ասեղնագործուած պատկերը, հանդիսաւոր թա-
 փօրով, կը պատցնէին Հայաստանի եկեղեցինե-
 րուն մէջ: Հայերը, միշտ ալ, բոլոր կաթողիկո-
 սական աթոռներէն ու վանքերէն աւելի ջերմաջերմ
 գուրգուրսնք մը տածած են կջմիածնի վրայ: Նա-
 խամեծարած են զայն: Զի անիկա տիեզերուկան
 նոր մէծ կրօնքին վերջին պաշտօնական կեդրոնը
 հոչակուելէ, և քաղաքական գերեր կատարելէ ա-
 ռաջ ալ եղած է ազգային բազմաթիւ փառաւոր
 յիշատակներու ամենահնագոյն մէկ կայանը:
 Եջմիածին, վեհափառ Մասիսէն, և Հոյատեսիլ
 Արագածէն ու Արայէն հովանաւորուած, և Մայր
 Արաքսի ամօտանման գոռումներէն մշտարթուն, ա-
 մէն տեսակ հարուածներու կուրծ տալով, մինչեւ
 այս օր կանգնած է անսասան: Անոր բազմագար-
 եան մարտիրոսագրութեան, միանդամայն անընկ-
 ճելի զոյսւթեան վերյուշումին առջեւ օտարներն
 իսկ, պատկառանքով, կը խոնարհին: Եջմիածինը
 շայութիւնն է: Անոր վեհապանծ Տաճարին արիւ-
 նագոյն կաթողիկէն, հայուն սիրաը: Յոյժ խո-
 ցոսուած, արիւնաթաթաւ սիրա մը, բայց կենդա-
 նութեամբ եռուն ու բարախուն: Եջմիածին, վեր-
 ջերս, բազմաշարչար ազգի վիճակին բարոքամնը
 համար վերստին վճռական քայլեր տառւ: Յուսու-

լից աչքերը, ամէն կողմէ, հեղ մը ևս դարձան
դէպի Արարատ: Եւ հայոց գերազոյն իշխանու-
թեան թափած ջանքերը յաջողութեամբ պսակուե-
լու երեսյթ մը ցոյց տուին: Այդ իսկ պատճառաւ
ալ, տակաւ, ակնկալութիւններն աւելի հրահրե-
ցան: Կուրծքերն ուժգնապինս սկսան տրոփել:
Անհամբերութեամբ լարուած զրութիւն մը դոյաւ-
ցաւ: Անձկալից սպասուեցաւ, օր առաջ տեսնելու
երեսյթին չօշափելի իրակերպումը, հաւատքին
ու աշխատանքին արժանաւոր արդիւնքը, իրաւ-
ուոնքին և արդարութեան յապաղած յաղթանակը:

Այլ աւաղ՝ սակայն, որ յանկարծ յառաջ եկան
աշխարհասասան դէպքեր, և ցնցուեցաւ հէք հա-
յութիւնը: Եւ իրաւունքն ու արգարութիւնը ան-
զամ մը ևս կոփուուեցան, զարհուրելի թափով:
Նազովրեցիի գաղափարներուն հաւատարմօրէն
հևտեղ հայ ազգը, վերսափին խաչը հանեցին:
Անոր ո՛չ միայն կոզը, այլ նաև մարմնոյն ամէն
զին ծակծկեցին: Աննախընթաց աղէտներով լի
փոթորիկը քանդեց, աւերեց զբախտանման Հա-
յոսան աշխարհը: Հուրն ու սուրը աարածուեցան
ամէնուրեք: Արեան յորդահոս վտակները զետեր
կազմեցին: Իսկ բռնամահէն զերծանող թշուառ-
ներու խմբերը, զերեկար, քչուեցան մայր հայրե-
նիքն դուրս, հեռուն, դէպի արեակէղ, չոր, ա-
ւազուտ անապատները: Ուրիշ մաս մը, հալածա-
կան ու փախստական, չունչն առաւ Արարատ: Ու
կչմիածին, հանգէպ իր բազմարիւր զաւակաց այս
նոր նահատակութեան, և վերապրողներու անսահ-
ման տառապանքին, հեծեց դառնօրէն, և ի խոր
սուզ մտաւ: Միենոյն ժամանակ, ինչպէս միշտ,

դարձեալ ազօթեց : Նահ ճիզեր գործեց : Եւ ահա ,
ճիզին ընկերացող սուբր ազօթքը լսուեցաւ երկնաւ-
որ թագաւորէն : Իրաց կացութեան փոփոխու-
թիւն մը տեղի ունեցաւ : Բախտի անիւը դարձաւ :
Արարատի սահմաններէն արդարագործ մեծ , զօ-
րաւոր ոյժ մը շարժեցաւ , և խոյացաւ դէպի Հա-
յաստան : Անիկա գնաց , հարուածեց հայուն ան-
գութ , անօրէն , մահացու թշնամինները : Եւ հետզ-
հետէ , հալածեց մարդկային ցեղին Արէնները
խողխողով այդ Կայէնները իրենց բռնատիրած հայ
երկրի բազմաթիւ վայրերէն :

Բայց և այնպէս , կջմիածինն ի սուդ է գեռ :
Անիկա չի՝ կամիր տակաւին միմիթարուիլ : Զի՞
կրնար գոհանաւ գոյացած արդիւնքով : Իր անմեղ
որդեկաց արեան գնոյն լիակատար հասուցմանը
կը սպասէ : Արգեօք Ե՞րբ պիտի հնչէ այդ օրհնեալ
ժամը : Ե՞րբ , Մա՞յր Սուբր , Տաճա՛րդ Միածնաէջ ,
պիտի կարենաս վար առնել դէմքէդ սև քօզդ , և
ցոյց տաս մեզ սփոփարար , պայծառ ժպիտ մը :
Ե՞րբ բեհեղներով , ծիրաննիններով , և Արարատեան
ըուրաստանաց անթառամ ծաղկներովը պիտի
զարդարուիս : Ե՞րբ վերջապէս , հողեռանդն ու
ցնծալից , պիտի երգես փառարանականգ ամենա-
գեղ , վեհագոյն , և հրամայես քու մեծ ու պղտիկ
զանգակներուց , որ լեզու տոնեն , ու իրենց երկ-
նանուագ ձայներով , բարձրաբարբառ , հաղորդեն
Հայ Ազգին՝ իր Ճշմարիտ Վերածնութեան Մէծ
Աւետիսը :



Եւ ահա,
ու երկնաւ
սպիտառու-
ղարձաւ:
մէծ, զօ-
էպի Հա-
յուն ան-
Եւ հետզ-
Արէլները
ըրած հայ

է գեռ:
իւ: Զի'
ր անմեղ
ուցմանը
օրհնեալ
ածնաւէջ,
քօղդ, և
զիտ մը:
բատեան
պիտի
անդն ու
ամենա-
պպափիկ
նց երկ-
սղորդեն
ան ՄԷՃ

Ա. ԷՐՄԻԱՆԻ ՏԱՁԱՐԸ



ՏԱՅՈԳ ԵԿԵՂԵԿԱԿԱՆ ՊՐԱՄՈՒԹԻԱՆ մէջ կըսուի,

թէ ինչպէս Քրիստոսի 301 թուին, Գրիգոր Լուսաւորիչ քրիստոնէցուց Հայաստանը, կործանելով պաշուած զից կուռքիրն ու կուսառնները: Կը յիշատակուի նաև հայոց առաջին քրիստոնէական տաճարին շինութեան պարագաները: Նկարագրիչը Ազաթանգելոս Հոռմայեցին, Արշակունի Տրդասթագաւորին հետ Հոռմէն Հայաստան եկած արքունական տաղանդաւոր քարտուղարը: Անիկամանը առամասնորէն կը ներկայացնէ Անակի որդւոյն Գրիգորի երեցած տեսիլքը այդ տաճարի մասին: Գրիգոր, անքան, հոգեյալ խորհուրդներու մէջ թաղուած կը մնար միշտ, երբ որ զիշեր մը նկատեց տեսիլքը:

Քանի մը կարձ հասուածներ Ազաթանգելոսի այն ընդարձակ նկարագրութենէն, որ կը պատկանի Լուսաւորչի տեսիլքին.

«... Եւ մի տեսիլ ահաւոր մարդոյ բարձր և աւհեղ... ի ձեսին իւրում ուսն մի մեծ ոսկի...: ... Եւ ինքն սլացհալ զայր ըստ արագաթե նմանութեան արծւոյ. և եկն, էջ, եհաս մօտ ի յատակ երկրիս, ի շինամէջ քաղաքիս (Արքայանիստ Վաղարշապատ), և բախեաց (ոսկի ուսն) զթանձրութին լայնաստարած գեանոյս, և մեծ և անչափ թնդիւնք հնչեցին ի սանդարձեաս անդնդոց: Եւ ամենայն երկիր յերեելիս ական տեսանելեաց բաւականի հարթ հաւասար, զաշտածի յատակեցաւ: ... Եւ տեսանեմ ի մէջ քաղաքիս մօտ յաղարանս

արքունի, խարսխածե, ճախարակածե խարիսխ
 ոսկի, մեծութեամբ իրեւ զմեծ մի բլուր, և բար-
 ձըր մինչեւ յոյժ. և ի վերայ նորա սիւն մի հրեղէն,
 և ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ, և խաչ
 լուսով ի վերայ նորա: ... Եւ ի չորեցունց սեանցն
 ի վերայ խաչիցն կամարի զարմանատեսք ի միւ-
 միանս կտպեցան. և ի վերայ այնորիկ տեսիլ զըմ-
 բեթածե խորանարդ ամպեղէն, շինուած ասու-
 ուածակերա զարմանալի: ... Եւ ի կատար շին-
 ուածոյն տեսանէի աթոռ զարմանալի աստուածա-
 կերա սքանչելի հրեղէն, և զիսաչն տէրունական
 ի վերայ նորա, զորով փարեալ լոյսն համատո-
 րած, խառնեցան ընդ ճառաղայթս խաչին. և մած-
 եալ ի նոյն միացեալ ի սիւն գործեաց լոյսն չու-
 զացեալ, և ծագեաց ի մէջ ներքին սեանցն խա-
 րսիւեաց, և բյանաց ապրեւր յորդառատ, և հոսե-
 ցաւ, ծաւալեցաւ ընդ դաշտն ամենայն, և ելից
 առհասարակ որչափ ակն բաւեաց: ... Ոսկի
 խարիսխն վէմն հաստատութեան... , և սիւնն հը-
 րեղէն կաթողիկէ եկեղեցի: ... Խոկ Խաչն լուսա-
 ուր ի սմա ներն մեծ Քահանայ յապետութիւն: ...
 Եւ տեղին այն լիցի Տաճար Աստուծոյ: ... , և Աթոռ
 Քահանայ յապետութեան: "

Աւ տեսլածն պատկերին նման կը շինուի ասձա-
 րը: Շէնքի կառուցման կը մասնակցի իր ընտա-
 նիքով նաև նորահաւատա Տրդատ թագւորը, որ
 մկրտուելով Յօվհաննէս տւաղանական անունն ա-
 սուծ էր: Անիկա իր զօրեղ կազմով ու քաջութեամբ
 արդէն համբաւաւոր, չալակովն ահագին քարեր կը
 կրէր: Հասարակ բանուորի մը նման կաշխատէր
 շինութեան գործին մէջ:

Ն Ե Ր Ա Ը

Նախապէս, Մայր Կաթողիկէ տաճարին մէջ
կանդնուած էր միակ սեղան մը, Լուսաւորչի ձեւ
ուամբ: Անունը՝ Շողակաթ Ս. Աստուածածին:
«Շող աստուածեղէն ի հօրէ լուսոյ ծագեաց»: Եւ
կշմիածնի ևկեղեցին, սկիզբները, Շողակաթ սնու-
ուամբ կը յորչորչուէր: Այս սեղանին առջև է,
որ Ամենայն Հայոց Հայրապետը, ծունկի վրայ
եկած, և երեսը գէսի ժողովուրդը զարձուցած,
կաթողիկոսական օծումը կընդունի: Տասներկու
եպիսկոպոսներ, անոր գլխուն վրայ կը լցնեն
սրբութեան իւզը: Ապա անոր օծեալ գլուխը կը
ծածին հայրապետական ուկեթել քողով:

Ազգային հին աւանդութեան մը համաձայն, Նոյ
նահատպես, ջրհեղեղէն եաք, Արաբատէն վրա իշ-
նելով, այս տեղ կանդնած է սեղան: Եւ առաջին
անգամ, զոհութեան պատարազը Աստուծոյ մա-
տուցած միենոյն սեղանին վրայ: Իսկ ըստ Մովսէս
Խորենացիի, այս նոյն սեղանին տեղը կը գտնուէր
նախկին Արտիմէտ քաղաքի մէհենանին Արտեմիս
արձանը:

Շողակաթ Ս. Աստուածածին սեղանը պարզ ու
ճաշակաւոր կերպով զարդարուած է: Անոր կեղ-
րոնական պատկերը կը ներկայացնէ Ս. Երրորդու-
թիւնը, և Աստուածածինը խոնարհ, ինքնանուէր
երեսոյթով: Ունի նրանկերտ, ոսկենիւր ծաղիկ-
ներով զրուագուած խաչկալ մը: Ասոր վրայ կը
գտնուի կշմիածնի խորհրդապատկերը: Լիովին
ոսկեզօծ է անիկա, վայելչատես, և շրջապատուած
հիանալի քանդակներով: Զմիւռնիացի աղդային-

ները նուիրած են այս խաչկալը վանքին, Աստուածատուր Կաթողիկոսի օրով: Խաչկալի զոյտ դըռներուն վրայ զծուած են Հայոստանի նախկին լուսաւորիչներուն, Թագէսսի և Բարթողիմէսս առաքեաներուն պատկերները: Թագէսսի ձեռքը Ս. Գեղարդը: Բարթողիմէսսի զիրկը Աստուածածնայ նկարը:

Խաչկալի զրութիւնը, Հայոստանեայց եկեղեցւոյ շինուածարամնին մէջ ընդունուած առաջնական ձեւը կը ներկայացնէ: Խաչկալը, բեմի յառաջակողմէն ներս, սեղանին քավերը և ճակատը գտնուած բարոր բաց մասերը կը զոյտ հաւասարապէս: Սեղանին աջ ու ձափ կողմէրէն ալ, խաչկալին ունի երկու զոնիր: Այդ մուտքերուն միջոցու կարելի է սեղանին յիտնամասի ըրջանն ընել: Իրեւ հնաւանդ ձև մը, խաչկալը, արեւելան Հայոստանի զրեթէ բոլոր եկեղեցիներուն մէջ կը պահպանուի մինչեւ այս օր:

Աջ ու ձափ կողմէրու սեղանները նուիրուած են Ս. Կարապետի և Ս. Ստեփաննոսի անուանց: Անոնք, գետնէն կը բարձրանան, երեքական սանդղը կայ աստիճաններով: Այս զոյտ սեղանները, մասնաւորապէս կը ծառային եպիսկոպոսական ձևնապրութեան արարողութեանց: Ս. Կարապետի սեղանին առջև կը պատրաստուի վկայելի նորորնայ եպիսկոպոսացուն: Ս. Ստեփաննոսի սեղանին քով ալ, Կաթողիկոսը կը լոէ եպիսկոպոսացուին վկաները: Այս աել նորընծան եմիփորոնի կարգ կստանայ: Իսկ եպիսկոպոսատկան օծումը կը կատարուի Կաթողիկոսի ձեռամբ, աւագ սեղանին առջև: Այս սեղաններուն քովէն են մուտքերը խոր-

Հրդարաններուն և խորան-պահարաններուն, ու
ոռնք լեցուն են թանկաղին հնութիւններով:

Կեզրանական սեղանը կրող մարմարեայ բեմին
հակատը, խորանաձև առանձին հասուածներ կը
ներկայացնէ: Եւ այդ հասուածներուն մէջ, կար-
գաւ, նկարուած են տասներկու առաքեալները:
Ասոնց մէջ տեղը Ասուուածները, Յիսուս մա-
նուկը գրկած: Իսկ երկու ծայրերէն մին կը պա-
րունակէ պատկերը Ստեփաննոս Նախավկային:
Միւսը Փիլիպպոսը: Բոլորն ալ ոսկեզօծ, ու ծաղ-
կազարդ չըջանակներու մէջ առնուած: Կան նաև
ուրիշ խել մը խողաներկ հին պատկերներ, առան-
րին այս ու այն կողմի պատերուն վրայ գրուած,
ըստ պատշաճութեան: Իրենց արուեստական ար-
ժանիքով, ասոնցմէ մէկ քանին աչքի կիյնան: Զոր
օրինակ Ս. Սահակը, Ս. Մկրտչոսը, Աւետիքը,
խաչելութիւնը, ևայլն: Տաճարին մէջի սրբազն նր-
կարներէն ոմանք գործերն են Ստեփաննոս Լեհա-
ցիի, և Նազար Ցովնաթանի:

Տաճարին մէջ, ամէն կողմ, կախուած կան ջա-
շեր ու կանթեղներ: Ասոնց բոլորն ալ, յայժ դե-
ղեցիկ, և նրարառւնու հնութիւններ են:

Բուն իջման վայրը, «...յորում տեղուզ այրն
ահաւոր Եհար զոսկեռուն, ...ուր անչափ թնդիւնք
հնչեցին սանդարամեսու անդնդոց», սաճարին
կեզրոնը կը գանուի: Այն տեղ, յատուկ սեղան
կանդնուած է, գետին բարձր, երկու սատիճանա-
ներու վրայ: Ճիշդ սաճարի մայր կաթողիկէին
ներքի: Սեղանն առանց խաչկալի է: Վրան ձգուած
ուկեզօծ և ծաղկեայ թանկաղին ծածկոց մը, արծ-

ուենիշով : Այն աեղ գրուած են նաև խաչ, խաչ-
 վառ, աւետարան և աշտանակներ : Սեղանին չորս
 կողմը, սրբատաշ մարմարեայ, չորս հատ նուրբ
 սիւներ կանգնուած են : Կաւանդուի, թէ Տրդատ
 թագաւոր այդ սիւները իր մէջքին վրայ զրած,
 ըերած է նոյն տեղը : Այս սիւներուն վրայ կը
 բարձրանայ կամարաձև, ոսկեզօծ, և գոյնզգոյն
 նկարներով զարդարուն փոքրիկ կաթողիկէ մը :
 Եսկ այդ կաթողիկէն կը ներկայացնէ տաճարին
 հինգ գերէթները : Վրան կ'երեւան, ի մէջ այլոց
 Հօր Աստուծոյ, Արդւոյն, և աղաւնակերպ Հոգւոյն
 պատկերները : Կատարը խաչ մը, կլոր շրջանակով,
 ձաճանչարձակ : Ներքին կամարակի բարձունքէն
 կախուած է մշտակառ կանթեղ մը, ի յիշատակ
 Միածնի իջման : Սուրբ տեղւոյն չուրջ, գետնէն
 զրեթէ մէկ կանգուն բարձր, պղնձեայ վանդա-
 կապատով շրջանակ մը կայ : Ասիկա ունի զոյդ մը
 զոնակ : Մէկը արհմատակողմէն, միւսը հարաւային
 զիէն : Ժաղավորզը չի կրնար այս զոնակներէն
 ներս ուաք զնել : Գուրսը կանգնած, կերկրապէ :
 Աւանդարար կը պատմուի, թէ Շահ Արաս սոյն
 իջման աեղէն ու սեղանէն տասնեհինգ քարեր տա-
 րած է Սպահան : Անիկա այդ քարերուն հետ Պարս-
 կաստան փոխադրած է նաև աւագ սեղանի հին
 վէմը, որուն վրայ Լուսաւորիչ պատարագած էր :
 Շահ Արասի նպատակն էր, կըսուի, իր մայրա-
 քաղաքին, Սպահանի մէջ էջմիածնական տաճար
 մը կառուցանել, և պարսիկ երկրին հայոց սրտերը
 անոր հետ կապել :

Ահազին աեղ գրաւած են տաճարին մէջ, գլխա-
 ւորապէս չորս հատ քառանկիւն, հաստ, հաստա-

տուն ու լայնանիստ սիներ : Ասոնց վրայ կը հանգ-
 չի հսկայ մայր կաթողիկէն , որուն երկարաձիգ-
 լուսամուտներուն մէջ տեղերը կը պատկերանան
 դարձեալ տասներկու առաքեալները : Մինչև իշ-
 ման տեղին առջե կը հասնի եկեղեցին տոհանը ,
 որ բաժնուած է զատերէն վանդակարգեներով :
 Այս տեղ , ժողովուրդը , կը կանգնի միշտ սաքի
 վրայ : Տաճարը , ուռասհայ բոլոր եկեղեցիներուն
 պէս , նստարաններ չունի : Ծնողունարանի գետնին
 կեղրոնք , տախտակամած է : Խոկ քովի բաժինները
 քարայտակուած են : Իջման սեղանին քովի երկու
 զատերուն մէջ կը կանգնին կարգաւ վանքի միա-
 րանները : Ասոնց առջեի կրկնակ նստակասերուն
 մէջ ալ , ուր գողիքները կ'երգեն , կը շարուին Գէ-
 որդեան ձեմարանի ժառանգաւորները : Ճշմարիտ
 բանակետզ մը , զինուրներով ու զօրասպեաներով
 լցուած : Տեսնողին խորին պատկառանք կազդէ
 այդ սեազգեստ , լրջաղէմ կրօնականներու բանա-
 կը : Խոկ այդ բանակի վերին , ընդհանուր հրամա-
 նատարին , Վեհափառ Տիրոջ երեւմն ու ներկա-
 յութիւնը , աւելի պատկառազգու : Նորին Արբու-
 թեան , Կաթողիկոսի , ամենօրեայ աթոռը գրուած
 է տաճարի ձախ կողմի վարի սինին առջե : Հան-
 գիստական ու տօնական օրերու յատկացուած Հայ-
 րապետական աթոռին տեղն ալ տաճարի նոյն ձա-
 խակողմեան վերի սինին ստորոտը : Առաջին ա-
 թոռը ընկուզենիի ընտիր վայսէ շինուած է : Ամ-
 բողջութեամբ քանդակազարդ : Գմբէթին վրայ
 կան փոքրիկ կաթողիկէներ : Կը յիշատակուի , թէ
 այս փառաւոր աթոռը մէջ զարուն , ինսվիկէնտիա-
 նոս մէ . Պաովի կողմէ , Հոոմէն նուէր խրկուած է

էջմիածին, Հայոց Հայրապետութեան : Երկրորդ
աթոռը սատափեայ է : Այս աւելի նըրակերտ ու
թանկապին գահը իր վրայ կը կրէ նոյնոքս քան-
դակազարդեր և կաթողիկէներ : Ասոնց ներքի ալ,
ոսկեզօծ և կապտապոյն ամպհովանի մը : Գեղար-
ուեսաւական սոյն հրաշալիքը նուիրուած է Ակնցի
Մահտեսի Մինասի որդի Սեղբոսէն, և Նազարի
որդի Մահտեսի Աստքելէն :



Ա. Էջմիածնի Վեչպահութեան ԳԱՀԲ

Դարերէ ի վեր կատարուած նորողութիւնները
ուստածառ եղած են, որ տաճարի նախնական և յա-
ջորդական որմանկար զարդարանքները տակաւ
ջնջուին: Մեծատաղանգ Նաղաց Յովհաթան նկար-
չին զժած տննուան ծաղկենկարներէն շատերն ալ
վաղուց եղծուած են: Աւ ասոնց տեղերը, եկած են
բռնելու հետպհետէ նոր ծաղկենկարները:

Ամէն կողմ բացուած բազմաթիւ լուսամուտներ
կան, խոչոր ու մանր, այլևայլ ձևերով: Այսպէս,
տասններու հատ մէծ կաթողիկէի շուրջը: Մէկ
աւագ սեղանին ճակատը: Եօթը արեմտեան կող-
մը: Ինը հարաւային պատին վրայ: Հիւսիսակողմ-
եան բարձունքն ալ ութը հատ, որոնցմէ երեքք
զոցուած են յետոյ:

Գլխաւոր սեղանին երկու կողմը, ուր ճէմարան-
ցիները կը կանգնին, տաաջ կային երկու խորան-
ներ: Անոնք նուիրուած էին Լուսաւորչի և Սրբոց
Յակոբեանց անուններուն: Հիմա վերցուած են:
Այս կարգագրութիւնը ըրած է Խրիմեան Կաթողի-
կոս: Խորաններն անյարմար կազմ մը ու զիրք մը
ունէին: Ասկէ զատ, չստ ալ տեղ կը զբաւէին
արդէն անհաւական տաճարին մէջ:

Մայր կաթողիկէի շրջանակին մէջ կան գոյնզ-
գոյն, խոչոր տասերով արձանագրութիւններ: Ա-
ռոնք կը յաւերժացնեն յիշատակները տաճարը հի-
մէն վերանորոգողներուն: Սոյն արձանագրու-
թեանց վարի կարգը կը գտնուի նաև տաճարը
ծաղկենկարող և պատկերազարդող Յովհաթանի
յիշատակարանը: Մասնակի վերանորոգումներ
կամ շինութիւններ կատարողներուն ալ նուիրուած
բազմաթիւ յիշատակարաններ կան ամէն կողմ:

Երեք դուռ ունի տաճարը : Մայր դուռը հաստ ,
 և պենոսէ շինուած , վեհատեսիլ երեսյթ մը կը կրէ :
 Վերջին անգամ նորոգուած է Թիֆլիսի կուսանաց
 վանքի աւագ սարկաւագուհի Հոփիսիմէ Աղեք-
 սանդրեան Թահիրեանցի կողմէ , 1889ին : Յիշա-
 տակարանը գրան վրայ : Աջ կողմի դուռն ալ , ըստ
 արձանագրութեան , ի նորոյ շինել տուած է Թիֆ-
 լիսցի Գէորգ քահանայ Գալատեանց , զարձեալ
 1889ին : Զախակողմեան դուռն ես , միհնոյն 1889
 թուին նորաշինուած է : Այս վերջնոյն ալ ծախոր
 հոգացած է Թիֆլիսի կուսանաց վանքին կոյս մը ,
 Յեփոսսինէ Արիմելիքեանց :



Գուրսը

Առաջին անգամ, տաճարի զբուելեայթին վը-
րայ աչքի կ'իշնան զանգակատները: Թուալ չորս
հատ են անոնք: Եսայարէ մայր զանգակատունը,
տաճարին արեւելան կողմը, վեհարանին դիմաց,
մուտքի մայր զբան առջեն կը բարձրանայ կա-
թողիկաձև: Զայն չինել տալ սկսած է Փիլիպպու
ն. Աղրակեցի Կաթողիկոս, 1655ին: Աւարտած է
Եղիազար Այնթասպցին, 1682ին: Տաճարին նախկին
զանգակատունը ի՞նչ ձեւ ունեցած է: Զի գիտ-
ցուիր: Գեղաքանդակ ու վեհաչուք երեսյթով մը
կանգնող այս մայր զանգակատան երրորդ յարկին
մէջ կայ սեղան մը, յանուն Գարբիէլ և Միքայէլ
Հրեշտակապետաց: Ներսէս Աշտարակեցիի օրով,
գեռ սպասարագ կը մատուցուէր այնտեղ, Հրեշ-
տակապետաց ու Համբարձման տօներուն: Միւս
երեք զանգակատները, իրենց մօր պատկերին
մանրանկարները կը ներկայացնեն: Շինուած են,
զարձեալ, նոյն Եղիազար Կաթողիկոսէն: Ասոնցմէ
մէկը կը կանցնի Շողակաթ Ս. Աստուածածնի
սեղանի կամարին վրայ: Երկրորդը Ս. Ստեփան-
նոսի խորանին կամարայարկը կը հովանաւորէ:
Իսկ երրորդը կը զանուի Ս. Կարապետի սեղանի
կամարին վերիը: Այս վերջին երեք զանգակատը-
ներու զանգակները կը հնչեցնեն միայն տօնական
ու հանգիստաւոր օրեւուն: Մէծ ու պղտիկ բոլոր
զանգակներու այլապան քաղցրահնչիւն ձայները,
միանալով իրարու, զեղեցիկ համանուագ մը ու
երկնային երաժշտութիւն մը կը կազմէն: Լսողը
յոյժ քաղցր ու ողիոր տպաւորութեամբ մը կը
լիցուի: Զանգակներուն մէջ իր մէծութեամբ նը-

շանսւոր է թիգէթեան կոչուածը : Անիկա իր վրայ
կը կրէ թիգեթերէն արձանազրութիւններ :

Նախկին կաթողիկէ տաճարը , աւանդութեան մը
համաձայն , ճշգրտօրէն խաչածե զիրքով կառուց-
ուած էր : Բայ Շահխաթունեան եպիսկոպոսի ,
զայն չափած է Դաւրիթեցի Առաքել պատմիչը :
Աս զած է , թէ տաճարն ունէր 52 կանգուն եր-
կայնութիւն , 48 լայնք , և 35 կանգուն բարձրու-
թիւն : Բարձրութիւնն ու լայնքը , այժմ ալ նոյնն
են : Միայն երկարութիւնը աւելցած է : Պատմառը
Գէորգ Գ.ի չինել տուած երեք խորաններն են ,
արեւելեան կողմը , սեղաններուն եան , պատին հա-
ւասար լայնքով : Այս յաւելուածական շնուր-
թեամբ , տաճարն արտաքուստ իր խաչածե զիրքը
չէ կորսնցուցած գարձեալ : Եւ սակայն , նոր կար-
ծիքի մը համեմատ , տաճարն իր խաչածեութիւնն
ստացած է զիրջէն : Տաճարը առաջ քառակուսի
զիրք մը ունեցած է , կրսուի : Այս քառակուսիու-
թեան պատմութիւնն ըրած է Ներսէս Ե . Աշտարա-
կեցին : Ռուս-Պարսկական պատերազմի միջոցին ,
տաճարը , երկար ժամանակ իրրե բերդ ծառայած
է : Ռուս զինուորները , գիշեր ցորեկ այդ տեղ բնա-
կած , և տաճարի տանիքին վրայ շարունակ կրակ
վառած են : Ասկէ տանիքը աւերտուած է : Եւ սեղա-
ցող անձրեններն սկսած են վար , տաճարին մէջ
վաղել : Ռուսի , Ներսէս , տանիքը քանդել տալով ,
նորողած է : Եւ այդ նորողութեան միջոցին , զար-
մանքով տեսած է , թէ ի սկզբանէ անտի խաչածե
կարծուած տաճարը քառակուսի է : Շէնքին վրան
ու մէջը , երեան եկած կարգ մը բացայայտ նշան-
ներ ես այդ իրողութիւնը հաստատած են :

Ճարտարապետական քննութեան մը արդիւնքին
ալ նայելով, տաճարին արևելեան կողմին կից
շինուած այժմու երեք խորաններուն տեղ շինու-
թիւն մը գոյութիւն ունեցած, և յետոյ քանդուած
է: Թուիք կայ, թէ այդ քանդուած շինութիւնը
կը ներկայացնէր երկու մատուռներ: Եւ ասոնց-
մէ մէկուն ճակատի զարդամասը պահուած է մին-
չե այս օր: Կ'ըսուի, թէ կջմիածին առաջ երեք
հկեղեցիներէ բազկացած էր: Երկրին թիւրքերը,
մինչեւ հիմա ալ, կջմիածինը «Երեք հկեղեց» կը
յորջորջեն արդէն իրենց լեզուալ: Այդ անուանումն
անցուած հիմունք մը ունեցած է: Սակայն զար-
մանալի է, որ կջմիածինի պատմութիւնը այդ մա-
սին բան մը չըսեր:

Մինչեւ այսօր, տաճարին արտաքին երեսը թիւն
կրայ կը նշաբուին կարգ մը հնութեան հնուքեր,
և խաչքարեր:

Այսպէս, հիւսիսային կողմի պատին բարձուն-
քը, կտուրին մօտ, կայ հին արձանագրութիւն մը,
որ եղծուած և խփու գժուար ընթեռնի դարձու
է: Պատմարան Շահիսաթունեան եպիսկոպոս կ'ըսէ
թէ այդ արձանագրութիւնը կը ներկայացնէ առ-
ձարին տառաջին անդամ կրած նորոգութեան յիշա-
տակութիւնը: Արձանագրութիւնը յունարէն է,
վասնգի այդ նորոգութիւնը կատարուած է Արշա-
կունեաց այն շրջանին մէջ, երբ որ հայերը իրենց
սեփական տառերը չունէին զես: Այդ յիշատա-
կոգրութիւնը, բատ հնագէտ Պոռէի ալ, ազօթքներ
կը ներկայացնէ: Քանդակուած խաչաղծի մը չուր-
ջո գրուած է յունարէն: «Օդնեամ՝ ամենայն ազօ-
թողաց յեկեղեցւոջ»: Խաչի թեւերուն մէջ կայ մազ

թանք
կողմի
ազաւ
Ասիլ
քանդ
իսկը
մակա
մատու
իսկը
հայու
հայու
ալ եր
նուած
րեզին
անուն
մասին
նարէն
թեւոն
կողմը
մը պի
յատա
դին ո
պատկ
լաս:
կա ո
ւոյթ
է, և
ուարե
Հա

մանը
գաւթ
է ընդ

թանք մը , առ Զուկիթայ : Բոլորակէն դուրս , վերի
 կողմի երկու անկիւնները , զետեղուած են մէյ մէկ
 ազաւնի , գէմ առ գէմ , թաշելու գիրքի մը մէջ :
 Ասիկա որոշ կերպով տեսանելի է : Ազաւնիներու
 քանդականկարը , խիստ յաջող կերպով գծուած է :
 Իսկ բոլորակին վարի կողմը , կայ երկու մասի
 բաժնուած ուրիշ գրութիւն մը : Առաջին մասի
 խօսքերն են . «Ճէր , ողորմեա՛ ծառայի քում Արք-
 ևայ» : Իսկ միւս մասինը . «Ճէր , ողորմեա՛ Ելոզեթ-
 ևայ» : Արձանազրութեան պատուանդանին կողմն
 ալ երկարաձիգ ու գեղեցիկ շրջանակի մը մէջ առ-
 նուած են սա անունները . Դանիէլ , Տիրայր և Գա-
 րեզին : Հաւանօրէն տաճարը վերանորոգողներուն
 անունները : Քիչ մը անդին , նոյն պատին վերնա-
 մասին վրայ կայ ուրիշ քար մը , դարձեալ յու-
 նարէն արձանազրութեամբ , բայց որոշ ու ըն-
 թեռնիլի : Գրուած է «Բաւլոս» : Եւ զրութեան վերի
 կողմը փորագծուած է Պօղոս առաքեալը , աթոռի
 մը վրայ նստած , զլուխը բաց , և ձեռները գէպ
 յասաջ կարկասուած : Առաքեալին գէմ , քիչ մը ան-
 դին գծուած է միանձնուհի մը : Այս վերջնոյն
 պատկերին ներփակ ալ յունարէն գրուած է «Թէկւ-
 լոս» : Հայերը զայն թեկդի կոյս կանուանեն : Անի-
 կա ոտքի վրայ կանդնած է : Շատ խոնարհ երե-
 ւոյթ մը ունի : Զետքերը իր կուրծքին վրայ ծալած
 է , և աղերսարկու նայուածքն ուղղած Պօղոս ա-
 ռաքեալին :

Հարաւակողմեան պատին վրայ կը նկատուին
 մանը ու խոշոր բազմաթիւ խաչքարեր : Վարը ,
 զաթին վրայ բացուած դուռ մը կայ : Հիմա զոց
 է ընդ միշտ : Բատ աւանդութեան , Տրդատ թա-

պաւոր միշտ այդ գոնէն տաճար կը մտնէր, առանց
ձին աղօթելու համար : Կը թուի թէ տաճարին
մէջ ալ շրջափակ մասնաւոր աղօթավայր մը ու-
նեցած է հայոց արքան : Սակայն այդ աղօթատեղ-
ւոյն հետքն իսկ կայ այժմ :

Մայր զանգակասան ճակատը վեանդուած քարի
մը վրայ կը պատկերանայ Յիսուս Փրկիչ, որ աջը
բարձրացուցած, կը հովանաւորէ վահքը : Զան-
գակասան ճարաւային ճակտին վրայ ալ պատկե-
րագծուած է Գրիգոր Լուսաւորիչը, զգեստաւոր-
ուած : Նոյն զանգակասան հիւսիսակողմը, դարձ-
եալ քարի մը վրայ, կերեայ Տրդատ, իր արքա-
յական հագուստով :

Պատմական յիշասակներով լեցուն այս տաճարը
անշուշտ, ունեցած է ուրիշ հին, հետաքրքրաշարժ
արձանագրութիւններ ու խորհրդագծեր ալ : Սա-
կայն, անոնք, հետզետէ, մերթ բնդ մերթ կա-
տարուող մէծ ու պատիկ նորոգութիւններու ժա-
մանակ, անհետացած են խոպտ : Ի՞նչովէս և ի՞նչ
պարագաներու տակ կորսուած են այդ հնութիւն-
ները : Որո՞նց կողմէ, և ո՞ւր տարուած են անոնք :
Հողին ներքե՞ն են, թէ վրան : Այս հարցումներուն
ոչ ոք կրնայ գրական պատասխան մը տալ :



կջ ՄԸ ՏԱՃԱՐԻ, ՄԱՅՐ ԱԹԱՌԻ ԵԽ

ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

Կաթողիկէ տաճարն ու մայր աթոռը, իրենց
պատմութեամբ, կապուած են միմիանց չետ։ Տա-
ճարն ու աթոռը, հաւասարապէս միաժամանակ,
ունեցած են միենայն ծաղիկալ կամ աւերուն վի-
ճակը։ Իսկ այս երկուքն անրաժան կաթողիկոս-
ներու պատմութիւնը, հայելին կը կազմէ հայ աղ-
դին ու եկեղեցւոյն ունեցած միիթարական կամ
անմիտիթար կեանքին։

Սարկի ուրուակծուածը, համառօտ պատկեր մը
կը ներկայացնէ այդ կեանքին։ Հակաթոռ կաթո-
ղիկոսաց անունները յիշատակուած չեն։

Պարքազնիան քուական

Գրիգոր Պարթև, հայոց առաջին Հայրապետը,
երր որ 303 թուին կաթողիկէ տաճարը շինեց, նոյն
առեն հաստատեց նաև կաթողիկոսարանը։ Կաթո-
ղիկոս, ինչպէս յայտնի է, յունարքն «գաթօլիգօս»
բանի է, որ կը նշանակէ ընդհանրական։ Անցողա-
կի լիշենք, թէ հայ եկեղեցին, Գրիգորէ առաջ-
ունեցաւ քանի մը հոգեոր պետեր։ Յաջորդները
թաղէս և Բարթողիմէս ստաքեալներուն։ Այդ
պետերն են Զաքարիա, Զեմենսոս, Ալբիներսէ,
Մուշէ, Շահէն, Շաւարչ, Ղեղողիոս և Մեհրու-
ժան։ Ամանք նահատակուած։ Անոնց գործոնէ-
ութեան շրջանը տեսեց զրեթէ մինչեւ 260 թուակա-
նը։ Պատմութիւնը անոնցմէ կանցնի Գրիգոր Պար-
թևի, որ առաջին պաշտօնական պետն եղաւ հայոց
եկեղեցւոյ։ Սակայն, Գրիգոր Ա. Երկար չի մնաց
իր հայրապետական աթոռին վրայ։ Քաշուեցաւ

Դարսանագեաց գաւառի Մանեայ այրը : Աթոռ
 բարձրացաւ անոր կրտսեր որդին, Արքստակէս
 Ա., 325 թուին, երբ իր հայրը վախճանեցաւ:
 Նիկիոյ Ս. Ժողովին մասնակցող այս հայրապե-
 տը, մայր աթոռն ու տաճարը պայծառ վիճակի
 մէջ պահեց մինչև 333 թուականը : Ու երբ որ նոյն
 թուին Ծոփաց աշխարհ իր հօտին այցի զնաց,
 Արքիղայոս անուն իշխանէ մը որամահ եղաւ:
 Երրորդ հայրապետը, Գրիգոր Ա.ի մէծ որդին,
 Վրժանէս Ա., 333ին զահ նստաւ : Սա նոյնպէս
 իրեն թողուած ժառանգութիւնը ըստ արժանույն
 պահպանեց, քանի զեռ ողջ էր Տրդատ թագաւոր:
 Բայց այս վերջնոյն մահէն ետք, քանի մը նա-
 խարարներու գրգմամբ, «արք արինահեղք» կա-
 լանեցին ու ահարեկեցին զայն : Եւ եկեղեցական
 պաշտամանց կարգեր ու կանոններ հաստատող
 այս հոգեոր պետն ալ, զոհ զնաց 341 թուին:
 Յաջորդ հայրապետն եղաւ անոր նոյնքան արժա-
 նաւոր որդին, Յուսիկ Ա., 341 թուականին : Սա,
 չի նայելով իր երկու անմեղ զաւակաց զաւա-
 զրութեամբ սպաննուելու վշտին, կատարեալ
 անձնուիրութեամբ, պաշտպանեց աթոռն ու եկե-
 ղեցին : Դէմ կանգնեցաւ քաջարար, ամէն տեսակ
 կործանիչ սոնձգութեանց : Ինքն էր, որ 347ին,
 Հերոսական իիզախութեամբ մը, իր ստքերուն
 տակ առնելով փշեց Զար Յուլիանոս կայսեր
 պատկերը : Ու ասոր վրայ, հայոց վախկոտ Տիրան
 թագաւորի ցաման նշաւակ եղաւ, և «զանեալ
 ջայլ ոտիւք», մարտիրոսացաւ : Տարի մը ետք,
 342ին նո՛յն Տիրանի հրամանաւ կաթողիկոսա-
 ցող, և չորս տարիէն վախճանող Լուսաւորչա-

Աթու
խտակէս
հանեցաւ:
այրապե-
ս վիճակի
ո որ նոյն
ի գնաց,
Հ եղաւ:
Տ որդին,
նոյնպէս
բժանւոյն
ադաւոր:
մը նա-
եղք» կա-
զեցական
սատառող
Ա թուին:
ն արժա-
նին: Աս,
ց գաւա-
սատարեալ
ն ու եկե-
ն տեսակ-
ը 347ին,
սաքերուն
կայսեր
ս Տիրան
«գանեալ
մը ետք,
ողիկոսա-
սաւորչա-

աւրունդ Աշախատոցի Փառէն Ա.ի օրով ալ, տաւ-
ձարն ու աթուր անվթար մհացին: Թէև, աւելորդ
է ըսել, թէ անոնք կը կառավարուէին թագաւորին
կամայականութեանցը համաձայն:

Մեծն Ներսէս, Լուսաւորչի թոռան թոռը, 353
թուին յաջորդեց Փառէն Ա.ի: Անիկա, «իրրե ար-
փի զունազեղ իմաստութեամբ» ճշմարիտ համբաւ-
ումիր փայլեցաւ: Հայաստանը թշնամիներէ ազատ
կացուց, և վայելչապէս բարեկարգեց: Հազարաւ-
որ ազգօգուտ հաստատութիւններ հիմնեց: Մայր
աթոռն ու հայ եկեղեցին աւելի պայծառացուց:
Ազգին ու եկեղեցին հզօր պաշտպան կանդնելուն
համար ալ նա հալածուեցաւ ու տառապեցաւ:
Յունաց Վաղէս կայորը զայն աքսորեց Միջերկ-
րականի Պաթմոս կղզին: Յետոյ, սակայն, իր
աքսորանքն ազատուելով, Կ. Պոլոյ հարիւր յի-
սուն հայրապետաց Ա. Ժողովին մասնակցեցաւ
Ներսէս Ա.: Արչակի որդին Պապը, Հայաստան
րերելով, թագաւոր կարգեց: Եւ գիտենք, թէ
ինչպէս վերջը, թշուառ հօր մը աւելի թշուառ
որդին, անարժան Պապ թագաւոր, իր և համայն-
ազգի բարեկար Ներսէսը թունաւորելով մահա-
ցուց: Այդ մեծ եղենը տեղի ունեցաւ 373 թուի
յուլիս ամսոյ 25րդ օրը: Եղերաբախտ սուրբին
մարմինը, ազգային փառաւոր յուղարկաւորու-
թեամբ, տարուեցաւ նախկին Թիլ աւանի, այժմու
թորդան զիւղի, եկեղեցին: Այդտեղ հանգչեցան
առհասարակ բոլոր Պարթևազն առաջին հայրա-
պետները, որոնք, անողոք ճակատագրով մը,
միշտ տանջալից, և ահով ու սարսափով լիցուն
կեանք մը ունեցան: Մեծն Ներսէսի յաջորդ Շա-

Հակ Ա.ի չորս տարուան պաշտօնավարումէն ու
վախճանումէն ետք, 377 թուին հայրապետական
դահ բարձրացաւ Զաւէն Ա. Մանազկերացին։ Ա-
սոր օրով է, 380 թուականին, որ իջմիածնի տա-
ճարն ու կաթողիկոսարանը, իրենց հմմերէն քան-
դուեցան։ Եկեղեցին հետ ազգն ալ ոտնակոխ ե-
ղաւ։ Յարձակողները, պարսիկ զօրքերը։ Ու թշ-
նամի բանակին առաջնորդը, հայ զօրավար մը,
Ռւրացող Մերուժան Սիւնեցին։ Շահակ Ազրիա-
նուեանի այս ազգականը, Զաւէն Ա., տաճարի և
կաթողիկոսարանի քանզման գէպքէն մէկ տարի
Ետքը վախճանեցաւ։ Ուստի, չի կարծուիր, թէ
ահիկա զանոնք վերականգնեց։ Թերեւ Զաւէնի
եկրայրը, Ասպուրակէս Ա., կատարեց աւերուած
Հաստատութեանց վերացինութիւնը։ Հաւանական
է։ Ասպուրակէս ժամանակ ունեցաւ այդ գործին
ձեռնարկելու։ Անիկա 381ին կաթողիկոս եղաւ, և
Հինգ տարի, մինչեւ իր վախճանը, պաշտօնավա-
րեց, Համեմատարար աւելի անդորրաւէտ պայ-
մաններու մէջ։

Մեծն Սահակ Պարթև, Հայոց հայրապետ հրո-
չակուեցաւ 387 թուին։ Պատմութիւնը շատ էջեր
նուիրած է արժանապէս, ազգին սիրելի և բազ-
մերախատ այս հոգեոր պետի նուիրական յիշա-
տակին։ Անիկա իրօք, իր հօր, Մեծն Ներսէսի
ողէս, անձնուէր և հոանդուն հայրապետ մը եղաւ։
Հայոց ազգային և եկեղեցական գործերն ու Հաս-
տատութիւնները, յոյժ բարեկարգ, և պայծառա-
գոյն վիճակի մը հասցուց։ Օգնեց Մեսրոպին, Հա-
յերէն տառերու զիւտի գործին մէջ։ Մեսրոպի և
Վոամշապոհի գործակցութեամբ, հայ զիրն ու

գրականութիւնը ծաղկեցուց։ Ա. Գիրքը թարգմանեց Մեսրոպի հետ։ Սահակ ալ, հօրը նման շատ տառապեցաւ ազգին համար։ Եւ վախճանեցաւ 439 թուի սեպակմբերի 7ին։ Մինչև 444 թուականը աշխոր կառավարուեցաւ տեղակալներով, որոնցմէ մէկն էր Մեսրոպ։

444—1439

Յովսէփ Ա. Հողոցմեցի, աշակերտ Սահակ Պարթիի և Մեսրոպի, կաթողիկոս եղաւ 444ին։ Սա հս, Պարթիականց նման, յաւէտ ինկելի յիշատակ մը թողուց, հայ ազգին ու եկեղեցիին նկատմամբ իր տածած անձնանուէր զգացումներով։ Նախագահեց Շահապելվանի ժողովին, 445 թուին։ Իսկ 450ին գումարեց Արաւածափ ժողովը։ Ինչպէս յայտնի է, այս հայրապետն եղաւ քաջալերիչ ոգին Վարդանանց սուրբ պատերազմին։ Եւ ինքն ալ զընաց կուտի դաշտը։ Վերջը բոնուելով Սիւնեաց անօրէն Վասակէն, իր քաջամարտիկ բնկերներովը զերեվարեցաւ Պարսկաստան։ Ու այնանդ ալ նահատակուեցաւ, 454ի յուլիսի 25ին։ Երկու Մանագկերտցիներ, Մելիտէ Ա., և Մովսէս Ա., աշքատու գործունէութիւն մը չունեցան զրեթէ։ Պատմութիւնը անոնց պաշտօնավարութեան թրւականները կը յիշատակէ։ Առաջինը ընտրուեցաւ 452ին, և վախճանեցաւ չորս տարիէն։ Երկրորդին ընտրութիւնը տեղի ունեցաւ 456ին, իսկ վախճանը 461ին։ Դիւտ Ա. Արահեղցի, որ 461ին կաթողիկոս ընտրուեցաւ, բաւական առավանքներ կրեց։ Աքսորուեցաւ, և ապա, առանձնացաւ մինչև իր վախճանը, որ տեղի ունեցաւ 478 թուին։

Յովհաննէս Ա. կամ Յովհան Մանդակունի, աշակերտ Թարգմանչաց, աթոռ նստաւ 478ին։ Այս միջոցներուն, Հայրապետական աթոռը կջմիածիւնէն պահ մը փոխադրուեցաւ Դուին։ Արդէն Վարդապահանց պատերազմէն յետոյ, կջմիածին առհասարակ պարսկաց յարձակման ահին տակ կը գըտնուի էր։ Եւ իրօք, յարձակումներ ալ ըրին աւերումի ու քանդումի այդ մոլոսանդ ու խուալները։ Մանդակունի ապդային, քաղաքական ու եկեղեցական յիշատակելի գործունէւթիւն մը ունեցաւ։ Գրոց մարդ, և ներշնչուած հոգի մը, միենոյն ժամանակ։ Անիկիա վախճանեցաւ 490ին։ Մանդակունիին նման, Դուին նասող բոլոր կաթողիկոսներն ալ, միշտ մասնաւոր հոգածութիւն մը ցոյց տուին կջմիածնի տաճարին նկատմամբ։ Հայոցի իշխաններն ևս անսարքեր չի գտնուեցան այդ մասին։ Անոնցմէ ոմանք, երբ որ պատերազմներէ յաղթական կը վերտառնային, կը հանդիպէին վաղարշապատ, և մայր տաճարին մէջ գոհարանական ազօթք ու պատարագ մատուցանել կուտային։ Այս առթիւ, անսնը նուէրներ կընէին, և կամ շինութիւններ կը կատարէին։ Վահան Մամիշիննեան գօրավարը, ասոնց մէկ վայլուն օրինակը կը հանդիսանայ։ Երբ որ անիկա, պարսից յաղթելով, կջմիածին եկաւ, զոհարանութիւն մատուցանելու, դարձեալ աւերուած տաճարը հիմերէն նորոգեց։ Շինել տուաւ նաև միանձնեալ կրօնաւորներու յատուկ վանասուն մը, որուն կառավարիչ կարգեց Դակար Փարակցին։ Մենաստանը տակաւ բարեզարդ վիճակ մը ունեցաւ, չնորհիւ միարաններու մէջ ափրոց համերաշիւ ու կարդապահ

սղիին։ Մանդակունիի տշակերտը, Բարգէն Ա. Ալթմսեցի, 490ին կաթողիկոս, մեծ նսխանձախնդրութիւն ցոյց տուաւ աթոռին ու եկեղեցիին հանգէպ։ Անիկա, 506ին և 513ին ժողովներ գումարեց ի Դուին։ Հայ, վրացի և ազուան եպիսկոպոսներու հետ հերքեց Քաղկեդոնի ժողովին արամագրութիւնները։ Վախճանը 515ին։ Յաջորդը Սամուէլ Ա. Արծկեցի, 516ին։ Ասոր վախճաննաման տարին, 526ին, Մուշէ Ա. Ալլարերդցին ելաւի դահ։ Մուշէի մահուամբ, 534, Սահակ Բ. Ուղկեցին ընտրուեցաւ նոյն թուին, և հինգ տարի պաշտօնավարեց։ Քրիստոփոր Ա. Տիրասիջցի, 539ին մինչև 545։ Նոյն տեղացի Դեսնդ Ա., երեք տարի գահին վրայ մնալէ յեսոյ վախճանեցաւ։ Եերսէս Բ. Բագրեանդցի, որ 548ին ընտրուեցաւ, կարեոր ժողով մը զումարեց Դուինի մէջ։ Ներսէս Բ. ի մահէն հոգ, 557ին, Յովհաննէս Բ. Գարեղեանն նստաւ աթոռ, մինչև 574 թուականը, երբ վախճանեցաւ։ Նոյն տարին ընտրուեցաւ Մովսէս Բ. ը, Արտագածոտնի եղիսարդ գիւղէն։ Ասոր համար «այլ մեծիմաստ և հանձարաւոր» յիշատակութիւնն եղած է։ Արդարի օգտակար ծառայութիւններ մասոյց անիկա։ Ժողով կազմելով, հայոց թուականն ուղղեց։ Պարսից Խոսրով թագաւորին դիմելով, մողերու կողմէ հայոց վրայ ի զործ զրուած խստութիւնները մեզմացնել արւաւ։ Վախճանը 604ին։ Արրահամ Ա. Աղբաթանցի ևս, 607ին կաթողիկոսանալով, Դուին ժողով զումարեց, և վախճանեցաւ 615ին։
 Կոմիտաս Ա., Արագածի Աղձ գիւղէն, ընտրուեցաւ 615ին։ Բանաստեղծ և չինարար հայրա-

ողեաւ : Այլ և այլ վերաշխռութիւններ կատարեց :
Ի մէջ այլոց Հոփիսիմեայ վանքի եկեղեցին : Կո-
վածութ քարերով վերակառուցանել տուաւ նաև
մայր տաճարի մէծ կաթողիկէն, որ տուաջ վայտէ
էր : «Անձինք նույիրեալը»ի այս հեղինակի վախ-
ճանին, 628, գահակալեց Քրիստովոր Բ., Ապա-
հունեաց տնէն : Նախարարներու բարուցած չփո-
թութեանց պատճառաւ, աթոռը թողուց երկու
տարի եաքքը : Գնաց Մասիսի ստորաը զանուող
Ռւդեաց զիւզը, և Հոն, խստակրօն վարքով մը
իր օրերը վերջացուց : Եզր Ա. Փառամնակերացի,
630ին կաթողիկոս : Կարնոյ ժողովը գումարեց, և
641ին վախճանեցաւ :

Ներքս Գ., Տարաց աշխարհի Խշան զիւզէն,
641ին աթոռ նստելով, շինարար կաթողիկոս մը
եղաւ : Ահա՛ թէ ինչու անկիւա («Շինող» մականունն
ստացաւ : Այլ եկեղեցիներու շինութիւններէն զատ
կաթողիկէ տաճարին վրայ ինչ ինչ նորողութիւն-
ներ ըրաւ : Ազգը պահպանեց : Դուինի ժողովը
կաղմակերպելով, եկեղեցական բարեկարգու-
թիւններ հաստատեց : Հուսկ հասպա, Հայուստանը
աղանդաւորներէ մաքրերու մէծ ջանքեր թափած
առենը, 661ին, վախճանեցաւ : Անաստան Ա.,
Ակոսեցի, ընտրուեցաւ 661ին : Վախճանեցաւ 667-
ին : Իսրայէլ Ա., Ոթմսեցիի կաթողիկոսութիւնը
667ին : Մահը 677ին : Սահակ Գ. Զորափորի Ար-
քունաշէն զիւզէն, 677ին Հայրապետ : Շղթայա-
կապ զերեվարեցաւ Դամակոս : Յետոյ, Հայաս-
տան արշաւող Մուհէմմէտ Ազրայ Հագարացիին
ընդ տուաջ զնաց, զայն հաշտեցնելու համար : Աս-
կայն, Խառանի մէջ, հիւանդ, անկողին ինկաւ :

Եւ վախճանեցաւ 703ին, Մուհէմմէտի ղղասսութեան համար անոր ուղղուած իր նամակը ձեռքին մէջ բռնած : Աւանդութեան մը համաձայն, բռննակալ Հազարացին վախճանեալ Սահակին կը մօտենայ, իրեն ուղղուած նամակն առնելու : Եւ կը տեսնէ, թէ Սահակ, այդ միջոցին, որպէս թէ կենդանացած, թուղթը բռնող ձեռքը իրեն կը կարկասէ : Եղիս Ա. Արճէցի, ընտրուեցաւ 703ին : Մահը 717ին : Յովհաննէս Գ.ի ընտրութիւնը 717ին : Տաշրաց Օձուն գիւղէն եղող այս հոգեորպեար իմաստասէր անձ մըն էր : Եւ «Իմաստասէր» ալ մականուանուեցաւ : Օձնեցին նախազահեց Դույնի և Մանագիկրտի ժողովներուն : Ազանգաւորները հալածեց Հայոստանէն : Վախճանեցաւ 728ին : Նոյն թուականին ընտրուեցաւ Դաւիթ Ա. Արտօննեցի : Այս վերջնոյն մահէն ետք, 741ին, կաթողիկոս՝ Տրդատ Ա. Աթմոնէցի, մինչև 764թուականը : Տրդատ Բ. Դաստաւորեցիի ընտրութիւնը 764ին : Վախճանը 767ին : Սիոն Ա. Բաւոննեցի, Պարտաւի ժողովին նախազահեց : Ի Տէր նաջեց 775ին : Եսայի Ա. Եղիսկապարուչեցի, 775էն մինչև 788 : Սաեփաննոս Ա., Դույնեցի, երկուամարի : Յովհար Ա., նախօրդին հայրենակից, միայն մէկ ամարի կաթողիկոս : Սոլոմոն Ա., Գառնեցի, նոյնպէս մէկ ամարի : Խոկ Գէորգ Ա., Բիւրականցի, «Հոյլորբուկ» մականուանեալը, երեք տարի պաշտօնավարեց, և վախճանեցաւ 795ին : Անոր յաջորդն եղաւ, նոյն թուին, Յովսէփ Ա. Փարպեցի, «Կարիճն կոչեցեալ» : Սա մայր աթոռի կալուածներն պաշտպանելուն համար, հալածուեցաւ թուղթմա սստիկանէն : Շղթայակապ բանա դր-

ուեցաւ : Ու վերջապէս , իր վիշտէն վախճանեցաւ 806ին : Դաւիթ Բ . , Կակազցի , 806էն մինչև 833 : Յովհաննէս Դ . , Ավայեցի , 833—855 : Զաքարիա Ա . Զագեցի , նախորդին նժան 22 տարի կաթողիկոս : Գէորգ Բ . Գառնեցի , 878էն 898 : Ասոր յաջորդող Մաշտոց Ա . Եղիվարզցին , մէկ տարիէն վախճանեցաւ , այսինքն 899ին :

Յովհաննէս Ե . , Դրասիանակերտցին , պատմաբան , 899ին ստանձնեց Հայրապետական պաշտօնը : Հաշոնեցուց իրարու հետ Ամրատ թագաւորն ու Աշոտ Արծրունին : Տառապալց կեանք մը ունեցաւ : Ազգին թշնամիներուն դէմ , յունաց Պերփերուժէն կայսրէն օգնութիւն խնդրեց : Երկիրներ թափառելով ի ինդիր իր ազգի փրկութեանը , գընաց վերջապէս Վասպուրական , Գաղիկ Արծրունի թագաւորին մօտ : Եւ հոն , 931ին , մտաւ ի հանդիսաւ , աւարտելով իր «Պատմութիւն ազգին ընդդարձակ ևս զիւրոյ ժամանակին , վայելչահիւս կազմուածովք բառից և շարադրութեանց ...» : Երեք Ռշուունիներ , յաջորդաբար , աթոռ նստան : Առաջինը , Ստեփաննոս Բ . , որ Ազթամար Հաստատուեցաւ , հովուեց միայն մէկ տարի : Երկրորդը , Թէոդորոս Ա . , 932էն 938 : Իսկ երրորդը , Եղիսէ Ա . , նոյն թուականէն մինչև 943 : Անանիա Ա . Մոկացի , տարի մը ետք հաստատուեցաւ Արդինա : Վախճանը 967ին : Վահան Ա . Սիւնի , ընտրուեցաւ 967ին : Գահընկեց Եղան Երկու տարի ետքը : Ստեփաննոս Գ . , Աւաննէն , 969ին : Բանտարկութիւն կրող այս հովուապետը վախճանեցաւ 972ին : Խաչիկ Ա . , Արշաբունի , 973էն մինչև 991 : Ասրդիս Ա . Աւանցին ալ , որ Անի փոխադրուեցաւ 992ին ,

27 տարի ետք իր Հրաժարականը տուաւ :

Պետրոս Ա., «Գհատագարձ», կաթողիկոս 1019-ին : Երգմնագիր տրուեցաւ անոր, Յովհաննէս թագաւորէն, Անին յունաց յանձնելու համար : Երգմնագիրը Վասիլ կայսեր ներկայացնելու նըսպատակաւ, զնաց Խաղաթի : Այսուեղ կայսեր ներկայութեան, Ճորոխ գետին վրայ, Զրօրհնեաց տօն կատարեց, հայ ծէսով : Աւանդութիւնը կրուէ, թէ զետք, իր ընթացքէն կանգ առաւ, ետ զարձաւ, և յուսեղէն ճառագայթներով ողոզուեցաւ, երբ որ Պետրոս կաթողիկոս միւսոնը լեցուց ջրերուն մէջ : Անկէ մնաց Պետրոսի «Գհատագարձ» մականունը : Անիկա, 1051ին Հաստատուեցաւ Սերաստիա, և վախճանեցաւ Երեք տարի յետոյ : Խաչիկ Բ., Անեցի, 1054ին նստաւ աթոռ : Փոխադրուեցաւ ի թաւրլուր, 1057ին : Հանգիստը 1060ին : Գրիգոր Բ. Վկայաւէր, Գրիգոր Մագիստրոսի որդին, նախ Ծամնդառ Հաստատուեցաւ, 1065ին : Յետոյ, ասու զանդական կեանք մը ունեցաւ : Գնաց Հռոմ, Գրիգոր Պատղին բացատրութիւն տալու հայոց եկեղեցւոյ ծէսերուն վրայ : Անկէ անցաւ Երուսաղէմ, Եղիսաբետոս, Մեմփիս : Հայաստանի մէջ այդ ատենաները տեղի ունեցած խառնաշխոթութիւններուն առնթիւ, յունաց Ալեքսիս կայսրը միամիացուց : Ի վերջոյ քաշուեցաւ Սև լերան Արեգի վանքը : Եւ այն տեղ Սր. Գրոց վրայ աշխատելով, իր Երկրաւորը կնքեց, 1105ի յունիս ամսոյ Յին : Բարսեղ Ա. Անեցի, Շուղը Հաստատուեցաւ 1105ին : Հայ եկեղեցին առւրքէ զերծ կացուցանելու աշխատեցաւ, պարսից Մելիք Շահին մօս : Գող Վասիլ իշխանին հետ պատմական տեսակցութիւն մը ուշ

նեցաւ։ Իրիկուն մը, երբ ՊԵՀՆԱՆԻ մօտ զանուող
Վարդահեր աւանին մէկ տանը տանիքին վրայ, իր
միարանաց հետ, աղօթք կընէր, ծանր արկածի
մը պատահեցաւ։ Տանիքը վլաւ։ Բարսեղ վիրա-
ւորուեցաւ, և վախճանեցաւ 1113 թուի նոյեմբեր
13ին։ Գրիգոր Գ., Պահաւունի, 20ամեայ երի-
տասարդ կաթողիկոսը, աթոռ նստաւ 1113ին։ Սկ-
լեռ ժողով գումարեց 1500 կրօնականներով, և բա-
նագրեց Աղթամարի Հակաթոոին նորաօծ կաթո-
ղիկոսը, Դաւիթ Թոռնիկեանը։ Ակիւթացոց աս-
պատակութիւններուն հետեւանքով, մայր աթոռը
փոխադրեց նախ Ծովք, 1125ին, յետոյ Հոռմկլայ,
1147ին։ Հրաժարական առաւ 1166 թուի օգոստո-
սի 17ին։ Եւ նոյն տարրուան նոյեմբեր ամսոյն մէջ
ալ վախճանեցաւ։

Ներսէս Դ., Կլայեցի, «Շնորհալի» մականուան-
եալը, իր եղրօր, Գրիգոր Գ.ին յաջորդեց, 1166ին։
Նշանաւոր զիառն, աստուածարան, և մեծատա-
զանդ բանաստեղծ։ Արթուր Հովիւ։ Ազգին ցաւե-
րուն մէծ հոգասար մը։ Բարեկարգեց ու պայծա-
սացոց հայ եկեղեցին։ Անոր երկնասուր զրչէն ե-
լան բազմաթիւ հոգեզմայլ չարականներ, տաղեր
ու աղօթքներ։ Վախճանեցաւ 1173ի օգոստոս 13ին։
Թագուեցաւ Հոռմկլայ, իր եղրօր զամբարանին
մէջ։ Գրիգոր Դ., «Տղայ» անուանեալը, Եղրօր-
որդին Շնորհալիի, կաթողիկոս 1173ին։ Հոռմ-
կլայ ժողով գումարերով, աշխատեցաւ հայոց և
յունաց միջև միարանութիւն գոյացնել։ Արդեօք
ասոր համա՞ր «Տղայ» կոչած են զինքը . . . ։ Վախ-
ճանը 1193ի մայիս 16ին։ Նոյն տարին բնարրուեցաւ
Գրիգոր Ե., «Գահավիժ» կամ «Քարավիժ» մական-

ուանեալը : Ամբաստանուեցաւ ու արգելափակուեցաւ : Բայց չի կրցաւ տանիլ այդ անարդանքը : Եւ արգելարանէն փախչիլ փորձեց , բարձր պարփառին վար ցատկելով : Այդ գահավիժումը 1194ին , մահ պատճառեց անոր : Գրիգոր Զ . «Ապիրատ» , 9 տարի : Յովհաննէս Զ . , Սսեցին , «Մեծաբարոյ»ն , ընտրուեցաւ 1203ին : Անն թաղաւորի գործած անիրաւութեանց դէմ կանգնելուն համար , աթոռէն զրկուեցաւ ժամանակ մը : Ասոր մահուամբը , 1221 էն , Կոստանդին Ա . Բարձրաբերդցին ընտրուեցաւ : Նորընտիրը , Զապէլ թաղուհին պատկեց Ֆիլիրին հետ : Սիս ժողով գումարելով , եկեղեցական բարեկարգութեան համար քաննեհինդ նոր կանոններ սահմանեց : Վախճանը 1267ի ապրիլ 9ին : Յաջորդը Յակոբ Ա . , Կրտսեցի , «Գիտնական» կոչուածը , 19 տարի : Կոստանդին Բ . Կատուկցին , «Պրօնազործ» կաթողիկոս 1286ին : Թաթարաց արշաւանքներուն դիմագրելու համար , օգնութիւն խնդրեց Հոռմայ Պապէն : Գահընկէց 3 տարիէն : Ստեփաննոս Դ . , Հոռմկլայեցի , Եղիպատու գերեվարեալ , միայն 2 տարի կաթողիկոս : Գրիգոր կ . Անաւարզեցի , «Տուրքերիցանց» կոչուածը , Սիս հաստատուեցաւ 1293ին : Վախճանը 1307ին : Կոստանդին Գ . Կեսարացի , 1307էն մինչև 1322 : Կոստանդին Դ . , Լամբրոնացի , 4 տարի : Յակոբ Բ . Տարսոնցի , 1327—1341 : Վերընտրուեցաւ 1355ին , և վախճանեցաւ 4 տարի ետքը : Միսիթար Ա . , Գրնեոցի , նախորդին հրաժարած տարիներու միջոցին պաշտօնավարեց : Մեսրոպ Ա . Արտազցի , եկեղեցական խնդիրներու համար Սիս ժողով գումարողը , 1359էն 1372 : Կոստանդին Ա . , Վահագանցի , 1372—1389 :

տանդին է . Սսեցի , 2 տարի : Պօղոս Ա . Սսեցի , 3
տարիի չափ ճնշեալ պաշտօնավարութիւն մը ու-
նեցաւ : Հեք թէողորոս Բ . Կիլիկեցին , 15 տարի
կաթողիկոսութիւն ընելէ ետք , սպաննուեցաւ Մհ-
լիք Օմարէն : Արդ միջոցներուն էր արգէն , որ Լու-
սինեան Լևոն վերջին , կալանաւորուեցաւ , և Կի-
լիկիոյ թաղաւորութիւնը վերջացաւ : Կարապէտ
Ա . Կեղեցի , «Բոկիկ» , 1393—1408 : Յակոբ Գ.
Սսեցին , 3 տարի : Գրիգոր Բ . , Խանձողատ , 5 տա-
րի ետքը մերժուեցաւ : Պօղոս Գ . Գառնեցի , 1416էն
մինչեւ 1429 : Կոստանդին Զ . Վահկացի , 10 տարի
չովուեց :

1439—1891

Գրիգոր Թ . Մուսավէկեանի օրով , 1439—1441 ,
ընդհանուր կաթողիկոսական աթոռը , իր առջան-
դական վիճակէն ազատուեցաւ վերջնապէս : Եւ
վերահաստատուեցաւ էջմիածնի մէջ : Իսկ կիրա-
կոս Ա . Վիրապէցի , Համօրէն ազգին ընտրու-
թեամբը , 1441ին աթոռ նախելով , վանքին մէջ
կարդ մը նորոգութիւններ կատարեց : Երկու տարի
ետք , ասոր յաջորդով Գրիգոր Ժ . Զալալրէկեանն
ալ , աթոռին սեփական կալուածներ հաստատեց :
Մբցակիցներ զինքը ընաւ հանգիստ չի թողուցին ,
մինչեւ իր վախճանը , 1466 : Արքստակէս Բ . Աթո-
ռակալ , կաթողիկոս 1466ին : Վախճանը երկք
տարի ետքը : Արդիս Բ . Աջասար , հինգ տա-
րի : Յակհաննէս է . Աջակիր , տաս տարի պաշ-
տօն կատարելէ ետք , հրաժարեցաւ : Արդիս

Գ. Միւսայլ, 1484էն մինչեւ 1515, խել մը աթոռաշկիցներ ունենալով : Զաքարիա Բ. Վաղարշապատցի, 5 տարիէն վախճանեցաւ : Սարգիս Դ. Վրաստանցի, կսուավարեց 16 տարի : Յաջորդը, Գրիգոր ԺԱ. Բիւզանդացին ալ, 9 տարի : Սահմաննոսե. Սարժաստեցի, «այր խմաստոն և զբասէր», կաթողիկոս 1545ին : Քիչ ետքը քաջուեցաւ աթոռէն, ժամանակի զանութիւններէն վշտացած : Ի խնդիր ազգի ցաւերու զարմանումին, չըջեցաւ Պուլս, Հոռմ, Լեհաստան և Բուսաստան : Հանգիստը 1564ին : Միքայէլ Ա., Սեբաստացի, մինչեւ 1576: Գրիգոր ԺՅ. Վաղարշապատցի, 11 տարի : Դաւիթ Դ. Վաղարշապատցին ընտրուեցաւ 1587-ին : Հարկահաւաքներու գործած բոնութիւններէն ու հարստահարութիւններէն զանացած, քաջուեցաւ գործէ, այլևայլ աթոռակիցներ կարգելով հետզհետէ : Յիշատակինք այստեղ, թէ սոյն աթոռութեան զրութենէն, չատ անզամ օգտուածէն կջմիածնի կաթողիկոսները, իրենց նեղ պարագաներու միջոցին : Դաւիթ Դ. սակայն ազատ չի ձգուեցաւ, և բոնուելով, բազմաթիւ հայերու հետ գերեվարուեցաւ Սպահանն : Յետոյ Պարսից Շահը ցաւեցաւ իր ըրած անիբաւութեանը վրայ, և Դաւիթի սիրար սիրաշահելու համար, անոր գեղ մը նուիրեց : Անոր կաթողիկոսութիւնը տեսեց մինչեւ 1629 թուականը :

Մովսէս Գ. Տաթեացին, ժըրածան կաթողիկոս մը եղաւ, նոյն թուին աթոս նստելով : Անիկա նուրոգեց վանքը և տաճարը, որոնք ասպատակութիւններու հետեանքով գարձեալ խղճալի վիճակի

մը Հասած էին : Հայ իշխաններու հետ գնաց Պարսկից Խամացիլ Շահին, և անոր թանկապին ընծաներ տալով, մայր աթոռն ազատեց պարտքէ և արքունական տուրքերէ : Կանգնեց վանքին շուրջը բոլորով ըրդաւոր մեծ պարսպապատերը : Ասոնք ունին կամարակապ ձևով շնուած քանի մը մուտքեր : Ահաւասիկ ատոնցմէ գլխաւորներուն անունները . «Գիւղի Դարպատ», «Ղաղարապատի Դուռ», և «Տրդատի Դուռ» : Այս վերջինը էջմիածնի պաշտօնական դուռն է : Տուրքերէ ոմանց վրայ կան արձանագրութիւններ : Տաճարը կը զանուի այս պարփակներուն ճիշդ մէջտեղը : Մովսէս Գ., կառուցանել տուաւ նաև մայր աթոռի Վեհարանը, և Հիւրանոցը : Վախճանեցաւ 1632ի մայիս 14ին : Փիլիպպոս Ա. Ազրակեցի, 1633ի յունվար 13ին կաթողիկոս : Սիսի Ներսէս կաթողիկոսին հետ, Համախորհրդարար, Եկեղեցական բարեկարգութիւններ ըրաւ : Վանքին և տաճարին վրայ կարենը նորոգութիւններ կատարեց : Զեթահանքեր շինեց : Անտօն Զէլէպի Ապրօնանի ծախքով, ձեռնարկեց մայր զանգակատան շինութեանը, 1655ին : Սակայն, իսկոյն վախճանեցաւ, սկսած գործը կիսատ թողելով : Յակոբ Դ., Նոր Ջուղայեցի, ընտրուեցաւ նոյն տարուան ապրիլի 8ին : Նախորդին սկըսած մայր զանգակատան շինութիւնը շարունակեց : Էջմիածնի մէջ, 1678ին զաղանի ժողով գումարեց, ազգին ողբալի վիճակին վրայ խորհրդակցելու համար : Քանի մը ընկերներու հետ, որոնց մէջ էր նաև Խորայէլ Օրին, ուղեորեցաւ գէպի Եւրոպա : Նորատակն էր Հոռմայ Պապին ու Եւրոպ-

Էան կառավարութեանց ուշադրութիւնը հրաւիրել
բազմաչարչար Հայաստանին ու տառապող Հայ
ազգին վրայ : Բայց , վախճանեցաւ 1680 թուի օդ .
1ին , երբ որ ճամբարդելով հասած էր Պոլիս :
Մարմինն ամփոփուեցաւ Բանկալթիի Հայոց գե-
րեզմանատան մէջ : Եղիազար Ա. Այնթապցին , ըն-
տրուեցաւ 1681ին : Նախկին պատրիարք Պոլսոյ և
Երուսաղէմի աթոռներուն : «Այր խրոխտ և փար-
թամ» : Աւարտեց մայր զանդակատան շինութիւ-
նը : Շինել տուաւ նաև տաճարին միւս երեք փոք-
րիկ զանդակատները , մեծին համապատասխան
ձեռք մը : Վախճանեցաւ , տասը տարի կաթողիկո-
սութիւն ընելէ ետք : Նահապէտ Ա. Եղեսիացիի
ընտրութիւնը , 1691ի օգոստոս 10ին : Մերժեց ըն-
դունիլ Պապի եկեղեցական գերիշխանութիւնը :
Պաշտօնազուրկ եղաւ , 1696ին , և ինն տարի յետոյ
վախճանեցաւ : Աղեքսանդր Ա. Զուղայէցի , 1706—
1714 , նոյեմբեր 22 :

Ասուտածատուր Ա. Համատանցին , ընտրուեցաւ
դրեթէ մէկ տարի ետքը : Մայր աթոռի բարեկար-
դութեանը աշխատեցաւ : Տաճարին մէջ նորոգու-
թիւններ կատարեց : Այս դժբախտ կաթողիկոսը ,
սակայն , յետոյ չկրցաւ մնալ էջմիածին , զարձեալ
երկրին մէջ տիրող վրդովմանց պատճառաւ : Աստ-
անդ թափառեցաւ , տիտոր ու տրատում : Եւ 1725
թուի հոկտեմբեր 10ի գիշերը , Օչական գիւղը , երբ
որ երդիքէ մը լուսնոյ խաւարումը կը դիտէր ,
ցուիքէն զլիսիվար գետին ինկաւ , և վախճանեցաւ :
Կարապետ Բ. Աւլնեցին , օծուեցաւ Պոլիս , 1726ին :
Մահը երեք տարիէն : Արքահամ Բ. Խօշապցին ,

1730ին : Շինել տուաւ տաճարին մէջի այն երկու խորանները, որոնք հիմտ վերցուած են : Վախճառ նը 1734ի նոյեմբեր 1ին : Նոյն թուականին առոր յաջորդող Արքահամ Գ. Կ բ ե ա ա ց ի ն, Երեք տարիէն վախճանեցաւ : Գլխաւոր գործը, պարսիկներու ձեռքէն բաւական թուով հայ գերիշներ ազատելլ : Ղաղար Ա. Զահկեցին, 1737ին կաթողիկոս : Շահ Թամազի հրաժանաւ, «գանիւք և տուղանօք» ինկաւ աթոռէն, մէկ տարի ետքը : Բայց Շահ Թամազի թոռան Շահ Բուզի միջնորդութեամբ, վերահասատուացաւ : Վանքի հիւրանոցը քակելով նորոգ կառուցանել տուաւ, և տնունը զրաւ «Ղաղարապատ» : Դեռ քիչ ժամանակ տոաջ գործածուող այս հիւրանոցի զրան վրայի յիշատակարանը կըսէր . . . Զքնազ ձեռով ազնիւ կազմեալ, Զոր տեսանողքն եղեն ապշեալ, Քաղցր անուանմբ զսա պատկեալ, Ղաղարապատ վերաձայնեալ . . . : Զահկեցին զաղբեցաւ պաշտօնէ 1749ին, առանց կարենալ զործադրելու մայր աթոռի պայծառութեան մասին իր ունեցած գեղեցիկ ձաղիքները : Մինաս Ա. Ակնցի, 1751—1753, մայրին 12 : Աղեքսանդր Բ. Գարագաշեան, Պոլսիցի, 1753էն 1755 : Յակով Ե. Շամախիցին ալ, 1759 էն մինչև 1763 թուականը :

Արմէսօն Ա. Երեանցի, «Արի Աստուած Հարցն մերոց»ի հեղինակը, 1763ին օծուեցաւ : Մայր աթոռի բարեգարգութեանը համար մէծ ջանքեր ըստու : Տաճարին տանիքը նորոգեց : Վանքին մէջ կարդ մը օգտակար չէնքեր կառոյց : Հաստատեց վանքին ապարանը և թղթաշինութեան գործարաւ-

նը։ Արտագրուած թղթով, շատ մը գրքեր հրատարակեց։ Ռուսաց արքունիքին հետ սերտ յարարերութիւն մշակեց։ Եւ իր կողմէ, իրր պատուիրակ զրկեց Ռուսիոյ արքունիքաց մօտ։ Յովոչի Արքեպիսկոպոս Արքութեանը։ Ասոր մահէն ետք, 1780 յուլիս 26, թղթի գործարանը խանդարուելով անդործածելի դարձաւ։ Դուկաս Ա. Կարնեցիի ընտրութիւնը 1780ին, և վախճանումը 1799ին։ Դափիթ Ե. Էնէպէթցի, Զօրզանեան, ընտրուեցաւ 1801ին, և մերժուեցաւ երեք տարի ետքը։ Դանիէլ Ա. Սուրբանեցին, պաշտօնավարել սկսաւ 1804էն։ Բայց հալածանքէ ու աստականքէ չի կրցաւ աչք բանալ։ Վերջո, պարսիկներու ձեռումբ, դրուեցաւ երեանի բերդը, ուր վախճանեցաւ 1808 թուի օգոստոս 21ին։ Եփրեմ Ա., Զորագեղցի, ընտրուեցաւ մէկ տարի ետքը։ Ասոր պաշտօնավարութեան միջոցին, պարսիկ ազահ իշխանութեան խորածանիկ հնարքներովը, աթոռն ինկաւ պարտքերու տակ, և ադքառացաւ։ Եփրեմ, յուսահատ, հրաժարեցաւ 1831ի մարտ 6ին։ Յովհաննէս Բ., Կարբրեցի, 1831 մարտ 31ին ընտրուելով, նոյեմբեր 8ին օծում ստացաւ։ Ասոր օրէն սկսաւ նոր ընտրութիւնները տարի մը յապազելու սովորութիւնը։ Ատացաւ «Պալաժէնիայ»ի, այսինքն Հայաստանեաց եկեղեցւոյ հոգեուրական գործոց կառավարութեան կանոնագիրը, 1836 թուի մարտ ամսոյ 11ին։ Եւ 1837ի փետրվար 22ին ալ էջմիածին տեղի ունեցաւ Սիսոդի պաշտօնական բացումը, որուն նախազահեց ինքը, Կարբրեցին։ Ռուսաց Նիքոլա Ա. Կայսեր այցելութիւնն ընդունեց, էջմիածնի

մէջ։ Մայր աթոռը բոլորովին ազատեց պարտք։
իսկ վախճանին, 1842 մարտ 26, անիկա իր անձ
նապատկան ամբողջ նիւթական կարողութիւնը,
նուիրեց վանքին։



ՆԵՐՍԵՍ Ե.

Ներսէս Ե. Աշտարակեցին ընտրուեցաւ 1843ի
մայիս 18ին : Օծումը 1846 թուի յունիս 9ին : Անոր
աղքաղանձ, մհծ գործը, հայրենեաց պաշտպա-
նութիւնը, կաթողիկոսական ընտրելի ըլլալէ ա-
ռաջ : Ծուսաց աջակցութեամբ, հայ կամաւոր զին-
ուորներով, պարսկաց դէմ կունեցաւ : Եւ ազատեց
երևանեան նահանգը, էջմիածնով, մահմետական
բոնակալաց քանդիչ ու աւերիչ տիրապետութե-
նէն : Յետոյ, Պատքիչիչն յանիրաւի ամրաստան-
ուեցաւ ու նախատուեցաւ : Ահաւոր յուսափարու-
թեանց մատնուեցաւ : Անպատում դառնութեամբ
տեսաւ, իր ջանքերով ձեռք բերուած հայոց ա-
զատութեան վերացումը : Այնուամենայնիւ, անոր
օրով մայր աթուը նոր կեանք առաւ : Հիմնեց
թիֆլիսի թևմին գպրանոցը : Վանքին օգը բարե-
խառնով, և ամէն կերպով օդառակար հանդիսացող
մհծ անտառը, և լիճը, շինել տուաւ : Վախճանե-
ցաւ 1857ին, փետրվար ամսոյ 13րդ օրը : Կառկած
կայ անոր բնական մահուան մասին : Տիրող ընդ-
հանուր կարծիքն այն է, թէ մեծապատկառ ու
վեհատեսիլ հայրապետը թունաւորած էն : Աւան-
դութիւնը կրսէ, թէ անիկա այն թուղթը, որով
ուսւ կառավարութեան կողմէ հայոց ինքնօրինու-
թիւն արուած էր, մինչև վերջը կը պահէր իր
ծոցին մէջ : Կրծքին ամենակենալից մէկ կողմը :
Ճիշգ սրտին վրայ : Եւ երրէք, ու ոչ մէկ պարա-
գայի տակ, իր քովէն չէր հեռացներ թանկագին
փաստաթուղթը : Այլ սակայն, եղաւ օր մը, որ
անյայտացաւ այդ թուղթը, երբ ինքը, ներսէս,
անքնական վախճանով մը, անէացաւ... : Մատ-

թէռն Ա. Չուհածեսն, Կ. Պոլսեցի, ընտրուած՝
1858ի մայիս 18ին: Օծուած՝ նոյն թուի օդոսառա
ամսոյ 15ին: Անոր առաջին գործերէն մէկն եղաւ
տաճկահայոց և մայր աթոռի միջն ժամանակ մը
բնդհատուած յարաբերութիւնները վերականդնել:
Այդ ուղղութեամբ, նախառակայարձար, կարեոր
կոնդակներ հրատարակեց: Եւ նուիրակներ դրկեց
Հայաստան ու Թիւրքիոյ ամէն կողմը: Բարեկար-
գեց էջմիածնի Մատենադարանը: Շինեց վանքի
Շուշան: Ներսէսեան անոտառին վրայ մաս մը ա-
ւելցուց: Տեսաւ տաճկահայոց Սահմանադրու-
թեան հաստատութիւնը: Անոր մահուան թուակա-
նը, 1865, օդոսառա 22:

Գէորգ Դ., Քէրէսուկէնան, Կ. Պոլսեցի, ընտր-
ուեցաւ 1866ի սեպտեմբեր 17ին: Օծումը յաջորդ
տարուան մայիս 21ին: Ռուսաստանի հեռաւոր քա-
ղաքներու, Լեհաստանի ու Աւստրիոյ հայերուն
այցելութիւն ընելով, բարոյապէս միսիթարեց զա-
նոնք: Կըթասէք և շնչարար հայրապէտ մըն ալ
այս Գէորգ Դ.ը: Ամէն ճիզ թափելով, հաստատեց
էջմիածնի Ճեմարանը: Յիշատակարանը, որ կը
զանուի չէնքին աւագ դրանը վրայ, այս տողերը
կը պարունակէ: «Ողորմութեամբն Աստուծոյ ապ-
գասէր Կաթողիկոս Ամենայն Հայոց Տ. Տ. Գէորգ
Դ. Պոլսեցի, յոդհաջան աշխատութեամբ կառոյց
զայս Ճեմարան, վասն Ժառանգաւորաց Մայր Ա-
թոռոյ Սրբոյ Էջմիածնի, արդեամբք վիճակին
Աստրախանյ, և օժանդակութեամբ հայոց բնա-
կելոց ի սահման Ռուսաստաննեայց: Յամի Փրկչի
1871, Հորոց Ա. Յ. Ի.»: Արարատ ամսաթերթը

Հիմնեց : Հայ Եկեղեցւոյ երդեցովութեանց կանունաւորման հոգ տարաւ : Հին շաբականները , նոր ձայնապրութեամբ տալազրել տարսվ , տարածեց առմէն կողմ : Օշականի Ա . Մհարոսպի Եկեղեցին նորոգ վերակառոց : Բիւրականի մէջ չինել տուաւ Հայրապետական Ամարանոցը : Վանքի անտառին վրայ մաս մըն ալ տեկլցոց : Կառուցանել տուաւ նաև տայր տաճարին արեւելակողմեան յաւելիալ խորան ուղարանները : Ասոնք կը ծառայեն իրը Հնագարան և իրը Մասանց Գանձարան : Այս յարակից շինութեանց յիշատակարանը , արեւելակողմի պատին դրսի ձականը զետեզուած է : Այն տեղ , յիշուելէ ետք Գէորգ Դ . ի անունը , կըսուի հետեւալը .
 «... Կառոց ... զպահարան զայտոսիկ բաղում ջանիք , և զպահարեալ սպայծառացոց զՄայր Տուճար Արքոյ Էջմիածնի , նպաստիւ բարեպաշտ ժողովրդեամբ ամի Հայրապետութեան իւրում ...» Անոր օրով տեղի ունեցաւ Պէրլինի Վեհաժողովը , և Հայկական Խնդրոյն նուիրուած Ելրդ յօդուածի հաստատութիւնը : Պապին անխնարականութեան Համար Հոտմ ուումարուած ժողովին թոյլ չի տուաւ մասնակցիլ Հրաւիրուած բոլոր Հայ և պիսկառուներուն : Վախճանեցաւ 1882 թուի գեկտեմբեր նին : Կըսուի թէ Գէորգ Դ . փիշտեր Հայ և պիսկառուներուն : 8էր Պետրոսեան , Թեղուտի , ընարրուեցաւ 1885ի ապրիլ 21ին : Օծումը նոյն տարույնոյեմբեր 10ին : Այս Հայրապետը , թէի այնքան չի

սիրուեցաւ ժողովուրդէն, բայց ազգային եկեղեցւոյ և դպրոցներու իրաւանց անվթար պահպանմանը տեսակէտով անդրդուելի ոգի մը ցոյց տրւաւ։ Ունեցած ամրողջ ուժովն աշխատեցաւ, իրեն թողուած սրբազն աւանդները ձեռքէ չհանելու



ԳԵՐՈՎԻ Պ.

Համար : Հայ քահանաներու գատարանաց առջև
Հայերէն լիզուաւ միայն երգուելու կանոնը հաս-
տառեց : Ազգեցիկ կաթողիկոս մը եղաւ նաև յաչս
ընդհանուր կրօնական դասակարգին : Վանքին ան-
տառը աւելի ընդարձակեց : Նորոգեց տաճարին
կաթողիկէն, և վանքին այլեայլ մասերը : Ու 1891
թուի ապրիլ 16ին վախճանեցաւ :

1891—1916

Մկրտիչ Ա. Խրիմեանի, Վանեցի, ընտրութիւնը
տեղի ունեցաւ 1892 թուի մայիս 5ին, ազգին ընդ-
հանուր համահաւանութեամբը : Եւ անիկա, Երու-
սաղէմի իր աքառավայրէն էջմիածին գալով, օծ-
ուեցաւ, յաջորդ տարուան սեպտեմբեր 26ին :
Խորհող, փելիսոփայ և բանաստեղծ : Մեծ հայրե-
նասէր մը : Պատուիրակ Պէրլինի Վեհաժողովին :
Խղճամիս պատրիարք : Տածած լուսամիտ և ազ-
գասիրական դադախարներուն համար միշտ հա-
լածուած թիւրք կառավարութենէն : Իր ազգային
փառաւոր գործունէութեամբը նշանաւոր : Ամենէն
պաշտուած, «Հայոց Հայրիկ» կոչուած : Անոր կա-
թողիկոսութեան օրով, ազգային մեծ դժբախոսու-
թիւններ վրայ հասան : Տաճկահայոց 1895ի և 96ի
ընդհանուր կոտորածները տեղի ունեցան : Հայրիկ
չի կրցաւ ազէտին առջևն առնել, բայց երկրէն
փախչելով Կովկաս ապաստանող մօտ 50000 դազ-
թականներուն պահապան հրեշտակը հանդիսաւ-
ցաւ : Աղէտէն վերապրով, և թիւրք բռնակալու-
թեան ահաւոր լուծին ներքե գես ևս չարաչար
տանջուող ու հալածուող իր զաւակաց վիճակի



Տիգրան Առաքելյան


ՄԿՐՏԻՉ Ա. ԿՐԻՄԵԱՆ

թեթևացման մասին, օդնութիւն խնդրեց աշխարհի մեծամբներէն։ Ծուսահայոց Եկեղեցական կալուածներու զբաւման գէմ կանգնեցաւ, բարոյական անվկանդ կորովով մը, և օրինաւոր միջոցներով։ Յետոյ, առանց իր իրաւանց սահմաններն անցնելու, զատ վարեց, զբաւուածներն ետ ստանալու համար։ Դասավաբութեան միջոցին, նըպաստաւոր պարագաներ գոյացան։ Եւ վերստացաւ զբաւուած ինչքերը։ Երբ որ Կովկասի թիւրքիրը ոտքի ելան, հայերը կոսորելու, Հայրիկ իր ժողովուրդը յորդորեց, որ վատ թշնամւոյն գէմ ոչ բարձակովական զիւք մը բռնէ, և միայն ինքնապաշտպանութեամբ, զիմադրէ քաջարար։ Արդար և օրինաւոր պաշտօնավարութիւն մը ունենալով համգերձ, միշտ կասկածներու ու վիրաւորանքներու ենթարկուեցաւ կալիցինեան իշխանութեան կողմէ։ Շատ տասավեցաւ։ Բայց չի յուսահանգաւ երբէք։ Եւ շարունակ գործեց, անըսպառ համբերութեամբ ու զօրաւոր հաւատքով մը լիցուն։ Եկեղեցական բարեկարգութեան և ժողովուրդի կրթութեան արթուն հոկող մը, և ճշմարիտ հոգածար մը եղաւ։ Նաև չինարար կաթողիկոս մը։ Մայր տաճարին մէջ կատարեց կարդ մը նորոգութիւններ։ Վանքին մէջ և պարիսպներէն դուրս ալ, օգտակար շինութիւններ կառուցանել տուու։ Յիշենք ատոնցմէ գլխաւորները։ Նոր թանգարանը, Սինօդաբանը, Հիւրատուն մը, Միւռոնօրհնութեան բացօթեալ սեղանը, կաթողիկոսաց նոր դամբարանը։ Հիմնեց Որբանոց մը, իր հոր

վանւոյն ներքեւ : Խօսք մը այս Որբանոցին վրայ :
 Անիկա Գայլիանէի վանքին քով շինուած էր , 1896ի
 կոտորածներէն ետքը և Կովկաս ապաստանած որ-
 բերուն յատկացւած : Բաւական թւով հէք փոքրիկ
 անտիբականներ կը պատսպարուէին այնտեղ : Որ-
 բերը , միհնոյն ժամանակ , տարրական ուսում մը
 կը ստանային : Բայց խիստ կարճ կեանք մը ունե-
 ցաւ այդ Որբանոցը : Օրին մէկը հասաւ Կալվոցին-
 եան հրաման մը , որ կ'ըսէր , թէ պէտք է որ փակ-
 ուի Որբանոցը : Ու փակուեցաւ : Հարկ չի կայ ա-
 ւեցնելու , թէ որբասէր Հայրիկի սրախն ո'քան
 մէծ վիշտ պատճառեց եղած անգութ կարգադրու-
 թիւնը : Հայրիկ հաստատեց նաև Շերեմատուն մը ,
 վանքի անտառին թիւստաններուն մօտ : Այդ ար-
 հևստատան մէջ , Արարատեան դաշտի հայ գիւղա-
 ցիք , Ճրիարար գործնական գասեր կառնէին ո'չ
 միացն շերեմապահութեան , այլ նաև մեղուարու-
 ծութեան ու այդեզործութեան : Այդ Շերեմատու-
 նը , անյայտ պատճառաւ զոց կը մնայ այժմ : Ա-
 սոնցմէ զատ , Խրիմեան , անտառին վրայ կարեռ
 յաւելում մը ըրաւ , և շինեց քանի մը հատ մէծ լի-
 ճէր : Էջմիածնի շրջակայ վանքերուն մէջ ևս աշ-
 քառու նորոգութիւններ կատարեց : Նկատառման
 կէտ մը : Մինչեւ հիմա , Էջմիածնի մէջ կամ դուր-
 որ , նախորդ կաթողիկոսներ , ինչ շինք որ կառու-
 ցած և ինչ նորոգութիւն որ ըրած են , պատերու
 վրայ , կամ զոներուն ճակատը , արձանագրել տա-
 լով , իբենց անուն ու գործերը յաւերժացուցած
 են : Սակայն Մկրտիչ Ա. , ընդունուած այդ սովո-
 րութենէն շեղած , բացարձակապէս հրաժարած է :

իր շինութիւններէ և ոչ մէկուն վրայ ոհեէ արձաւնագրութիւն և կամ անուան յիշատակութիւն ընել թոյլ տուած չէ : Միշտ միենոյն համեստ, և խոնարհամիտ Հայրիկը : Անոր բովանդակ կեանքը, խոնարհութեան հետ, եղաւ նաև անսահման բարութիւն մը, և օրհնութիւն : Տգիտութենէ իշմնախանձուութենէ կուրացած բազմաթիւ և ամէն կարգի թշնամիներ, միշտ աշխատեցան անոր չարիք հասցնել, զայն կորուստի մատնել : Բայց, անիկա, սիրեց իր թշնամին ալ : Բարիք ըրաւ զինքը ատոզներուն : Խաղաղութեան առաքեալ մը եղաւ ամենուրիք : Իրրե վստահութեան մարմնացում, աշխարհի ամէն կողմէն, չաս դրամներ ըստացաւ, ազգին կարօտութեանց ի նպաստ : Մէկ ձեռքով ստացածը, միւս ձեռքով տուաւ որրին, այրիին, ուսանողին, կարօտեալին, թշուառին : Ու ինքն ալ ազգատ մեռաւ : 1907 թուի հոկտեմբեր ամսու 29ին էր, որ ազգն համայն կրեց անոր մահուան դառն կսկիծը, և մէծ սուդ ըրաւ :

Մատթէոս Բ., Իզմիրեան, Կ. Պոլսեցի, յաջորդեց Մկրտիչ Ա.ի : Անոր ընտրութեան թուականը՝ 1908, նոյեմբեր 1, և օծմանը՝ 1909, սեպտեմբեր 3 : Իզմիրլեան հս, ամբողջ ազգէն սիրուած հովուապետ մը : Ան ալ ազգին իրաւանց հզօր պաշտպան մը : Երկաթեայ Պատրիարք : Ազգին համար աքսորուած, տանջուած : Իզմիրլեանի վրայ չաս յոյսեր գրուեցան, երբ որ անիկա կաթողիկոս եղաւ : Եւ անիկա, այդ յոյսերու իրականացման մասին ամէն ջանք չի խնայեց : Ոչ մէկ պարագայի անաշխատ չի մնաց : Եւ սակայն, այդ



ՄԱՍԹԵՈՍ Բ. ԻԶՄԻՐԻԵԱՆ

քաջ ու բարի սիրո մը և կեհ հոգի մը կրող հայոց
երկրորդ Հայրեկի գեղեցիկ իղձերը չի պատկռեն
շան յաջողութեամբ։ Անիկա չի կրցաւ երկաթեայ
կաթողիկոս մը ըլլալ։ Զինք ըրջապատող հանդա-

մանքները, իրեն կամքին բոլորովին հակառակ էւ
ին: Հնարաւորութիւն չունեցաւ անոնց դիմագրե-
լու: Իր կեանքի օրերն ալ, դժբախտաբար շատ
կարձ եղան: Մասնաւորապէս այն մտածումը, թէ
իրրե կաթողիկոս չի կրցաւ ժողովուրդին ու եկե-
ղեցին, իր ուզածին և հարկ եղածին պէս, օպտա-
կար հանդիսանալ, շատ ճնշեց ու մաշեցուց զինքր:
Անոր կաթողիկոսութիւնը, ներքնապէս, ճշմարիտ
ողբերգութիւն մը եղաւ: Ու իր ազգին ցաւերովը
հիւծուող Հայրապետը, վերջապէս, 1910ի դեկ-
տեմբեր 11ին, չիջաւ, և իջաւ ի հոդ:

Գէորգ Ե., Սուրէնեան, Թիֆլիսեցի, Ամենայն
Հայոց այժմու Հայրապետը, 1911ի դեկտեմբեր 13
ին ընտրուելով, ութ ամիս ետքը օծում ստացաւ:
Իր անցիալ օգտաշատ գործունէութիւններովը քա-
ջածանօթ դէմք մը, ուսուահայ հոգեւորականու-
թեան մէջ: Մայր աթոռի այս 127րդ Գահակալը,
համայն ազգին սիրելի է արդէն, իր բարի և զգա-
յուն սրտով, վեհանձն հոգւով, վարչական կարո-
ղութեամբ, և կատարած ազգավանծ գործերովը:
Անիկա կարգեց Հայկական Պատուիրակութիւնը,
որուն նպատակն էր միջնորդութիւն յարուցանել
մեծ պետութեանց առջե, Պէրլինի դաշնագրին
61րդ յօդուածը գործադրել տալու համար Հա-
յաստանի մէջ: Հայկական Խնդրոյն, դիւանազի-
տօրէն Հետապնդման զաղափարին մարմին տալէ
յիսոյ, Համազգային կրկնակ մեծ յորելեանները
կատարել յանձնարարեց ազգին: Այդ առթիւ, ժո-
ղովուրդին մտաւորական զարգացմանը գործնա-
կանապէս սատարող Դպրոցական Հիմնադրամին

սկիզբը դրաւ : Եջմիածնի տաճարին այլ և այլ մաշ
 սերուն մէջ, կարգ մը նորոգութիւններ կատարեց :
 Չեռնարկեց անոր ներքին պատերու ծաղկանկարչ
 ման : Եւ այդ արուեստագիտական նուրբ գործին
 վրայ կարգեց մասնագէտ հսկողներ, որպէսզի
 ընդհանուր հին դրոշմը և արձանագրութիւնները
 չեղծուին : Կառոյց նոր Վեհարան մը, որ գեռ բոլո-
 րովին աւարտած չէ : Եկեղեցական բարեկարգու-
 թեան համար նախաքայլ մը առաւ, պսակի օրեւ-
 րուն սեղմումը ջնջելով : Իր ազդին սիրելի ըլլալէ
 զատ, ուստի պետութեան ալ համակրանքն ու յար-
 գանքը վայելեց : Նիքոլա Բ. կայսրը, անոր նուի-
 րեց Ս. Աղեքսանդր Եկպաքի բարձրագոյն աս-
 տիճանի պատուանշանը : Մինչև հիմա ո՛չ մէկ կա-
 թողիկոսի ընծայուած էր այդ բարձրաստիճան ըր-
 քանշանը : Օգտուելով կառավարութեան նպաստա-
 ւոր տրամադրութիւններէն, ծխական գպրոցներու
 և ուսուցիչներու մասին հրատարակուած անըն-
 պաստ հրամանը յետս կոչել տուաւ : Քաղաքական
 խնդիրներով բանտարկեալներն աղատեց : Արուա-
 սահման գտնուող գտառապարտեալներն ալ, ներ-
 ման արժանացնելով, երկիր վերադարձուց : Երբ
 որ 1914ի Եւրոպական, և ասպա Ռուս—Թրքական
 պատերազմը ծաղեցաւ, աւելի մտերմական յա-
 րարերութեան մէջ մտաւ ուսուաց պետութեան
 հետ : Անոր հանդէպ, համակրական մեծ յոյցներ
 ըրաւ : Հրահանգեց ժողովուրդը, որ ամէն ցոհու-
 զութիւն կատարէ, երկրին շոհերու պաշտպանմա-
 նը համար : Ոյժ տուաւ ուսուաց հովանաւորու-
 թեամբ աղատ, և ինքնավար Հայաստանի մը գու-

յացման գաղափարին : Եջմիածին և Կովկասի այլ
և այլ կողմերն ապաստանող, աւելի քան երկու
հարիւր հազար տաճկահայ և պարսկահայ վախու-
տականներու պատսպարման մասին, մեծ ջանքեր
թափեց : Այդ բիւրիցս թշուառներուն նկատմամբ,
հայրական գորովազեղ հոգածութիւն մը ցոյց ար-
ւաւ : Նիքօլա Բ. կայսեր հետ տեսակցեցաւ Թիֆ-
լիսի մէջ, և Հայաստանի ու Հայոց վիճակի բարե-
խաման մասին խնդիրքներ ներկայացուց անոր :
Մոտ 60000 ոռուսիարնակ տաճկահայեր, իբրև թրչ-
նամի տէրութեան մը հապատակներ, երկրէն գուրս
վտարուելու զժրախտութենէն ապատեց : Խրատա-
կան կոնդակներ ուզգեց կրօնականներուն, և ժո-
ղովրդի ամէն զասակարգերուն : Պատուիրեց, որ
ամէն պարագայի տակ, անոնք բոլոր, ճանչնան
իրենց պարտականութիւնները, և նախանձախնդիր
ու չերմ պաշտպան ըլլան ազգին ու եկեղեցիին
նուիրական աւանդութեանց : Թշուառ վախոստա-
կանները, պատեհ առթիւ, հայրենիք վերադարձ-
նելու, ու անոնց անտեսական վիճակը վերականգ-
նելու գործը, հաստատուն հիմերու վրայ զրաւ :
Վերստին Հրամայեց Ազգ . Պատուիրակութեան
Նախազահ Պօղոս Փաշա Նուլպարին, որ Եղիպատոս
վերադարձած էր, երթայ Եւրոպա, զաշտօնին գր-
լուխը կանգնելու : Հրահանդեց զայն, որ իր կող-
մէն, իրը լիազօր ներկայացուցիչ, վերսկսի գիւ-
ւանագիտական բանակցութիւնները տէրութիւն-
ներուն հետ, ազգին զատը պաշտպանելու համար,
այս անգամ ինքնաղարութեան հոգի վրայ : Հակ-
յաստանի մէջ կատարուած նոր ընդհանուր կատո-





ԳԵՐԱԳ. Ե. ՍՈՒՐԵՆԵԱՆ
ԿԱԹՈԼԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

բածներուն ու տեղահանութիւններուն առթիւ դիւ
մումներ ըրաւ : Հեռազրեց Թուսիոյ Արտաքին
Գործոց նախարար Սաղմոֆին , Փրանսական Հան-
րապետութեան նախագահ Բուանքարէին , Անգլիոյ
Ճօրճ Ե . թաղաւորին , Խաւլիոյ Վիքթոր Էմմա-
նուէլ Գ. Ին , ու Ամերիկայի Միացեալ Նահանգաց
նախագահ Ուիլմընին : Թափանձագին խնդրեց ա-
նոնցմէ , որ յանուն մարդասիրութեան , ահաւոր
վիճակի մէջ գտնուող անմեղ հայ ժողովրդի փրր-
կութեանը համար , ազգու միջոցներ ճեռք առնեն ,
և կոտորածներն ու տեղահանութիւնները դադ-
րեցնել տան : Թեմական առաջնորդներուն ուզդեց
լուսածիս պատուէր մը , համաձարակ հիւանդու-
թեանց տարածման առջեն առնելու համար : Վա-
րակուած հիւանդ մը մեռնելուն , անոր մարմինը
պէտք չէ որ տարուի եկեղեցի , և կամ քաղաքէ-
քաղաք , այլ ուզդակի փոխադրուելու է հիւանդա-
նոցէն գերեզմանատուն :

Գէորգ Ե . , հակառակ իր յառաջացած տարիքին ,
զեռ ևս քաջառողջ է : Եւ հետեւար , անիկա իր
առջի գործի մէծ ասպարէզ մը ունի տակաւին :

Ե զ ր ա յ ա ն գ ո ւ մ ն

Ինչպէս որ տեսանք , մայր տաճարն ու մայր ա-
թոռը , քանի քանի անդամներ կործանած կամ ան-
շքացուցած են բոնակալ ուժեր : Նոյն միջոցներուն
ազգն ևս ուռքի տակ գնացած է : Բայց այդ աւերուն
ու թշուառ կացութիւններո , ըստ կարելոյն շուտ
դարմանուած են : Հայրենասէր հայրապետներ ,
իրենց ազգին , եկեղեցին ու մայր աթոռին իրա-

ւանց և բարդաւաճ վիճակներու պահպանման համար ամէն գերազոյն ջանք և անձնազոհութիւն ինսայած չեն: Հայ պատերազմիկ բանակներու առաջնորդելով, թշնամիներու դէմ ճակատամարտող Կաթողիկոսներ ալ գտնուած են: Մեր պատմութեան մէջ, ոսկի տառերով, արձանագրուած կան ազգասէր ու եկեղեցասէր բազմաթիւ հովուապետաց անուններ: Ասոնցմէ էն կարկառուն դէմքերն են, Պարթևազուններէն յետոյ Յովսէփ, Մանդակունի, Կոմիասս, Շինող, Շնորհալի, Տաթեացի, Աշտարակեցի, Գէորգ Դ., Մակար, Խըրիմեան և Իզմիրլիան: Այս վեհապահծ անուններուն վրայ; այժմ կաւելնայ նոր մըն ալ, որ է նոյն ինքն, Գէորգ Ե. Սուրէնեանց:

Թ Ա. Մ Բ Ա. Բ Ա. Ն Ե Բ

Մայր տաճարի հովանուոյն ներքե, իրենց յաւիտենական նինջով կը հանգստանան ինը Հայրապետանի: Ասոնցմէ երկուքը Ժ. դարէն: Ալեքսանդր Ա. Նոր Զուղայեցի, և Ալեքսանդր Բ. Կ. Պոլսեցի: Հինգը Ժ. դարէն: Դանիէլ Ա., Սուրմանեցի, Յովհաննէս Բ., Կարրեցի, Ներսէս Ե., Աշտարակեցի, Գէորգ Դ., Կ. Պոլսեցի, և Մակար Ա., Թեղուացի: Իսկ երկուքը բոլորովին նոր: Ասոնք Էն Մկրտիչ Ա., Վանեցի, և Մատթէոս Բ., Կ. Պոլսեցի:

Կաթողիկոսական շիրիմներէն երկուքը, մտանաւորապէս, աչքի կիյան, իրենց վրայ կրած արձանագրութիւններով: Մէկը Աշտարակեցի

Ներսէսինն է և միւսը Խրիմեան Հայրիկինը : Առաջ
նոյն տապանաքարին վրայ մակագրուած է .
«Պաշտպան Հայրենեաց Հայոց» : Իսկ Երկրորդի
դամբանազբութեան ճակաին վրայ քանդակուած
է . «Եռւագող Վշտից Հայրենեաց Հայոց» :

Խրիմեանի կառուցած նոր դամբարանը , տա-
ճարին հարաւային պատին քովն է : Շինուած է
գետնէն բարձր դիրքի մը վրայ : Ասիկա պիտի
ծառայէ իրրե հանգստաբան ապադայ այն Հայ-
րապետներուն , որոնք կը փափաքին , իրենց վախ-
ճանին , իջմիածնի վանքին մէջ թաղուիլ :

Տաճարի ճախակողմեան պատին քով , գետնէն
մէկուկէս կանգունաչափ բարձր դամբարանի մը
մէջ կը հանդչի նաև ազնուական օտարազգի մը :
Ասիկա Պարսկաստանի Անդլիական երբեմնի նշա-
նաւոր գեսպանն է , Սըր Ճօն Մագունալու :

Ե Ր Գ Ե Յ Ո Ղ Ա Ւ Թ Ի Ւ Ն

Տարուան տաք եղանակին , հանապազօքեայ ժաւ-
մերգութիւնը կը կատարուի Հայրապետաց զամ-
բարաններուն առընթեր : Բսել կ'ուզենք , տաճարի
արևմտեան զրան առջև , մայր զանդակատան հո-
վանիին տակ : Այդ երգեցողութիւնը , սակայն ,
տաճարին ներսը , կամարներուն տակ հնչէ , թէ
զրան դրսի կողմը , իր ազգեցութիւնէն բան մը չի
կորսնցներ : Տպաւորիչ է :

Եկեղեցական երգերու իջմիածնական եղանակը
հանդիսացած է նշանաւոր : Անոր հետեած են ա-
րհելեանէն զատ նաև արևմտեան Հայաստանի և
այլ վայրերու հայ եկեղեցիները , առ հասարակ :

Էջմիածնի մէջ, այդ երգեցողութիւնները, իրենց
սկիզբ առած օրէն ի վեր, շարունակ ձևափոխ-
ուեր, ու վերջապէս կանոնաւոր վիճակի մը հա-
սեր են: Ինչպէս որ արդէն յիշեցինք կաթողիկոսաց
սպատմութեան մէջ, Գէորգ Դ. մասնաւորապէս
մեծ զարկ տուած է Երգեցողութեանց եղանակ-
ներու կատարելագործմանը: Երաժշտակէտ Թաշճ-
եան եղած է գործին զեկավարը: Մկրտիչ Ա. և,
Հոգ տարած է, որոշ չափով մը, այդ մասին:
Միայն, պէտք է ըսել, թէ զարդացումը զոյտւ-
թիւն ունէր, դեռ մինչեւ վերջերս, լոկ միաձայնի
մէջ: Վանքի միարանութիւնը, միշտ նախտդաս
համարած էր միաձայնը բազմաձայնէն: Սակայն,
չիմա, չին մտածումները տեղի տուած են նորե-
րուն: «Մէկ Աստուած, մէկ ձայն» պնդողները
լուած են: Այլևս բազմաձայնին հակառակողներ
չիկան: Եւ պատրաստուած է քառաձայն երգող
կանոնաւոր խումբ մը: Անտարակոյս ասիկա, ճա-
շակի և ըմբռնումներու բարեփոխման տեսակէ-
տով, չնորհաւորելի քայլ մըն է, առնուած էջմի-
ածնի միարանութեան կողմէ:

Հ Ա Գ Ա Ր Ա Ն Բ

Մայր տաճարի աւագ սեղանին աջ կողմն է
մուտքը այս Հնագարանին, Խորհրդարաննէն ներս:
Անիկա երկաթեայ դուռ մը ունի: Շէնքին կառու-
ցանողը Գէորգ Դ.: Խոշոր ապակեդարաններով
չորս կողմը զարդարուած, ընդարձակ սրահ մըն է
Հնագարանը: Մէջ տեղը նոյնպէս, ապակեպատ
երկար, գեղեցկաչն պահարան մը կայ գրուած:

Դարակներուն մէջ հնութիւններ շատ կան :
Ելստ շատ : Մէնք պիտի թուենք միայն ամենէն
կարևորները :

Այսպէս կը տեսնուին այն տեղ կարգաւ դասաւ-
որուած խել մը չքանչաններ ու պատուանշաններ :
Ամէնն ալ ականակուռ : Ասոնք չնորհուած են մեր
կաթողիկոսներուն Եւրոպեան ու Ասիական պե-
տութիւններու կողմէ : Ասոնց քով դրուած են նաև
Կիլիկիան մեր թագաւորներէն Հայրապետներուն
նուիրուած զոհարազարդ չքա-պատուանշանները :
Ուշագրաւ են այս թանկագին ընծաներու ներկա-
յացուցած ինքնայտուկ գեղարուեստական նուրբ
ճաշակն ու դրուագները :

Տրդաս թագաւորի կրած ոսկեղէն և ականա-
զարդ թագին ձակտի կողմի շրջանակամասը : Քա-
րերէ մէկ քանին կորսուած են հին ատենները :

Ներսէս Շնորհալի Հայրապետին գործածած ար-
ժամբեայ ջրաթասը :

Շահ Արասի կողմէ կծմբածնի նուիրուած նըր-
բակերու, ծաղկենկար, թանկագին գորգը :

Հայոց պաշտած կուռքերէ մէկ քանիններուն,
քարէ կամ պղնձէ շինուած, մանրանկար արձան-
ները : Բագուները, ամենէն աւելի ինքնատիպ, և
իւստ ուշագրաւ են :

Քրիստոսէ առաջ և ետք, բազմաթիւ ազգերու
գործածած զրամներու կանոնաւոր հաւաքածոյ
մը : Հայոց պատկանող զրամներու տեսակներ ալ
կան բաւական թուով, չըջարերուած կոազաշ-
տական և քրիստոնէական դարերուն մէջ :

Թուրքինեան վերջին շառաւիդ կեռն թագաւորի

փոքրագիր պատկերը, իւղաներկ:

Անիի Եկեղեցեաց ոսկեայ և արծաթեայ խաչե-
րէն ձոխ հաւաքածոյ մը : Եռյնպէս, Անիի պատ-
կանող աւետարաններ, թաղեր, վականներ, ման-
րանկար կաթողիկէններ, և այլն : Այս բոլորն էջ-
միածին բերուած են, կործանուած Անիէն փախ-
չողներու ձեռամբ :

Հայ թագաւորներու և իշխաններու կողմէ էջ-
միածնի ընծայուած բազմաթիւ սկիհներ, կոնքեր,
և պատարագի զգեստներ : Ասոնք զին չունին : Ի-
րենց վրայ գեղարուեստական աննման դարդա-
րանքներ ալ կը կրեն : Զանոնք դիտողը, հիացած
կը մնայ : Այս պատկառելի ու պատմական հնու-
թիւններն այն ժամանակ միայն դուրս կը բերուին
Հնագարանէն, երբ որ կաթողիկոսը կը պատա-
րագէ :

Լորիս Մելիքով իշխանի յիշատակին նուիրուած
քանի մը արծաթեայ ծաղկեպսակներ : Իւրաքան-
չիւրին վրայ մակագրութիւն :

Գաճածեփ չերտ մը կը ներկայացնէ խմբանկարը
Տրդատ թագավորի, Աշխէն թաղուհիի, և արքաւ-
յաքոյը Խոսրովիզուխտի : Ասիկա որմանկարի մը
խոչոր բեկորն է : Գտնուած է տաճարի պատին մէ-
ջէն : Գործ Նաղաշ Յովնաթանի : Պատկերը գու-
նաւոր է : Կը թուի թէ անիկա այսօր նկարուած է :
Ներկերուն գոյնները, բոլորովին անեղծ, կենդանի
ժնացած են դարերէ ի վեր : Զափական ու գեղագի-
տական արուեստն ալ անթերի : Ներկայացուած
անձանց մարմինները չնորհալի դիրք ու ձեւեր ու-
նին : Խոկ դէմքերը յոյժ արտայայտիչ են : Շըթնե-

րը բոսորագոյն, աչքերը հրավառ։ Մարդ չի կը բարձր իր նայուածքը դիւրաւ հեռացնել այդ շմայիչ պատկերէն։

«Տուք զկայսերն կայսեր, և զԱստուծոյն Աստուծոյը խորհուրդը ներկայացնող իւղաներկ մեծ նըսկար մը։ Յաջող գործ։ Թանկագին հնութիւն մը։ Փոխաղբուած Ամսուերտամի Ս. Հոգի եկեղեցիէն։

Տիրամօր պատկերը, զանազան տեսակ թելեւ ճող ճարտարօրէն բանուած, պաստամի մը վրայ։

Հոկայ խաչվառ մը, փոխաղբուած Կալկաթայի եկեղեցիէն։ Պատուանդանը կը կրէ իշմիածնի կաթողիկէ տաճարին մանրանկարը։

Հիասքանչ ճարտարսութեամբ շինուած րիւրեղեայ միակոտոր խաչեր։ Ասոնցմէ ամենէն մեծը, մէկ կանգուն երկայնութեամբ, նուէրն է Բագրատունեաց Յովհաննէս թաղաւորին։ Նուէրընկալը երասի գետի Պարսկական ափանց վրայ զտնուող Ս. Ստեփաննոս Նախավկայ վանքը։ Կարդանք այդ րիւրեղեայ խաչի պատուանդանին փակցուած արծաթեայ պղտիկ տախտակին վրայ փորագըրսուած սա հնտաքրքրական յիշաստակարանը։ «Յիշաստակ է Սուրբ Խաչս Յովհաննէս թաղաւորին Հայոց, և կողակից Շուշան Տիկնոջ, և որդւոյ Աշոտ թաղաւորի։ Բազում զօրօք եկի ի Սուրբ ուխտ։ Ետու շամբայ ջրաղացներն, Երասմին նաև, և Ասպատու հողն Սուրբ Նախավկային, յիշաստակ մեզ և ծնողաց, ի թուին Ն. Ժ. Ե. (976)։»

Գ Ա Ն Զ Ա Ր Ա Ն Կ Ա Ն

Մասանց այս Գանձարանն ալ, Հնաղարանին

կից, ինչպէս որ յիշած ենք, Գէորգ Դ. կաթողիկոս շինած է: Մուտքը աւագ սեղանի ձախակողմէն, երկաթեայ դռնով մը, կրկնակ խորհրդարաններէ ներս: Թէ՛ սոյն Գանձարաննը, և թէ քովի Հնադարանը բացուելու համար, անհրաժեշտ են Սինոդի անդամներուն ներկայութիւնը, մասնաւոր արձանագրութիւն, և այլ ձևակերպութիւններ: Իսկ բանալինները կը գտնուին կաթողիկոսին քով:

Գանձարանն ևս կը սպարունակէ բազմաթիւ նըւիրական ու թանկապին առարկաններ, որոնցմէ ամենահետաքրքրականները պիտի յիշենք:

Պատմական յիշատակներ կրող և բարձրաստիւ ճան եկեղեցականներու յատուկ շատ մը զգեստներ, ծաղկեայ, արծաթեայ, ոսկեհուռ: Խիստ ու շագրաւ է ասոնց մէջ, Պետրոս Պետագարձ կաթողիկոսի շուրջառը: Թանկապին շուրջառ մըն է նաև այն, որ Հնդկաստանէն բերուած է Եշմիածին: Անփկա իր վրայ կը կրէ ամենանուռք ասեղնագործութեամբ շինուած գեղեցիկ նկարներ: Կարծիք կայ, թէ այլ շուրջառը, և կամ անոր կառը, պատրաստուած է Զինաստանի մէջ: Զգեստներուն քով կը գտնուին կաթողիկոսներու, եպիսկոպոսներու և վարդապետներու յատուկ երկար շարք գտնապահներ: Ասոնցմէ ոմանք ունին ոսկեայ գըշտուխներ, և զարդարուած են թանկապին քարերով: Ամբողջութեամբ փղոսկրաչէն միակտուր գաւաղաններ ալ կան:

Միւսոնի երկու կաթոսաններ: Հինը արծաթեայ, նըրագրուագ: Վրան քօղ մը կը կրէ, և ունի խորհրդագարաւոր երկոյթ մը: Նորը, նոյնպէս արծաթեայ

է, բայց սսկեզօծուած : Ասիկա գեղարուեստական
հրաշալիք մըն է իրօք : Պատուանդանը յոյժ գե-
ղեցիկ ու դարձգարձիկ քանդակներով գարզար-
ուած է : Միւսօն արտազրով ծաղիկներու պա-
հաստամասը կլոր, խորունկ, լայն ու մեծ զիրք մը
ունի : Վըան հայկական ճարտարապետութիւնը յի-
շեցնող սինակներ : Ասոնց վրայ ալ խաչաձև գը-
ծաղբութիւններ : Սիւնակներու չըջանակներուն
մէջ էջմիածնի տաճարին մանրանկարը, և հռեշ-
տակներու, առաքեալներու ու մարզարէներու
պատկերներ : Ամէնն ալ նրբանուրբ մանրամաս-
նութեամբ մը ու վարպետութեամբ փորագծուած :
Կոթերը կը ներկայացնեն զոյդ մը գալարուն ձըկ-
ներ, որոնք իրենց բերաններովը բռնած են ծա-
ղիկներ : Ասոնց կարպին վրայ ալ, համաչափ հե-
ռաւորութեամբ, չինուած են գեղեցիկ օղակներ :
Կափարիչը բրդաձև, քանդակազարդ երեմներ ու-
նի : Կատարը՝ երկրագնդիկ մը, ու վրան Սուրբ
Հոգւոյն խորհրդանշանը, աղաւնի մը :

Կարմիր թաւշի վրայ, արծաթով բանուած, մի-
ջակ մեծութեամբ ծառ մը : Ճիւղերուն վրայ նըս-
տած են խորայէլեան բոլոր նահապետները : Ծառը
արմատացած է գետինը պառկած Յակոր նահապե-
տի մարմնոյն վրայ :

Աջը Գրիգոր Լուսաւորիչի, բազկէն մինչև մատ-
ները, արծաթեայ համաձև կազմուածքի մը մէջ
ամփոփուած : Բազկի երկարութեանը վրայ գըտ-
նուող քանդականկարները կը ներկայացնեն սուր-
բին կրած չարչարանքները : Խոր վիրապի վանքէն
բերուած է էջմիածին, 1760 թուին :

Զեռքը Մծրնայ Հայրապետ Ս. Յակոբին, արծաթ պատեանով, և ծաղկեքանդակ գըռւաղներով : Մատներէն չղթայով մը կախուած է տէրունական մանքանկարներով զարդարուն, փոքրիկ փայտի կտոր մը : Ասիկա մասնիկ մըն է Նոյեան տապանէն : Արկուով վանքէն բերուած է, 1760ին :

Գաղաթը Հոփիսիմէի, ութանկիւն արծաթեայ պահարանի մը մէջ զետեղուած : Պահարանին դըռնակը գոցուած է Երեւանցի Սիմէոն կաթողիկոսի կնիքով : Պատուհանիկներէն ներս կերև կերևայ, բամպակներու մէջ գրուած, նահատակ կոյսին գաղաթը :

Աջը Արփատակէս Պարթեն Հայրապետի, արծաթեայ, ոսկեզօծ, քանդակուած :

Գաղաթը Թաղէսս առաքեալի, բոլորաձև արծաթեայ պահարանի ապակինէն :

Աջը նոյն առաքեալին, արծաթեայ, ոսկեզօծ, գեղակերտ պատեանով :

Խաչ մը բոլորակ, ոսկեզօծ : Մէջը ամփոփուած էն մասունքները Յովհաննէս Մկրտչի և Թովմա առաքեալի :

Աջը Մատթէսս աւետարանչի, արծաթապատ, ոսկեզօծ, քանդակազարդ : Արմուկին ծայրը աւետարանչին պատկերը :

Զեռնաձև ոսկեզօծ պատեան : Կը պարունակէ մասունքները Անդրէսս առաքեալի, Գէորգ զօրագարի, Հոփիսիմէ կոյսի, և ուրիշ սուրբերու :

Աջը Թովմա առաքեալի, արծաթապատ, ոսկեզօծ : Ունի սա յիշատակարանը . «Զի... կենարա-

ըին մերոյ Յիսուսի Քրիստոսի կողն միեւալ սուրբ
աջս Թովմայի առաքելոյ, ապաւէն և աւգնական
Պարոն Միասարին, և կողակցին Խանումին, ար-
ուեստաւոր սուրբ աջս Գալուստ, նուաստ արե-
գաս Յակոբն, Քրիստոս»:

Տապանակ քառանկիւն, արծաթեայ, զոյդ մը
դոնակներով: Անունը «Սուրբ Նշան մենաստանին
խոտակերաց»: Ունի այսպիսի յուշադրութիւն մը.
«Հաչի, որդի Հասանայ, որդոյ Պոօշայ, որդոյ
մեծին Վասակայ, յազդէ Հաղբակաց: տիրեցի
հայրենի երկրիս խմոյ... օդնական ունենալով
զՔրիստոս և Սուրբ Նշան Խոտակերաց...» Կարդ
մը սրբազն նկարներու ներքի ալ, բազկաստարած
նոյն իաչին, և մակադրութիւն մը այսպէս.
«Սուրբ Նշան տէրունական, դու իաչու լեր օդ-
նական»:

Աջաձեւ մասունք, արծաթեայ, ոսկեզօծ: Մէջը
չորս տփիկ: Երկուքը կը պարունակեն կենաց փայ-
տի մասնիկներ: Միւս երկուքին մէջ ալ կան Տեառն
եղրօր Յակոբի, և Անդրէաս առաքեալի մասունք-
ները:

Խաչ ոսկեայ, ականակուռ, յանուն Հաղբակեցի
Փիլիպոս կաթողիկոսի: Մէջը մաս՝ կենաց փայ-
տէն, և Քրիստոսի զարնուած բեւեռէն: Ու պատ-
ուանդանին վրայ ալ սա ոտանաւոր յիշատակա-
դրութիւնը. «Սա է պսակ Սուրբ Սիօնի, Փայտ և
Բեւեռ Քրիստոսի, Առիթ յիշման Փիլիպոսի, Հա-
նուրց Հայոց Հաղբակետի, Որ բարեխօս Մարտի-
րոսին, Եւ իր որդւոյ Սիմէօնին:»

Տապանակ արծաթեայ, ոսկեզօծ խաչով: Մէջը

մաս մը Նոյեան տապանէն : Ունի երկու գոնակ : Մէկուն վրայ նկարուած է Ս. Յակոր, ձեռքերը դէպ յառաջ երկարած, խնդրական ձեռվ : Միւսին վրայ ալ կայ հրեշտակ մը, որ Նոյեան տապանի տախտակը կարկառած է խնդրողին :

Աջ ոսկեայ, ականակապ : Մէջը մասեր Քրիստոսի անկար պատմուակնէն, և կենաց փայտէն :

Խաչ քառաթիւ : Կը պարունակէ Պետրոս առաքեալիի բերնին վերի մասը, և մէկ ակոան :

Տապանակ ոսկեզօծ : Մէջը Անդրէաս առաքեալի աջը, և մասունքը Մատթէոս աւետարանէի : Երկուքն ալ, իրենց ապակեայ պահարանին մէջ, տեսանելի :

Տուփ արծաթեայ : Կրկնակ ապակիներու մէջէն տեսանելի ճկոյթը Պետրոս առաքեալի :

Աջ արծաթեայ, ոսկեզօծ : Կը բովանդակէ նըշխարաց մասերը Յակոր և Փիլիպոս առաքեալ ներուն : Նաև մասունքները Վարդանանց պատերազմն երգող պատմագիր Եղիշէի : Նոյնպէս մասեր՝ Հոկիսիմէ կոյսէն և Գէորգ զօրավարէն :

Մանեակ ոսկեզօծ : Մէջը մասունքներ Մծրնայ Հայրապետէն, Թագէոս առաքեալէն, և Ստեփանոս Նոս Նախավկայէն :

Տապանակ արծաթեայ, Կատարինէ կոյսի մասունքով : Տապանակին մէկ երեսը խաչելութիւն մը : Միւս երեսը ոսկեզօծ պատկերները Կատարինէի և այլ կոյսի մը :

Գեղարգը, գմբեթաձեւ երկար չըջանակի մը մէջ դրուած : Ասիկա ծայրն է այն տէղին, կամ նիզակին, որով խոցուեցաւ մեռեալ Քրիստոսի կողը,

Ղունկիանոս հարիւրապետին ձեռամբ : Գեղարդը
անքանդակ , անզարդ , պարզ երկաթեայ կտոր մըն
է , և ունի խաչի ձև : Կաւանդուի , թէ այս խա-
շաճեռւթիւնը արդիւնքն է Թաղէոս առաքեալի ձե-
ռական աշխատութեան :

Հայոց եկեղեցին Գեղարդին տիրացումը կը
պարտի Թաղէոս առաքեալին , որ զայն բերած էր
Հայաստան : Բայտ աւանդութեան , Թաղէոս առաք-
եալ իր հետ բերած էր նաև Յիսուս մանկան լոգ-
ցած տաշտը , կամ Յիսուսի աշակերտներուն ոտ-
նալուացման համար գործածուած կինքը : Ասոնց-
մէ զատ , իրքի փրկչական յիշատակ , Հայերն ու-
նեցան նաև Յիսուսի նամակը , ուղղուած Արգար
թագաւորին : Ինչպէս յայտնի է , սա , խնդրած էր
Յիսուսէն , որ զայ Հայաստան զինքը թժկելու , և
հանդիսա կեանքով մը ապրի իրեն հետ : Քրիստոս
իր նամակին հետ , իրքի համակրութեան նշան ,
Արգարին խրկած էր նաև իր կենդանագիր պատ-
կերը , Դաստառակը : Հայաստանեայց եկեղեցին
Մարիամ Աստուածածնի վաւերական պատկերին
տիրացմանն ալ արժանացաւ , չնորհիւ Բարթողի-
մէոս առաքեալին : Խոկ կենաց փայտի մասը Հը-
ռիմիսիմէ կոյսին միջոցաւ բերուեցաւ Հայաստան :
Ասոնցմէ Քրիստոսի նամակը և Դաստառակը , Ար-
գարի մահէն ետք , Ռոմանոս անուն հայազգի բիւ-
զանդական կայսրը , ի պատիւ . . . յունաց ինքնա-
կալութեան , Եղեսիայէն կ . Պոլիս փոխազրել ար-
ւաւ , 944ին : Եւ գրուեցան Այս Սօֆիա եկեղեցիին
մէջ : Նամակը , 1325ին , գողցուելով , անյայտա-
ցաւ , ըստ Հայր Զամշէանի : Աստուածորդոյն ինք-

նատիպ պատկերն ալ Հռոմ տարուեցաւ Յովհանն
նէս Մկրտչի գլխուն հետ, ըստ Հայր Աւգերեանի :
Ու կը կարծուի, թէ անիկա կը գտնուի Հռոմի Ս .
Սեղբեստրոս վանքին մէջ : Աստուածամօր պատ-
կերը կը մնայ Անձեւցեաց գաւառին մէջ Բար-
թողիմէսս առաքեալէն հիմնուած Հոգւոց վանքի
Տիրամօր եկեղեցին : Տաշտին կամ կոնքին մա-
սոնքները կը պահուին Սևանի ու Երնջակի վան-
քերուն, և Գրիգորովոլիսի հայոց Ս . Կատարինէ
եկեղեցւոյն մէջ : Կենաց փայտի մասին պահպանո-
վը, Վանի Ս . Նշանը : Իսկ Գեղարդը Էջմիածին
բերուած է 1760 թուին : Անիկա առաջ կը գտնուէր
հինտուուց նշանաւոր Այրի վանքը, որուն անունը
յետոյ վերակոչուեցաւ Գեղարդայ վանք, ի պա-
տիւ Գեղարդին :

Այս էջը փակելէ առաջ յիշատակենք, թէ Գան-
ձարանի և Հնադարանի բոլոր թանկադին հնու-
թիւններն առժամապէս փոխազրուած են Մու-
կուա : Փոխազրութիւնը տեղի ունեցաւ ուսւ և
թիւրք ներկայ պատերազմը սկսելէն անմիջապէս
ետք : Պատճառը պարզ է : Պատերազմը կրնար ձա-
խորդ ակնկալներ յառաջ բերել : Իսկ Մուկուան,
բնականաբար, Էջմիածնէն աւելի ապահով է : Զե-
տեաբար, այդ թանկարժէք առարկաները անվր-
թար կերպով կրնան այն տեղ պահպանուիլ ժա-
մանակ մը : Երբ որ պատերազմը վերջանայ, և
աշխարհ խաղաղի, անոնք դարձեալ պիտի բերուին
Էջմիածին :

ՄԻՒԾՈՆՈՐՀՆՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆԲ

Տաճարին հիւսիսային կողմը, բակին մէջ կը գտնուիք միւռոնօրհնութեան սեղանը։ Քառակուսի բարձր պատուանդանի մը վրայ կտնդնուած է։ Կը կրէ գմբեթաւոր փոքրիկ կաթողիկէ մը։ Խը բիմեան Հայրիկ, բացօթեայ վայրի մէջ հիմնեց այս սեղանը, որպէսզի միւռոնօրհնութեան հանգ գէսի միջոցին խնուռող բիւրաւոր ու խտաւոները անհանդիստ չըլլան։ Հանդէսը, երբ որ տաճարին մէջ կը կատարուէր, շատերու տնտեսանելի կըլլար։ Այս պատճառաւ ալ անկարգութիւններ, ու նոյն իսկ անախորժ գէպքեր տեղի կունենային։

Միւռոնօրհնութիւնը կը կատարուի, առհասարակ, երկու տարին անդամ մը։ Սակայն այս ժամանակամիջոցը, երբեմն փոխուելով կերկարածուի, եթէ ազգային աննպաստ պարագաներ գոյանան։ Ամիսներ առաջ, Ամենայն Հայոց Հայրապետը յայտարարութիւն մը կը հանէ, ծանուցանելով հանդէսին ժամանակն ու ծրագիրը։ Եւ հանուը հայութիւնը կը հրաւիրէ մայր աթոռ, իջմիւածին։

Տարաթ երեկոյէն կ'ակսի միւռոնօրհնումի արարողութիւնը, հանդիսաւոր թափօրներով ու հըսկումներով։ Առաջին կարգը կը կատարուի երեկոյեան ժամերգութենէն ետք։ Երկրորդը տեղի կ'ունենայ յաջորդ օրը, կիւրակէ, առաւօտեան պաշտամունքի միջոցին։ Իսկ երրորդ, և վերջին կարգը յետոյ, պատարագի ժամանակ։ «Ողջոյն»ի ատեն Սուրբ Գրոց ընթերցումներէ և աղօթքներէ

ետք, Եպիսկոպոս մը միւռոնի կաթսային վրայէն
կը վերցնէ քօղը և կափարիչը: Պատարագիչ կա-
թողիկոսը, Եպիսկոպոսներու ձեռքը գտնուող միւ-
ռոնի հիւթալից անօթներու պարունակութիւնը
խաչաձևօրէն կը լեցնէ կաթսային մէջ: Նոր հիւ-
թին կը հետեւ աղաւնաձև անօթէ մը հոսումը հին
միւռոնին: Ասիկա, Լուսաւորչի առաջին անդամ
օրհնած միւռոնին յաջորդական մնացորդն է: Ա-
պա, օրհներգութիւններու մէջ, կաթսային պա-
րունակութիւնը խաչաձև կը խառնուի Գեղարդով
և Լուսաւորչի Աջով: Արարողութիւնն աւարտելէ
ետք, ժողովուրդը մօտենալով, ջերմեռանդօրէն
կը համբուրէ միւռոնի կաթսան:

Հետաքրքրութեան գոհացման համար, այստեղ
կը նշանակէնք նաև անուններն այն ծաղկանց,
որոնց հիւթովը կը պատրաստուի միւռոնը: Ծա-
ղկեններէ ոժանք մէկէ աւելի տեսակներ ունին:
Օրինակ վարդը, կակաչը, բալասանը, ևայլն: Բո-
լորը, առհասարակ, 40 տեսակներէ կը բաղկանան:
Ահաւասիկ այդ ծաղկանց անունները. ասարիոն,
սրբեզագիկ, գակոսի, նարնջածաղիկ, զար-
վարդ, գիւղարիս, մարդակուչ, միասայիկէ, Փըլ-
ֆուլ, սորիակ, ստորաքս, հիլ, դարեսենիկ, մա-
զարկիդ, նարգոս, յուրսրէ, ծիսանելի, դրտիմանէ,
նունութար, կակաչ, բալասան, չուշան, մանու-
շակ, երիցուկ, վաղմեռուկ, անմեռուկ, յասմիկ,
մատուտակ, քրքում, վարդ, մեխսակ:

Վ Ե Հ Ա Ր Ա Ն

Հայրապետի բնակարանը կը կոչուի Վեհարան։
Այժմու շինքը կառուցած է Մովսէս Գ. Տաթևացի
կաթողիկոսը, 1630 թուին։ Անոր յաջորդող կա-
թողիկոսներն ալ, շինքն աւելի մեծցուցած և գե-
ղեցկացուցած են։ Տաճարի մայր դրան դէմի կող-
մըն է Վեհարանը։ Մէկ ծայրը մինչև Ղազարա-
պատ հիւրանոցը կը հասնի։ Միւս ծայրը միա-
րանաց բնակարաններուն կը կցուի։ Մուտքը Տրր-
դասի գոնէն ներս։ Ծաղկազարդ պարտէզի մը
մէջէն բարձրացող սանդուղով մը վեր կելուի։
Շինքը կը բաղկանայ երկու յարկերէ։ Վարի յար-
րանայ իր պահարան և գանձարան։

Վեհարանն իր մէջ կը պարունակէ խել մը բա-
ժանումներ։ Կան մէծ ու պատիկ բաղմաթիւ սեն-
եակներ ու սրահներ։ Յիշատակութեան արժանի
է մասնաւրապէս Ծաղկեայ Դահլիճը, որ իր վաս-
ուաւոր զարդարաններովը, վեհատեսիլ երկույթ
մը կընծայէ աչաց։ Շատ մը պատմական դէմքեր
ու յիշատակներ ներկայացնող պատկերներ կան
անոր պատերէն կախուած։ Այս դահլիճին մէջ է
որ կը կատարուին պաշտօնական լնդուննելութիւն-
ները։

Դուռը կանգնած են Հայրապետին զոյտ մը բա-
րապանները, այսինքն կարմրազոյն համազգեստ
կրող «Տաթիր»ները։ Ասոնք այցելուն կ'առաջնոր-
դեն ներս, իրենց Վեհափառ տիրոջ կամքը առնելէ
ետք։ Ներս առաջնորդուողը, երբ որ կը մօտենայ
թիկնաթուին վրայ բազմած Վեհին, ի ծոմեր կիշ-

նէ, և անոր աջը կը համբուրէ : Վեհը, կրօնականանքը զատ, աշխարհական ամէն դամակարգի այցելուի մատչելի է ունէ ժամանակ : Խնչպէս իշխանին ու ուսումնականին, նոյնպէս շինականին, ռամփիկին : Ունկնդրութիւնը, պարագային համեմատ, կը տեէ կարճ կամ երկար : Հրաժեշտ առուղը, սակայն, միջու և միմիայն, Վեհափառը : Անոր աջին կարկառումը, յայտարար նշանն է այցելուի մեկնումին :

Վեհարանին մէջ կը գտնուի կաթողիկոսական Դիւնաառունը : Այդ տեղ կը խմբագրուին հայոց և կեղեցւոյ Պետին կոնդակները : Նոյնպէս բոլոր պաշտօնական գրութիւնները : Դիւնապետի պաշտօնն այժմ կը վարէ Տիրայր Ծ . Վարդապետ : Դիւնապետը, իբրև անձնական քարտուղար, միջաւանքաման է Հայրապետէն : Վեհարանէն դուրս ալ անոր կը հետեւի ամենուրեք : Երբ որ Վեհը վանքէն հեռու տեղ մը երթայ, Դիւնապետէն և «Շաթիր»ներէն զատ հետը կ'ունենայ նաև իր զոյդ մը քաղաքոյդ Հրացանակիրները : Այս վերջինները զինուած ու ձիերու վրայ նստած, կը հետեւին Հոյրապետական շքախումբին : Կաթողիկոսին էջմիածնէ բացակայած միջոցին, անոր Տեղապահը կը հսկէ վանքի գործերուն : Ներկայիս տեղապահութեան պաշտօնը վիճակուած է Յուսիկ Արքեպիսկոպոսին :

Հիմա կառուցուած է նոր Վեհարան մը : Հիմա նապիրը Գէորգ Ե . : Շէնքին ամբողջ ծախը հռագողները, Մանթաշեան եղբայրները : Քանի մը տարիէ ի վեր կը շարունակուի անոր շինութիւնը :

Արտաքին մասերը լրացած են արդէն : Ներքիններն
ալ, հաւանօրէն շուտով գլուխ կը բերուին : Պարա-
գաներէն կախուած է, չէնքին ամբաղջական լրա-
ցումը : Եոր Հայրապետարանը, որ ամբողջովին
քարուկիր է, և հինին արեմտեան կողմը կը գըտ-
նուի, մեծ և փառաւոր չէնք մըն է : Իր մէջ կը
պարունակէ հարիւրաւոր սենեակներ և սրահներ :
Այս նորակառոյց կաթողիկոսարանին մէջ մաս-
նաւոր յարկարաժին մը կայ յառկացուած Ռու-
սիոյ կայսեր, որպէսզի երբոր անիկա կջմիածին
այցելէ, իրեն յարմար իջևան մը ունենայ :

Ս Ի Ն Օ Դ

Չէնքը կը դտնուի վանքի պարիսպներէն ներս :
Վեհարանին կից է գրեթէ : Կառուցուած Խրիմեան
կաթողիկոսի ձեռամք : Պատշաճ յարմարութիւն-
ներով օժտուած շինութիւն մը : Սինօդարանը միւ-
անգամայն աղքային և կառավարական սպաշտոնա-
տուն մըն է :

Սինօդը մայր աթոռի և Ռուսիոյ Հայոց կրօ-
նական, կրթական և բարոյական գործերը կը
զեկավարէ : Միենոյն ժամանակ կը կարգադրէ
կջմիածնի և ուրիշ վանքերու, ինչպէս նաև բոլոր
եկեղեցիներու, անտեսական խնդիրները : Գերա-
գոյն ժողովն է վիճակային ատեաններու, այսինքն
կօնսիսդորիաներու : Անոր նախագահը կաթողի-
կուրը : Կառավարութեան ներկայացուցիչը՝ Պրօ-
կուրօրը : Սա՝ Սինօդին ունեցած ամէն կարգի
գործառնութիւններուն արդիւնքը կը ներկայացնէ
կառավարութեան : Պրօկուրօրը ուռսահպատակ

ամէն քրիստոնեայ ազգէ կրնայ ընտրուիլ։ Առաջին Պրօկուրօրը միայն հայ եղած է։ Իր ժամանակին հանրածանօթ, բարձրաստիճան Ղօրդանեանը։ Իսկ Սինօղի անդամները, ըստ օրինի, ութը հայ կուսակրօններ կ'ըլլան։ Երկու արքեպիսկոպոս, և չորս վարդապետ։ Ասոնք կ'ընտրուին էջմիածնի միաբաններէն։

Ատենական գործողութիւններն այսպէս տեղի կունենան։ Կաթողիկոսը վանապատկան, եկեղեցական կամ կրթական ուէ պատուէր կամ առաջարկ կը ներկայացնէ։ Սինօղը այդ առաջարկը կ'առնէ նկատողութեան։ Խորհրդակցութիւն կը կատարէ։ Ու եզրակացութեան մը գալով, իր որոշումը կ'արձանագրէ։ Ապա Կաթողիկոսի հաճութիւնը կ'առնուի այդ մասին։ Եւ եթէ տրուած որոշումը, իրաւանց այնպիսի սահմանի մը մէջ կը դանուի որ հարկ չի կայ անմիջապէս կառավարական վերին մարմնոյն ներկայացնելու, ի գործ կը դրուի։

Սինօղը սկիզբ առաւ Յովհաննէս լ. Կարբեցի Կաթողիկոսին օրով, 1837ի փետրվար 22ին։ Այդօրը, Յովհաննէս լ. Կաթողիկոս, իրեն նախագահ, հանդիսաւորապէս բացաւ Սինօղը։ Ներկայէին Պրօկուրօր Ղօրդանեան, Երեանի նահանգարք, Զօրավար Իշխան Բարսեղ Յովհէփեան—Բեհրութեանց, ինչպէս նաև ամէն կողմէ եկող բազմաթիւ անուանի հայ պատգամաւորներ։ Կաթողիկոսը, կանխապէս, տաճարի իջման տեղոյն առջև երդում ըրաւ, որ Պալաժէնիայի գծած Մինօղական օրէնքնիրը իսկութեամբ պիտի կատարէ։

Ու երբ որ նոյն, 1837թուի հոկտեմբեր ամսոյ 5-ին Նիքոլա Ա. կայսրը այցելեց էջմիածին, և Սինօդի գործառնութիւններուն մօտէն վերահասու եղաւ, շատ գոհ մնաց : Սինօդը, իրօք, գծուած օրինական շաւզով կ'ընթանար : Եւ կայսրը, իր ունեցած գոհունակութիւնը գործնականապէս արտայայտելու համար, Յովհաննէս Բ.ին նուիրեց Սր. Վլատիմիրի Ա. աստիճանի պատուանշանը : Ասկէ զատ, 1000 հոլանտական ոսկի ալ ընծայեց անոր, իրը աջահամբոյր : Իսկ կաթողիկոսը կայսեր նուիրեց խաչ մը, որ իր մէջ կը պարունակէր կենաց փայտէն մաս : Այդ խաչը իր վրայ կը կրէր հետեւեալ յուշադրութիւնը . «Եշան յաղթութեան խաչն փրկարար առաջնորդեսցէ քեզ, և բարձրագոյն տոհմի քում, ընդդէմ երևելի և աներևոյթ թշնամեաց, յայսմէետէ մինչեւ յաւիտեան :»

ՄԻԱԲԱՆՆԵՐՈՒԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Հին չէնքը կը սկսի Վեհարանի քովէն, կ'երկարի տաճարի հիւսիսային կողմի բակէն, և կը կցուի նորին : Հինը, թէե շատ մեծ, ընդարձակ, բայց նախնական ոճով չինուած, և յարմարութիւններէ զուրկ ընակարան մընէ : Անիկա դեռ կը գործածուի մասամբ : Իսկ նոր բնակարանը, որ տաճարի հիւսիսային կողմը կ'իյնայ, չինուած է կոփածոյ քարերով : Շատ պղտիկ է հինէն : Ունի 36 սենեակ միայն : Բայց բնակութեան յարմար պայմաններով օժտուած է : Այս գեղեցիկ չէնքը կառուցած է Վաղարշապատցի Երեմիա Արքեպիսկոպոս, 1892ին, երբ անիկա Տեղապահ էր :

Հին շինութեան հոտել մէծ պարտէզ մը կայ, միաւ
բաններուն յատուկ: Անիկա զարդարուած է հնաւ
մի ծառերով, և գեղեցիկ ծաղկանոցներով:

Հիմա, սակայն, տակաւ, հին շինքերը փլցուեւ
լով, անոնց անեղ նորերը կը կառուցուին, միաւ
բանաց բնակութեանը համար:

Վ. Ա. Ն. Ա. Կ. Ա. Ն. Ո. Խ. Թ. Ի. Կ. Կ. Բ.

Վանքի միարաններուն թիւը որոշ և կայուն չէ: Շարունակ կ'աւելնայ ու կը պակսի: Ոմանք պաշտօնով և կամ այլեւայլ զործերով, կը հեռանան էջմիածնէն: Մինչ ուրիշներ ալ վանք կը վերադառնան: Միջին թիւը 40 է: Ասոնցմէ ամենէն շատը վարդապետներ են, իսկ քիչը արքեր, եպիսկոպոսներ, արեղաներ, հային: Երիտասարդ ու կատարեալ հասակի հասած միարանները կը կազմեն մեծավազոյն թիւը: Ծերունի միարաններու ներշկ'արասանէր, որ լսողին վրայ հմայիչ երաժըմէկ քանին առաջնորդական պաշտօններու մէջ են: Միւսներն ալ, վանքին մէջ այլեւայլ յարմար ծառայութիւններով զրադած:

Վերջին ժամանակներս էջմիածնի միարանութիւնը կորսնցուց իր անդամներէն հետեւալները:

Ծերունավատ սրբազններու ամենէն աւագագոյնը, Սուքիս Արքեպիսկոպոս Պարզեանց, վախճանեցաւ 1914 թուի սեպտեմբեր ամսոյն: Հանգուցեալը, իր պատկառելի երևոյթին հետ, պատկառելի ալ անուն մը ունէր: Անիկա մայր աթոռին, հայոց եկեղեցիին և ազգին բաւական ծառայութիւններ մատուցած էր: Ժամանակ մը աքսոր-

ուեցաւ, Ներսէս Արքեպիսկոպոս Խուտավէլը ու
եանի հետ: Մեկենաս մը եղաւ ազգային ու եկեղեց-
յական պատմութիւններու հրատարակութեանց:
Խել մը առաջնորդական պաշտօններ վարեց, և
դպրոցներ հիմնեց: Իր վախճանին թողուց 76,700
ըուպլիի գումար մը: Էստ իր կտակին, այս գու-
մարը պիտի պահուի, մինչև որ 150,000 ըուպլիի
հանի: Այն ատեն, 100,000 ըուպլին պիտի տրուի
Գէորգեան ձեմարանին: Իսկ մնացեալ 50,000ը
պիտի յատկացուի ի նպաստ ազգային մատենա-
գրական աշխատութեանց հրատարակմանը:

Կարապետ Եպիսկոպոս Տէր Մկրտչեան, որ անց-
եալ տարի ի Տէր ննջեց, տակաւին այնքան մեծ
տարիք մը չունէր: Անիկա ծանօթ էր իր աղնիւ-
րնաւորութեամբ ու անաշոռ գործունէութեամբ:
Լաւ առաջնորդ էր, վանական գործիչ և ուսու-
ցիչ: Սակայն, Կարապետ Եպիսկոպոս աւելի մեծ
անուն մը ունէր իրրե հրատարակագիր և պատ-
մաբան: Անիկա ի լոյս ընծայած է խել մը պատ-
մագիտական երկասիրութիւններ ու թարգմանու-
թիւններ:

Դեռ նոր իր հանգիստը մտաւ նաև Եփրեմ Եւ-
պիսկոպոս Սուքիասեան: Ծերունազարդ վանա-
կան մը: Բաւական ծառայութիւններ մատուցած
էր վանքին: Եղած էր առաջնորդ Թիֆլիսի կա-
րեսոր թեմին: Սինօդի անդամ էր: Ան էր որ 1893-
ին, իբր պատուիրակ, Էջմիածնէն գնաց Երուսա-
լէմ, Խրիմեան Հայրիկը հրաւիրելու իր Հայրա-
պետական պաշտօնին:



Ներկայ 1916 տարուոյ սկիզբներն ալ իր մահկառ
նացուն կնքեց Բարգէն Վարդապետ : Անժամանակ
մահ : Բարգէն Վարդապետ դեռ երիտասարդէ էր,
հաղիւ 45 տարեկան : Խղճամիտ, եռանդուն ու
գործունեայ միաբան մը : Անիկա զոհ գնաց իր
անձնուէր ծառայութեան : Էջմիածնի հիւանդ որւ-
րերու խնամատարութեան գործին մօտէն հսկած
միջոցին, ինքն ալ վարակուեցաւ բժաւոր ժան-
տատենդէ, և չի կրցաւ զերծանիլ : Անիկա եղած
էր պետ Կաթողիկոսական Դիւանի, և անդամ Սի-
նոդի ու Եղբայրական Օգնութեան Յանձնաժողո-
վի : Միենոյն ժամանակ, զրական ծանօթ դէմք
մըն էր : Կարող հրապարակագիր մը : Ունէր նաև
հրատարակած քանի մը բանասիրական ու պատ-
մագրական գործեր :

Անկարելի է տիրունիներու այս շարքը վեր-
ջացնել, առանց յիշատակելու համայն ազգին ծա-
նօթ, կարկառուն դէմքի մը կորուսոը, զոր կրեց
Էջմիածնին մօտաւոր անցեալին մէջ : Այդ անմո-
ռանալի ու անփոխարինելի անձն է Խորէն Եպիս-
կոպոս Ստեփանէ : Իր եկեղեցին ու ազգը պաշտող
մը : Կրակ ու բոց գործիչ : Կարգապահութեան դա-
սական օրինակ մը : Հմուտ լեզուագէտ, ներհուն
պատմաբան, և աննման բեմբասաց : Ճշմարիտ հը-
ռետոր մը : Անիկա, հայերէն լեզուն այնքան մաք-
րամաքուր, և քաղցր ու ներգաշնակ կերպով մը
կարտասանէր, որ լսողին վրայ հմայիչ երաժշ-
տութեան մը տաղաւորութիւնը կը թողուր : Իսկա-
կան արուեստագէտ մը : Իր բարեկիրթ ձներով
ու վարուելակերպերով կատարեալ երոսացի :

Հայոց կաթողիկոսներ օտար, պաշտօնական չըր-
ջանակներու, և բարձրաստիճան անձնաւորու-



ԳՐԱՓԳՏԱ · ԽԳ ԴԱՅՍՊ
թեանց մօտ, երբէք անոր պէս թարգման մը ու
ներկայացուցիչ մը չեն ունեցած : Ստեփանէ եղաւ

նաև հայ դպրոցի մեծ պաշտպան մը : Աւազ սակայն, որ այդ տիսպար հայ կրօնականն ալ հալածական ու աքսորական կեանք մը ունեցաւ իր վերջին տարբիներու միջոցին : Ու իր աքսորավայրին, երիմու Ս . Խաչ վանքին մէջ, շատ գառն օրեր անցուց . . . :

Եջմիածնի միաբանութեան վրայ առհասարակ շատ քննադատութիւններ եղած են, ասկէ առաջ : Անոնց համար ըսուած է, թէ անաշխատ ու անօտակար կեանք մը կ'անցընին : Այս մեղադրանքները այնքան ալ անարդար չէին : Սակայն, ժամանակին հետ բաւական փոխուած են նաև հին բարքերն ու կեանքերը : Այս օր գովելի շարժում մը, և եռուզեն մը կը տիրէ վանքի միաբաններուն մէջ : Անոնց մէջ արդէն հիմա շատ կան երուական բարձր կրթութիւն առած, և զարգացած անձեր : Գիտնական և հեղինակաւոր կարկառուն դէմքեր ալ պակաս չեն : Բնդհանրապէս բոլոր վանականները այժմ կաշխատին անընդհատ, իրենց վարկը աւելի բարձրացնելու : Վանքին տնտեսական ու բարոյական շահերը կը պաշտպանեն : Միհնոյն ժամանակ, անոնք, ժողովուրդին մտաւոր զարգացմանը, գրականութեան ծաղկմանը, և ազգին կարօտութեան գոհացմանը օժանդակ կը կանգնին :

Երեսոյթները յուսալից ու խոստմնալից են : Եւ կ'ակնկալուի, թէ եջմիածնի միաբանութիւնը չուրջը լոյս ու միսիթարութիւն սփոելու իր նուիրական պարտականութեան նկատմամբ աւելի փայլուն ապացոյցներ պիտի տայ :

ՄԱՏԵՆԱՐԱԿԱՆ

Վանքի սեղանատան վրայ, երկարաձիգ, կամարաձև, փառաւոր շէնք մընէ : Սինեակները մէջէ մէջ են : Մուտքը վեհաբանի դրան կարգը, նորթանդարանի կողմէն : Երկաթեայ երկփեղկեան դուռ մը ունի այս բազմատեսակ հին գրքերու շտեմարանը : Մատթէոս Ա., մասնաւոր խնամք տարած է զայն բարեկարգելու ու ճոխացնելու : Մատենալարանապետն է Յուլիկ Արքեպիսկոպոս :

Հոգատար հսկող մը :

Նախասնեալին մէջ կը տեսնենք պատերէն կախուած կարգ մը թանկագին պատկերներ : Ասոնք գործերն են նշանաւոր պատկերահան նաղաջնավայրականի : Ազգային մէծ նկարիչը, իր՝ հարուստ երեակայութեամբ, ինքնատիպ դժերով ու արտայայտութեամբ կենդանացուցած է մեր նահապետներն ու թագաւորները : Ուրիշ սենեալի մը պատերէն ալ կախուած են կենդանագիր պատկերները վերջին քանի մը կաթողիկոսներու : Ասոնց արուած կայսերական հրովարտակներն ալ առանձին շրջանակներու մէջ առնուելով, պատկերներուն քով դրուած են :

Գրեթէ 4600ի կը հասնի Մատենալարանին մէջ պահպանուած ձեռագիր հազուագիւտ հատորներուն թիւը : Անոնք դասաւորուած են, պատշաճ կերպով, դարակներուն մէջ : Անոնց մէջ կան բազմատեսակ գրքեր : Աստուածաբանական գրուածքներ, մեկնութիւնք Ս. Գրոց, եկեղեցական ընթերցուածք, և աղօթքներ : Բարոյական կանոնա-

դրութիւններ, ժողովուրդին և կրօնաւորներու համար : Ճառընտիրք, հատընտիրք, սոսանաւոր թէ արձակ, և վարդապետական դործեր, Աշխարհաւգրական, արհեստագիտական, արուեստարանական, և քննադատական դրուածքներ : Պատմութիւնք հայոց, հոռմայեցոց, յունաց, սուսաց, և տաճկաց : Այս բոլոր ճիւղերուն վերաբերող ձեռուագիր մատենները, մեծ թէ պզտիկ ծաւալով, ընդհանրապէս մաղաղաթեայ են : Շատերը նկարներով : Ոմանք մանրանկարչական նուրբ դրուագներով զարդարուն : Զանազան ժամանակներու մէջ, հայ գրչապիրներու կողմէ արտադրուած են այս թանկարժէք հատորները : Պատմութեամբ հետաքրքրուողներուն, և ուսումնասիրութեամբ ըզրազողներուն համար ի՞նչ բազմանոն, հարուստ, ու անսպաս աղբիւներ :

Զեռադիր զրքերուն մէջ, մեծ ուշադրութեան արժանի է հայոց Հեթում թագաւորի Աստուածաշունչը : Հեթում թագաւոր այդ Սուրբ Գիրքը յատկապէս իր գործածութեանը համար գրել տուածէ : Աքանչելիորէն կանոնաւոր և դեղեցիկ ձեռադիր մը : Անոր մէջի պատկերները նոյնպէս, շատ գեղեցիկ են :

Հետաքրքրական է նաև Ներսէս Շնորհալիին նըւիրուած ձեռագիր աւետարանը : Ասիկա ալ զարդարուած է բազմաթիւ մանրանկարներով, որոնք կը միշեցնեն մասսամբ բիւզանդական ոճը :

Մեծ սրահին խորը, մեղանի մը վրայ, ի ցոյց դրուած է մասնաւորապէս, նշանաւոր մաղաղաթեայ Աւետարան մը : Անիկա, Գէորգ Դ.ի օրով

Պարսկաստանի Ս. Ստեփաննոս Նախավկայ վանա
 քէն գտնուած, և ապագայ կաթողիկոս Մակարի
 ձեռքով կջմիածին բերուած է: Աւետարանը, 989
 թուին զրած է Յավհաննէս անուն անձ մը, որ
 համեստութենէն, իր մականունն իսկ չէ յիշատա-
 կած: Գրքին կողքերը փղոսկրէ շնուած են: Ուս-
 տի անիկա կոչուած է «Փղոսկրեայ Աւետարան»:
 Փղոսկրին վրայ փորուած սրբազն պատկերները
 դժուած են խիստ նուրբ վարպետութեամբ մը:
 Կը կարծուի, թէ այս փղոսկրէ կողքը գրքն աւելի
 հին է: Զ. զարու զործ: Գիրքը ծանր է: Մեծ կշիռ
 կը վերցնէ: Ծաւալը նոյնպէս մեծ է: Յայսմա-
 ւուրքի մը զիրքն ունի: Մարդ դժուարութեամբ
 կրնայ զայն վերցնել անդէն, իր թեերով: Գրքին
 տառերը, մարգարախ հատիկներու կը նմանին:
 Սկիզբէն մինչև վերջը շարունակուած է գրութիւ-
 նը, միևնոյն համբերատար ու երկայնամիտ ոգ-
 ութիւն: Պարբերութեանց սկզբնատառերը ոսկեզօծ-
 ուած և կամ որեէ զոյնով վեղադրուած են: Իսկ
 գլուխներու, և մանաւանդ չորս Աւետարանինե-
 րու գրքերուն սկիզբները գրուած են գունագեղ,
 ու երրեմն ոսկեզօծուած պատկերներ: Այս խորհր-
 դաւոր, սրբազն պատկերները այնպիսի փափուկ
 ճարտարութեամբ մը դժուած են, որ զմայլանք
 կ'ազգեն տեսնողին: Հայկական գեղարուեստի
 սոյն աննման ու անդին արտադրութիւնը, իր լուշ-
 սատիւ օրինակները կ'ունենայ այժմ: Ատոր ծախ-
 քը հոգալու համար, Լևոն Մանթաշեան նուիրած
 է 4000 ըուպի: Հրատարակութիւնը կը կատարուի
 Բարիդ: Գործին զեկավարն է Բարիդի Արեւելեան

լեզուաց համալսարանին ուսուցչապետներէն մին,
հայողէտ ֆրէտերիք Մաքէր:

Մատենադարանը, ձեռագիրներէն զատ, ունի
նաև բազմաթիւ տպագիր հատորներ: Ասոնց թիւը
10,000էն աւելի է: Տպագիրներուն մէջ ևս կան
հին, հազուաղիւտ, արժէքաւոր գրքեր:

Տ Պ. Բ Ա. Ն Ը

Տաճարէն քիչ մը անդին, դէպ արևելք կը¹
գտնուի տպարանը: Անջատ, միայարկ շնչք մըն
է: Զայն վերակառուցած է Մակար Կաթողիկոս:
Տպարանն իր մէջ ունի խել մը բաժանումներ:
Բնդարձակ ու երկար որահ մըն է զբաշարանոցը,
ուր զետեղուած են նաև տպագրական մեքենաւ-
ները: Քանի մը տարիէ ի վեր ելեկտրական ուժով
կը շարժին այդ արագատիպ մամուլները: Չուլա-
րանն օժտուած է կատարելագործուած մեքենաւ-
ներով: Կայ նաև կազմատուն մը: Տպարանին մէջ,
Արարատէն զատ, ի լոյս կ'ընծայուին ամէն տեսակ
գրքեր: Տպագրութիւնները մաքուր են առ հասա-
րակ: Բայց անոնք կրնան աւելի գեղեցիկ և ճա-
շակաւոր ըլլալ: Զայերէնէ և ոռւսերէնէ զատ,
եւրոպական լեզուներով հրատարակութիւններ ալ
կ'ըլլան: Կրօնական բովանդակութիւն ունեցող
գրքերը, լոյս կը տեսնեն, հաճութեամբը Ս. Հայ-
րապետին:

Մայր աթոռի այս տպարանը, մօտաւորապէս
150 տարի է որ հաստատուած է: Տպագրութիւնը
վանքին մէջ մտցնելու համար, ջանք կը թափէ,
առաջին անդամ, Յակոբ Դ. Նոր Զուղայեցի Կա-

թողիկոսը, 1655 թուականէն ետք: Անիկա Եւրուսականի կը զրկէ Ծարեցի Մատթէոս սարկաւագը, որպէսզի տպագրութեան արհեստը սորվի և վերադառնայ Էջմիածին: Բայց ձախորդ դէպքերութերմամբ, յուցուած ծրագիրը անկատար կը մընայ: Եւ այս տպարանին հիմնադրութեան պատիւը կը պատկանի Երևանցի Սիմէոն Կաթողիկոսին: Անիկա մեծ ճիգեր կ'ընէ հայերու մէջ դեռ նոր ընդհանրացող տպագրութեան արհեստի բարիքներէն Էջմիածինը չի զրկելու համար: Կը պատմուի, թէ անիկա նոյն իսկ Թիւրքիա գտնուող Մարկոս անուն տպագրիչ մը, իր մամլով միասին, ստիպողաբար Էջմիածին փոխադրել ուզած է: Սակայն տպագրիչը, այդ ստիպմանց ընդդիմանալով, եկած չէ Էջմիածին, չի նայելով որ իրեն նիւթական մեծամեծ վարձատառութիւններ կ'ըլլային: Վերջապէս, շատ դիմումներէ ու ահադին ծախսերէ յետոյ, Սիմէոն Կաթողիկոս կը յաջողի իր գեղեցիկ երազն իրականացնել, 1770 թուի միջոցներուն: Եւ այսպէս, անիկա, Էջմիածինը կ'օժատէ տպարանով մը: Անոր կենդանութեանը հրատարակուած բոլոր գրքերու թղթեն ալ, արտադրուած էին մայր աթոռի թուղթի գործարանէն: Էջմիածնի տպարանը, Կովկասի մէջ գտնուած հայ տպարաններուն հնագոյնն է, և իր հայերէնի բաժնով, ամենէն հարուստը:

« Ա. Բ. Ա. Բ. Ա. Տ. »

Մայր աթոռի պաշտօնական թերթն է այս բաժնամէջ ամսագիրը: Հիմնուած է 1868ին, Գէորդ

Դ. ի օրով : Ուրեմն իր 50 ամեակը շուտով տօնելու կը մօտենայ : Այս լուրջ ամսահանդէսին որդեգըս բած գլխաւոր սկզբունքներէն մէկն է դիւղական քահանաներու և ժողովրդեան մտաւոր զարդացման նողաստելը : Անոր պատուակալ խմբագրապետն է մէկն . Հայրապետը : Թերթը լոյս կը սեսնէ Ն . Ս . Օծութեան վերին տնօրինութեամբ , և Կոլկատեան գրաքննական ատեանին թոյլտութեամբ :

Առաջին էջներուն մէջ կ'երենան Հայրապետական տնօրինութիւնները , պարզեատրութիւնները , և օրհնութեան , գոհունակութեան , և յանձնարարութեանց կոնդակները : Յետոյ կուզան Սինօդի նիստերու օրադրութենէն եղած քաղուածները :

Յօդուածներու բաժինը կը բաղկանայ գլխաւոր բարար կրօնական , բարոյական , գրական , բանասիրական , պատմագիտական և զբախոսական ու քննագատական նիւթերէ : Վերջին քանի տարիներու ընթացքին , թերթին մէջ աշխատակցութեան մէծ բաժին ունեցած են , կրօնականներէն՝ Դպիր Գալուստ Տէր Մկրտչեան , Մ . Եպ . Տէր Մովսէս և ան , Կ . Եպ . Տէր Մկրտչեան , Բ . Աղաւելեան ու Մ . Մաքուտեան վարդապետները : Եւ աշխարհականներէն Յովհաննէսեան , Կ . Կոստանտեան , Ն . Քարամեան , Ս . Կանայեան , Ս . Մանդինեան , ևն . :

Արարատ այժմ կը հրատարակուի նորակազմ խմբագրութեամբ մը : Պատասխանատու խմբագիրն է Տիրայր Ծ . Վարդապետ : Այս վերջերս , թերթը , առհասարակ , կանոնաւորապէս չի հրատարակուիր : Նորակազմ խմբագրութիւնը այդ անկանոնութեամբ վերացմանը հոգ տանելու է : Աս-

կէ զատ, չանք լավելու է թերթին բովանդաւ կութիւնն աւելի ճոխացնելու: Թերթին մէջ նոր կեանք մը ցոլանալու է: Անտես առնուելու չեն, ներկայ ժամանակի հրամայական պահանջները: Արարատ, իրբե համայն Հայոց Հայրապետութեան պաշտօնաթերթը, կատարելիք աւագ պարտականութիւն մը ունի: Անիկա մշակելու է ճիւղ մը, որ յոյժ կարեւոր է ու կենսական: Հարկ է որ իր էջերուն մէջ, մանրամասնօրէն, ներկայացնէ վերջին ընդհանուր կոստրածներու ու տեղահանութեանց ճշգրիտ պատմութիւնները: Վաւերական վիճակադրութիւններ ու տեղեկադիրներ հաւաքելու և հրատարակելու է: Աղէտին ահաւորութեան իսկական չափն ու սահմանը ցոյց տալու է: Այն աստիճան լիակատար ըլլալու են իր արձանագրած տեղեկութիւնները, որ օտար պաշտօնական շրջանակներ, հարկ եղածն իմանալու համար, դիւմեն անոր: Եւ այս արդիւնքը ձեռք բերելու միջոցները չեն պակսիր, մանաւանդ այժմ, երբ սուրանակն այնքան յառաջացած է Հայստանի մէջ:

Թ Ա Ն Գ Ա Բ Ա Ն Ը

Վեհաբանին մօտ կը գտնուի, դէպի արևմուտք: Քարաշէն, վեհատեսիլ երեսյթով, միայարկ ու ընդարձակ նոր չէնք մըն է: Կառուցանողը, Խրիմեան Հայրիկը: Բաժնուած է երեք երկար սրահներու:

Ահաւասիկ այս սրահներուն մէջ շարուած հնութեանց կարեւորագոյնները:

Յովհաննէս Բ. Կարբեցի Կաթողիկոսի գործա-

ծած անձնական սեղանասպասները : Իւրաքանչիւր
ամանի վրայ, Յովհաննէս Աւետարանչի գրքէն
առնուելով փորազբուած է պարբերութիւն մը, ու
րուն մէջ կը գտնուի Յովհաննէս անուան յիշատա-
կութիւնը : Զորօրինակ, «Յովհաննէս վկայեաց
վասն նորա . . .», ևայլն :

Բազմաթիւ անօթներ կան, շինուած պղնձէ կամ
յախճապակիէ, նուրբ դրուգներով : Բոլորն ալ
գործերը հայ արուեստագէտներու : Այդ անօթ-
ները, մեծ թէ պղտիկ, ամէնն ալ, հողին տակէն
հանուած են, կատարուած պեղումներու չնորհիւ :
Անոնց վրայ երեցած ճարտարագծութեանց ոճերն
ու թուականները տարբեր, տարբեր ժամանակնե-
րու կը պատկանին :

Երկու հսկայ կաթսաներ, պղնձաշէն : Նոյնպէս,
պեղումներու արդիւնք : Կը կարծուի, թէ ասոնք
հին եկեղեցւոյ մը մկրտութեան աւագաններն եւ-
ղած են :

Եկեղեցական այլեւայլ մեծաղիր զարդարանք-
ներ, և տաճարներու գեղեցիկ մանրանկարներ :

Հայոց մեծ գերասան Պետրոս Աղամեանի գոր-
ծածած անձնական իրեղէններն ու բեմական ըզ-
գեստները : Անոնց քով նաև անմահ ողբերգուին
նուէր սոտացած գեղարուեստական յիշատակները :
Այս բալոր յիշատակիլի առարկաները թանդարա-
նին նուիրողը, Նոր Նախիջեանի հայ հասարակու-
թիւնը :

Մայր աթոռի տպարանէն լոյս տեսած ամէն
տեսակ հրատարակութեանց ընդհանուր նմոյշնե-
րը : Պատկառելի մթերք մը, մեծ ու պղտիկ հա-

տորներու։ Բազմայիշատակ հաւաքածոյ։
Ներսէս Աշտարակեցիի օրէն մնացած դրօշակ-
ներ։ Պատմական, սուբր դրօչներ, յիշատակ անց-
եալ դարու Հայ—պարսկական պատերազմին։ Հայ
սիրաը առինքնող յաղթապանծ, լուռ վկաներ։ Ա-
սոնցմէ առաջինին վրայ նկարուած է սուսական



ԵՐԿՐՈՐԴ ԴՐՈՇԱԿԸ

թաղակիր զոյդ արծիւները, որոնց ներքել գըր-
 ուած է . «Բնդ մեղ Աստուած» : Աւելի վարը կ'երե-
 ւայ Արարատ լեռը, Նոյեան տասլանով : Ասոր եր-
 կու կողմն ալ նկարուած են հայոց զանազան դրօ-
 շակները, որոնք իրենց վրայ կը կրեն հետեւալ
 խորհրդապատկերները : 1. Աւթզլիսեան կենդանի
 մը . բարձրը գրուած՝ «Հայկ Առաջին» : 2. Դաս-
 տառակը . ներքել «Սուրբն Արգար, Յիսուս Քը-
 րիստոս» : 3. Սուր մը, գաւազան մը, բանալի մը
 և թագ մը . վրան՝ «Արա Գեղեցիկ» : 4. Գառնուկ
 մը, խաչաւոր, կարմիր փոքրիկ դրօշակով, և
 շրջապատուած աստղերով, եղերքը նշանակուած՝
 «Սուրբն Տրդատ» : 5. Արծիւ մը. վերտառութիւ-
 նը՝ «Ճիգրան Երուանդեան» : 6. Առիւծ մը հուսկ
 ապա . քովն արձանապղբուած՝ «Արամ» : Երկրորդ
 դրօշակը, խաչակիր, նիզակաճե կող մը ունի: Կը
 ներկայացնէ զոյդ մը մեծադիր արծիւներ: Մէկը,
 բարձրագլուխ, միւսը, խոնարհած: Կը կրեն մա-
 կան մը, և խաչէ հովանաւորուած աշխարհագըն-
 դիկ մը: Ասոնց ներքել, ժաղաւինաճե լայն գծի
 մը մէջ, գրուած է «Պահեամ՝ զիս որպէս բիր ա-
 կան, ընդհովանեաւ թեոց քոց»: Աւելի վար, հայ-
 կական չորս դրօշակներ: Երկուական գէմ առ-
 զէմ: Ասոնց մէջտեղը, զրեթէ սրտաճե, դրուա-
 գաւոր շրջանակ մը: Եւ հոն, զաստառակի պատ-
 կերը: Կեդրոնը գծուած Քրիստոսի լուսասփիւռ,
 աստուածային գէմքը ունի բարեզութ, սիփոփազ-
 դու, և հոգեսպնդիչ նայուածք մը: Շրջանակի դըր-
 ուագներուն ներքել գրուած են սա խօսքերը.
 «Փրկութիւն առաքեաց Տէր ժողովրդեան իւրում»:

Երբորդ գրօշակը ամենէն հինն է : Պատառուուն վիճակ մը ունի : Վրան խաչակիր թագ մը , և զանազան խորհրդանշաններ : Կը կրէ նաև երկու անշատ գրուածքներ : Մէկը՝ «Թագաւոր արդար , կանգնէ զաշխարհ» : Միւսը՝ «Ընդ հովանեաւ թեոց քոց բարձրացայց» :

Խել մը իւղաներկ նկարներ : Սրբազն գէպերուն քով , պատմական դէմքերը : Պատուոյ տեղը դրուած է թանգարանի հիմնադրին , Խրիմեան Հայրիկի , մեծադիր պատկերը : Արուեստագիտական այս բոլոր յաջող արտադրութեանց մէջ , սակայն , կայ կատարելագոյն , մեծ գործ մը , որուն ի տես այցելուն հիացած , կը վերանայ : «Արարչագործութիւն» անուն հսկայ պատկերն է անիկա , որ ամրոջ պատի մը երեսը բոնած է : Մեր առջեն կը ներկայանայ տիեզերքը : Միգամած , քառսյին երեսյթով : Խորհրդալից զանգուած մը : Ստորի անկազմակերպ երկրագունադը , և տմոյն լուսատու մը : Բարձրը , ամպերէն վեր , Արարիչը , շրջապատուած իր երկնային անհամար զօրքերու բանակներովը : Դիտողին այնպէս կը թուի , թէ պատկերը գէտող հանձարաւոր վարպետին զեղուն ու բեզզուն վրձինը պաստառին վրայէն անցած է միայն մէկ անդամ , առանց կերպաւորման ծիփերու : Գուշակեցիք անշուշտ , թէ այս «Արարչագործութիւն» հրաշալիքին արարչագործն է տիեզերահոչակ հայ ծովանկարիչ Յովհաննէս Այլվազովսկին :

Թանգարանին մէջ այժմ նոր բաժին մը աւելցաւ : Սկիզբը գրուեցաւ ազգագրական նիւթերու հաւաքածոյի մը : Գործին նախաձեռնութիւնը կը պատ-

կանի Գէորգեան Ճեմարանի ուսուցիչներէն Ս.
Տէր Յակոբեանի, որոն կ'աջակցին Գարեգին Շ.
Վարդապետ, և ուրիշներ: Թանգարանի այդ բաժ-
նին մէջ ի հանդէս պիտի գան տաճկահայ գաղթա-
կանաց ցուցադրած բոլոր ազգագրական երեսին-
ները. հագուստ, բարբառ, աւանդական սովո-
րոյթներ, հաւատալիքներ, երգեր, նիստ ու կաց,
ևայլն: Գաղափարի յղացման շարժառիթն եղած է
հետեւալ պարագան: Գաղթական հայեր, օսար
երկիրներու մէջ, իրենց ինքնատիպ յատկութիւն-
ները կը կորսնցնեն: Եոյն խակ, անոնք, հայրենիք
վերադառնալէ ետք ալ, իրենց բնաշխարհին մէջ,
տիրող քաղաքականութեան վուխոխմամբ, ընդու-
նակ կ'ըլլան, անզգալարար, նորաձե կեանք մը
սկսելու, և հին ապրելակերպերը թողելու մէկ
կողմ: Այս աեսակէտով, իրօք, օգտակար ձեռնարկ
մըն է յաւերժացնելը ցեղական բնորոշ այն գծե-
րուն, որոնք պահպանուած ու նուիրագործուած
են բազմաթիւ գարերու ընթացքին: Փափաքելի էր
միայն, որ սկսուած գովելի գործը, ի գլուխ հան-
ուելով, կատարելութեան սահմանի մը հասցուէր:

Ը Ն Թ Ե Ր Յ Ա Ր Ա Ն

Միաբանութեան նոր բնակարանին վարի յար-
կը կը գտնուի ընթերցարանը: Բնդարձակ և պատ-
շաճօրէն կահաւորուած սրահ մը: Միաբաններէն
զատ վանքի հիւրերուն, և Վաղարշապատցիներուն
ալ կը ծառայէ: Փամանակ մը, երբ որ Ճեմարան-
ցիներուն մէջ կուսակցական վէճերը ծանր կերպա-
րանք ստացած էին, այս վերջնոց արգելուած էր
մտնել ընթերցարանէն ներս: Պատճառն այն էր, որ

անոնք, այն տեղ, կուսակցական թերթեր ալ գտնելով, կը կարդային, և իրենց հակառակութեանը մէջ աւելի յառաջ կ'երթային:

Ընթերցարանը ամէն տեսակ և ամէն լեզուով լրագիրներ ու պարբերականներ կը ստանայ, թէ՛ Կովկասէ ու Ռուսաստանէ, և թէ արտասահմանեան երկիրներէ: Կրկին օրինակներով եկող թերթեր ալ ունի: Այնպէս որ ընթերցողը, այդ սրահին մէջ կրնայ, հանդիսատ կերպով, մասամ գոհացում գտնել:


Ճ Ե Մ Ա Ր Ա Ն Բ

Գէորգ Դ. Կաթողիկոսի անուան յիշատակը յաւերժացնող կոթող մը: Տաճարին արեւելան կողմը, վանքի պարսպապատէն քանի մը քայլ անգին կը գտնուի: Հոյակապ շինութիւն, կրկնակ յարկերով, ու երեք գաներով:

Ճեմարանը 1871 թուին հիմնուեցաւ: Բայց դասաւանդութիւնք սկսան 1875ին: Եւ 1915ին որոշուեցաւ անոր հիմնադրման 40 ամեակը տօնել: Ժամանակի անբարեյաջողութիւնները, սակայն, պատճառ եղան, որ յօրելեանական մեծ տօնակատարութիւնները յետաձգուին: Ու պարզ հանդէս մը միայն կատարուեցաւ:

Շէնքը կը պարունակէ եօթը դասարան, երեք լսարան, մէկ սեբատարան, և քանի մը մասնաւոր սենեակներ, որոնք հաստատութեան վարիչներուն յատկացուած են: Բնդարձակ և առողջապահական պայմաններով օժտուած են ճաշարանն ու թէյարանը: Շէնքին մէջ սենեակ մը կայ, բենուազրերու





ԳԵՂԱՐՔԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ

յատուկ: Յոյժ վայելուչ ձևով շնուրած, և չքեւ-
զօրէն կահաւորուած է ընդունելութեան սրահը,
ուր հանդէսներ տեղի կունենան: Թանդարան կոչ-
ուած սենեակին մէջ ալ կը գտնուին հանքարանու-
թեան վերաբերեալ նիւթերու, և բնագիտութեան
յատուկ գործիքներու բաւական ճոխ հաւաքածու-
ներ: Մատենադարանը աւելի ընդարձակ սենեակ
մըն է: Այն տեղ կան մօտ 6000 հայերէն, 7000
ոռոսներէն, և հինգ հազարի չափ ալ ֆրանսէրէն,
գերմաններէն, անգլիերէն և այլ լեզուներով հրա-
տարակուած գրքեր: Ասոնցէ 3000ը պատմական,
դրական, գիտական, կը ծառայեն աշակերտաներու
ընթերցմանը: Մօտ 100 պարբերական հրատարա-
կութեանց հաւաքածուներ, և 5000ի չափ հին ու
նոր գասագրքեր ալ կան: Ննջարանը նոր, միա-
յարկ, լուսաւոր, օգաւէտ և մաքուր չէնք մըն է:
Ճեմարանէն քանի մը քայլ հեռու: Նոր թանդա-
րանի մը, թատերական սրահի մը, և մարզարանի
մը շինութեան ձևոնարկուեցաւ վերջերս, թարաս-
եանի ծախքով: Տիկին Քանանիանն ալ մանկա-
վարժական նիւթերու միայն յատուկ նոր թանդա-
րան մը կառոյց: Թէ՛ ճեմարանը, և թէ այս նոր
չէնքերը ըրջապատուած են ընդարձակ ու գեղե-
ցիկ պարտէղներով: Ծաղկանոցները, մասնաւո-
րապէս, կը մշակուին աշակերտներու ճեռամք:

Ընդունուող աշակերտաները քննութենէ կ'անց-
նին: Զուգընթացին մէջ սաները կը պատրաստ-
ուին բարձր գասարաններուն համար: Հաստա-
տութեան հօթը գասարաններն աւարտողը, ընդ-
հանուր ուսում մը ստացած կը լայ: Ուզողը կը

մտնէ լսարանները : Փափաքողը կուսակրօնութիւն
կընդունի , կամ քահանայ կը դառնայ : Չուզողը
ազատ է : Ճեմարանէն , մինչև հիմա , աւելի շատ
աշխարհական ուսուցիչներ ելած են , քան թէ հո-
գեորգականներ : Իսկ յաջողազոյն այն ընթացա-
ւարտները , որոնք կը ցանկան կուսակրօն ըլլալ ,
վարդապետ ձեռնազրուելիք ետք , կը զրկուին Ռու-
սաստանի , Գերմանիոյ և Ֆրանսայի համալսա-
րանները : Անոնց պարտականութիւնն է , կրթա-
կան այդ բարձրագոյն հաստատութեանց մէջ զա-
նազան մասնագիտութիւններ ձեռք բերել , և վե-
րադառնալով իջմիածին , օգտակար ըլլալ ճեմա-
րանին , հայ եկեղեցին ու ազգին :

Աւանդուած ուսումները հետեւալներն են : Հա-
յոց լեզու , ոսուսերէն և գերմաններէն , գրաւոր ու
բանաւոր : Ուրիշ լեզուներ կամաւոր են : Գրակա-
նութիւն և պատմութիւն հայ ազգային ու եկեղե-
ցական , և ընդհանուր ազգաց : Կրօնագիտութիւն .
Հին և նոր կոտակարաններու ուսումնասիրութիւն ,
և բազգաստական զաւանաբանութիւն : Փիլիսոփա-
յութիւն , տրամարտնութիւն , հոգեբանութիւն , և
մանկավարժութիւն : Հայ և ընդհանուր աշխար-
հագրութիւն , հաշուական դիտելիքներ , երկրա-
չափութիւն , բնական դիտութիւններ և բուսաբա-
նութիւն : Կ'ուսուցանեն նաև ձայնագրութիւն , և
եկեղեցական ժամասացութիւն : Հայ մատենագը-
րութեան ուսուցման ոյժ կը տրուի մատնաւորա-
պէս : Ամէն բանէ աւելի , հայ բնատոհմիկ կը բ-
թութեան ուշ կը դարձուի : Կազմուած նոր ծրա-
գրի մը համաձայն , ճեմարանն իր մէջ այսու-
հետեւպիտի ունենայ մասնագիտական երկու գըլ-

խաւոր ձիւզեր, այն է աստուածարանութիւն և
հայագիտութիւն :

Աշակերտաները, օրուան մէջ, օ ժամ դասախու-
սութիւն կը լսեն: Սերտողութեան համար ունին 4
ժամ: Ամբան տաքերը սկսելուն, տարեկան հարցա-
քնութիւնը տեղի կ'ունենայ: Արձակուրդը կը
տեէ մինչև աշնանամուտ, սեպաւեմ թերի սկիզբնե-
րը: Այդ միջոցին սաներն ազատ են: Կրնան հայ-
րենիք, ծնողաց քով երթալ, և այլ զրօսական ու
հնախուզական պառյաներ կտարել իրենց հաշ-
ւոյն: Խոկ ուսման չրջանին մէջ, Ճհմարանէն բա-
ցակայելու, և մասնաւոր պառյոներ ընելու ար-
տօնութիւն չունին: Տեսչութեան կողմէ ամէն
ջանք և զգուշութիւն չեն խնայուիր, զանոնք պար-
տաճանաչ և կարդասիահ ուղղութեան մէջ պահե-
լու համար: Անցեալին մէջ տեղի ունեցած աշա-
կերտական անկարգապահութիւնները, խլսում-
ները, կուսակցամբուլական չարժումներն ու ու-
սումնագույները մէծ վնասներ յառաջ բերած են:
Ճհմարանի ուսանողութիւնը շատ տուժուած է:
Դեռ ասկէ քիչ ժամանակ առաջ էր, նախորդ տա-
րեցրանի ընթացքին, որ երեան եկան նոր անկար-
գութիւններ: Այս անզամ թէ աշակերտաներուն և
թէ ուսուցիչներուն մէջ անհատացողութիւններ
յառաջ եկան: Վերջապէս, ուսուցչական կազմը,
կաթողիկոսի հրամանաւ լուծուեցաւ, և նոր ընտ-
րութիւն կատարուեցաւ: Ա՛լ ժամանակին է ասկայն
որ յանուն կրթութեան սուրբ նպատակին, միան-
դամ ընդ միշտ վերջ դանեն այդ ծանր անհամա-
ձայնութիւնները, և եղած խնդիրները կարդադր-

ուին փոխաղարձ զիջողութեամբ :

Սաները, ուսումնական շրջանին մէջ, միայն իւրենց զասերու զբաղումներովը լարուած չեն : Անոնք կ'ունենան գեղեցիկ, հաճելի և օգտակար ժամանցներ ալ : Զմրան ամիսներուն, երբեմն կը սարքեն զբական երեկոյիներ : Ուսումնական նիւթերու պարզաբանման համար, վիճաբանական հրահանգիչ ժողովներ ալ կ'ունենան : Ազգային տօնօրերուն, թատերական ներկայացումներ ու համերգներ կը կազմակերպեն, ձեմարանի հանդիսասրահին մէջ : Կիրակիներէն զատ, կարգ մը ազատ օրեր ունին, որոնց միջոցին կը կատարեն պատշաճ հանդիսներ ու տօնախմբութիւններ : Այսպէս, օրինակ, Հայրավետին օծման ու անուանակոչութեան, և ձեմարանի հիմնարկութեան տարեդարձներուն : Սահակի, Մեսրոպի, Թաղէռու ու Բարթողիմէոս առաքեաներու և Գրիգոր Լուսաւորչի տօներուն : Կաթողիկէ մայր եկեղեցւոյ տօնակատարումի, Կաղանգի, և Ղեռնդեան քահանայից ու Վարդանանց զօրավարներու յիշտակաց օրերուն :

Տեսուչն ու ուսուցիչները, կրնան ըլլալ աշխարհական կամ կրօնական : Խտիր չի կայ : Ուսուցչաց և կառավարիչներու խումբը, զբեթէ 20 հոգիէ կը բաղկանայ : Ուսուցիչներէ կազմուած մանկավարժական Խորհուրդ մը, ամէն շարաթ նիստ լնելով, խորհրդակցութիւններ կը կատարէ : Ձեմարանին նոր տեսուչն է Գարեգին Յ . Վարդապետ Յովակինան :

Աշակերաներուն թիւը, որ երբեմն մինչև 300ի

հասած է, վերջին տարեցրջանին եղած էր միայն 230, մօտաւորապէս հետեւեալ կերպով։ Երևանի թեմէն 120 աշակերտ, թիֆլուէն 30, Շուշիին 10, Շամախիէն 5, Աստրախանէն 5, Նոր Նախիջևանէն ու Պետարապիայէն 15, Պարսկաստանէն 15, և Տաճկաստանէն 30։ Անշուշտ, ասոնց ամէնը գիշերօթիկ չեն։ Յորեկօթիկ աշակերտներու ստուար խումբ մը կայ միշտ, որ կը բնակի Վաղարշապատ։ Առ հասարակ խիստ փոքրիկ թիւ մը կը կազմեն իրենց սեփական միջոցով, և կամ բարեգործ անձերու վճարմամբ Ճեմարան մտնող ուսանողները։ Մնացեալները, բոլոր, կ'ուսանին և կը պահուին Ճեմարանի հայթայթած միջոցներով։

Կրթական այս հաստատութեան անցեալ տարեցրջանի ծախսն էր 73,725 բուպլի։ Ի՞նչպէս կը հոգացուի ամէն տարի այս պատկառելի գումարը։ Հոգացողութեան ամենամեծ բաժինը, էջմիածնի դանձարանը իր վրայ տուած է։ Եւ, կարելի է ըսել, թէ ամէն տարի անոր տուած գումարին քանակը կ'աւելնայ։ Այսպէս, անիկա, անցեալ տարեցրջանին, հայթայթած է 43,100 բուպլի։ Յետոյ կուզայ հիմնազրին, Գէորգ Դ.ի, Ճեմարանին անուամբ թողած մհծ գումարի մը, ինչպէս նաև այլոց կողմէ նոյն հաստատութեան եղած կտակներու տարեկան տոկոսներէն գոյացող 10, 000 բուպլին։ Բարեգործական ընկերութիւններէն եկած է 9500 բուպլի։ Փեթրօկրատի հայոց եկեղեցւոյն հոգարարձութիւնը զրկած է 8000 բուպլի իր սովորական տարենուէրը։ Վճարող աշակերտներու թոշակներէն գոյացած է 2,500 բուպլի։ Իսկ

մնացեալ 625 բուզլին նուէթ եղած է այլնայլ անձերէ :

Եջմիածնի վաճական կառավարութիւնն է Ճեմարանին մասնակարարն ու Հոգատարը : Վերահսկողն ու բարձրագոյն անօրէնք՝ Վեհապետը : Վանքին մէջ ամբողջ պետութեան գլխաւոր ազդակն է Ճեմարանը : Խակ Ճեմարանն ալ, վանքին անժիշական հոգանաւորութեան ներքի աւելի ասպահով ու Հաստատուն վիճակ մը ունի : Վանքը այցելաները, մեծ հրճուանք մը կը զգան, անձնելով անորսարնթեր կանգնող այդ կարեոր կրթական առունը : Այցելուները կը նշանակեն իրենց առունը Ճեմարանին Վիճայութեանց Պատուոյ Մատեանին մէջ : Այս կենդանի յիշատակարանին մէջ ստորագրած Են բազմաթիւ հայ և օտարազգի նըշանաւոր անձնաւորութիւններ :

Ինչպէս յայսնի է, 1915—1916ի տարեվրջանին, Ճեմարանին ներս չընդունուեցան բոլոր սահմերը : Եւ չէնքն ամերովջ անպատճանարան դարձաւ Հայաստանէն սարսափահար փախչող թշուառ հայ որդեկաց ու որր մահուեկներու : Անոր զանազան մասերը, նոյն խմլ, վերածուեցան հիւանդանոցի : Օրուան բարձրադարձակ պահանջն էր այդ : Բայց արդէն միջնորդներ Ճեմք առնեւած են, յառաջիկային, ըստ կարելույն չոււա, ուսանողութիւնն ընդունելու, և դաստանդութիւնները վերսկսելու :

Վերջապնէլէ առաջ մեր խօսքերը Ճեմարանի մասին, նկատողութիւն մը պիտի ընենք : Ճեմարանին կրթական այժմու աստիճանաչափիը, անոտարակոյս, իր վիճակին մէջ, օդատակար է : Բայց հայ

ժողովուրդը, տակաւ կը սկսի այդքանով չի դու
հպնալ: Անիկա այդ կրթական յարկէն կը սպասէ
աւելի մեծ արդիւնքներ: Այս ակնկալութիւնն ա-
նիրաւ ու անտեղի չէ: Արդարեւ, հարկ է, որ ձե-
մարտնը, այսուհետեւ աւելի կարեոր գեր մը կա-
տարէ ազգին մէջ, այլևս: Եւ այսպիսի գործու-
նէութեան մը յաջողութեանը համար, անիկա վե-
րածուելու է խակական բարձրագոյն կրթական
հաստատութեան մը: Օրինակ, բոլորովին վերցը-
ւելու են դասարանական մասերը: Աշակերաները
կրնան այդ կարգերէն անցնիլ թեմական դպրոց-
ներուն մէջ: Խոկ լսարանները բարձրացուելու են
համարաբանական սաստիճանի մը: Գէորգեան ձե-
մարտնը ամէն յարմարութիւն ունի այդ նպաստա-
կին ծառայելու: Նիւթական միջոցները չեն պակ-
սիր: Արտօնութիւն ձեռք բերելն ալ, դժուար չէ,
մանաւանդ այժմ: Հայերը, իրօք, պէտք ունին
կովկասի մէջ ազգային բարձրագոյն կրթարանի
մը: Կառավարութիւնը ինքն ալ զիտէ, այդ պէտ-
քին անհրաժեշտութիւնը: Ուրեմն յուսալի է, թէ
հաստատութեան վարիչները, ըմբանելով ժամա-
նակին անտեղիալի պահանջը, այս ուղղութեամբ
քայլեր առնելու մասին չեն խնայեր հարկ եղած
ջանքը:

ՀԻՒԱՆԴԱՆՈՅ ԵԽ ԴԵՊԱՐԱՆ

Վանքը մինչեւ այժմ ունէր իր սեփական հիւ-
ւանդանոցն ու զեղարանը: Հիւանդանոցը, արդի
գիտական ու բժշկական սպահանջներուն համա-
ձայն վիճակ մը ունի: Գեղարանը նոյնպէս, վը-

կայեալ և փորձառու դեղագործներու ձեռքով կը կառավարուի : Վանքն ունէր նաև իր մասնաւոր հայ բժիշկը :

Հիմա , սակայն , կջմիածնի մէջ կան չորս հիւ ւանդանոցներ , 400 մահճակալներով : Իրեւ հիւ ւանդանոց կը ծառայեն նոր Վեհաբանը , ձեմարանի մէկ մասը , և վանքին այլևայլ չէնքերը : Յայտնի է թէ այս հիւանդանոցները բացուեցան հիւանդ փախստականաց համար : Անոնք կը կառավարուին , գլխաւորապէս , Եղրայրական Օդ նութեան Յանձնաժողովի ձեռամբ : Դեղօրէից աւ խիստ մեծ մթերք մը կայ այժմ , վանքին մէջ : Խել մը բժիշկներ և երկսեռ հիւանդապահներ կը ծառայեն հիւանդներուն : Զայ բժիշկներէ և երկ սեռ հիւանդապահներէ ոմանք ձրիաբար , կամաւոր ծառայողներ են : Քանի մը տաճկահայ բժիշկներ ևս կը գործեն կջմիածնի մէջ :

Վանքն ապաստանող փախստականաց մաքրութեանն ու առողջապահութեանը համար , բացուածէ նաև մեծ բաղնիւտուն մը : Իսկ միաբանաց ու ձեմարանոցներու յատուկ բաղնիքներն արդէն կան ու կը մնան :

Կջմիածնի վանքը , այժմ , առողջապահական լայնատարած հաստատութեան մը երկոյթն ստաւածէ զրեթէ :

ՍԵՐԱՆԱՍՈՒԻՆԸ

Երկար որահ մըն է սեղանատունը : Տաճարի հարաւային բակին վրայ կը գտնուի : Վերի ծայրը կաթողիկոսին աթոռը և սեղանը դրուած է : Այն

տեղ կը բարձրանայ նաև ամպհովանի մը , կաթուզիկի ձեռվ : Միարաններու և հասարակաց սեղանները շարսւած են սրահին երկարութեանը : Կաթողիկոսը տարուան նշանաւոր օրերը միայն կը մտնէ այս սեղանատնէն ներս , և ճաշակից կ'ըլլայ միարաններուն ու հիւրերուն : Խրիմեան Կաթողիկոս , կանոն մը դրած էր , որով բոլոր միարանները պարտաւոր էին սեղանատուն երթալ փոխանակ իրենց խցիկներուն մէջ ճաշելու :

Վանքն ունի իրեն յատուկ փուռ մը , որ կը պատրաստէ քանի մը տեսակ համեղ հացեր : Ասոնց մէջ «Պօմպի» կոչուած տեսակը նշանաւոր է :

Հ Ի Ւ Բ Ա Ն Ո Յ

Հիմա նոր , և գեղեցիկ դիրքով , հիւրատուն մը ունի վանքը : Կառուցած է Խրիմեան Հայրիկ , որուն անունովն ալ «Հայրիկապատ» կոչած են զայն : Երկու յարկերէ կը բազկանայ : Կը պարունակէ բազմաթիւ սեննակներ , որոնք բաւական լաւ կերպով կահաւորուած են , և ամէն կարգի հիւրեր ընդունելու յարմարութիւններ ունին : Թէկ վանքի պարիսպէն դուրս է , բայց հեռու չէ : Միայն քանի մը քայլ անդին կը գտնուի : Մէկ կողմը վանքըն է : Միւս կողմը ներսէսեան լիճն ու անտառը :

«Ղագարապատ»ը , հինաւուրց շէնքը , զոր կանունաց է Ղագար Կաթողիկոս , իրեւ հիւրատուն այլ ևս դաղրած է գոյութենէ :

Ա.ՍՊԵԶԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ

Աստ սովորութեան , վանքն այցելողը , նախ կը

ներկայանույ հիւրընկալ վարդապետին : Եւ կարգ մը օրինական հարցմանց պատասխան կուտայ : Հիւրընկալին քով կայ ովազոնական տօմար մը, այցելուներու վերաբերեալ արձանագրութեանց յատուկ : Այդ տօմարին մէջ կը նշանակուի այցելուք անունը, հպատակութիւնը, անցագրի թիւը, ուրիշ ու բնչ պատճառաւ գալը, և ո՛րքան տաեն վանքը մնալու դիաստութիւնը :

Վանքին հիւրընկալութեան օրինաւոր ժամանակը միայն երեք օր է : Աւելի մնացողները, մանաւանդ անոնք, որ մայր աթոռին հետ ունէ դործունին, պարտաւոր են իրենք հոգալ գէթ իրենց ուտեստը : Այս կանոնը, սակայն, դրեթէ անուանազէս միայն որոյւթիւն ունի : Շէն ու հիւրասէր վանքը, չառերն ու շատերը կը կերակրէ ու կը պատսպարէ շարաթներով, ամիսներով, ու նոյն իսկ, երբեմն, տարիներով : Խիստ քիչերն են առ հաստրակ, որ իրենց մեկնած միջոցին կամաւոր նուէր մը կուտան վանքին, ըստ ընկալեալ սովորութեան : Էջմիածին պղբին, Դուռը միշտ բաց ամենուն համար :

Անկարելի է այս տեղ չի յիշել 1896—1897ի կոտորածներուն պատճառաւ Տաճկաստանէն դադարողներուն հջմիածնի մէջ դատած այնքան սիրալիք ընդունելութիւնը : Վանքը, Խրիմեան Հայրիկի կարդապրութեամբ, հազարաւոր թշուառ տարագրեալներ պահեց, երկար ժամանակ : Իսկ 1915ի ազէտալի տարուան ամբողջ ընթացքին, Գէորգ Եղի հայրագութ անօրինութեամբը, վանքը շատ առելի մէծ թուով փախառականներ ընդունեց ու

պահպանեց :

ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ե՞րբ այցելել էջմիածին : Մեր խօսքը , ի հարկէ , կաթողիկոսական ընտրութեան , կամ համազգային ժողովներու դումարման , և այլ հանդիսաւոր օրերու համար չէ : Այլ ժամանակներ , էջմիածնի տրուած այցելութիւնները պաշտօնական հանդամանք կը կրեն , և կրնան տեղի ունենաւ տարուան ամէն եղանակին մէջ ալ : Մենք հարկ կը զգանք յիշեցնելու , թէ ազատ ուխտագնացութեան մը սպարազային , կարեռ է եղանակին ընտրութիւնը : Էջմիածին այցելու ամենէն յարմար ժամանակներն են աշունն ու գարունը : Այդ եղանակներուն մէջ այցելողները շատ հաճելի ժամանակ մը կ'անցընեն այն տեղ : Խոկ ձմեռն ու ամառը էջմիածին գնացողները շատ կը նեղուին , օդի խստութենէն : Ամբան սաստիկ տօթը , և մոծակները , այսինքն մժեղները , չափազանց անհանդատութիւն կը պատճառեն հիւրին : Խոկ ձմբան ցուրտը , բուքն ու սառնամանիքները , ուղղակի անտառնելի են անվարժ եղողներուն համար :

ՀԱՐՈՂԱԿՑՈՒԹԵԱՆ ԴԻԴՐՈՒԹԻՒՆ

Երբ որ էջմիածին այցելելու ժամանակին վըրայ կը խօսինք , հետեւալ հարցումը կուգայ մեր շրթանց վրայ : Ո՞ր թուականէն սկսած է հայոց այս մայր վանքը աւելի մատչելի ըլլալ տրտասահմանեան ազգայնոց և օտար այցելուներու :

Մինչև ժԶ . գար , էջմիածին կղզիացած վիճակ

մը ունէր զբեթէ : Հեռաւոր վայրերու մէջ բնակող հայերը, որքան որ ալ փափաքէին ուխտի երթալ, չէին կրնար, կամ գէթ գժուարաւ կը յաջողէին հասնիլ իրենց նպատակին : Քաղաքական արգելքներէ աւելի, ճամբաներու գժուարութիւնը ետ կը պահէր զիրենք, իրենց ցանկութենէն :

Ժէ . զարուն, իջմիածին մասամբ դուրս ելաւ, իր կզզիացած զիրքէն : Այդ միջոցներուն էր, որ Արդար, և անոր որդին, Սուլթան Շահ, Եւրոպա ուղեորեցան, Արևմուտքի հետ յարաբերական կապեր հաստատելու համար : Եւ անկէ ետք, եւրոպացի երկրախոյզներ, մերթ ընդ մերթ այցելած են իջմիածին : Արաբատեան աշխարհի ճամբաները, սակայն, բաւական կանոնաւորուեցան 1827էն ետք, երբ որ ոռուսերը ամրեցին այդ կողմէրուն : Իսկ Անդրկովկասի Թիֆլիս—Երևանեան երկաթուղույ գծին հաստատմամբը, հազորգակցութիւնները բալորովին զիւրացան : Արդէն, վանքին մօտ, «իջմիածին» անուամբ երկաթուղային կայարան մըն ալ կայ հիմնուած :

Ահա այս զիւրութեանց չնորհիւ, անցեալ զարուկէն ետք մանաւանդ, արտասահմանի հայերն աւելի յաճախ տեսած են իջմիածինը :

ՕՏԱՐ ՀԻՒՐԵԲ

Եւրոպացի գիտնականներէն, առաջին անդամ իջմիածին այցելողներն եղած են Թէքմանտէր և Թալէոնիէ : Այս վերջինը, մասնաւորապէս, իջմիածնի վանքին վրայ գեղեցիկ նկարագրութիւն

մը ըրած ու հրատարակած է, 1665ին։ Անկէ հոք,
վանքի արձանագրութեանց մէջ, կը յիշատակուին
անունները Շարտէնի, ԹուունըՓօոսի և Պարրոթի։
Ասոնց բոլորն ալ բաւական ուշադրաւ բաներ գրած
են էջմիածնի վրայ։ Աւելի մօտ ժամանակներու
մէջ, էջմիածնը այցելող եւրոպացիներուն ամեւ-
նէն կարկառուն, և հանրածանօթ դէմքն եղած
է լինչ։ Ինչպէս յայտնի է, անիկա իր «Ար-
մէնիա» անուն հոյակապ գրքին մէջ, մեծ համա-
կրանքով ու հիացումով խօսած է էջմիածնի վան-
քին և Խրիմեան Հայրիկին նկատմամբ։ Վերջին
ատեններս ալ, էջմիածնն հիւրընկալած է Ստիր-
քօվսքի և ուրիշ եւրոպացիներ։ Այս դիտնական-
ներ, իրենց մաննաւոր ուսումնասիրութեան ա-
ռարկայ ըրած են վանքի տաճարին ճարտարապետ-
ական և այլ գեղարուեստական յատկանիշերը։

Ուսւ նշանաւոր անձանց այցելութիւնները ըս-
կըսած են այն ատենէն, երբ որ երկիրը գրաւուե-
ցաւ պարսկաց ձեռքէն։ Ուսւաց Նիքոլա Ա. կայու-
րը, 1837ի հոկտեմբերին եկաւ էջմիածն։ Կայսրը
համակրական այցելութիւն մը կուտար հայոց
կեղրոնին։ Վանքը տեսած, և զայն իր տեղուոյն
վրայ քննած է... Կովկասի տիրահոչալ կառա-
վարչապետ Իշխան Կալիցին ևս, 1897ին։ Անոր ըն-
կերացած է Երևանի նահանգապետ կոմս Տիգրէն-
հառլէն։ Մեծ է թիւը ուուր կառավարիչներու,
զօրավարներու, դիտնականներու և թղթակիցնե-
րու, որոնք էջմիածնի նահապետական, բարի հիւ-
րընկալութիւնը վայելած են։

ՆԵՐՍԿԱՆ ԼԻՃ

Քանի մը հաս մեծ և դեղպիճէ արուեստական
լիճեր կան շինուած, Խրիմեան Կաթողիկոսի ջան-
քով, վանքի անտառին մէջ: Բայց մասնաւոր համ-
րաւ մը կը վայլէ Ներսէսեան ջրաւագանը, վասնզի
անիկա հին է, և շատ յիշաւակներ կը պարունա-
կէ: Վանքի հարաւային կողմը, պարփակներէն քիչ
մը անդին, անտառին եզերքը կը դանուի: Շինողը,
Ներսէս Աշտարակեցին: Անոր անունովն ալ մը-
կըրտուած: Չորս տարի աշխատուած է անոր վր-
րայ: Խորութիւնն է 9 կանգուն: Լայնքը 90, և եր-
կայնութիւնը 200 քայլ: Մէջը ամէն տեսակ ձու-
կեր կ'ապրին: Չուրը մէկ կողմէն կուգայ, կը լից-
ուի, և միւս կողմէն, տւելուով, կը հոսի անտա-
ռը ոսողող ջրուղիին մէջ: Լճին պարսպուիլը կը
տեէ երկու ամիս: Եսյն քան ժամանակ ալ հարկ է,
լեցուելու համար: Եզերքները որբասաշ քարերէ
աստիճաններ շինուած են: Շուրջը, ծառուղիներ
ու ճեմելիքներ: Ամբան շող իրիկունները, երբ որ
վանքին ու Վաղարշապատի աներուն մէջ չնչելը
կը գժուարանայ, այս փոքրիկ ծովակին շուրջը
կը թափուի մեծ բազմութիւն մը: Եւ Արարատեան
դաշտի սրտին կենդանութիւն տուող «Լուսաւոր-
չայ քամի»ն, առաջին անգամ այն տեղ կը շոյէ ու
կը զովացնէ ճակատները ման եկող Վաղարշա-
պատցիներուն ու կջմիածնեցիներուն:

Անոր հանդարտածուի արևակներուն մէջ կ'օր-
օրուին հեռաւոր Մասիսին, և մօտաւոր մայր տա-
ճարի կաթողիկէին ու անտառի բարձրարերձ ծա-

ու Երուն անդրակարձած պատկերները։ Այս լիճը, իր գեղեցիկ զիրքով ու բանաստեղծական երևոյթով, խիստ գրաւիչ է ու հմայիչ։ Ու քանի մը մարդիկ, նոյն խել, անկէ բոլգրովին հրապուրուած, անոր զիրկը նետուած են . . . , ու անէացած։

Ա Ն Տ Ա Ռ Բ Ը

Վանքի հարաւակողմը կը տարածուի անտառը։ Վանապատկան այս ծառաստանը, բաւական ընդարձակ տեղ մը կը գրաւէ, գէպի Արաքս երկարող գաշտավայրին վրայ։ Հիմնադիրն է Ներսէս Ե. Աշտարակեցի։ Անիկանախ անկեց 30,000 ծառ։ Աղա, անիկան, անտառը չատ աւելի ընդարձակեց։ Ներսէս Ե. ին յաջորդող կաթողիկոսներն ալ, մինչև Մկրտիչ Ա., նոր մասնը աւելցուցած են հինին վրայ։

Անտառն անի բնամատար պետ մը, և քանի մը զինեալ պահապաններ։ Ամէն տեսակ վայրի ծառներ կը գտնուին։ Խիստ չատ են, մանաւանդ, կաղամախիներն և ուսենիները։ Անտառին մէջ կան նաև թթասաններ ու մրգաստաններ։ Հողը արդասարեր է։ Անոր առաս բուսականութիւնը, կը կերակրէ վանքին հօտք։ Փայտը, նոյնպէս, կը ծառայէ վանքին։

Զ Ո Ւ Բ Ը

Արիմեան կաթողիկոս, նոր լիճերը շինել արւած ժամանուկ, վանքին ու անտառին ջրի խնդրոյն դժուարութիւնն ալ հարթեց։ Անիկան վանքի ջրուղին, ակէն սկսած, ամէն կողմ նորոգելով, կա-

նոնաւոր վիճակի մը մէջ դրաւ։ Այսպէս որ ամրան տաքերուն, ջրերու ամենանուազ եղանակին իսկ, վանքն ու անտառը առաստ ջուր ունին։ Այլևս ո՛չ միաբանութիւնը կը նեղուի, և ոչ ալ անտառը անջրդիութեան կ'ենթարկուի առաջուան պէս։ Այս մաքուր, առողջարար ու քաղցրահամ ջուրը կը բարսի Արագած լերան ստորոտներէն։ Եւ, Ապարանի ճամբով, կուգայ կ'ջմիածին։ Գետակի մը նմանող այդ առաստ ջուրը, իր ընթացած ճամբուն երկայնքը գտնուող բոլոր գիւղերը գոհացնելէ ետք, Վաղարշապատի ու վանքի ծարաւը կը յագեցնէ, և ապա կ'ոռոգէ անտառը։ Աւելցած ջուրը, իր գծած ուղղութեամբ, կ'երթայ, կը թափուի Արաքս գետը, որ կ'անցնի Մասիսի և կ'ջմիածնի մէջ աւելին։

Հիմա նոր ջուր մըն ալ բերուած է վանք, Հըրազդան գետէն առնուելով։ Եւ կ'ջմիածնի ջուրն աւելի առատացած է։ Բաւական մեծ ծախք մը եղած է ջրանցքի շինութեան համար։ Մօտաւրապէս 110,000 բուլլի։ Այս գումարին 40,000ը նըւիրած են Պաքուի հայերը։ Մնացածը հոգացած է վանքը։

Ա. Գ. Ա. Բ. Ա. Կ. Ը.

Վանքին աղարակը պարիսպներէն դուրս, միաբանութեան գերեզմանատան մօտերը կը գըտնուի։ Լայնարձակ բակ մըն է։ Շուրջ բոլորը շինութիւններ կանգնուած են։ Այդ շինութեանց մէջ կը պատսպարուին վանքի ոչխարներն ու արջառները, և պիտանի ու ընտանի անսառւները։ Կաթ-

նատնասութիւնը շատ յառաջ տարուած է : Ագաւ-
րակը, վանքին կարդ մը պէտքերուն գոհացում
տալէ զատ, տարեկան մօս 3000 բուզլիի արդիւնք
մը յառաջ կը բերէ :

Շ Ո Ւ Կ Ա Ն

Մատթէոս Ա. կաթողիկոս հիմնած է վանա-
պատկան այս չուկան : Կը գտնուի վանքին և Վա-
ղարշապատի մէջ տեղը : Քարուկիր, միայարկ,
մէծ չէնք մըն է : Չորս գոներ ու լայն անցքեր ու-
նի : Ամէն տեսակ ապրանքներ կը ծախուին հոն :
Արհեստանոցներ ալ կան : Վարձուորները բոլորը
հայ և Վաղարշապատցի : Մատաւորապէս 140 խա-
նութներ կը հաշուուին, մէծ թէ պղտիկ : Ամսա-
կան 5էն սկսած, մինչև 30 բուզլի վարձագին ու-
նեցող խանութներ կան : Վերջերս, այս գները քիչ
մը աւելի բարձրացուեցան : Այնպէս որ այս չու-
կան, ապարակէն աւելի հասոյթ մը կը բերէ եղ-
միածնի վանքին :

Ե Լ Ե Խ Մ Տ Ա Կ Ա Ն

Եջմիածնի վանքը, տարեկան ահագին ծախք
մը ունի : Բնդհանուր ելքը, ամէն տարի, իրարու-
վայ, միջին հաշուով, 275,000 բուզլիի կը յան-
գի : Ճեմարանին ծախքի, և միարանաց ստացած
ոոճիկներու գումարներն ալ մէջը : Երբ որ վանքը
մէծ շինութիւններ, և կամ նորոգութիւններ կ'ու-
նենայ, ծախսին գումարը կը բարձրանայ, բնա-
կանարար : Վանքին տնտեսական գործերը վարող,
և օրինապէս հաստատուած մարմին մը կայ : Ասոր

անունն է Վահական կառավարութիւն: Հաշիմերը
կը պահուին ժամաւրինեալ տօմարներու մէջ, և
հակակչովի տակ են:

Համառօս կերպով մը պարզենք, թէ ինչպէս
կը հոգացովի ծախսի այս գումարը:

Վահքը, ինչպէս Հայկական թագաւորութեանց
թուականներուն, նոյնպէս Պարսկաց տիրապետութեանց ըրջանին, սկիզբէն ի վեր, հայ իշխաններէ և հարուստներէ կարուածական և դրամական նուէրներ ստացած է միշտ: Այնպէս որ, դեռ մօտաւոր անցեալին մէջ, մոնքը բաւական թուով գիւղեր, կարուածական շէնքեր, և բնդարձակ հողեր ունէր: Այս կամաւոր մեծ նուէրներն ընդունելէ զատ, իշմիածին նպաստներ ալ կը հաւաքէր, նուիրակներու միջոցաւ: Նուիրակութիւնը տեսակ մը ստաքելութիւն էր, հաստատուած իշմիածնի կողմէ, բարոյական նպաստակաւ: Նուիրակը կ'երթար, կը չըջէր բոլոր մօտաւոր ու հեռաւոր հայրանակ վայրերը, զրեթէ երեք տարի տեսող ժամանակամիջոցի մը մէջ: Կը քարտպէր: Սիրոյ, խաղաղութեան, և եկեղեցափառութեան գաղափարները կը տարածէր, և իշմիածնի նուիրական յիշատակները կ'արծարձէր ժողովուրդին մէջ: Բայց անիկա, միւնոյն ժամանակ, ամէն տեսակ նուէրներ կը հաւաքէր մայր աթոռին համար: Յիշենք այդ նուէրներուն տեսակները: Անհաստական տուք, կամ Աթոռահարկյա, մարդ դլուխ մէկ դաշնական: Քառանից տուքք, և հոգաբաժններ, ննջեցեալներու հոգւոյն համար: Յիշատակի ընծաններ, անօթներ, դդեստներ, ևայլն: Խոստում՝

ներ յանուն կջմիածնի : Պտղի , որ գիւղերու հուզագործական և անսամնապահական արդիւնքներէն կը գոյանար : Խաչահամբոյր , որուն փոխարէն նուիրակը , իր վերապարձին , նուիրասութիւն կողմէ յատկասիչս կը համբուրէր իջման տեղը : Աջահամբոյր , յանուն Հայրապետին : Մատաղագին , գաւազանապտուղ , ժամուց , պաշտօնէից հասք , և այլն , և այլն : Սակայն , նուիրակութեան այս բազմօգուտ պաշտօնին վարկը երթալով ինկաւ , և հետղհետէ ապարդիւն դարձաւ : Անփութութենէ աւելի , զեղծումներ կատարուեցան պաշտօնեաններուն կողմէ : Ու օրին մէկին ալ , բոլորովին խափանուեցաւ նուիրակութեան դրութիւնը :

Փարսիկներէն Ռուսաց տիրապետութեան անցնելէ ետք , կջմիածին այլևս արշաւանքի , յարձակումի , և քանդումի չենթարկուեցաւ : Բայց անիկա տեսաւ իր իրաւանց հետղհետէ սահմանափակութիւր : Անոր ունեցած սեփական գիւղերու թիւը պակսեցաւ : Եւ ի վերջոյ , վանքին մնացած քանի մը գիւղերուն վրայ տուրք հաստատուեցաւ կառավարութեան կողմէ : Ռուսահայ եկեղեցական կալուածներու գրաւման ժամանակ , նոյն իսկ , կջմիածնի այդ գիւղերը , խլուեցան : Բայց , ժամանակ մը ետք , քաղաքականութեան փոփոխմամբ վերապարձուեցան բոլորը :

Հիմա , կջմիածին ունի հինգ գիւղ : Ատոնք են՝ Վաղարշապատ , Օշական , Մաստարա , Եղիվարդ , և Մուղնի : Վանքն ասոնցմէ կը ստանայ կարդ մը օրինական տուրքեր : Այս հինգ գիւղերու կալուածական արժէքը , միջին հաշուով , դնահաստուած

է , աւելի քան երկու միլիոն բուզպիլ : Այսէօն Կաթողիկոս , իր «Զամբո» անուն գրքին մէջ , մանրամասնօրէն պատմած է վանքի սեփական գիւղերուն ե'րբ , որու կողմէ նուիրուիլը , կամ ինչ արժէքով ու կերպով զնուիլը : Իր անշարժ կալուած , վանքն ունի նաև իր շրջակաները ընդարձակ արտեր ու այլիներ : Ասոնք կը հայթայթեն վանքին ցորենն ու զինին : Կողքի աղաճանքերէն , և վանապատկան քանի մը ջրաղացներէ , հասոյթի բաժիններ կուգան : Ասոնցմէ զատ , վանքը տէր է բազմաթիւ խանութիւներու , տներու և պանդոկներու , որոնք կը գտնուին թիֆլոսի , Աբեքսանդրապոլի , Երեանի և ուրիշ քաղաքներու մէջ : Նըշանաւոր է Քիչնէլի վանապատկան կալուածացէնքը , որ տարեկան մօտ 24,000 բուզպիլ կազմակարձք կը բերէ : Էջմիածնի ձեռքն են Սնին , Խօշավանքը , և ուրիշ քանի մը ուխտավայրեր ալ : Բայց ասոնցմէ պղտիկ հասոյթիւներ միայն կը դոյջնան : Պարսկաստանի — Հնդկաստանի , Լեհաստանի , Եւրոպայի ու Ամերիկայի առաջնորդութեանց վիճակներէն ալ նիւթական մէծ արգիւնք մը յառաջ չի գար : Վանքին անխափան , և կանոնաւոր եկամուտներէն մէկն է , սակայն , Ռուսաստանի և Կովկասի եկեղեցներուն մէջ հաւտասուած գանձանակներուն արգիւնքը : Այլ երկիրներու հայոց եկեղեցեաց մէջ ալ կան Էջմիածնական գանձանակներ : Աթոռին աւելի կարեսը զումար մը կը համար ամէն աարի , մանաւանդ մուսեիոյ և Կովկասի առաջնորդական թիւներուն մէջ հաւաքուած այն առուբքէն , որուն անունն է

«Աթոռահաս» : Այս տուրքը կը վճարուի մկրտութեանց, նշանախօսութեանց և պսակադրութեանց միջոցին :

Աժմփոփենք մեր խօսքերը :

Ամէն տեսալ եկամուտներէ գոյացած վանքին տարեկան ընդհանուր մուտքի գումարը, մօտաւորավէս, կը համապատասխանէ իր սովորական ելքի քանակին : Այնպէս որ վանքը, ինք իր միջոցներովը կառավարուելով, պարտքէ զերծ կը գըտնուի գրեթէ : Այս պարագան ուրախառիթ է : Անշուշտ, աւելորդ է այս տեղ ընել յիշասակութիւնը Հայոստանցի փախստականաց պահպանմանը համար վանքին կատարած մեծամեծ ծախքերուն : Յայտնի է թէ այդ բացատիկ ծախքերուն հողայմանը համար, աշխարհի ամէն կողմերէն նուէրները ստանայ Վեհ . Հայրապետը :

Քիչ վերը լսինք, թէ վանքը իր սովորական ծախքերը կրնայ հոգալ ունիցած այլեայլ արդիւնքներովը, և սեփական կալուածներու հասոյթներովը : Սակայն, վերջին ժամանակներու հաստատուած կառավարական օրէնքով մը, կալուածներու հասոյթի դրութիւնը փոփոխութեան կ'ենթարկուի : Այսպէս, բոլոր վանքերուն նման, էջմիածինն ալ, իր սեփական հինգ գիւղերու հողերուն միայն մէկ երրորդը պիտի ունենայ այլնս : Իսկ անոնց երկու երրորդ մասը, պիտի գառնայ գիւղացիններուն սեփականութիւնը, որոշ պայմաններով : Էջմիածին պիտի ստանայ, իբրև հողերու փոփարժէք, իր տոկոսներով միասին, 1,010,000 րուպի, տասը տարի ետք : Բայց մինչեւ այն ժա-

մանակ, մայր աթոռը արդեօք պիտի չի ստիպուի^o
 պակսեցնել այդ գումարը։ Ատիկա խնդիր է։
 Վանքը, վերին իշխանութեան այս կարգադրու-
 թեամբ, կարեոր հասոյթէ մը կը զրկուի։ Ո՞ւրկէ,
 և ի՞նչպէս պիտի հոգայ իր մուտքի պակասը։ Նոր
 օրէնքը անշուշտ, մայր աթոռի իրաւանց տեսա-
 կէտով, որոց չափով մը աննպաստ է։ Թէև կա-
 րեոր դրամագլուխ մը կը գոյանայ, բայց հաս-
 տառուն հող մը ձեռքէ կ'ելլէ։ Բարերախտարար,
 այս աննպաստ պարագան իր մէջ կը պարունակէ
 միսիթարական կէտ մը։ Եղած կարգադրութեամբ,
 եթէ կջմիածին զրկանքի մը կ'ենթարկուի, միւս
 կողմէն հայ զիւղացին կ'օգտուի, հողատէր կը
 զառնայ։



Վ. Ա. Ղ. Ա. Ռ Շ Ա. Պ Ա. Տ

Շ Բ Զ Ա. Պ Ա. Տ Ը

Վաղարշապատ գիւղը կը գտնուի Հայկական
նախկին Արագածոտն գաւառին ու Արարատեան
դաշտին մէջ։ Անիկա էջմիածնի վանքին պարիսպ-
ներուն կից է գրեթէ։ Վանքին զլիաւոր, պաշ-
տօնական գոնէն գուրս ելլողը, ինքզինք անմի-
ջապէս կը գտնէ Վաղարշապատի մէջ։

Այսպէս, ուրեմն, անոր Հարաւային կողմը
կ'իյնան էջմիածնի վանքը, Ս. Գայիանէն և վա-
նապատկան անտառը։ Աւելի հեռուն Մեծամօր և
Արաքս գետերը, ու Մասիս լեռը։ Ճիւփսային
կողմն են Շրէշ բլուրը, Օշական գիւղը, և Արա-
ու Արագած լեռները։ Արեմուտքէն կը հոսի Քա-
սաղ գետը։ Իսկ արեւելեան գին կը կանգնին Շո-
ղակաթի ու Հոփիսիմեայ վանքերը։ Այդ ուղղու-
թեամբ, աւելի հեռուն կը գտնուին Զուարթնոցի
աւերակ եկեղեցին, և Երեան չէն քաղաքը։ Ուրիշ
խօսքով, անիկա շրջապատուած է նուիրական յի-
շատակներ պարունակող լեռներով, գետերով,
վկայաբաններով ու բնակավայրերով։

ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՒ ԱՆԿՈՒՄ

Վաղարշապատի հիմը դրուած է նախապէս հայոց Երուանդ Ա. թագաւորէն, և կոչուած Արտիմէդ : Այս անուանակոչումն եղած է, ի պատիւ Արտեմիսի, որուն մեհեանը կանգնուած էր նոյն վայրին մէջ: Յայտնի է, թէ այս աստուածուհին հայերը յետոյ անուանեցին Անահիտ: Ժամանակ մը ետք, Երուանդի ձեռակերտը կը նորոգուի Վարդպէս իշխանէն: Սա, մեծ զօրութեամբ, նախ կը բանակի Շրէշ բլլին վրայ: Ապա, յառաջ քաւլով, կը գրաւէ Արտիմէդը, և Երուանդ Ա. ի քոյլն ալ կնութեան կ'առնէ: Այն ատեն, տեղոյն Արտիմէդ անունը կը փոխաւի, և կ'ըլլայ Վարդպէսաւան: Աւելի ետքը, Տիգրան Երուանդեան, Երուսաղէմէն բաղմաթիւ հրեայ ընտանիքներ գերելով, կը բերէ, ոոյն աւանին մէջ կը հաստատէ:

Աւանը, այսպէս, բաղմարնակ ու բաղմաշէն կը դասնայ: Ասեարական կեղրոն մը կ'ըլլայ: Կը ծաղկի, և մեծ համբաւ կը հանէ: Յետոյ, անոր կը տիրէ Տիգրան Երուանդեանի որդին, Վաղարշ թագաւորը: Ասիկա, աւանը կ'ընդարձակէ բոլորովին, քաղաքի կը վերածէ: Նաև, քաղաքին շուրջը բրդաւոր, հզօր պարիսպներ կը կանգնէ, և զայն, իր անուամբ, կը կոչէ «Վաղարշապատ»: Վաղարշ իր արքունիքը կը փոխադրէ այդ նոր, ամերաշէն, մեծ քաղաքը: Եւ անկէ վերջ, Վաղարշապատ կըլլայ Արշակունիաց թագաւորութեան ոստանը:



Արտիմէդէն, Վարդպէսաւանէն և Վաղարշապատէն զատ, ուրիշ անտններ ալ ունեցած է այս քաղաքը: Զորօրինակ՝ Նորքաղաք, Վաղարշ կրկին անդամ զայն պարսպելուն առթիւ, և Դաշտաքաղաք, դաշտին մէջ տեղը կառուցուած ըլլալուն համար: Քաղաքն ունէր եռանկիւն ձեւ մը: Հստ կոսպաշտական սովորութեան, չին առեններ, հայ քաղաքներն ու գիւղերը եռանկիւն յատակազգը մը վրայ կը շնուտէին առ հասարակ: Վաղարշապատ ունէր երկու գլխաւոր զոններ: Մէկը կը գանուէր հարաւային և միւսը արևելեան կողմը: Հարաւային գոռոք, Մէծամօր գետի կամուրջին քոյն էր: Արևելանը բացուած էր Արեգ կոչուած քաղաքամասին ծայրը:

Ահա' ասոնք են Վաղարշապատի առաջին շրջանի անցքերը: Համառօտ պատմութիւնը անոր մէծաց ցումի, բարձրացման:

Հայոց այս նշանաւոր մայրաքաղաքը, սակայն, Քրիստոսի 351 թուէն սկսած, իր անկման շրջանին մէջ կը մտնէ: Անիկա կը պաշարուի Կովկասան զօրքերէ: Այս արշաւանքը կը կատարուի, թելադրութեամբ պարսից Շապուհ թագաւորին: Այդ ժամանակ հայոց վրայ կը թագաւորէր Խոսրով թ.: Բայց արևելան և արևմտեան հայոց զօրքապետները, իրենց զինուրական ուժերով, օդնութեան կը հասնին: Անոնք քաջարար կը պատերազմին, կը հալածէն թշնամին, կ'ազատեն մայրաքաղաքը: Այդ պատերազմէն 29 տարի ետքը, Արշակ Բ.ի օրով, Վաղարշապատ գարձեալ կը պաշտուի, Շապուհ Բ.ի հրամանու: Այս անդամ

թշնամի զօրաց հրամանաստարն էր Սիւնեցի ու
 բացող Մերուժանը, որ պատերազմելով իր ազ-
 գակիցներուն դէմ, արին կը սփռէ ամէն կողմ,
 և Վաղարշապատը կը քանդէ: Ուրացողը, 1900
 ընտանիք ալ գերի բոնելով, կը քչէ Պարսկաս-
 տան: Իսկ Ե. Պարոն վերջերը, պարսիկները ու-
 րիշ յարձակմամբ մը, Վաղարշապատը բոլորովին
 կործանելով, կ'ամայցնեն: Սակայն, Վաղարշ-
 ապատ կը սկսի գարձեալ մասմբ կեանք առնել,
 և Հնար եղածին չափ վերաշնորիլ: Միայն թէ ա-
 նոր վրայ իշխողները այս անդամ կ'ըլլան մահմե-
 տական բոնականներ: Եւ այս բանակալական իշ-
 խանութիւնը կը շարունակուի երկար ժամանակ:
 Անիի անկումէն ետք, Վաղարշապատ, Արա-
 գածոսն զաւառով, Շիրակին հետ, կ'անցնի վրա-
 ցոց գերիշխանութեան ներքեւ: Ամբողջ այդ հայ
 երկրամասին վրայ իշխան կը կարգուի Զաքարէ
 Սպասալար: Յանի է, թէ հայ աշխարհի բոնակալ
 թշնամիներուն երկար աստեն կը գիմազրէ այս
 Սպասալարներու իշխանութիւնը: ԺԵ. գարու կէ-
 սէն ետք, Արարատեան աշխարհին հետ Վաղար-
 շապատն ալ, դարձեալ յափշտակուեցաւ տաճիկ-
 ներէն ու պարսիկներէն: Ու արինհեղութիւննե-
 րը, բանութիւնները և հարստահարութիւնները
 շարունակուեցան, այս կամ այն չափով, մինչև
 ԺԹ. գարու սկիզբները: Ռուսաց տիրապետումէն
 ետքն է, որ այլևս փոքրիկ, անշուրք գիւղ մը դար-
 ձած նախկին մայրաքաղաքին, Վաղարշապատի
 համար կը բացուի ապահով ու խաղաղ կեանքի
 ըրջան մը:

Վաղարշապատ, զանազան ժամանակներ, տուածէ է երեք կաթողիկոսներ, որոնք են. Զաքարիա Բ., Գրիգոր Ժ. և Դաւիթ Դ.:

ՀԱՐՑԵՐ

Այսպէս ահա, Վաղարշապատ քանիցս քանակուելէ ետք, երկար դարեր ալ թշուառ վիճակ մը կ'ունենայ: Ու թնամինաց հարուածներէն գերծ մնացած անոր պարսպամասերն ես, հետզհետէ, կը կործանին: Այս օրուան երեցած մաս մը պարսպապատերը, ի հարկէ, չատ խեղճուկ գաղտնաքար մը կուտան իրենց վրայ: Տեսնողը ինքնիրեն կը հարցնէ, թէ ասո՞նք են միթէ մնացորդները նախկին բրդաւոր, և հաստահիմ ամրութիւններուն: Ու չի կրնար համոզուիլ անոր ստուգութեանը: Հետեարար կ'եղբակացնէ, թէ ատոնք յետոյ շնուած ըլլալու են: Բայց թէ ե՞րբ, և որո՞ւ կողմէ: Ամիկա զիտնալն անհնար է: Զի զիացուիր նոյնպէս, որոշ կերպով, թէ ուրկէ^o ուր էր ասրածութիւնը մեծ մայրաքաղաքին: Այսքանը միւայն պարզ է, թէ կջմիածնի մայր տաճարը քաղաքին մէջտեղը կանգնուած էր: Վկան՝ Ագաթանց գեղուը: Անիկա, տեսիլքի նկարագրութեանը մէջ, լուսաւոր մարդը, այսինքն Քրիստոսը ակնարկելով, կ'ըսէ. «...Եւ եկի էջ, եհաս մէնչև մօտ իյաստակ երկրիս, ի շինամէջ քաղաքիս...»:

ԱՐՇԱԿՈՒՆԵԱՅ ՏՐԴԱՏԻ ՊԱԼԱՏԸ

Արշակունի Տրդատ թագաւորին պալատ^o ուր կը գտնուէր: Երեսոյթներէն դատելով, գիտողը

կրնայ եղլակացնել, թէ անիկա կառուցուած էր
իջմիածնի վանքին մօտ : Արդէն հազիւ թէ ուրիշ
կերպ ըլլար : Ասիկա պատմական տեսակէտով ալ
հաւանական է :

Մինչև ո՞ւր կը տարածուէր ուրեմն ոչուատին
արեմտակողմեան սահմանը : Ատիկա յայտնի չէ :
Հետքեր չի կան : Սակայն անոր արեելեան ծայրը
կը գտնուի Հոփիսիմէի վանքին մօտերը : իջմիածնի
տաճարէն ո՞չ հեռու, դէպի հիւսիս արեելք : Այն
տեղ պարապ գետին մը կայ, որ խորա ու բորտ
երեսյթ ունի : Աւերակի կը նմանի : Եւ Վաղարշա-
պատցիները զայն կ'անուանեն «Տրդատի պալա-
տը» : Պալատին մէկ մասը հասկնալու է անշուշտ,
վասնզի ակնարկուած գետինը յոյժ անձուկ տա-
րածութիւն մը ունի : Այդ աւերակավայրին մէկ
կողմը զրան կամար մը կայ, հոյակապ տեսքով :
Պալատի յաստակազծին միւս մասերը կը գտնը-
ւէին իջմիածնի տաճարին արեմտեան կողմը :
Վանքին գլխաւոր մուտքը, Տրդատի դուռը, կը
թուի թէ պալատին կը վերաբերի : Արդարն այդ
հնագրուչ դուռը, վեհատեսիլ դիրք մը ունի : Ա-
նոր հոյացէն կամարներու ներքեւն անցնողը
պատկառանք կը զգայ : Անիկա, վանքէ աւելի պա-
րատի մը դուռն ըլլալու ամէն երաշխիք կ'ընծա-
յէ : Ասկէ զատ, անոր քովերը, և դէպի արեմուտք
ու հարաւ գտնուող վայրերուն մէջ կանգնուած
վանական շինութեանց առթիւ կատարուած պե-
ղումները, վերոյիշեալ թուիքի մասին բաւական
խօսուն փաստեր յառաջ բերած են : Բաղմաթիւ
հնութիւններ երեան եկած են այդ տեղերէն : Գըտ-

նուած առարկաներուն մէջ կան, ի միջի այլոց, սպալատական մարմարաշէն դռներու և լուսա-մուտներու վերաբերեալ զանազան մասեր: Ուշա-գրաւ է մասնաւորապէս հուանկիւն գետնայատակ մը: Այդ բաւական մեծութիւն մը ունեցող հատ-ուածը ամբողջովին խճանկարուած է, ներդաշնակ գունագեղութեամբ:

Ն Ե Ր Կ Ա Ն

Այժմ Վաղարշապատի մէջ կը հաշուուի աւելի քան 1000 տուն հայ: Վերջին ժամանակներս աւ-ւելցած են քանի մը պարսիկ և ոռւս տուներ: Հա-յերէ չատերը բնիկ տեղացիներ են: Մնացածները շրջակայ դիւդերէն, և Հայրաստանի այլեայլ կող-մերէն ժամանակաւ գաղթած ընտանիքներ են:

Տեղւոյն կրթական վիճակը գոհացուցիչ է առ հասարակ, չնորհիւ Գէորգեան ճեմարանի մօտաւորութեան: Գիւղին գպրոցական այժմու հոգաւրարձութիւնը, վերջերս աւելի եռանդուն ու աշ քառու գործունէութիւն մը ցոյց տուաւ: Եկեղեցին, Ս. Աստուածածին անուամբ, վերակառուցուած է 1860ին: Քարաշէն և կոկիկ ազօթատուն մըն է: իջմիածնի միարանները, հերթով, երբեմն կուգան քարոզելու այս եկեղեցիին մէջ: Սակայն, Վաղարշապատցիներու մեծ մասը կը սիրէ վանքի մայր տաճարը յաճախել, մանաւանդ տօն օրեր, տեսնելու համար վեհը: Բարեգործական մէկներ-կու մարմիններ, կ'աշխատին տեղւոյն ժողովրդւեան կարօտեալ գասակարգին կարիքները հո-դալու:

Ուստ կառավարիչ մը կը նստի Վաղարշապատի մէջ: Անոր պաշտօնն է հսկել դատական գործերու, և ջանադիր ըլլալ ժողովուրդի ապահովութեան պահպանմանը: Հաստատուած է նաև թըղթատարատուն մը, զօրանոց մը և ոստիկանատուն մը:

Էջմիածնի վանքը, Վաղարշապատի մէջ նոր հաստատուղներէն տուրք չառներ, մինչև 20 տարի: Իրբե հողի տասանորդական տուրք, կը գանձէ մէկ բուլլի, տասը լիտր ցորեն արտադրող տեղի համար: Հունձքին տասը չափէն կը ստանայ երկու կուքը: Խաղողի իւրաքանչիւր հարիւրեակ քաշէն երկու և կէս բուլլի: Տրոց գանձման այս չափը որդեգրած է վանքը, գիւղի միւս ըերքերուն համար ևս: Միայն ոչխարեներու տասանորդը չընդունիր:

Ժողովուրդը, ընդհանուր տոմամք, տնտեսապէս փայլուն վիճակ մը չունի: Արուեստական արդինարերութեանց ազրիւրներ չէ ստեղծած: Գրեթէ Նահատետական դրութեամք կ'ասպրի: Վաղարշապատցիներու զլիսաւոր գործերն են հողագործութիւնն ու այգեմշակութիւնը: Արհեստաւորները մեծ թիւ մը չեն կազմեր: Իսկ առեւտրականները, զլիսաւորապէս հաստատուած են վանապատկան շուկային մէջ:

Անիսնամ, և ո՛չ այնքան մաքուր գիւղ մը եղած է ցարդ Վաղարշապատ: Տուները, առ հասարակ միայնակ են, չինուած նախնական ձևերով: Հայաստանի ներքին գաւառներու տուներուն կը նըմանին գրեթէ: Գևոնայարերը ընդպարձակ են բաւ-

ւական։ Սակայն, հիմա, դիւզն աւելի կոկուելու
և մաքրուելու վրայ է հետզետէ։ Փողոցները կը
կանոնաւորուին, և կը լուսաւորուին։ Մէկէ աւելի
յարկանոց նոր տուներ ալ շինուած են ու կը շին-
ուին։ Ճաշակները կը զարգանան տակաւ։ Փողո-
վուրդը, իր վրայէն կը թօթափէ դիւզացիութիւնը
և քաղաքացիական կեանք մը կը սկսի։



Հ Ա Ի Փ Ս Ի Մ Ե Ա Ն Ք

ՆԱՀԱՏԱԿՈՒՀԻՆԵՐԸ

Հոփախիմեանց երբեակ վանքերէն ներս մըտ-
նելէ առաջ, մտքովդ կ'անդքաղառնաս անոնց մէջ
հանգչող նահատակուհիներու պատմութեան վը-
րայ : Ասիկա շատ բնական է : Վկայարանները աշ-
քերուդ առջևն են : Շրջակայ վայրերն ալ, արդէն
կուսանց ողբերգական կեանքի զանազան պարա-
գաները կը յիշեցնեն : Քեզ առաջնորդող էջմիած-
նեցի վարդապետն ևս, ուրիշ խօսքեր չունի իր
շրթանց վրայ, եթէ ոչ միայն երկնային սիրոյ և
քրիստոնէութեան գաղափարին նուիրուած մար-
տիրոսուհիներուն ուղղեալ գովարանականներ :

Ի՞նչ կ'ըսէ պատմութիւնը Հոփախիմեանց մա-
սին : Շատ բաներ : Ի հարկէ երկար կ'ըլլայ թուել
այդ բոլորը : Բայց համառօտակի կերպով մը յի-
շատակենք, թէ ի՞նչպէս զոհուեցան կոյսերը, և
ի՞նչպէս հաստատուեցան անոնց վկայարանները :
Կ'երեկի թէ գեղեցիկն Հոփախիմէի հրապոյրը

խիստ գերած ըլլալու է հոռմայեցոց Դիոկղետիաւնոս կայսրը, որ չի քաշուիր նոյն իսկ իր զգացումները յայտնելու հայոց Արշակունի Տրդատ թագաւորին։ Արդարե, Դիոկղետիանոս իմանալով, որ Հոռմէն փախչող Հոփիսիմեանց կոյսերը հասած են Արարատեան աշխարհ, նամակ կը գրէ Տրդատին։ Ու կը յանձնարաբէ անոր, որ այդ կոյսերէ ՅԵՇԱԿԱՑՆԷ, իսկ Հոփիսիմէն, Եթէ կարելի է, Հոռմ դրէկ։ Հոփիսիմէի մասին, Դիոկղետիաւնոս այսպէս կը գրէր իր նամակին մէջ. «...Եղարայր, ես անոր նման գեղեցիկ երբէք չի կրցայ գտնել իմ ամրող աշխարհիս մէջ...» Տրդատ, սակայն, կը կամի որ Հոփիսիմէն իրեն համար կնութեան առնէ։ Եւ քաղաքին այդիներու հնձաններուն մէջ զայն գտնելով, բոնարար կը տանի իր պալատը։ Յայտնի է թէ երկար մարտնչում մը տեղի կ'ունենայ Տրդատի և Հոփիսիմէի միջև։ Յայտնի է նաև Հոկայազօր Տրդատի պարտութիւնը, Հոփիսիմէի յաղթական փախուստը, և այս վերջոյն, իր 32 ընկեր կոյսերուն հետ նահատակուիլը, Աշակատի ճամբուն վրայ։ Տիուր էջ մըն է նաև հիւանդ Մարինէ կոյսին սրամահ ըլլալը, և բանտին մէջ գտնուող մայրապետ և Հոփիսիմէի զայեակ Գայիսանէի ու երկու կուսանց զլխատումը Մեծամօր գետի կամուրջին վրայ։

Այս եղերական պատմութեան վերջաբանն ալ այն է, որ Գրիգոր Լուսաւորիչ նահատակ կուսանց մարմինները հաւաքելով կը պահպանէ, մինչեւ անոնց համար վկայաբաններ կանգնելը։ Բայ գըրուածին, Գրիգոր, Միածնի իջման տեսիլքին մէջ

նշմարած էր նաև մայր տաճարին տեղը ցոյց տւող
չրեղին սիւնին քով ուրիշ երեք լուսեղին խարիսխ-
ներ : Ասոնցմէ առաջինը , Գայիանէի և երկու կու-
սանց կատարուած տեղին կողմը կը գտնուէր :
Երկրորդը Հոփիսիմէի և իր 32 ընկերուհիներուն
նահատակուած վայրը : Իսկ երրորդը այն հնձանին
քով , ուր վկայուեցաւ հիւանդոս Մարինէն : Երեք
եկեղեցիները կը շինուին , ցոյց տրուած կէտերուն
վրայ : Այն ատեն , Լուսաւորիչ , մարտիրոսուհի-
ներուն մարմինները , մորենիաշէն , բենուակապ
սնառուկներու մէջ կ'ամփոփէ : Զանոնք կը կնքէ ,
ու կը զետեղէ եկեղեցիներու սեղաններուն ներքե-
գտնուող դամբաններուն մէջ : Իսկ այդ դամբա-
րանները փորուած էին ձեռամբը Տրդատ թագա-
ւորի , Աշխէն թագուհիի , և արքայաքոյր Խորո-
վիդուխոտի :

Ս . ՀՈՒՓԱՅԻՄԷ

Վանքը կը գտնուի իջմիածնի մօտ , դէպի հիւ-
սիս արկելք , երեանի ճամբուն վրայ : Պարսպա-
պատ է : Ունի փայտաշէն , երկփեղկեան հոկայ
գուռ մը : իջմիածնի անտեսութեամբ կը կառա-
վարուի : Իր նախկին շուքէն ու փայլէն մերկացած
է այժմ : Պարզ վանք մըն է : Միայն Հոփիսիմէանց
տօնին օրը արարողութիւն կը կատարուի հոն :
Վանահայրն է Պարեղին Ծ . վարդապետ Յով-
ոչփեան :

Եկեղեցիի դրան վրայ կը բարձրանայ , կաթողի-
էի ձեռվ , գեղեցիկ զանդակատունը : Դուռը կը
բացուի արձագանդոս սուր ճոնչմամբ մը : Տեսակ

մը երկիւղած սարսուռ կ'ունենաս , ի լուր տիսուր
 ամայութեան մը մէջ հնչող այդ արտասովոր աղ-
 մուկին : Իսկ ներս մտնելուդ կը զարժանաս , տես-
 նելով որ այդ հսկայադիր եկեղեցին սիւներ չու-
 նի : Լայնանիստ դիրքով մը շինուած է նաև անոր
 կաթողիկէն , որ կը կենայ հինգ զմբեթներու վր-
 բայ : Ինքնաստիոլ , վեհապահն ճարտարապետական
 ոճով մը կառուցուած է այս սրբատունը : Ժամա-
 նակին յառաջ բերած աւերները զբոշմուած են
 ներսը , տեղ տեղ : Տիրասիթ զատարկութիւն մը
 կը տիրէ նաև ամէն կողմ : Միայն , պատերուն
 վրայ , կախուած կան քանի մը պատկերներ : Ա-
 սոնցմէ ոմանք , իրենց արուեստագիտական ար-
 ժանիքով , բաւական ուշագրաւ են : Միակ սեղան
 մը կանդնուած է բեմին վրայ : Եւ անոր անզարդ
 աստիճաններուն բարձունքը զրուած պատկեր մը :
 Խորհրդաւոր է այդ պատկերը : Կը ներկայացնէ
 թաղակիր Աստուածածինը , հովանաւորուած Ս.
 Երրորդութիւնէն , և չըջապատուած հրեշտակներէ
 ու առաքեալներէ : Աեղանի խաչկալին վրայ ու
 նկարուած են Գեթսեմանի՝ պարտէզը , Քրիստոսի
 թաղումը , յարութիւնը , և Աստուածածնայ վերա-
 փոխումը : Խաչկալին երկու զաները կը կրեն մե-
 ծաղիր պատկերները թաղէսու ու Բարթողիմէսոս
 առաքեալներուն : Բեմին երեսը , մարժարի վրայ ,
 նկարուած են , բացի տասնեմէկ առաքեալներէ ,
 նաև եօթանասնիցներէն երկուքը , Փիլիպպոս և
 Շմաւոն : Ասոնց քով ալ Ստեփաննոս նախավկան :
 Ճիշդ մէջ տեղը Քրիստոսամայրը : Բեմին աջ ու
 ձախ կողմէրը կան խորան — խորհրդարաններ ,

որոնք, եկեղեցին ոլէս, դատարկ են: Դպրաց դասուն առջևն է գերեզմանը Աղջակեցի Կոմիտաս կաթողիկոսին: Վլան պարզ, անարձանապիր տապանաքար մը: Սակայն այդ վէմն այնքան խոչոր է, որ աչքի կ'իյնայ, և մեծ ուշադրութիւն կը դրաւէ: Մեծափառ Հայրապետի մը անփառունակ դամբարանն է այդ, որ կը գտնուի գեաինը, ոտքերուդ ներքե: Ուրիշ կողմ մը, թափանցիկ մարմարէ շինուած շիրիմը Աղրակեցի Փիլիպպոս կաթողիկոսին: Իրեն նուիրուած դամբանական արձանագրութեան մէջ, Աղրակեցին պատուած է «Աքանչելագործ» տիտղոսով: Գաւթին մէջ ալ կը գտնուին տապանները ուրիշ երկու կաթողիկոսներու: Մէկուն մէջ կը հանդչի Աստուածատուր Ա. Համատանցին, միւսին մէջ Կարապետ Բ. Ուշնեցին: Առաջինը վախճանած է 1725ին: Երկրորդը՝ 1729ին:

Հոհիսմիմէ կոյսին գերեզմանը պարունակող մատուրը, որ գետնափոր դամբարան մըն է, կը գտնուի ճիշդ եկեղեցւոյ սեղանին ներքելը: Հոն երթալու համար, հարկ է վառ մոմ մը ունենալ ի ձեռին: Ու որտի բարախում մը կ'ունենաս, երբ որ այդ խորհրդաւոր գետնադամբանի ճամբան կը բանես: Հիւսիսային խորհրդարանէն կ'իջնուի գէպի վար, քանի մը աստիճաններով: Այդ տեղ կայ միջնակայան մը, որ քանի մը քայլափոխ տարածութիւն ունի, և առօտ կերպով լուսաւորուած է: Դարձեալ վայրէջք մը աստիճաններէ, դէպի աւելի խոր: Եւ ահա գերեզմանատեղին: Այրի ձեւ ունի անիկա: Մութ, խոնաւ ու ցուրտ է: Մոմերու լոյ-

սերը կը հեան, ուխտաւորներու կուրծքերուն նը-
ման: Դամբարանի երկայնութիւնը վեց, և լայնքը
չորս քայլ է: Շինուած է կոփածոյ քարերէ: Դիր-
քը կամարաձե: Մարդու մը հասակէն հազիւ բար-
ձըր է ձեղունը: Մուտքին ճիշդ գէմը, պատին
քով, գետնին վրայ գրուած է նահասոակ կոյսին
արկդ — տապանը, որ տասը թվաչափ երկայնու-
թիւն ունի: Դագաղի մը պէս, գլխէն մինչեւ ոտ-
ներու կողմը, հետզհետէ կը նեղնայ: Բնտիր մար-
մարէ շինուած է անիկա: Գետնէն բարձրացուած
է նոյնպէս մարմարաշէն չորս փոքրիկ ոտներով:
Երեսը ոսկեզօծ ապակիէ շրջանակ մը կայ, որուն
վրայ Միսափրօֆ Բուրկօ անունը կրող վարպետ
նկարիչ մը գծած է կոյսին պատկերը, բնական
մեծութեամբ: Հոփիսիմէ կանաչ-կարմիր հա-
զուստ մը կը կրէ: Կուրծքին վրայ միացուցած իր
երկու ձեռքերուն մէջ խաչ մը: Զենազագեղ, մե-
լամաղձոտ ու վեհանոյշ զէմք մը. ունի: Աչքերուն
խորը կը ցոլանայ անհուն սիրոյ, բոլորանուէր
համակերպութեան, և անխափա հաւատքի արտա-
կարգ արտայայտութիւն մը: Գլխուն շուրջը, լու-
սաճաճանչներ: Վրան գրուած է. «Առքը Հոփի-
սիմէ կոյս»: Վիմափոր գագաղին տակը գրուած
են երկու հաստ կարծր, խոշոր սև քարեր: Ասոնց
վրայ խաչաձե զծեր կ'երեան: Կ'աւանդուի, թէ
այս քարերով կոծուած է Հոփիսիմէ, նահասոակ-
ուելէ առաջ: Մարսուռով ներս մտնողը, կը սըր-
տապնդուի: Հոգւով կը ձգուի գէպի անդորրա-
րար և վերացուցիչ պատկերը: Հոփիսիմէի յիշ-
շատակովը կը գրաւուի: Դամբարանին մէջ տիրող

խոնաւ ցուրտն ու մթութիւնը անոր զգալի չըլլար
այլէս : Եւ անիկա կը տենչայ սրտադին , մհալ այն
տեղ , շատ երկար :

Դ . զարուն սկիզբը կանգնուած Ա . Հոփիսիմէի
այս եկեղեցին կը կործանէն պարսից Շավուհ թա-
գաւորի գօրքերը , 80 տարի ետք : Սակայն , Սահակ
Պարթև Հայրապէտ , 395 թուին , կը վերականգնէ
զայն , անոր նախկին ձեն ու դիրքը պահպանելով :

Կոմիտաս կաթողիկոս , 617ին կը վերաշինէ ե-
կեղեցին , տեսնելով որ անիկա դիրքով շատ ցած ,
և մթին է : Պատմութիւնը կ'ըսէ , թէ Կոմիտաս ,
որ նախ լոկ եկեղեցապահ մը եղած է , Հոգւով խե-
լայեղօրէն սիրահարած էր նահատակ սուրբ կոյ-
սին : Ու իսկապէս , չքեղ ու փառաւոր չէնք մը կը
կառուցանէ իր հոգեսիրուհոյն յիշատակին արժա-
նի , և զայն կը զարդարէ պատշաճօրէն : Շինու-
թեան ժամանակ կը զանէ Հոփիսիմէի տապանը ,
դրոշմներով : Կնիքներէ մէկը Գրիգոր Լուսաւորի-
չինն էր , և միւսը Սահակ Պարթևին : Զի համար-
ձակիր խոնակ այդ կնիքները , բանալ տապանը : Եւ
երկուքին վրայ ինքն ալ կ'աւելցնէ իր հայրապե-
տական մատանիին դրոշմը : Այս երեք կնիքներով
փակուած դադարը , սակայն , անցեալ դարու մէջ ,
դադարովի կը բանան եւրոպացի քանի մը կեղծ
ուխտաւորներ , օգտուելով իրենց ընծայուած մի-
ամիս վատահութենէն : Եւ , ինչպէս կը պատմուի ,
կոյսին ամբողջ նշխարները վասն ի վերուստ պիտի
ընէին անոնք , եթէ վանապահները վրայ չի հաս-
նէին : Կոմիտաս կաթողիկոս , եկեղեցին չինէլէ

հոտք, անոր անուան տիրուհւոյն դամբարանն ալ կարգի կը բերէ: Ու մարտիրոսուհւոյն դապազտապանը այս անդամ չամփոփեր հողի մէջ, այլ բացը կը թողու: Ասոր վրայ, հաւատացեալներ, ամէն կողմէ գունդապունդ կուգան ուխտի: Եւ անոնցմէ շատեր, Ս. Հոփիսիմէի տապանը համբուրելով, բժշկութիւն կը գտնեն իրենց ցաւերուն: Այդ ժամանակ է որ Կոմիտաս, բանաստեղծ Հայրապետը, կը յօրինէ իր գեղեցիկ և հոգեսքանչ ծանօթ երգը, նուիրուած Հոփիսիմէնանց յիշատակին: Վերջացնելու համար Կոմիտաս կաթողիկոս սին պատկանող այս տողերը, յիշատակինք, թէ Հոփիսիմէի վանքի եկեղեցւոյն արևմտեան դրան ճակատը, զանդակատան կամարին տակ, մինչև այս օր ալ կը մնայ անոր կողմէ թողուած հետեւալ անթուական արձանագրութիւնը.

«Ես, Կոմիտաս եկեղեցապահ, սրբոյ Հոփիսիմէի, կարգեցայ յաթոռ սրբոյն Գրիգորի, և շինեցի զտաճար սրբոց վկայեցս Քրիստոսի:»

Այս վանքի գլխաւոր բարերարներէն կը համարուի նաև Աղքակեցի Փիլիպոս կաթողիկոս: Ասոր օրով կը հաստատուի վանահայրութիւն և կանոնաւոր միաբանութիւն: Անիկա կարգ մը նորոգութիւններ կ'ընէ եկեղեցիին վրայ, 1653ին: Եւ այս նորոգութեանց յիշատակարանը կը գտնուի Կոմիտաս կաթողիկոսի արձանագրութեան քովը:

Մենաստանին պարիսպը, բուրգերով միասին, շինած է էջմիածնի վանքի միաբաններէն Մկրտիչ եպիսկոպոս, 1776ին:

Կարնեցի Ղուկաս կաթողիկոս ալ, 1790ին կառուցանել կուտայ վայելչաձև եկեղեցւոյն զանդակատունը, արգեամբ նշանաւոր հայու մը: Հետաքրքրական է անոր սա ոտանաւոր յիշատակարանը.

«Զանգակատունս այս յիշատակ իւր կանգնեալ,
Ազնիւ աղայ խաչիկ իշխանն պերճացեալ.
Որ էր տոհմէն քաջ Զնքլումեան, գովեցեալ,
Որդի Պարոն Առաքելի յատկացեալ.
Նոր Զուղայու ի Հնդիկս զնացեալ,
Ի Կալկարամեծ քաղաքն բնակեալ.
Ուր և գործով իւր պարծանք ազգի երկեալ,
Ի բազում ազգս բարի անուամբ հոչակեալ.
ՅԱնզլիացոց քագաւորէն օժտեցեալ,
Ռուկեայ մանեական և պատկերաւ պսակեալ.
Խոկ զինի վախճանն բարի ընկալեալ,
Ռայ ընդ Զայի Պատն ի վերայ յաւելեալ:»

Վանահայր Յարութիւն վարդապետ Վարդապարեան- 1841ին իր ջանքերով կանդնած է սեղանին նոր խաչկալ մը:

Նոյնպէս, հանգուցեալ վանահայր Երեմիա արքեպիսկոպոս Գալատեան, Երբեմնի համբաւաւոր կաթողիկոսական տեղապահը, օգտակար հանդիսացած է: Անիկա, անցեալ դարու վերջերը, իմիջի այլոց, վանքի պարիսպին մէջ շնած է լայնանիստ հիմքերով փառաւոր տուն մը, վանահայր Երու բնակութեանը համար:

Երիմեան Հայրիկ ևս կատարած է կարգ մը կառուողովութիւններ: Ասոնցմէ մէկն է կոյսի դամբարանի ճամբուն լայնացումն ու կանոնաւո-

բումը : Այդ դամբարանի ճամբան առաջ առելի նեղ, ու գժուարանցանելի էր :

Ս . ԳԱՅԻԱՆԵ

Շատ մօտ է կջմիածնի, Գայիանէի վանքը :
Գրեթէ անկէ քարընկց մը անդին, դէպի հարաւ :
Ճամբան Ներսէսեան լճին և մայր վանքի միարա-
նաց գերեզմանատան քովէն կ'անցնի :

Ս . Գայիանէի բոլոր չոգերը ստանձնած, իր
միջոցներով ալ կը պահպանէր զայն, հանգուցեալ
Մկրտիչ Ա. : Վանքի պարսպապատին մէջ կան բը-
նակարաններ, վանահօր և ծառայողներու համար :
Վանահայրն է Եսայի վարդապետ : Եռանգով լե-
ցուն, և գործունեայ ծերունի մը : Վանքին մշակ-
ուած ու գեղեցիկ զոյզ մը պարտէզները, մեծ հա-
ճոյք կը պատճառեն այցելուին :

Եկեղեցին, կաթողիկէով հանդերձ, համակ քա-
րակերտ է : Ունի երեք զուռ : Մայր դրան ճակա-
տը զծուած է մեծագիր պատկերը Սիմէռն Ծերու-
նիի, որ Յիսուս մանուկը կ'առնէ իր գիրկը : Բա-
ւական յաջող նկար մը : Այն տեղ ներկայացուած
բոլոր դէմքերը, կենդանի արտայայտութիւն մը
ունին : Գաւթին մէջ, ամէն կողմ, կան մամոռ-
տած, և դարերու դրոշը կրող հսկայ խաչքարեր :
Սրբազն ու թանկազին հնութիւններ : Ասոնք, իւ-
րենց ունեցած նրբարուեստ գծադրութիւններով,
խիստ մեծ ուշադրութիւն կը դրաւեն : Դրան աջ ու
ձախ կողմերը, պատերուն մէջ, քարաշէն երկու
խորաններ կանգնուած են : Ասոնցմէ մէկը նուիր-
ուած է անուանը Պօղոս Առաքեալին, և միւսը

Պետրոսին : Հիմա երկուքն ալ անգործածելի : Սաւ
կայն , տիտոր տպաւորութիւնն մը կ'ունենայ մարդ ,
տեսնելով այդ խորաններու քարերուն վրայ գըծ-
ուած պատկերներու դէմքերուն եղծուիլն ու այ-
լանդակուիլը : Մասնաւրապէս անոնց աչքերը
փորուած են : Արդիւնք մահմետական մոլեռան-
դութեան . . . : Այս փոքրիկ զաւիթը հարուստ է
նաև զամբարաններով , որոնց մէջ կը հանդչին
կաթողիկոսներ , և այլ բարձրաստիճան եկեղե-
ցականներ ու աշխարհականներ : Ոմանց տապա-
նագարերը անհետացած են , և ոմանց ալ վէմերու
վրայի արձանադրութիւնները անընթեռնի զար-
ձած : Տասնեմէկ հատին զամբարադիլները , սա-
կայն , անազարտ մնացած են : Ահա անոնք :

Ա .— Սիմէռն Ա . կաթողիկոս , Երևանցի : Վախ-
ճանած 1780ին , «Վարդավառի կիւրակէին» :

Բ .— Դուկաս Ա . կաթողիկոս , Կարնեցի : Վախ-
ճանած 1799ին , «Ի տօնի Որդւոցն Որոտման» :

Գ .— Յովաէկի Արդութեան Երկայնաբազուկ :
Կաթողիկոս ընտրուած 1800ին : Անոր ընտրութիւ-
նը վաւերացուցած է Օսմ . Բ . Դուռը , հրովարտա-
կաւ : Բայց անիկա , գեռ օծում չի ստացած վախ-
ճանած է , 1801 թուի Մարտ ամսսի 9ին : Կարդանք
անոր յիշատակարանին հետեւայ մասը .

«Արդութեան բազ արիին ,

Տէր Յովսէկի պահեծալին ,

Կայսրքնտիք արժանին ,

Մեծ գահիս Միածնին :

Այլ տապար ժանոն մահուան ,

Եւ սա խսկ հար խկոյն ,

Որոյ կամք կալ յԱքոն,
Եմուս ի տուն խոր»:

Դ.—Դաւիթ Ե. կաթողիկոս Էնէդէթցի, վախ-
ճանած 1817ի Նոյեմբեր 1ին:

Ե.—Մատթէնս Ա. կաթողիկոս Կ. Պոլսեցի,
վախճանած 1865ին: Զուտ մարմարեայ գեղեցիկ
գերեզմանաքարին ճակատը քանդակուած են խել
մը պետութեանց կողմէ հանգուցեալին նուիրուած
բազմաթիւ պատուանշանները:

Զ.—Ղազար Ա. կաթողիկոս Զահկեցի, վախ-
ճանած 1751ին, «Ծաղկազարդի տօնին օրը»:

Է.—Յակով Ե. կաթողիկոս Շամախեցի, վախ-
ճանած 1763ին:

Բ.—Բարսեղ արքեպիսկոպոս Աշտարակեցի, ի
Տէր Հանդած 1812ի Սեպտեմբեր 7ին:

Թ. Թովման Յովսէփիեան Ղօրդանեանց, Թիֆլի-
ցիցի: Առաջին Պրօկոռոր Էջմիածնի Սինօղին:
Մեռած 1842ին:

Ժ.—Խմանուչի Խոկուչի Յովսէփիեան Մելիք-
եանց: Հսկայ և թափանցիկ մարմարէ տապանին
վրայ զրուած է անոր գեղաքանդակ պատկերը:
Եւ արձանագրուած, թէ անիկա սպաննուած է
պարսիկներէ, Ֆաթալի Շահին օրով, 1829ի Ապ-
րիլ 26ին:

ԺԱ. — Խման Սողոմոն Յովսէփիեան Մելիք-
եանց, նախորդին ամուսինը, ոռուական դեսպան
ի Թեհրան: Նոյնպէս գեղեցկօրէն քանդակուած է
անոր պատկերը, մարմարեայ հսկայ տապանին
վրայ: Այս ալ սպաննուած է իր կնոջ հետ, միև-

նոյն ժամանակ :

Վանական եկեղեցւոյն ներսը, գետինը ձգուած էն դորգեր : Մթնոլորտին մէջ մոմի ու խունկի հոտեր կան : Հանապազօրեայ եկեղեցական կեանք մը գոյ է այս տեղ : Առաւոտ, երեկոյ, ժամերգութիւն կը կատարուի : Շաբաթ ու Կիրակի օրեր ալ պատարագ կը մատուցուի : Բեմին վրայ կանգանուած է միակ սեղան մը : Հարկ եղած զարդարանքն զուրկ չէ անիկա : Խաչկալը կը հովանաւորեն երեք կաթողիկէներ : Սեղանին աշ ու ձախ կողմէրը, գետնի հաւասարութեան վրայ շինուած են երկու խորհրդարաններ :

Զախ կողմի խորհրդարանին մէջէն է ճամբան Գայիսանէի գետնապամբանին, որ կը գտնուի ուղղակի սեղանի թեմին ներքե : Աստիճաններէ վար իջնելու է, միշտ վառ մոմ մը ի ձեռին : Հոփիսիմէի գամբարանին նման կամբարածե, ցած ձեղունով, անձուկ տարածութեամբ, մութ, խոնաւ ու ցուրտ վայր մըն է : Այս տեղի ցրտութիւնը, նոյն իսկ, աստիճան մըն ալ աւելի : Հարաւային կողմի պատին մէջ շինուած քարէ խորանի մը վրայ զետեղուած է Գայիսանէի աճիւնները պարունակող վիմափոր գերեղմանը : Ամբողջովին տեսանելի : Հոփիսիմէի սնուցիչ ու պաշտպան հոգեմօր պարզ տապանը անզարդ թողուած չէ : Անոր վրայ ձըղուած է գեղեցիկ սփոռց մը, և զբուած են աշունակներ ու սրբազն պատկերներ : Նոյն տեղը, կայ նաև, ձեղունէն առկախ, մշտավառ կանթեղ մը :

Նահատակ մայրապետի եկեղեցին, իր նախաւ-

կառուցման թուականէն յետոյ, 631ին, առաջին
անգամ՝ պաշտպանութիւն կը գտնէ Փառաժնաւ-
կերտցի Եզր Ա. կաթողիկոսէ : Սա կը տեսնէ, թէ
այդ եկեղեցին դիրքով ցած է, անձուկ ու մթին,
և քայլաբան մօտ վիճակ մը ունի : Ուստի զայն
քակելով, նորինորոյ կը շինէ հիմէն : Կը կանդնէ
աւելի ընդարձակ, բարձրագիր, լուսաւոր չինք
մը : Միննոյն ժամանակ, նորակառոյց սրբատոնը
կը բարեզարդէ ամէն կերպով :

Աղքակեցի Փիլիպպոս Ա. կաթողիկոս ևս, 1652-
ին, մեծ մասսմբ կը նորոգէ եկեղեցին, որ այլևս
բառական խարխած էր : Այս նորոգութեան դոր-
ծին հսկած է Յովհաննէս անուն արեղայ մը :

Այնթապցի Եղիազար Ա. կաթողիկոսական գահ
բարձրանալով, 1682ին, միարանութիւն մը կը
հաստատէ այս վանքին մէջ : Անիկա, նորոգ շինել
կուտայ եկեղեցին արտաքին դաւիթը, երկու խո-
րաններով միասին : Նոյնպէս կը կանդնէ ջուխտակ
զանդականակները, վանքին շուրջը պատող քա-
ռակուսի պարիսպը և միարանութեան յատուկ
բնակարանները : Այս գործերու յիշատակարանը,
խոչոր տառերով գրուած, եկեղեցւոյ գրան վրայ
կը դանուի : Եղիազար կաթողիկոս, իր կազմել
տուած այդ արձանագրութեան մէջ կըսէ .

«...Ճեսի զամայութիւն սուրբ վանուցս, որ յա-
նուն սրբուհւոյն Գայիանեայ, շարժեայ ի դութ
հողերով սիրով, և պարսպեցի զսա սրահօք, յար-
կօք և խցերօք : Նաև զգաւիթ եկեղեցւոյս կառուց-
եալ...» .

Եղիա Բաստամեանց, Թիֆլիզեցի երիտասարդ

մը, կաղարեանց ձեմարանը, և Մօսկուայի կայս.
Համալսարանի իրաւաբանական ճիւղն աւարտեա-
լով, իջմիածին կուգայ 1870ին: Վարդապետ կը
ձեռնադրուի, և Ս. Գայլիանէի վանքին միարան
կ'ըլլայ: Անիկա, իր ստացած ոռնիկով ու ժողո-
վուրդին նուիրատութիւններովը եկեղեցին ներ-
քուստ և արտաքուստ վայելչապէս կը զարդարէ
ու կը պայծառացնէ: Նորոգ կը կառուցանէ նաև
քանի մը սենեակներ, ու կը բանայ պզտիկ դպրոց
մը որբերու և Վաղարշապատի աղքատիկ տղայոց
համար: Կը հիմնէ տպարան մըն ալ: Կը հրատա-
րակէ Դպրոց անուամբ ամսագիր մը: Բայց, Բաս-
տամեանցի կանխահաս մահուամբ, սկսուած գե-
ղեցիկ գործերն ալ կը խափանին: Այս անձնուէր
գործիչը թաղուած է վանքի եկեղեցւոյն քովը:

Վանեցի մեծանուն Հայրապետն ալ բաւական
նորոգութիւններ կ'ընէ եկեղեցւոյն վրայ: Մասնա-
ւորապէս անոր խարիսլած պատերը հարկ եղածին
պէս հաստատուն կերպով չինել կուտայ: Ու եր-
կար ժամանակի մը համար, կ'ապահովէ վկայա-
րանին գոյութիւնը: Եոյն լուսամիտ կաթողիկոս
Հայրիկին կը պարտինք նաև Ս. Գայլիանէի գետ-
նապամբանն ալ դիւրութեամբ իջնելու, և գեթ
պահ մը այն տեղ կարենալ կանգ առնելու հաճոյ-
քը: Առաջ խիստ զժուարամատչելի էր այդ ուխ-
տատեղին: Յիշատակարանի մը հնաձնեութիւն ու
խորհրդաւորութիւնը պահպաննելով հանդերձ,
զայն դիւրութեամբ այցելելի դարձնելը արուեստ
մըն է: Եւ Հայոց Հայրիկ, հայրենապաշտ գործիչ
մը և զգայնասիրտ բանաստեղծ մը ըլլալէ զատ,

նաև ճշմարիտ արուեստագէտ մըն էլ :

Ա. ՇՈՂԱԿԱՅԻ

Այս վանքը չինուած է Վաղարշապատի արեւ-
մելեան կողմը, այդիներու մէջ: Իր քով զոնուող
մեծ այդիներէն մէկը իրեն կը պատկանի: Հաղիւ-
հաղ կը կառապարուի, իր սեփական եկամուտով:
Շուրջը պարսպապատ է: Շըջապատէն ներս կը
մտնուի երկաթեայ, կամարաձև, և երկփեղիեան
հոկէ դոնէ մը: Վանահայրը իջմիածին կը բնակի:
Այս վանքը, որ իր տօնին օրը միայն պաշտամուն-
քի երես կը տեսնէ, կը պահպանուի երկու ծառա-
ներով: Ասոնք կը բնակին եկեղեղիին քովը չին-
ուած սենեակներուն մէջ: Պարսպապատի դրան
քով, զրոխ կողմը, կանգնուած է սեղան մը, երկու
կանգունաչափ բարձրութիւն ունեցող խաչքարով
մը: Փամանակով, այստեղ խաչ ու աւետարան կը
զրուէր, ժողովուրդին համար:

Թէհ զիրքով վոքը է եկեղեցին, բայց արտա-
քուստ շատ կոկիկ և ճաշակաւոր տեսք մը ունի:
Կը կրէ Հոփիսիմէկի եկեղեցիին ճարտարապետա-
կան ոճը: Գաւթին մէջ թաղուած են երկու կաթո-
ղիկոսներ: Ասոնցմէ մէկն է Եղեսիացի Նահապետ
Ա., վախճանած 1705ին: Միւսը Աբրահամ Գ.
Գանտիացին, որ վախճանած է 1737ին: Վերջնոյս
տապանաքարը անհետացած է: Այս ու այն կողմը,
կան բազմաթիւ նրբակերտ խաչքարեր: Սոյն զա-
ւիթը կը հովանաւորուի եկեղեցւոյն դողտրիկ,
քանդակակերտ զանգակատնակէն:

Վկայատունն ունի երկու դոներ: Մէկը արեւ-

մտեան , միւսը հարաւային կողմը : Նախ քան ներս
մտնելդ , առաջնորդդ քեզ կ'ըսէ , որ թերես օձեւ
ըու շրջագայութեան տեսարանի մը դէմ յանդիւ
ման գտնուիս : Ու անիկա , միենոյն ժամանակ ,
կ'աւելցնէ , թէ հարկ չկայ այլայլելու , վասնզի
անոնք բարի օձեր են : Արդարե , եկեղեցւոյ մայր
դրան քարէ մեծ սեմին տակ կան մշտարնակ քանի
մը խոչոր օձեր : Բայց անոնք մինչև ցարդ , երբէք ,
մէկու մը վնասած չեն : Անոնց որջի մուտքը միշտ
բաց է , և ազատ : Այնպէս որ անոնք , շատ անդամ ,
իրենց ծակչն դուրս ելլելով , անյաճախելի , պաւ
րապ սրբավայրին մէջը կը սողան : Ու երբեմն ,
կ'արձակեն այնպիսի քստմնելի սուր սուլիւններ ,
որ կը լսուին նոյնիսկ դուրսը բնակող պահապան
ներէն : Եկեղեցիին ներսը լուսաւոր է : Սիւն չի
կայ : Լերկ ու մերկ վիճակ մը կը ներկայացնէ :
Բեմին վրայի միակ սեղանը նոյնպէս , անզարդ է :
Սպիտակ ներկուած խաչկալին գլուխը կայ փոք
րիկ կաթողիկէ մը : Բեմին երկու կողմն ալ մէյ
մէկ խորան-խորհրդարան :

Կոյս Մարինէի դամբարանը կարելի է երթալ
ձախակողմեան խորհրդարանին մէջէն : Բայց այս
խեղճ , տկար , մենաւոր սրբուհիին հանդստարա-
նը , թէկ նեղ ու փոքր տեղ մըն է , բայց խորունկ
և մութ չէ : Գերեզմանին վրայ դրուած է մեծ տա-
պանաքար մը , որ գետնէն մէկ թզաչափ բարձր կը
մնայ : Տապանը ծած կուած է սփռոցով մը : Եւ վր-
րան դրուած կարձր , յղկուն տախառակ մը , որ կը
ներկայացնէ փորագծուած խմբանկար մը : Ահա'
նահատակ Մարինէն , գետնատարած :

կանգնած են տրտմաղէմ կիներ ու մարդիկ : Անոնք ձեռքերնին կը կրեն աւետարան, խաչ ու բուրգառ : Մրախողխող սրբուհւոյն մարմինը շրջապատող այս խումբը հոգեհանգստեան պաշտօն կատարելու երեսյթ մը ունի : Միանձնուհիի և ճգնաւորի երեսյթով այս անձերը, թերես նորահաւատ արքայական ընտանիքին անդամներն ու այլ բարձրաստիճան անձնաւորութիւններ են : Տախտակի վրայ քանդակուած են նաև ուրիշ կարգ մը սրբազն պատկերներ : Դամբարանը ճիշդ այն տեղը կը ներկայացնէ, ուր կը գտնուէր Հոփիսիմանց կոյսերու բնակած հնձանը : Մարինէն, տեսնելու համար, թէ ի՞նչ եղան իր քովին հեռացող ընկերուհիները, հիւանդ, հիւանդ, պատկած տեղն ելած, և հնձանէն դուրս հազիւ թէ քանի մը քայլ առած էր, երբ կը նկատուի դահիճներէն : Աղաթանգեղոս կ'ըսէ, թէ Մարինէ, իր նահատակուած պահուն, սա խօսքերն ըրած է . «Գոհանամ դքէն Տէր բարերար, զի և զիս ո՛չ զրկեցեր . զի ես հիւանդ էի, և ո՛չ կարացի ընթանալ, և զհետ ընկերացս ժամանել» :

Ծողակաթի եկեղեցին Մարինէ ալ կոչուած է ժամանակ մը : Աւելի առաջները, անիկա յորջորջուած է «Ճնձանաց մատուռ» : Սակայն, վերջ ի վերջոյ, «Ծողակաթ»ը անոր մնայուն անունը դարձած է : Ո՞ւրիէ ծագում առած է այս շողակաթ անունը : Հաւանաբար, երեք լուսեղին խարսխներէն մէկուն այս տեղ իջնելու մասին աւանդական պատմութեան մէջ յիշուած «Ծող լուսոյն կաթելոյն»ը իրեւ հիմք ծառայած ըլլալու է :

Ժողովուրդը այս գրաբար բացատրութիւնը աշխարհաբարի վերածած է, ըսելով, «Լուսոյ չողը կաթեց»։ Ապա, զայն աւելի կրծատելով, կոկեւլով և գիւրարտասանելի դարձնելով, ըրած է «Շողակաթ»։ Այսինքն էջմիածնի տաճարին սեղանը մայր Շողակաթը, իսկ Մարինէն, անոր գուստով, փոքրիկ Շողակաթը։

Իր հիմնարկութեան թուականէն ետք քանի՞ անդամ, ի՞նչ ժամանակներ և որո՞նց ձեռամբ նորուգութիւններ կրած է եկեղեցին։ Այդ մասին որոշ կերպով խօսող յիշատակարաններ գոյութիւն չունին։ Միայն մէկ արձանագրութիւն կայ, որ մանրամասն տեղեկութիւններ կուտայ կարեոր վերաշինութեան մը նկատմամբ։ Այդ արձանագրութիւնը զետեղուած է, եկեղեցւոյ մայր գրան ճակատին վրայ։ Անկէ կ'իմացուի, թէ 1694 թուին, Եղեսիացի Նահապետ Ա. կաթողիկոս հիմնովին նորոգ կը կառուցանէ եկեղեցին, որ այլևս փլչելու վրայ էր։ Շինութեան ծախքը հոգացած է Շոութեցի Աղամալ իշխանը։

Անցեալ դարու վերջերը, Խրիմեան Հայրիկ, եւ կեղեցւոյն այս ու այն կողմերը նորոգելով, զայն դրած է աւելի տոկուն վիճակի մը մէջ։

Հնախոյդ Խաչիկ վարդապետ, այս վերջերս, Շողակաթի եկեղեցւոյն մօտերը, հնձանավայրերուն մէջ, պեղումներ կատարեց։ Եւ անիկա զտաւերեք հատ բաւական հետաքրքրական հնձաններ։ Գրեթէ անազարտ վիճակ մը կը ներկայացնեն անոնք։ Երեքն ալ շինուած են սրբատաշ քարերով, և ծեփուած՝ կիրով։

ԶՈՒԱՐԹՆՈՑ

ՀՐԱՇԱԿԵՐՏ ՄԸ ԳԵՏՆԱՏԱԿ

Զուարթնոցը Առապարի Սուրբ Գրիգոր ալ
կ'անուանուի : Այս եկեղեցին հիմնայատակ եղած
է, վաղուց ի վեր : Բայց անոր աւերակները կը
մնան մէջ տեղը, մինչև ցայսօր : Էջմիածնէն կէս
ժամ հեռու կը գտնուի, դէպի արևելք : Տեղին
դիրքը քիչ մը բարձր է գաշտային համաստած
հարթ հաւասարութենէն : Առապարին և աւազուտ
վայր մը : Հետուէն անորոշ կոյտի մը երևոյթին
ունի : Բայց երբ որ մարդ կը մօտենայ, ու կը դիւ
տէ այդ տեղ փոռուող տխուր աւերակները, ան-
սահման հետաքրքրութեամբ մը կը լեցուի : Ե-
րեցող այդ փլակոյտերը մնացորդներն են հօթ-
ներորդ զարուն կանգնուած հրաշակերտի մը :

ԱՆՑԵԱԼԵՆ

Այս եկեղեցիին շինողն է Ներսէս Գ. Շինող,
մէծանուն և մէծապործ Հայրապետը : Տայոց Իշ-
խան գիւղի այս իշխանացու զաւակը, չանք չէ

խնայած Ս. Գրիգորի յիշատակարանին փառաւուրութեանը համար : Կ'աւանդուի , թէ այդ «բարձր շինուածովք և չքնաղ զարմանալեօք , արժանի աստուածային պատույն » հիմնարկութեան ծախքը հոգացած է Բիւզանդիոյ պետք , Կոստանդինի որդի Հերակլ կայսրը : Ինչպէս յայտնի է , Ներսէս Գ. , Կոստանդին կայսէր դէպի հայեցը տածած ցասումը իջեցուց , և անոր որդւոյն , Հերակլի լաւ բարեկամը եղաւ : Աւրեմն , Յոյն կայսէր այս եկեղեցիին շինութեան ծախսը հոգալու աւանդութիւնը կրնայ ստոյդ նկատուիլ : Յոյներու հայոց դէմ սնուցած եկեղեցական յաւիտենական հակառակութիւնը , արդեօք տեղի^o տուած էր այդ թուականին :

Է . դարու պատմաբաններէն Սերէսս եպիսկոպոս կը գրէ , թէ Ներսէս Գ. կամեցաւ իր բնակութիւնը հաստատել էջմիածնի և Հոբիսիմեանց վանքերուն մօս , որպէսպի ինչպէս Զուարթնոցին , նոյնպէս և անոնց վրայ կարենայ հսկել : Շինող կաթողիկոս իր կառուցած այս եկեղեցիին երկու անուն դրած է . «Երկնաւոր Զուարթնոց» , և «Առապարի Ս. Գրիգոր» : Այս զոյդ անուանակոչութիւնը ունեցած է իր պատմանները : Նոր շինուածքին տեղը գտնուող հին եկեղեցին , հաւանօրէն աւերակ , «Երկնաւոր Զուարթնոց» անունը կրած է : Հաս պատմութեան , այդ տեղ է որ Գրիգոր Պարթեի երեցած են « . . . Երկնային զօրք հրեղէնք »ը : Ներսէս չէ ուզած եկեղեցւոյն հին նուիրական անունը ջնջել : «Ս. Գրիգոր» կոչուելուն շարժառիթն աւ , բնականաբար ուխտատեղւոյն աւաջին

անդամ Լուսաւորչին կողմէ հիմնագրուիլն եղածէ : Աւանդութիւնը այնպէս կը հաւաստէ, թէ Տըրդացատ թագաւոր, դեռ կերպարանափոխ վիճակի մէջ, մինչև Զուարթնոցի տեղը ընդ առաջ գնացած է Լուսաւորչին, որ խորվիրապէն ելած, կ'երաժար Վաղարշապատ, Հայոց մայրաքաղաքը : Իսկ «Ս. Գրիգոր»ին կցուած «Առապար»ը, եկեղեցիի վայրին քարուտ ու սարփուտ ըլլալը կը բնորոշէ : Յովհաննէս Ե. Դրաստիանակերտցի կաթողիկոսը, իր գրած ժամանակակից ազգային պատմութեան մէջ կը յիշատակէ, թէ Ներսէս Շինող այս եկեղեցիի չորս սիւներուն ներքեւ ամփոփել տուաւ Գրիգոր Լուսաւորչի մարմնոյն նշխարները : Անիկա սուրբին աճիւնները բերել տուած էր Թորդաննէն, Գրիգոր Պատրիկ Մամիկոննեանի ձեռամբ : Լուսաւորչի գլուխը մանաւորապէս պահ դրուած էր եկեղեցիի մէկ զգուցին մէջ, ախտաւոր ուխտաւորներու բժշկութեանը համար :

Ուխտավայրին շրջակայ ժողովուրդը դեռ կը հաւատայ, թէ Լուսաւորչի մարմնոյն մասանց չորս բաժինները կան ու կը մնան կործանուած չորս մէծ սիւներու խարիսխներուն խորերը : Բայց ինչպէս որ տեսանք, Աջը կը գտնուի էջմիածնի գանձարանը : Ուրիշ մասեր ցրուած են Հայաստանի եկեղեցիներուն մէջ : Իսկ գլուխին վերաբերմամբ պատմութիւնը յիշատակութիւն մը կ'ընէ : Անոր ծնօտն ստացած է Աղուանից իսրայէլ եպիսկոպոսը, մէծ թափանձանքներ ընկլով Ներսէս Գինը և Պատրիկ Մամիկոննեանին : Այս մասին միջնորդ հանդիսացած է նաև Հեղինէ թագուհին :

Իսրայէլ եպիսկոպոս, ընդունած մասը զետեղած է Աղուանից Գլխոյ վանքին մէջ: Սուրբին նշխարներու մէկ կարեօր մասն ալ, ըստ Զամշեանի տեղեկագրութեան, տարուած, դրուած է Նէպազօլքաղաքի Լուսաւորիչ անուն Եկեղեցիին մէջ:

Առապարի Ս. Գրիգոր Եկեղեցին ի՞նչպէս և ուրո՞ւ կողմէ քանդուած է: Նախ, արարական արշաւանքներու միջոցին անոր արուած են մոլեուանդական ծանր, կործանարար հարուածներ: Ապա, մասամբ, երկրաշարժներու ցնցումները զայն աւելի աւելրած են: Ու վերջապէս թիւրքերը, զայն բոլորովին հաւասար ըրած են հողին: Ժողովուրդը զայն կը կոչէ «Հանգած Եկեղեցի»: Իրաւունք ունի, վասնզի Զուարթնոցը, իր կործանումէն ետք, մէկ մըն ալ չի վերականգնեցաւ:

ՓԱՌԱՅ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ

Եկեղեցին չորս սիւներուն հսկայ խոյակները փոխադրուած են Գէորգեան ձեմարանին բակը: Ասոնց ցուցագրած յոյժ վայելուչ, նրբարուեստու չընդ երևոյթները կը հաստատեն իրենց վրայ կրած շինութեան ընդարձակութիւնն ու հրաշտակրտութիւնը: Անցեալ փառքի մը մնացորդ այս բեկորները, շատ անդամ ուսումնասիրած, նկարագրած են եւրոպացի հնագէտներ: Անոնք կերտուած են կողաձև: Բայց անոնցմէ երկուքին վրայ գտնուած յունարէն տառերը, մասնաւորապէս, մեծ ուշադրութիւն կը գրաւեն: Այդ տառերը կը գտնուին խաչագծած քանդակի մը մէջն ու ծայրերը: Անոնց շուրջը կայ կլորակ գիծ մը:

Տառերը կը կազմեն Ներսէս կաթողիկոսի անունը .
«Նարսու Գաթօլիկու» :



ԱՀԱԻԱՍԻԿ ԱՆՈՒՑ ԶԵՒԲ

Ի՞նչպէս կ'ըլլայ, ստկայն, որ է. դարուն կառուցուած հայ եկեղեցիի մը մէջ յունարէն գրեր կ'երեան : Արդեօք եկեղեցւոյն շինութեան ծախքը կատարող յոյն կայսե՞ր ի պատիւ այդ սիւներու խոյակներուն վրայ գտնուող հայոց Ներսէս կաթողիկոսի անունը յունարէն տառերով գրուած է : Այս կէտը մինչև ցարդ բացատրուած չէ տակաւեն : Բայց այդ նոյն եկեղեցւոյն աւերակներու բեկորներուն վրայ այլ քանի մը լեզուներով կազմուած արձանագրութիւններ ալ նշմարուած են : Ուրեմն, բազմալեզուեան արձանագրութիւններով օժտուած յիշատակարան մը եղած է Զուարթնոցը : Շէնքին մնացորդներու այլ մասերուն վրայ նկատուած են նաև քանիզականկարներու հետքեր : Ատոնք կը ներկայացնեն եկեղեցական դէմքեր : Այդ մարդիկ իրենց դլխուն վրայ կը կրեն վեզարաձև ծածկ կոյլիթներ : Կը կարծուի, թէ անոնք եկեղեցին կառուցման միջոցին գործող կարդ մը անձերու պատկերներն են : Թերես, անոնցմէ մէկն ալ, Ներսէս Գ. Շինուղ կաթողիկոսն է : Անոնք իւրենց ձեռաց մէջ կը բոնեն բանալի, բահ, բրիչ,

և այլ գործիքներ։ Այս անձերէ մէկուն դլսին շուրջը զրուած է «Յօհաննա»։ Անշուշտ միւս դէմքերն ալ ունեցած են արձանադրութիւններ։ Բայց անոնք եղծուած են։

ՊԵՂՈՒՄՆԵՐՈՒ ԱՐԴԻՒՆՔԻ

Յայտնի է թէ այս եկեղեցին տեղը, ասկէ առաջ, պեղումներ կատարեց Խաչիկ վարդապետ Տատեան։ Հնութեանց ջերմ սիրահար անձ մը։ Զուարթնոցի անբաժան տէրն ու պաշտպանը։ Պեղման այս աշխատութիւնները մէծ աղմուկ հանեցին իրենց ժամանակին։ Իրօք, հետաքրքրաշարժ նորութիւններ երեան բերին այդ պեղումները։ Լուսաւորչի մարմնոյն մասները չի դանուեցան։ Սակայն, կոսպաշտական մէհեանի մը մասները մէջտեղ հանուեցան։

Մասնաւոր ուշադրութիւն կը գրաւէ Զրադաշտի մոգական տաճարին այն մնացորդը, որ քարայրաձև շինուածք մըն է։ Այնտեղ է ատրուշանին կրակարանը, որ անշէջ կը պահուէր նուիրական հուրը։ Աչքի առջև են նաև խունկ ծխելու տեղերը, և կրակարանին ծուխը գուրս հանող խողովակները։ Մէկը մէծ, մայր ծինելոյզը։ Միւնները փոքր են։ Պարզ է, թէ այդ տեղ, նախքան քրիստոնէական տաճար մը կառուցութիւր, կոսպան մը կար։ Ի՞նչպէս եղած է սակայն, որ անոր հետքերը մնացած են։ Զի գիտցուիր։ Հաւանական է, որ եկեղեցին Գրիգոր Լուսաւորչի ձեռամբ քանդուած կոստան, կամ աւելի ճիշդ կրակապաշտական մէհեանին կիսապիուլ աւերակներուն վրայ կանդ-

նուած է : Թերեւս ժամանակ չէ՝ եղած , և կամ դիւ
բութիւններ չեն գտնուած , այդ ամբակուռ հեթա-
նոսական տաճարին հետքերն իսպառ ջնջելու :

Բայց , Խաչիկ վարդապետ , նորօրինակ միաք մը
յայտնեց նախկին Զուարթնոցի մասին : Բառ , թէ
անիկա եղած է հայոց ամենաառաջին եկեղեցին :
Այսինքն , Գրիգոր Լուսաւորիչ էջմիածնի մայր
տաճարի շինութեանը չի ձեռնարկած , այդ եկե-
ղեցին կառուցած է կանխապէս : Հնախոյզ վար-
դապետին պաշտպանած զաղափարը աւանդական
պատմութիւնը կը յեղացըէք : Ուստի , խնդիրը
մեծ բանալէճեր յառաջ բերաւ : Դարձաւ քար-
դայթակղութեան : Հերքումներ , թիթե և համբեապ
եղբակացութեանց արդիւնք , զօրաւոր չէին : Հե-
տեաբար , Խաչիկ վարդապետ , իր կարծիքին վը-
րայ մնաց անսասան : Արդեօք ճի՞շդէ է անիկա :
Գիտական խոր , և մանրամասն ուսումնասիրու-
թիւնները միայն պիտի կրնան պարզել , մէջ տեղ
դրուած այդ վարկածին ուղիղ կամ սխալ ըլլալ :

Երեան բերուած հնութեանց մէջ ուշազբաւ են
նաև Լուսաւորչի անուան նուիրուած սեղանի սիւ-
ներուն խոյակները , որոնց խրաքանչիւրին վը-
րայ քանդակուած է մէյ մէկ արծիւ : Այս արծիւ-
ներու մասին թուիք մը կայ : Կ'ըսուի , թէ անոնք
Արկիստիսի որդի Ռուսաս թազաւորին խորհրդա-
նշանները կը ներկայացնեն : Ուրարտուի դարա-
շընանէն և թագաւորներէն մնացած արձանադրու-
թիւն մըն ալ մէջ տեղ հանուած է : Հսկայ տափակ
քարի մը վրայ փորուած է այդ սեղաձև արձանա-
դրութիւնը : Այս յիշատակարանը կարդացէր է Կ .

Բասմաջեան: Անիկա, քանի մը հազար տարուան
դրութիւն մըն է: Կը պատմէ, թէ Ռուափի թագաւ
ուրին ժառանգները, յաղթելով այդ երկրի վեհաւ
պետին, նոյն տեղը կառուցեր են քազաք մը, ջը-
րանցքներ, ևայն: Իրեւ լրացուցիչ տեղեկութիւն
աւելցնենք, թէ այս հին սեպազրութիւնը Խալ-
դիացց ժամանակին կը վերաբերի: Գանուած ա-
ռարկաներուն մէջ աչքի կ'իյնան նաև հետեւալ-
ները: Հին ժամանակներուն փորուած ջրհորի ծակ
քար մը: Քարացած իւղով լեցուն կանթեղներ:
Գինիի խոչոր կարասներ, քարացած պարունակու-
թեամբ: Նաև բաւական քանակութեամբ քարա-
ցած ցորեն, գետնամբարներու մէջ: Այլևայլ կեն-
դանեաց կմախքներ: Քարէ աւազան մը, որ իր մէջ
խաչանշն և զուրով ոստքէածն քանդակներ կը
կրէ: Խաչիկ վարդապետ, պարծանքով կ'ըսէ այ-
ցելուին, թէ ինք իր ձեռքով քանի մը տասնեակ
մանուկներ մկրտած է անոր մէջ: Եւ ամենուն ալ
անունը դրած Գրիգոր, ի յիշատակ աւերեալ եկե-
ղեցիին անուանափիրովը:

Գանուած այս և այլ բոլոր հետաքրքրական ի-
րերը պահուած են տեղույն վրայ կանգնուած
փոքրիկ թանգարանին մէջ: Խաչիկ վարդապետ,
բնակութեան համար ևս չէնքեր կառուցած է հը-
նավայրին մօտերը: Այդ ժրաշան վեղարաւորը,
նոյն իսկ ծառեր հասուցած է: Բնակարանները
զարդարած պատշաճ կերպով: Այցելուն, հանգս-
տաւէա պայմաններու մէջ, և երկար քարակ,
կրնայ դիտել ու ուսումնասիրել տեղույն հնու-
թիւնները: Արդէն, դանուած հնութեանց մասին

անդաղար բարբառող Այաչիկ վարդապետն ինքը
չի թողուր, որ այցելու հիւրը դիւրութեամբ հե-
ռանայ «իր վանք»էն :

ՎԵՐԱԿԱՐԱՄ ՈՒԹԻՒՆ

Զուարթնոցն աւեր ու աւերակ է, բայց անոր
կազմը նոյնութեամբ վերականգնուած է թղթի
վրայ : Այդ վերակազմական գծադրութիւնը, ճշշ-
մարիս բնապատկերն է բոլոր շիաձեւ և եռայարկ
չքնաղ եկեղեցին : Ամիսներով աշխատութիւն
թափուած է անթերի, կատարեալ զործ մը արտա-
դրուելու համար : Անոր հեղինակն է թորոս թո-
րամանեան : Հայ ինքնուրոյն ճարտարապետու-
թեան գոյութիւնը հաստատող տաղանդաւոր ճար-
տարապետը : Անիկա այս եկեղեցւոյ ճարտարա-
պետական կազմը տեղին վրայ ուսումնասիրած է :
Եւ որոշ կերպով գտած յատակադժին ընդարձակ
սահմանը, ու շինուածքին գեղարուեստական հը-
րաշալի գեղեցկութեան իրապատկերը : Ճարտա-
րապետական ի՞նչ ոճով կանգնուած էր այդ հո-
յակերտ սրբատունը : Ճարտարապէտ թորաման-
եան կը պատասխանէ, թէ անիկա կը ներկայա-
ցընէ Հոռվմէական, Բիւլղանդական և Հայկական
ճարտարապետութեանց յատուկ ոճերու խառ-
նուրդ մը :

Եւ սակայն, այդ շինութեան ներքնակողմը, բու-
լորովին անօրինակ ձեւ մը ունեցած է : Հայկական
եկեղեցիներու մէջ գտնուող սեղանները, միշտ ա-
րեւեան կողմը, բեմի մը վրայ կանգնուած են:
Բացառութիւն է միայն իջմիածնի տաճարը, որուն

մէջ տեղը սեղան մը կայ, ի յիշատակ Միածնի
իջման : Բայց իջմիածինն ալ, միևնոյն ժամանակ,
ունի, արևելեան զին, բեմին վրայ, իր մայր սե-
ղանը : Իսկ Զուարթնոցի եկեղեցին սեղանը, սո-
վորական յատուկ տեղը շինուած չէ : Անիկա կը
դանուի աղօթատան ճիշդ մէջ տեղը, կեղրոնը :
Եւ ժողովուրդը արևելեան, արևմտեան, հիւսիւ-
սային ու հարաւային կողմերէն, այսինքն չորս
դիէն, անոր շուրջը կը հաւաքուէր աղօթելու հա-
մար : Զուարթնոցի եկեղեցին այս ներքին ձևը կը
յիշեցնէ Երուսաղէմի Սողոմոնեան տաճարը, ու
րուն կեղրոնը գրուած էին Սրբութիւն Սրբոց և
Տապանակ Ուխտին :

Մեր հին յիշատակարանները ո՞րքան հետա-
քրքրական և ուսումնասիրելի նիւթեր կը հայ-
թայթին պատմարանին ու բանասէրին :



ՔԱՆԱՔԵՌ

ԱՐԵՍԵԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ

Զուարթնոցի արևելեան կողմը կը գտնուի Եւ
րեան : Եւ այդ հսկայ քաղաքին գլխաւոր ու ամեւ-
նամօս հայ գիւղերէն մէկն է Քանաքեռ : Շինուած
է Հրազդան գետի արևելեան ափանց վրայ, բըլ-
րաձև բարձրավանդակի մը կատարը : Այս գեղեց-
կագիր գիւղն ունի մօս 250 տուն : Ու օժառուած է
երկու եկեղեցիներով, և մէկ աղղային երկուո
վարժարանով : Առաջ աւելի բազմամարդ և նշա-
նաւոր էր Քանաքեռ : Ծուսաց տիրապետութենէն
ետք, ժողովուրդէն կարեոր մաս մը ցրուած է
այլհայլ կողմեր, աւելի հանգիստ ապրուստ մը
ճեռք ձգելու համար :

Քանաքեռի պատմութեան մէջ սակայն, նոր էջ
մը բացուեցաւ վերջին ժամանակներս : Ծուս և
թիւրք նորագոյն պատերազմին ծագումէն քանի
մը ամիս ետք, այդ գիւղն եղաւ հայ կամաւոր
զօրախումբերու պաշտօնական կայանը : Աւելի
ճիշդ, Արէսեան դաշտավայր մը, Հայկազարմ

մարտիկներուն համար : Այսպէս, այն տեղ, մեր
կամաւորներէն սպաներ պատրաստելու նպատա-
կաւ հիմնուեցաւ զինուրական դպրոց մը : Եւ ոռւս
սպայապետներու յանձնուեցաւ զպրոցին զեկա-
վարութիւնը : Այդ դպրոցին զատ բացուեցաւ
մարզպանն մը : Այն հայ կամաւորները, որոնք
զինուրական կարգի ու կանոնի անտեղեալ, և
պատերազմի արհեստին անվարժ էին, այդ մար-
զպանին մէջ զործնական հմտութիւն ձեռք կը
բերէին : Ու անոնք, առ հասարակ, անձ ընդու-
նակութիւն ի յայտ կը բերէին փորձերու միջոցին,
և շատ շուտով կը սորվէին՝ իրենց տրուած դա-
սերն ու հրահանգները :

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆԻ ԽՈԿԱՐԱՆԸ

Քանաքեռ, հայ մտքերու մէջ, յաւերժական
յիշատակ մը թողած է : Անիկա ժէ դարուն տը-
ւած է պատմիչ մը, Զաքարիա Քանաքեոցին : Ոտ-
քերովը կաղ, և հասակովը կարճ այդ մատենա-
դըրին հեղինակած Պատմութիւնը, իր գեղեցիկ
յօրինուածքով, հանրածանօթ է : Գործը պատ-
րաստուած է վիոլական արուեստով մը : Զաքա-
րիա Քանաքեոցին կրնայ նկատուիլ իր ժամանակի
Մոլսէս Խորենացին : Ահա թէ ինչո՞ւ անոր անունը
նշանաւոր հանդիսացած է, և պատիւ բերած Քա-
նաքեռ գիւղին :

Բայց, ասոր համար չէ, որ Քանաքեռ անունը
այնքան քաղցր կը հնչէ ամենուն ականջին : Յայտ-
նի է թէ այդ գիւղն եղած է ծննդեան, բնակու-
թեան ու խոկման վայրը, անցեալ դարու մէջ

Երեցող գրական մեծ դործիչ Խաչատուր Աբովյանի : Բիւրեղացած հայրենասիրութիւն մը ներկայացնող սոյն գրագէտը, այդ տեղ յօքինած է իր հոգեցունց Վերք Հայաստանին : Հոյակազմ գործ մը, որ կը պատկերացնէ նախ քան ռուսաց տիրապետումը, Արարատեան աշխարհի հայոց կրած հալածանքներն ու տառապանքները, ինչպէս նաև անոնց ունեցած հերոսավայել ազատասիրական ջանքերը : Այդ գերազանցօրէն զգայնու հոգւով ու յոյժ վիրաւոր սրաով գրողին գերեզմանը ո՞ւր է : Զի գիտցուիր : Անյայտ կը մնայ : Արովեան, որ իր «սիրելի ազգին» համար այնքան հառաջած ու լացած էր, վիրջին վայրկեանին գէթ անոր արցունքովն օծուելու մխիթարութիւնն իսկ չէ՝ ունեցած : Կ'ըսուի, թէ սև գիշեր մը՝ սև կառք մը գալով, զայն առած, տարած, և անհետացուցած է յաւիսենապէս . . . : Այստ, անոր շիրիմը չի կայ, բայց բնակած տունը, մինչև այսօր ալ, կայ ու կը մնայ Քանաքեռի մէջ : Այդ տանը մէջ կը բնակին ազգային մեծ վիպասանին ազգականները : Այցելուն, բնականաբար, բարախող կուրծքով ու խորին պատկառանքով մը ներս կը մանէ սիրելի ու պատմական տան դոնէն : Այդ յիշատակարանը, սակայն, որ նահապետական գրոշմ մը կը կրէ իր վրայ, այլևս ծերացած ու կորացած է :

ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գիւղին անուան ստուգաբանութեան մասին, պատմութիւն մը ունին Քանաքեռցիք : Անոնք կը ըսեն, թէ ժամանակաւ, այդ գիւղը պատկանած

է Քանան անունը կրող իշխանի մը : Ասիկա քոյր
մը ունէր : Իշխանը կ'ապրէր այդ գիւղէն քիչ մը
հեռու գտնուող իր պալատին մէջ : Անոր քոյրն ալ
կը բնակէր բուն գիւղին մէջ : Քանան, ի վերջոյ
այդ գիւղը կը նուիրէ իր քեռ : Ու այսպէս, գիւղը
կը վերակոչուի «Քանանի—քեռ» : Բայց, ժամանակ
մը ետք, կ'ըլլայ ու կը մնայ «Քանաքեռ» :



ՕՇԱԿԱՆ

ԱՌ ՄԵՍՐՈՊ

«Բարեաց պատճառ Հայոց եղեալ»
(ՆԵՐՄԱԿՄ ՃՆՈՒՀԱԼԻ)

ՄԻՆՉԵՒ ՕՇԱԿԱՆ

Էջմիածնէն Օշական տանող ճամբան, բաղ-
մաթիւ պատմական յիշատակներ կը պարունակէ :
Ընդհանրապէս քարքարուս է : Առապարներ շատ
ունի, մանաւանդ Շրէչ բլուրի յառաջածայրէն
անդին : Օշական Էջմիածնի հիւսիսային կողմը
կ'իյնայ : Եւ երկուքին միջև եղած հեռաւորու-
թիւնը, մօտ 15 մղոն է :

Բաւական հեռաւորութենէ մը, ուրկէ դեռ չե-
րեար նուրիական գիւղին համայնատեսարանը,
կը նշմարուի Ս. Մեսրոպի եկեղեցւոյն կանաչա-
ներկ տանիքն ու զանգակատոննը : Այլ ուղղու-
թեան մը վրայ կը նկատուի Աշտարակ գիւղը, իր
աշտարակաձև գիրքով ու եկեղեցիներու կաթո-
ղիկէներով : Աւելի մօտենալով, ուղնորը կը տես-

նէ Օշական գիւղն ալ, զրեթէ իր ամբողջութեամբ :
 Օշական հաստատուած է բարձրադիր վայրի մը
 վրայ : Անոք հանդիպակաց կողմը, հաւասար
 բարձրութեան մը վրայ, կը դանուի բլրադաշտակ
 մը : Եւ այս երկու բարձրաւանդակներուն միջն
 երկարածզուող հովիտին խորէն կ'ընթանայ Քաւ
 սաղ գետը : Գիւղին ճամբան ատկէ կ'անցնի : Ուս-
 տի, ոլորապայոյն զառիվայրէն իջնել հարկ է,
 դէպի վար, մինչև գետեզը : Քասաղ մաքուր գետ
 մըն է : Ունի քաղցրահամ ջուր մը, և զով ու մար-
 դարասափայլ ափունքներ : Այդ տեղ կայ քարաչէն
 կամուրջ մը, որուն միւս ծայրը կը հասնի դէպի
 Օշական առաջնորդալ հանդիպակաց զառիվերին
 ստորոտը : Այս հոյակապ ու հաստատուն կամուր-
 ջը կառուցած է եղեսիացի Նահապետ կաթողի-
 կոս, Ժի . դարու վերջերը :

Գիւղն

Մեծ գիւղ մըն է Օշական : Բնակչութիւնն ամ-
 բողջ հայ : Էջմիածնի սեփական կալուածն է, իր
 ընդարձակ շրջականներով : Նախնական վիճակ մը
 ունին գիւղին թէ՛ տները, թէ վուղոցները : Ժողո-
 վուրդը կ'ապրի, հողը մշակելով և հօտաղներ պա-
 հելով : Անիկա նահապետական պարզ ու համեստ
 կեանք մը ունի, և պատուախնդիր բարք ու վարք :
 Խաղաղ ու համերաշխ է : Հին սերունդը տղէտ է
 առհասարակ : Նորը, չնորհիւ վերաբացուած երկ-
 սեռ յառաջադէմ դպրոցներուն, նախնական հա-
 մեստ կրթութիւն մը ստացած կը մեծնայ : Երեք
 տարի առաջ գիւղին մէջ տեղի ունեցաւ Ս . Մես-

բոպեան անուն նոր գպրոցին Հիմնարկութիւնը :
 Այս գպրոցը նուիրուած է հայ գրերու գիւտի հա-
 զար հինդ հարիւր ամեակի յիշատակին : Հիմնար-
 կէքի հանդէս կատարեցաւ մեծ չուքով և փայլով,
 ընդ հովանաւորութեամբ Վեհ . Հայրապետին, և
 ներկայութեամբ ազգային բազմաթիւ պատղամա-
 ւորներու : Դպրոցը, իր կրած անուսն աիրոջ յիշ-
 չատակին արժանավայել տեսք մը ու ներքնառվի-
 ճակ մը պիտի ունենայ : Ըլլալիք ծախսին նախա-
 հաշիւը 20,000 բուլղիի կը յանդի : Այս գումարին
 8000ը արամագրել յանձն առած են Օշականցիք :
 Մնացեալը կը հայթայթեն Ռուսիարնակ կրթասէք
 ազգայինները : Հաւանական է, որ քիչ ժամանա-
 կին բոլորովին պատրաստ պիտի ըլլայ այլիս այդ
 կրթական յարկը, և ծառայէ իր նոզատակին :

Օշական Խոսրով Թագաւորէն նուիրուած էր
 Վահան Ամատունի իշխանին, իրրե պարզե անոր
 կատարած քաջաղործութեանց : Զօրական Վահան
 Ամատունին, աշակերտ Մհերոսի, հազարապետի
 ստորինան ունէր : Անիկա, Վարդանանց պատե-
 րազմին մէջ նշանաւոր հանդիսացող հերոսներէն
 մէկն եղաւ : Գերութիւն քաշեց Պարսկաստանի
 մէջ, և տառապալից կեանք մը ունեցաւ : Ամա-
 տունի, իրեն նուիրուած այդ իշխանավայել վայ-
 րին վրայ գուրզուրաց : Զայն աւելի չէնցուց ու
 գեղեցկացուց : Օշականի տարածութիւնը, այն
 ժամանակ, շատ ընդարձակ եղած է : Յետոյ, տա-
 կաւ, բոլորովին պղտիկցած է անոր սահմանը :
 Առաջ գաւառ մը, Հիմա գիւղ մը : Բայց ի՞նչ ըս-
 քանչելի դիրք ունի այդ գիւղը : Անիկա օժտուած

է առողջաբար կլիմայով ու հարուստ բնութեամբ : Անառիկ ալ է : Կ'երեայ թէ անիկա զաւառին կերպունավայրն էր : Արագմագիտական հաշիւներով կազմուած է անոր յատակագիծը : Հարաւային և արեւելան կողմէրը գտնուող Արարատեան դաշտի ճամբաներէն պաշտպանուած է Քասազ գետի խորունկ, անդնդանման հովիտներովը : Միւս կողմէրը կան խել մը բլբակներ, որոնք բնական ամրութեանց գեր կը կատարեն : Այդ բլբակները, միւնոյն ժամանակ, կը մէզմացնեն սաստիկ քամիներու ընթացքը : Երևանցի Սիմէռն կաթողիկոս, այս գիւղը այնքան շատ կը սիրէր, որ 1770 թուականներուն անոր շուրջը պարիսպ քաշեց : Բայց այդ պարսպապատերը աւերակ են հիմա :

Պատմութիւնը կ'ըսէ, թէ այս գիւղը ծննդավայրն եղած է Մօրիկի, որ Բիւզանդիոնի կայսրներէն մէկն էր :

ՀՈՂԻՆ ԵՐԵՍԸ ԵՒ ՆԵՐՔԵՒԲ

Գիւղին մէջ տեղը կայ մարմար քարէ շինուած երկար, հին սիւն մը : Վրան աստիճաններ փորուած են : Խնչո՞ւ կանգնուած, և ի՞նչ բանի ծառայած է անիկա : Յայտնի չէ : Գուցէ յաղթութեան նշան մըն է, կոթող մը : Դէպի հիւսիս արեւելք բլբանման քարուտ բարձրաւանդակ մը կայ, զոր կը կոչին «Ամաստինի րլուր» : Տեղւայն ժողովուրդը կ'ըսէ, թէ այդ բարձրաւանդակին ըստորոտը կը գտնուէր Ամաստունի իշխանին պալատը : Բայց անիկա, անտէր մնալով, յետոյ կործանուեր, և հողին տակ թաղուեր է այլիս : Բլու-

բին կատարը, զիստանոցի զիրք ունի: Երբ մարդ
չոն կ'ելէ, և շուրջը կը զիտէ, անսահման տարա-
ծութիւն ունեցող համայնատեսարանի մը առջե. կը
դանէ ինքզինք: Մօտը՝ զիւղը, իր շրջականերով:
Հեռուն՝ Արարատնան զաշոր և բարձրարերձ լիու-
ները:

Օչականի շուրջ լուլորը կը նկատուին արաւելա-
տական քարայրներու երեսյթ ունեցող խել մը
շինուածքներ: Զանազան ժամանակներ, այդ քա-
րայրները առարկայ եղած են հնագիտական ու-
սումնասիրութիւններու: Հնախոյզները այն եղ-
բացութեան եկած են, թէ ատոնք նախապատ-
մական զարաշրջաններու մարդոց կողմէ հսկայ
քարերով շինուած տուներ են: Կոմսուածի Ռևան-
ովան կ'ըսէ, թէ այս քարաշէն տները ժամա-
նակալից կը թուին Ֆրանսայի կարդ մը հնագայ-
րերուն մէջ գոյութիւն ունեցող համանուն շինու-
թեանց: Նոյն կոմսուածին, Օշականի այդ քարայր-
ներուն մէջն ու շուրջը կատարած պեղումներու
միջոցին բաւական հետաքրքրական այլնայլ ա-
ռարկաններ գտած է: Անիկա, հողին տակէն, ի մէջ
այլոց գուրս հանած է նաև անդրջնեղեղեան
մարդկանց կմախներու մնացորդներ: Զորօրի-
նակ հսկայ սրունդներ ու զանկեր, ինչպէս նաև
խիստ երկար մաղեր:

ՈՒԽՏԱՎԱՅՐԵՐ

Աժտառունիլ րլրոյն բարձունքին վրայ շին-
ուած է փոքրիկ մատուռ մը: Անունը թուի Մա-
նուկ Ս. Գրիգոր: Տարածութիւնը քանի մը քայլ:

Աւնի փոքրիկ թեմ մը, որուն վրայ դրուած է խաչքար մը: Բոլորովին սեցած է այս խաչքարը, վտանգի ուխտաւորներու մոմերը անոր վրայ կը վատին:

Միհնոյն րլուրին կողմերը, դարձեալ զիւզի գերեզմանատան կարգը, ուրիշ աւելի փոքրիկ մատուռ մը կայ: Ս. Նշան է անունը այս մատրան: Մեռելոցի օրերը պատարագ կը մատուցուի այդ տեղ: Մատրան մէջ դանուող հոգայ խաչքարին վրայ փորուած է յուշազրութիւն մը: Քիչ մը դժուարընթեռնիլ: Ահաւասիկ անոր բովանդակութիւնը. «Թ.Վ. Զ Ժ. և զաւազանս (°) Դիմացի կանկեցի (կանզնեցի°) Սուրբ Նշանս բարեխաւողաբեր իմոյ Նաւուուղին, որ փոխեցաւ ի Քրիստոս»:

Այս մատուաէն քիչ անդին կայ ուրիշ ուխտաւեզի մը, անչէն: Կը կոչուի թուխ Մանուկ Ս. Սարդիս: Խունկի ու մոմի ծուխերէն սեցած խաչքարն անպակաս:

Գիւղին անդաստաններուն մէջն է Ս. Սիօնը: Այս ուխտավայրն ունի քարաշն պղտիկ եկեղեցի մը: Ուշազրաւ աւելակներով շրջապատուած է: Եկեղեցեակին պատերուն վրայ կան բարձաթիւ արձանադրութիւններ: Ասոնցմէ մէկը, բաւական հետաքրքրաշարժ, հետեւալ տողերը կը պարուակէ. «Ի թ.ն Հա.», Ո կը և թ., և Ազաս, որդի Արտաշրի, մինչդեռ հնդեսասանամեայ, և որախողմով... որովն ի սմա Վրացւոց. յորժամ հասաւ հարուածն Աւշականս ետու զաևս հողն ի Սուրբ Սիօն յեկեղեցիս, և զանական ամենից ի

ձեռն հաւը Վարդանայ, և սպասաւորք սորա խոս-
տացան յամենայն ամի յանուն իմ պատարագել
զբրիստոս յեկեղեցիս, զատան Վարդավանին. և թէ
ոք խափանէ զատի ի Քրիստոսէ յաւուր գալըստ-
եան»: Եինական բարեմիտ կրօնականը կը խըզ-
ձահարի, և սարսափ կը զզայ, և թէ աւանդական
այդպիսի պարտադիր յանձնարարութիւն մը չի
կատարէ: Եւ հետեւարար, անոր կողմէ, ամէն տա-
րի, Վարդավանի տօնին օրը, նոյն ազօթատան
մէջ պատարագ կը ժամանեցուի Արտաշրի որդի Աւ-
պասի հոգւոյն հանդսանեանը համար:


Սուրբերով շրջապատուած այս գիւղին արեել-
եան կողմը կը զանուի նշանաւոր ուխտատեղի մըն
ալ, զոր կանուանեն Սուրբ Մարիամ: Ասիկա տ-
մենէն խորհրդաւորն ու յաճախելին է: Այրի նր-
ման փորբուած խոշոր ապառաժի մը մէջ կը գըտ-
նուի: Եւ այդ ապառաժը ճիշդ Բասազ գետի ան-
զունդին ճակատը զետեղուած է: Ասիկա ճգնա-
րանն եղած է Մարիամ անուն կրող Հայուհիի մը:
Աչա պատմութիւնը այդ ճգնաւորուհիին: Ման-
րամանութիւնները կը պակսին: Ուխտարանն ու-
նի դուռ մը: Ներսը մութ է: Բայց միշտ անպա-
կաս ուխտաւորներու կողմէ վառուած անհամար
մոմերը, կը լուսաւորեն ամէն զի: Տիսուր տպա-
ւորութեամբ մը կը համակի մարդ, խորհելով հէք
Մարիամին վրայ, որ իր կեանքն անցուցած է այդ
մթին ու ցուրտ այլին մէջ: Ապառաժին շուրջը
դրուած են կարգ մը խաչքարեր: Իսկ մօտը զըտ-
նուող ծառերու ճիւղերուն վրայ կապուած են
դոյնդպոյն լաթերու պատառիկներ ու քաշուքներ:

Ախատիաբատման հաւատք ունեցող ուխտաւորաներու հագուստներէն պատուած կառըներ : Եւ կը հաստատեն, թէ շատեր ու շատեր, այդ կերպով բուժուած են իրենց զանազան ցաւերէն ու հիւանդութիւններէն : Երանի՛ անոնց, որ կ'ասպին հաւատքով : Օչականցիք, երկիւղած սքանչանքով մը կը պատմեն նաև պատահած իրական դէպք մը, որ համազօր է հրաչքի : Զերմեռանդ ուխտաւոր կին մը, անզզուշութեան մը հետեանքով, ճգնաւորուհիի այրին առջնէն վար զլորուելով, կ'իյնայ անդնդախոր Քասազ զհային մէջ : Բայց անիկա ո՛չ կը վիրաւորուի և ոչ ալ կը խեղդուի : Անոր այնպէս կը թուի թէ, թէ Մ'արիամ զինքը իր թեհրուն վրայ տամծ, ձակրանք մը կը կատարէ դէպի խորխորատ :

Ս Ր Բ Ա Տ Ո Ւ Ն Բ

Օշականի Ս. Մեօրոպ եկեղեցիին վրայ է մեր խօսքը : Այս սրբատան հիմը դրած ու զայն կառուցած է, առաջին անգամ, Վահան Ամատունին : Հիմնադրաւթեան ճիշդ թուալկանն անորոշ է : Այդ մասին խօսող ոհիէ յիշատակարան դոյցութիւն չունի : Թերես եղած է, և կորսուած : Եկեղեցւոյն հիմնադրի սերունդին պատկանող Օհան իշխանէն մնացած յուշադրութիւն մը այ միայն : Ասիկս կը գտնուի ազօթատան հարաւային պատին վրայ : Հոն զրուած են սա տողերը . «Ես իշխան յթէան Ամատունի, յազդէն Հայոց, եղի զահճան զաւոսիս իմոյ յօշականայ, որ հասանի մինչ ի բլուրն իջմիածնի, և անտի վայր մինչ ի Քասազ, հիւսիւ-

սոյ կուսէ գեան Փարպու, մինչ ի Քառսպն համակ
պողոտայն, և անտի վեր Կարբու գարերն. յարե-



Ա. ՄԵՍՐՈՓԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ւելից կուսէ ձանազարհն Եղիվարդայ. աստի մինչ
յիջմիածին. ով ոք այս ցանկս պատառէ, ոհերես

լինի առաջի Աստուծոյ, ամէն» : Ինչպէս որ կ'եւ
րեայ, խիստ դիւրահասկնալի ոճով խմբադրուած
սահմանագծութիւն մըն է ասիկա : Միայն, դըժ-
րախտարար, հոն ալ կը պակսի թուականը : Աւրիշ
քանի մը հին արձանագրութիւններ ալ կան, որոնք
կը խօսին եկեղեցւոյն եղած կալուածական ընծա-
յարերութեանց մասին : Ասոնց մէջ յիշատակուած
թուականները կը հասնին մինչև ժ՞ր. դար :

Եկեղեցին անշուշտ ունեցած է վերանորոգում-
ներ, զանազան ժամանակներու մէջ : Այդ վերա-
նորոգումները կատարողներու անունները նոյն-
պէս, անյայս կը մնան : Բայց 1639ին, Հաղբա-
տեցի Փիլիպպոս կաթողիկոսին կողմէ կատար-
ուած վերանորոգութեան պատմութիւնը ծանօթ
է : Անկէ ճիշդ 240 տարի ետքն է, որ կ. Պոլսեցի
Գէորգ Դ. կաթողիկոսն ալ այս եկեղեցին կը վե-
րաշինէ հիմէն : Այս վերաշինութեան արձանագր-
րութիւնը քանզակուած է եկեղեցւոյն արևմտեան
դրան ճակտին վրայ : Ահա՝ անոր բովանդակու-
թիւնը . «Աղորմութեամբն Աստուծոյ, Սրբադնա-
կատար Հայրապետ Ամենայն Հայոց Տ. Տ. Գէորգ
Դ. կաթողիկոս, վերակառոյց ի հիմանց զայս ե-
կեղեցի Օշական գեղջեայ, և զբաժբարան Սրբոյն
Մէսորվապայ Թարգմանչի մերոյ որ ի սմա, տրօք
Հայոց Ռուսաստանի : Յամի 1879, և Հայոց
Ռ. Յ. Թ.» :

Այս նոր շէնքը կանգնուած է կոփածոյ քարե-
րով : Անիկա հոյակառ երեսոյթ մը կը պատկերա-
ցընէ : Երկարաձիգ, կամարաձև մասերու բաժ-
նուած, մէծատարած, և բարձր է : Եկեղեցւոյն

աշտարակածն և բարձրայօն զանգակատունը նոյն-
պէս գեղեցիկ տեսք մը ունի: Կատարը շղթայա-
կապ խաչ մը: Անոր սրբատաշ քարերուն երեսները
կը զարդարեն գունագեղ սրբազան պատկերներ:
Սրբատան շուրջը, տեղ տեղ կը նկատուին փլաւ-
կոյտեր, հին ժամանակներէն մնացած: Իսկ հա-
րաւակովմեան շրջագաւթին մէջ կը հանգչեն ոս-
կորները Օչականի տիրոջ, Խշան Վահան Ամա-
տունիի: Զողելոյս Խրիմեան Հայրիկ, քաջամար-
տիկ զօրավարին գամբարանն օժտած է բրդաձն
մեծ շիրմաքարով մը: Գեղաճաշակ ու խորհրդա-
ւոր յուշարձան մը արդարեւ:

Երեք գուռ ունի եկեղեցին: Ներսը լուսաւոր է
ու փառաւոր: Եւ զարդարուած պատշաճ կերպով:
Գետինը յատակուած է միազագաղ, ողորկերես
քարերով: Դասերը ընդունաբանէն կը բաժնուին
մարդահասակաշափ բարձր փայտաշն ճազերով:
Վերնատուն մը կայ, կանանց համար: Մէկ հատիկ
սեղան մը, գեղեցիկ խաչելով: Բեմին երկու
կողմն ալ, մէկ մէկ տեսնապատուն: Սեղանին մօտ
կախուած է պատկերը հայ նշանագրերու հնար-
չին: Մեսրոպ, Մաշտոց, ծնրադիր, արտասուալից
աչքերը բարձրացուցած է դէպ ի վեր: Ու վերը
կ'երեայ ձեռք մը, որ բննած է տախտակ մը, վը-
րան նշանակուած հայ տառերը, Աէն մինչեւ Ք:
Նկարիչը ուզած է խորհրդապատկեր մը դժել:
Ներկայացուած այդ գործը, գեղարուեստական
տեսակէտով չէ՛ որ ուշագրաւ է: Անիկա զազա-
փար մը կը ներշնչէ գիտողին: Իրենց պարզու-
թեանը մէջ յոյժ նշանակալից են մանաւանդ պատ-

կերին վրայ երկցող ձեռքն ու տախտակը : Զեռշ
քը՝ Աստուածատուր Շնորհքը : Տախտակը՝ Մհա-
րոսդի միտքը :

ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Ճիշդ եկեղեցւոյ սեղանին ներքե կը գտնուի
Մեսրոպի գերեզմանը : Մուտքը սեղանին քովի ա-
ւանդասունէն : Տամնեմէկի քարէ աստիճաններով
կ'իջնուի դէպի խոր : Դամբարանավայրը մութէ է :
Մոմեր կը վասին հօն , աղօտ լոյս մը սփուկով ի-
րենց չուրջ : Գերեզմանանդին քառակուսի ու կա-
մարաւոր դիրք , և միջակ տարածութիւն մը ունի :
Անիկա կը պարունակէ պատարագելի սեղան մը :
Գէորգ Դ . կաթողիկոս , եկեղեցին վերաշննած ժա-
մանակ , սուրբին վերջին հանգրուանն ալ կարգի
բերած է : Եւ անոր հոգակորտին վրայ զետեղած
յուշարձան մը : Պէտք է ըսել , թէ այդ արձանն իր
տեսքով ու դիրքով , և կրած յիշատակաղբու-
թեամբ շատ հեռու է Մեծագործ Կրօնականին
զիխուն չուրջ արժանավայր վասարակ մը բու-
լորելէ : Բայց այդ մասին Գէորգ Դ . ը մեղադրելու
ու արհամարհելու տեղիք չի կայ : Անիկա իր բա-
րիմիտ ըմբոնումին ու ժամանակի պարզուկ ոգ-
ւոյն համաձայն շարժած է : Մեսրոպի յիշատակը
գործնականապէս յարգող այդ Հայրապետը , և թէ
ներկայ դարուս մէջ ապրէր , անչուշա , տարբեր
կերպով պիտի խորհէր ու վարուէր : Ասիկա ան-
ժխտելի է : Այդ այդպէս ըլլալով հանդերձ , ճնշող
տակաւորութեամբ մը կը համակիս , զուն քեզ զըսու-
նելով տխուր դատարկութեան մը հանդէպ :

իրականութիւնն է այդ, որ մերկապարանց կը ցցուի ու կը մնայ մաքիդ և աչքերուդ յայտ յանուգիման։ Սակայն ջանք մը կ'ընես, հոգելքում ու սրտարմկութիւն պատճառող այդ մտածումը թուզելու մէկ կողմ։ Կը ձգտիս բոլորովին զերծանիլ անլէ։ Բնական է այդ։ Վասնդի կհանքիդ մէջ յաճախ երազած գերազոյն մէկ վափաքիդ է որ կը հասնիս։ Եւ կը ցանկաս, որ վայելքդ գէթ վայրիկ մը, ըլլայ անխանն, կատարեալ։ Ուստի ինքնամփափ, և նայուածքդ քեզ առինքնող կէտին ուղղած, կը շարժիս դէպ յառաջ։ Հանդիսաւո՛ր վայրկեան։

Ահաւասիկ, գետինը կ'երկայ մեզ, հայոց, և որացի այլե րկու ազգերու, վերացւոց և Ազուաններու, գիր տուող Մ'եծ Վարդապետին հանողը առարանը։ Անրովանդակելին բովանդակուած է այս տեղ։ Վեհապանծ կուսաւորիչը, երկնազօր ջերմացուցիչը, և իր կենդանի, բարձրագուշ բարսառովը յաւիտեան խօսովն ու խօսեցնողը պարփակուած է սոյն գետնախուցին մէջ։ Համայն աշխարհի արժանաւոր զիանականներէն ու փառքրէն մէկը, անմահութիւնն ինքը, պատկած է զէմդ։ Կը տեսնիս, կը խորհրդածես։ Ու, այն տահն, կէս ճամբան, կանդ կ'առնես պահ մը։ Այլիս կը զգուշանաս, կը քաշուիս արագ, ազատ ու համարձակ կերպով յառաջանալէ։ Կը զազես մէջդ բորբոքող բուռն գանկութիւնը, որ է վազ ընդ վոյցիթ մերձենալ, մատչիլ ի համբոյր նուիրական նշխարներու պահարանին։ Կը սկսիս տեսնլուս ու զողոջոս քայլերդ առնել յամբ ու յուշիկ։

Ստուերի մը պէս անշշուկ։ Հնար ըլլայ պիտի
թոչիս, չի կոխելու համար գեանին վրայ։ Զի տե-
ղը սուրբ է։ Անկիզելի մորենին առջևդ։ Վերջա-
պէս կը հասնիս նպատակակչու, մատարական
սրբազնագոյն ծնողից չիրմին քով։ Կուրծքը կը կը-
րարախէ ուժգնօրէն։ Անհուն երկիւղածութեամք
ու պատկառանօք, և անսահման սիրով ու պաշտո-
մով, կ'իջնես ի ծունք։ Ռւսումնատենչիկ էւու-
թեամքը համբուն կը փարիս Շնորհատու Ռւսուց-
չի տապանին։ Պապակած չքթներու կը հպեցնես
օրհնեալ, յորդառաս լոյսազրիւրին։ Ու կը մը-
նաս այլպէս, մոռցած զրսաշխարհը, քեզ չըջա-
պատող պարագաները, ամէն բան։ Դոն լնցուած
ես անպարագրելի երջանկութեամք մը։ Եւ ահմ'
այդ միջոցին, հոգւոյդ աչքերուն առջե կը պար-
զուի հրաշաղան երեսոյթ մը։ Ի հանդէս կուգայ
տեսլապատկեր մը, կենդանի երանդներով տողո-
րուն։ Ատիկա յաւերժապանծ պատմութիւնն է աղ-
դիզ բարոյական վերածնութեան։

ԱԱՀԱՅ—ՄԵՍՐՈՒՓ

Ահա՛ տասուածային հոգւով ու չնորհօք լրց-
ուած դոյզը, երկնային լոյսով փաղփողուն երկ-
եակ անմահ դիմքերը, Սահակ Պարթե, և Մեսրոպ
Մաշտոց։ Անոնք տաղնապի ու տուայուանքի մէջ
են։ Հայ ժողովուրդը, ուրիշ ազգերու ազգեցու-
թեան ներքի, օտարանալու վրայ է։ Հայոց թա-
գաւորութեան հիմը հասած է խախուս վիճակի
մը։ Հին հայոց թողած նշանաձի գրերը այլիս
դադրած են գոյութեան իրաւունք ունենալի։ Եւ

անոնց տեղ ընդհանրացած է գործածութիւնը
պարսկական, յունական և ասորական տառերուն:
Դպրոցները, եկեղեցիները, ընտանիքները, և Ար-
շակոնեաց արքայական գիւանը, լեզուական և
իմացական տեսակէտով, բարելոնեան խառնակու-



Ա. ԱԱՀԱԿ

թիւն մը կը ներկայացնեն: Հայրենասլաշտ զոյտ
հոգիները ասպարէզ կ'իջնեն, հայ ցեղի ազգային
ինքնուրոյն զոյտթիւնը ջնջող մեծ չարիքի կա-
սեցման ու բարձման գաղափարին անձնատուր:

Անոնց քով կ'երեայ Վուամշապուհ, Հայոց լուսամիտ և ազգասէր մեծ արքան: Անիկա նոր վերադարձած է Հայաստան, դէպի Միջագետք կատարած իր ճամբորդութենէն: Կը պատմէ, թէ ինչպէս Միջագետքի մէջ եղած ժամանակ, Ասորեցի Հարել անուն քահանայ մը իրեն ներկայանալով խոստացած էր Հայ լեզուի համար զրեր պատրաստել, օգտուելով իր ազգական Դանիէլ Եպիսկոպոսի յօւրինած տառերէն:

Վաղարշապատի ազգային մեծ ժողովը կը գումարուի: Հոն են Սահակ, Մեսրոպ, Վուամշապուհ, և ազգին բոլոր բանիմաց անձնաւորութիւններն ու մեծամիջները: Խորհրդակցութեան գլխաւոր նիւթը, Հայ լեզուի զրերը: Խաղուն Վահրիճ, իրրեսատամաւոր, կը զրկուի Հարելին: Եւ այս երկութը, իրարու ընկերացած, կ'նըթան Դանիէլին: Վահրիճ կը սորվի տառերուն ձեւ, և կը վերագանոնայ Հայաստան: Սահակ և Մեսրոպ, Դանիէլեան գրերով քանի մը տարի գպրոցներուն մէջ գաս տալ կը փորձն: Սակայն յուսախար Եղբակացութեան մը կը յանդին: Կը տեսնեն, թէ այդ 22 տառերը, կարգաւորուած ասորական և յունական այլուրենի ձեռերուն վրայ, բաւական չէին Հայկական լեզուի բառերուն հնչիւնները ճշդութեամբ արտայալուելու: Մէսրոպ, ինքը, իր աշակերաններով միասին, կ'երթայ Միջագետք, Դանիէլին: Անիէ ալ Եգիսխոյ Հոետոր Պղատոնին: Անօդուտ: Կը յանձնարարու Սամոսի հմուտ գիտնական Եպիփանոսին: Մեսրոպ, մեռած Եպիփանոսին տեղ կը գտնէ հելլենագէտ Հռոմանոսը, որ

մէ նոյնպէս, դոհացում չի ստանար: Եւ այսպէս, անիկա, ժամանակակից բոլոր համբաւաւոր դիսանականներէ ակնկալած աջակցութենէն յուսահատ, ինքն իր խելքին ու մտքին կը դիմէ: Մեծն Ներսէսի, Մեծն Սահմակի, և Արշակունեաց արքայական դիւանին լեզուաղէտ և մեծասալանդ քարտուզարը, դիշեր ցորեկ անընդհատ, հոգով ու մտքով մշտարթուն, լարուած, կ'աշխատի, կը տանջուի, կը մաշի: Իր ընկճուած վայրկեաններուն կը դիմէ Աստուծոյ օդնութեանը: Եւ օր մընալ, վերջապէս, անոր թափած անհնարին չանքերը կ'արդիւհաւորին: Հայ ԱՅԲ ու Բէն-ի գիւտը կը կատարուի: Այդ գիւտը, ինչ պարապաներու ալ որ վերագրուի, ճշմարիս հրաշք մըն էր արդարե: Անակնունելի, մեծ, փրկարպոծ հրաշք մը, զոր գործեց Մեսրոպ, իր մտաւոր արտակարգ կարուզութեամբն ու հոգեկան զօրաւոր ոյժովը: Տարօնի Հացեկաց զիւղի այս համեստ զաւակը, սակայն, երբէք իր հանձարին ու ջանքին իրը արդիւնք չի հաշակեց այդ զիւտը: Անիկա միշտ, ամենուն ըստու, թէ Աստուծ կամեցաւ հայ աղգին օդնել, անոր չնորհելով սեփական տառեր, իր միջոցաւ: Քանի մը տող աստանօր այն գեղահիւս ու երկնաշունչ զովքէն, զոր Շնորհալին Ներսէս Հայրապէտ ուղղած է Մեսրոպին, զրերու զիւտին առմիւ.

«Յայսմ վայրի եղի յայտնեալ,

Այն որ Մեսրովան կոչեցեալ,

Որ տեսական ուսմամբ վարժեալ,

Գործնականա զերազանցեալ.

Բարեաց պատճառ Հայոց եղեալ,
Զիմաստուքեան զանձն խնդրեալ,
Զոր ալօրից մասամբ զսեալ,
Հոգւոյն մասամբ տպաւորեալ.
Բատ Մովսէսի արժանացեալ,
Զաստուածագիծ տառ ընկալեալ,
Երիւք տասամբք վեցիւք յանգեալ,
Արեգական ելիւք չափեալ»

Գրերու զիւտէն երկու տարի ետքն է, Յրիստոսի
406 թուականը : Տառերու ձայներն ու հեգերը կը
կանոնաւորուին : Նոյնպէս կը կազմուին, իրենց
չիմնական ձևերուն մէջ, բնագրէն անփոփոխ,
երկաթագրի, բոլորագրի ու նօարագրի օրինակ-
ները : Այսուհետեւ Հին ու Նոր Կատարանները կը
թարգմանուին : Հայոց եկեղեցիներուն մէջ կը
կարգացուին և կը բացարուին բոլոր թարգմա-
նութեանց գոհարազարդ թագուհին ներկայացը-
նող Հայատառ ու Հայարառ Սուրբ Գիրքը : Հայ
աղքային ոգին կը քարոզուի ժողովուրդին, ամեն-
ուրեք, այլիս տակաւ ընդհանրական դարձող զրոց
մաքուր ու Հարազատ Հայնակ բարրառով, և իս-
կատիպ Հայեցի եղանակաւ : Հայ զրականութիւ-
նը, իր բոլոր ձիւդերով, կեանք կ'առնէ : Ոսկե-
դարը կը ծագի : Բնատոհմիկ զպրութեան վերա-
ծնութեան հետ միաժամանակ Հաստատուող աղ-
դային վարժարանները կը բազմանան : Մեծ ու-
սուցիչներուն մեծ աշակերտները երեան կուզան
հետպհետէ :

Անկէ ետք, Սահակ և Մեսրոպ, դէպքերուն բեր-

մամբ, կը բաժնուին իրարմէ: Սակայն անոնք,
երկնային հրավառ սիրով բորբոքուն, ուր ո՞ր
կ'երթան, իրենց գերազոյն նպաստակը կը հետա-



Ս. ՄԵՍՐՈՊ

ոլոնդեն: Ազգային կեանքի զարգացման, քաղաքական անկախութեան, եկեղեցական բարեկարգութեան, երկրաշինութեան, մէկ խօսքով հայութեան պահպանման նուիրուած գործունէութեան փշալից ու տանջալից ճամբուն մէջն են միշտ: Ու անվհատ և անվեհեր, յառաջ կ'երթան:

Վերջապէս, Մեծն Ներսէս Պարթևի արժանաւոր
որդին, Մեծն Սահակ Հայրապէտ, Բագրեանդի
մէջ կը հիւանդանայ : Անոր աշակերտները զայն կը
տանին Բլուր զիւղը, ատահով կացուցանելու հա-
մար պարսից զօքերու յարձակումէն : Ու հոն վը-
րայ կը հասնի իննսունամեայ սուրբ ծերունիին
մահը, անոր ծննդեան տարեկարձին օրը, 439
թուի Սեպտեմբեր ամսոյ 7ին : Երեմիա սարկա-
ւագապէտ, Մամիկոնեան Տիկինը, Վարդանի կի-
նը Դստրիկ, անոր մարմինը կը տանին, կը հան-
դստացնեն Տարօնի Աշտիշաս զիւղին մէջ :

Յաջորդ տարին, 440 թուի Փետրվար ամսոյ 17-
ին, ազդը կրկին մէծ սուրբ մէջ կը թաղուի : Մես-
րոպ Մաշտոց Վարդապէտ, իր լոյս աչքերը կը
փակէ յաւիտենապէս ի Վաղարշապատ, 87 տարե-
կան հասակին մէջ : Բատ աւանդութեան, խաչաձե-
լոյս մը կ'իջնէ այն տան վրայ, ուր Մեսրոպ իր
հոգին աւանդեց : Տան առջեւ հաւաքուող բազմու-
թիւնը, ականատես կ'ըլլայ այդ տեսիլքին : Ժո-
ղովուրդին մէկ մասը, կ'ուզէ սուրբին մարմինը
տանիլ և թաղել Տարօնի Հացիկ գիւղը, անոր ծը-
նընդավագյրը : Մէկ ուրիշ մասը, կը փափաքի զայն
հանդստացնել Գողթանի մէջ : Մեսրոպ Գողթան
զաւառին մէջ ստացած էր իր նախնական ուսու-
մը : Իսկ ժողովուրդի մնացեալ մասը, կը պնդէ
անոր աճիւներն ամփոփել Վաղարշապատի սուր-
բերու հանդստարաններուն մօտերը : Վահան Աշ-
մատունի իշխանը, սակայն, կը յաղթէ ժողովուր-
դի կամքին : Անիկա, հանդուցեալին մարմինը կը
փոխադրէ իր սեփական բնակավայրը, Օշական,

արժանավայել յուղարկաւորութեամբ մը : Լուսե-
ղէն խաչը, կ'ըսէ աւանդութիւնը, Վաղարշապա-
տէն մինչև Օշական ալ, միշտ կ'ընկերանայ դա-
դաղին : Ու այն ժամանակ միայն կ'անհետանայ
այդ խաչանիշ լոյսը, երբ Վահան և Թաթիկ,
սուրբին մարմինը կ'իջեցնեն դերեզման :

ԵՐԱԽՏԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Սակայն, իրենց ազգը Աւետեաց երկիր առաջ-
նորդել ջանացող Հայոց Մովսէսները, Սահակ և
Մեսրոպ, մարմնով չանյայտացան : Անոնց ոքք-
րազան աճինները պարունակող գամբարանները
մէջ տեղն են : Հայերը հրեաներէ աւելի բարե-
րախտ են, որ կրնան իրենց ազգին յաւիտենական
երախտաւորներու գերեզմաններն այցելել, ու
չամբուլել անոնց ցիրիմները :

Եւ Մեծն Սահակ Աշտիշտէն, ու գերահան-
ճարն Մեսրոպ Օշականի բարձունքէն, իրրե իմա-
ցական լուսոյ փողփողուն, հսկայ փարուներ,
ճամբայ ցոյց կուտան հայութեան, ամէն անդամ՝,
երբ որ անիկան նաւարեկութեան փառնդին կը
մատնուի : Անոնք, պարբերաբար յանիբաւի հա-
լածուող, տառապող և չարչարուող իրենց ցեզին,
նոյն իսկ ներկայ ահեղագոյն օրերուն մէջ, անդա-
դար կը ներչնչեն համբերութիւն, յոյս, կորով,
ջանք, և կենսապարզե ազգային ողի : Ու տասն և
հինգ գարերէ ի վեր քանի՛ միլիոնաւոր բերաններէ
օրհնուած ու փառաբանուած է անոնց պաշտելի
անունները ու անոնց անմահ զործոց յիշատակ-
ները :

Բայց, ազգն համօրէն, համասիրտ, ազգային
 այդ զոյդ անզոյդ բարերարներու յիշաստակին
 հանդէպ երախտազիտական վայլուն արտայայ-
 տանք մը կամեցաւ ընել, երկու տարի առաջ: Աւ
 զանոնք փառաւորող յարելեանսական մեծ հանդէս-
 ներ կատարեց ամենուրեք, Հայ զրերու գիտի
 հազար հինգ հարիւր և հայկական տպագրութեան
 սկսման չորս հարիւր ամեակներուն առթիւ: Հա-
 մազգային խորին յարդանքի այդ ցոյցերը, գործ-
 նական կերպարանք ալ ստացան: Յանուն ազգային
 կրթութեան հիմնապիրներուն, կարեւոր գումար-
 ներ հաւաքուելով ի պահ զրուեցան: Այդ հիմ-
 նագումարներով, հետզհետէ, նոր մեծ զպրոցներ
 պիտի բացուին Հայ աշխարհին այս ու այն կողմը:
 Այսօր, անշուշտ, պարագաները չեն ներեր այդ
 քայլն առնելու: Բայց վաղը, Հայաստան աշխարհի
 մութ ու մոայլ ամպերը պիտի փարստին: Մահա-
 սիիւն մանդազները պիտի փշուին: Մգատիսուր
 սև վարագոյրը պիտի պատուի: Արդարութեան և
 Խաղաղութեան Արքին պիտի ծազի: Եւ այն ա-
 տեն, հուրէ ու սուրէ անզամ մըն ալ անցնող ազ-
 գը, վերածնուած, պիտի ապրի նոր կեանքով մը:
 Պիտի ապրի, ապահով պայմաններու մէջ, և իր
 առաջադրած կրթական գեղեցիկ նպատակներն ալ
 պիտի իրագործէ: Իսկ ժամանակակից և դիտակ-
 ցութեան որոշ աստիճանի մը հասած սերունդը,
 պիտի ջանայ, միննոյն ատեն, Մահակի ու Մեռ-
 բոսի անշուք ու անփառունակ գերեզմանները ար-
 ժանապէս պմազարդել: Նոր սերունդը, այս՝
 Հոյատեսիլ շիրիմներ պիտի կանզնէ անոնց հոգա-

կոյտերուն վրայ։ Բայց միայն այդքանով պիտի
 չի գոհանայ, անտարակոյս։ Անիկա, աղջին ան-
 ժահ ընտրեալներու յիշաստակին ընծայուած ա-
 պագայ նուիրական տաճարին մէջ, բեմին ճակա-
 տը, պիտի զետեղէ անոնց, Մեսրոպի ու Սահակի,
 Հոկայաշէն արձանները։ Ազգը պիտի ասպրի, զար-
 զանայ ու բարգաւաճի։ Եւ քանի յառաջանայ,
 անիկա, այնքան աւելի փառաւոր ցոյցեր պիտի
 կատարէ հանդէս այդ երկու մէծադոյն բարե-
 րաբներուն, որոնք պատճառ եղան իր գոյութեան
 յարատեման։

ԵՂԻՎԱՐԴ

ՔԱՂԱՔԱԳԻՆՈՂԲ

Յայտնի չէ, թէ Արարատեան Արագածոտն
գաւառի այս զիւղը, որ պատմական շատ մը յիշաւակներ կը պարունակէ, որմէ՞ և ե՞րբ հիմնուած է: Զի զիացուիր նոյնպէս, թէ ի՞նչ պարագաներու բերմամբ ստացած է Եղիվարդ անունը: Մեր պատմիչները անոր վրայ կը խօսին է. զարէն սկսած: Տեղին զիրքը գաշտային է: Անոր արեւելեան ու արեւմտեան կողմերէն կ'անցնին Քասաղն ու Հրազդանը: Անիկա, ժամանակաւ, ունեցած ըլլալ կը թուի պարսպային շրջապատեր, որոնց հետքերը միայն կը մնան այս օր: Ի նկատի ունենալով ուրեմն այդ ամբութեանց գոյութիւնը, կարելի է Եղրակացնել, թէ Եղիվարդ, ժամանակաւ, պարդ ու աննշան զիւղ մը եղած չէ: Եւ յիրաւի, մեր պատմութիւնը անոր անունը կը յիշէ, «Քազաքազեօղ» կոչելով զայն: Պատմութիւնը կը յաւելու նաև, թէ այդ քազաքազեօղը խիստ փայլուն վիճակ մը ունեցած է:

Հիմա մօտ 2000 բնակիչներ կան այդ հայ զիւղին մէջ: Անոնց կրթական ու տնտեսական կացութիւնը, համեմատարար շրջակայ այլ զիւղերու բնա-

կիչներուն, լաւ է : Անոնք երկրագործութեամբ կը զբաղին ընդհանրապէս : Դպրոց ունին : Այս գպրոցը, այժմ, յառաջդիմական շաւզի մը մէջ կը գըտնուի : Գիւղին մէջ կան երկու փոքրիկ եկեղեցիներ : Ասոնցմէ մէկը շինուած է ԺԴ. գարուն ըստ կիզրները : Անիկա կը բաղկանայ երեք յարկերէ : Եւ իւրաքանչիւր յարկի խորանը պատարագելի:

Այս գիւղը տուած է երկու ընդհանրական կամ թողիկոսներ : Մէկը Մովսէս Բ., Զ. գարուն : Միւսը Մաքոնց Ա., Թ. գարուն մէջ :

Եղիվարդ, վերջնականապէս իջմիածնի վանքին սեփականութիւն դարձաւ 1768 թուին :

ՈՏԻՑ ԿՈԽԱՆ

Է. գարուն սկիզբը, Եղիվարդի առջև տեղի ունեցած է մեծ ճակատամարտ մը, պարսից և յունաց միջև : Անկէ մօտ տասը տարի ետք, Շահ Արասի օրով, Եղիվարդի շրջակայքը գարձեալ սաստիկ պատերազմ մը մզուած է պարսիկներու կողմէն թիւրքերու դէմ : Բայց թիւրքերը, առիթ մը ստեղծելով, կը յարձակին Եղիվարդի վրայ : Հայ գիւղացիք, ինքնապաշտպանութեան կը գիւմեն : Եւ որովհետեւ զէնքեր չունէին, թշնամւոյն բանակին վրայ քարեր կը նետեն : Սակայն, ի վերջոյ, գիւղին բոլոր քարերը կը հատնին : Եղիվարդցիք այլիս ոնէ կերպով չեն կրնար դիմագրել : Այն ատեն, թիւրքերը, գիւղէն ներս կը խուժեն : Եւ կը սկսին սոսկալի կոտորած մը : ԺԼ. գարու կէսէն առաջ ես, պարսից և թիւրքերու միջև տեղի ունեցած մէկ ուրիշ պատերազմին հա-

մար բեմ կ'ընտրուի Եղիվարդի շրջադաշտը։ Առնոնց սաղմական գործողութիւններուն ականատես եղած է Կրեացի Արքահամ Գ. կաթողիկոսը։ Եւ վերջնոյս ի սպասիւ, բրդաձև յիշատակարան մը կանոնել կուտայ այդ միջոցներուն հայոց բարեկամ ձեւացող պարսիկ Թահմազ Խանը։

Արդ, օտարազգիներու միջև մղուած այս բոլոր կոփւներու ժամանակ, ինչպէս նաև թիւրքերու և այլ ասպատակներու յարձակումներէն, Եղիվարդ ոտից կոխան կ'ըլլայ։ Հայ հողը իրարու ձեռքէ խլելու համար, թշնամիները, վատարար, չեն խընայեր նաև տեղույն բնիկ ժողովուրդին։ Եւ այսպէս, Եղիվարդցի հայերը, մասամբ կը բնաշնչուին։ Իսկ զիւղը, աւերումի մատնուելով, կը կորսունցնէ իր նախակին գիրքն ու փայլը։ Անիկա անդամ մըն աւ չի վերականգնիր, և կը գտնայ պարզ գիւղ մը։

ԿԱՏԱՐԵՍԱԼ

Այս զիւղին մէջ ու չուրջ կը գտնուին նահատակներու գերեզմաններ։ Ասոնցմէ մէկը կը պատկանի չափահաս աղջկան մը, որուն անունն է Կատարեալ։ Անիկա նահատակուած է Ժէ, դարու կէսերուն։ Զոհին հայրը, Գողթնեաց Շաղկերտ զիւղին գլխաւորը, Մալիսա, ունեցած պարտքին վտասքէն, իր ազջիկը, բոնարար, կը զրկէ Երևան, և զայն յանձնել կուտայ պարսիկ Խանին։ Կատարեալ, Խանի ազարանքին պատուհանէն վար կը ցատքէ, Հրազդանի եզերքը, և ըստ զիազաց փախչելով, կը հասնի Եղիվարդ։ Եւ սակայն, Եղիվարդ

գիւղին աւագն ալ, Սահակ, վախկոտ մարդ մը, և
Մալիսասի պէս անդութ, Կատարեալը խեղդել տա-
լով, քարերու տակ ծածկել կը հրամայէ, պար-
սիկներու աչքին չերեցնելու համար զայն: Յետոյ,
Մալիսաս սաստիկ կը խզահարի: Եւ Եղիվարդ եր-
թալով, իր նահատակ աղջկան մարմինը, քարերու
տակէն հանել կուտայ, և կը թաղէ մէծ հանդիսա-
ւորութեամբ:

ԹԵՇՈՐՈՌՈՍ ԶՕՐԱՎԱՐ

Այս է խսկական անունը երբեմնի նշանաւոր
այն վանքին, որ հաստատուած է Եղիվարդի մօտ:
Անիկա, սակայն, աւելի ծանօթ է «Եղիվարդի
վանք» անուամբ:

Այդ վանքը շինուած է է. դարու վերջերը, Մա-
միկոնեան Գրիգոր իշխանապետին միջոցաւ: Շէն
ու պայծառ մենաստան մը եղած է անիկա, իր
հիմնարկուած թուեկաններուն: Անոր մէջ ապրած
են նաև վանական միաբաններ: Սակայն, այլադ-
պիներու պատերազմներն ու յարձակումները, այդ
վանքին ալ ամէն կարգի ծանր հարուածներ հաս-
ցուցած են: Եւ անիկա այլես չէ կրցած բարդաւա-
ճիւ:

Այժմ կիսակործան վիճակ մը կը ներկայացնէ
անիկա: Վանական եկեղեցին գմբեթը փլած է,
կը մնան միայն պատերը կանգուն: Բայց այդ մը-
նացորդները, իրենց ընդհանուր երկոյթով, և գե-
ղաքանդակ գրուադներով ցոյց կուտան, թէ
վանքը, արդարե, փառաշուր հաստատութիւն մը
եղած էր ժամանակին:

ԲԻՒՐԱԿԱՆ

ՎԵՀԵՐՈՒ ԱՄԱՐԱՆՈՅԸ

Կաթողիկոսներու ամարանոցն է Բիւրական։
Այդ պատճառու ալ, յաճախ, անոր յիշատակութիւնը կ'ըլլայ Կովկասահայ թերթերու մէջ։ Էջմիածնէն քանի մը ժամ հեռու կը գանուի այս հայ գիւղը։ Կը պարունակէ 1500ի չափ բնակչութիւն մը։ Հոն եկեղեցի մը կայ, Ս. Յովհաննէս անուամբ, և լաւ վիճակ ներայացնող ծխական դրազրոց մը։

Գիւղին հիմնադիրը ո՞վ եղած է։ Յայտնի չէ։ Այդ մասին ո՛չ գրաւոր յիշատակութիւն մը կայ, և ոչ ալ բանաւոր աւանդութիւն մը։ Այսքանը միայն որոշ է, թէ Բիւրական Ժ. զարուն ունեցած է ամրոց և վանք։ Արարացիներու արշաւանաց ժամանակ գիւղը քանդուած է, և անոր բնակիչները բոլոր սպաննուած և կամ զերի տարուած են։ Բայց, այլ կողմերէ հայեր կուգան յետոյ այդ գիւղը, և հետզհետէ կը վերաշննեն զայն։

Ժէ. դարուն մէջ, Յակոբ Դ. Զուղայեցի կա-

թողիկոս այդ գիւղը դարձուց իշմիածնի վանքին
սեփական կալուած : Գէորգ Գ. այն տեղ կանգնեց
գեղեցիկ նոր ամարանոց մը , կաթողիկոսներու
համար : Ռուսերու կողմէ ալ այն տեղ չինուած են
ամարանոցներ : Բիւրական , արգարե , սքանչելի
օդ ու ջուր ունի : Յոյժ գրաւիչ են նաև անոր բնա-
կան տեսաբանները : Անրեզու վասկը կ'ուսողէ
այդ գեղեցկագիր գիւղը : «Բիւրական» անունը ա-
նիկա սուացած ըլլալ կը թուի իր մէջն ու չուրջը
գանուող ջրերու բազմաթիւ ակունքներուն պատ-
ճառաւ :

Այս գիւղէն է Գէորգ Ա. Հոյլորբուկ , կաթողի-
կոս Բ. դարուն վերջները :

ԱՐՏԱՇԵՍ Ա.Ի ՅՈՒՇԱՐՁԱՆԻ

Առկէ մօտ 20 տարի առաջ էր , որ գիւղուածաւ ,
այդ գիւղին չըջականներէն գտնուեցաւ կոթողաձե-
հնագարեան վէճ՝ մը : Այս գիւղը , այն ատենները ,
բաւական մեծ ուշագրութեան արժանացաւ բնա-
կանաբար : Հնաբաններ ու պատմագէտներ երկար-
օրէն զրադեցան անով : Եւ ի վերջոյ , անոնք եղ-
բակացուցին , թէ ատիկա հայոց Արտաշէս Ա.
թագաւորէն կանգնուած յուշարձան մըն է :

ԱՇՏԱՐԱԿ

ԾԻԾԵՌՆԱԿԻՆ ԲՈՅՑՆԸ

Երբ որ Աշտարակ անունը կ'արտասահնէ Հայ
մը, անիկա խկոյն կը յիշէ Ծիծեռնակլը: Հայրեն
նաշունչ, գեղեցիկ երգ մը: Եւ միշտ հաճոյք մը աւ
նոր վերընթերցումը երգասէր հայուն համար: Այս
պէս են առաջին երկու տուները այդ երգին, զոր
կ'ուզզէ պանդխտութեան մէջ տառապող ու հիւ
ծող հայրենարադ հայ երիտասարդը, թռչող ծիւ
ծեռնակին.

«Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Գու, գարեան սիրուն քոչնակ,
Գետի ո՞ւր, ինձ ասա',
Թռչում ես այդպէս արագ:

Ա՛յս, քոի՛ր, ծիծեռնակ,
Ծնած տեղս, — Աշտարակ.
Անդ շինի՛ր քո քոյնը,
Հայրենի կտուրի տակ...»

Իրեն եղած պատուէրին համաձայն, ծիծեռնակ

կ'ուղղուի դէպի Աշտարակ, անդ իր բոյնը շինհ-
լու, և նժղեհ, կարօտակէզ հայորդւոյն գառն ցա-
ւերը պատմելու անոր հէք ալեոր հօրը: Եւ ընթեր-
ցողը, այս պարագային, անչուշա կը հարցնէ մեզ,
թէ ի՞նչ տեսակ տեղ է Աշտարակ, զոր իր հոգե-
յոյզ թոփէներուն կայսն ընտրած է մեր արժանա-
յիշտակ բանաստեղծներէն մէկը, Գ. Դոգոխեան:
Պատկերացնենք զայն ուրեմն, քանի մը ամփոփ
գծերով:

Արարատեան Արագածոտն գաւառի այս նշանա-
ւոր հայ գիւղը, Աշտարակ, կը գտնուի իջմիածնի
հիւսիսային կողմը, Քասաղ գետի աջ եղերաց
մօտ: Անիկա Օշականին դրեթէ հաւասարող հե-
ռաւորութիւն մը ունի իջմիածնէ: Դիրքը բարձր
ու գեղեցիկ: Իր ամբողջութեամբը կը նմանի աշ-
տարակի: Կը թուի թէ այս հանգամանքին չնորհիւ
է, որ գիւղն ստացած է իր «Աշտարակ» անունը:
Ունի պատուական ջուր ու օգ, և հարուստ բնու-
թիւն: Պերճ Պոօշեանց, արդար իրաւամբ, Աշտա-
րակը շատ գոված է: Անիկա ըսած է, թէ՝ «Աշ-
տարակ աշքն է Արագածոտն գաւառի»: Ամէն կողմ
կը փոռւին ընդարձակ այլիներ ու պարտէղներ,
որոնց արտադրած պառուղները նշանաւոր են իրենց
տեսքով, բոյրով ու համազվ: Աշտարակ լիցուն է
ամէն տեսակ թոչուններով: Ծիծեռնակներն ա-
մենէն շատն են:

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԶԲՈՍԱՏԵՂԻ

Այս գիւղին սկիզբը զրուած է անյիշտակ
ժամանակներէ ի վեր: Երբեմն ունեցած է բեր-

դեր ու պարիսպներ, որոնց մնացորդները կը նըշ
մարուին մինչեւ ցայսօր, գիւղին չուրջ: Հին ա-
տենները, այս զիւղն եղած է նաև հանրածանօթ
զրօսատեղի մը: Ամառները այն տեղ կ'երթային
նախկին կաթողիկոսներն ու իշխանները, և բա-
ժամանակ կ'անցընէին: Հոն կ'երթային նաև հա-
յոց թագաւորները, զրօսանքներ կատարելու և զը-
ւարձանալու նպատակաւ: Աշտարակ, հայոց թա-
գաւորութեանց անկումէն ետք, կորսնցուց իր
փայլուն վիճակը: Իսկ պարսից տիրապետութեան
շրջաններուն մահաւանդ, չատ նեղ ու գառնադէտ
օրեր տեսաւ ու անցուց:

ԱՇՏԱՐԱԿԵՑԻՔ

Աւելի քան 500 տուն կայ այս զիւղին մէջ: Բո-
լորն աւ հայ: Եկեղեցիներու թիւը հինգ է: Ասոնց-
մէ երեքը, Ամենափրկիչ, Ս. Մարինէ և Կարմըր-
ուոր, յաճախելի են: Ս. Մարինէի պատերուն վը-
րայ կը նկատուին խիստ ուշագրաւ հին պատկեր-
ներ ու արձանագրութիւններ: Աւելի հին ու ան-
յաճախելի են բերդերու ու պարիսպներու աւե-
րակներուն մէջ զանուող Սպիտակաւոր ու Ծիրա-
նաւոր անուն եկեղեցիները: Իրենց զիժացկուն
կազմովը, երկու հազուագիւտ հնութիւններ:

Գիւղին կրթական վիճակը լաւ է: Քանի մը տա-
րիէ ի վեր տեղւոյն մէջ բացուած է մեծ զպրոց
մը, որուն երկսեռ աշակերտներուն թիւը կը հաս-
նի 500ի: Այժմ այս հիւրընկալ զիւղին մէջ կան
հաստատուած հինգ որրանոցներ, տաճկահայ փա-
խստական որրերու համար: Որրերու քանիակը մօտ

500 կը հաշուուի : Այս հաստատութիւնները կը պահուին, դիմաւորաբար, հայթալիմած միջոցներովը՝ Մօկուայի Հայկական Յանձնախուժը ին : Որքանոցներու կառավարչուհիներն են Օր. Օր. Արփինիկի Ազիզեան, Նուարդ Էլէիպէկեան և Սօֆիա Էկմալեան : Երեքն ալ իրենց պաշտօնին գիտակից հայուհիներ : Աշտարակի մէջ կայ նաև դպրոց մը գաղթական երեխաններու և չափահասորբերու յասուկ :

Աշտարակեցիները, ամէնն ալ աշխատասէր, տնտեսապէս բաւական յատաջ զնացած են : Անոնք, առևտրական և արհեստագիտական ամէն տեսակ գործերու ատակ են և ձեռնամուխ : Այդեղործութիւնը, սակայն, մասնաւորապէս, յոյժ զարգացած վիճակի մը հասցուցած են : Աշտարակեցիք լաւ գինի կը պատրաստեն : Եւ գինիի արտածութիւնն ալ, իրենց գլխաւոր շահու աղբիւրներէն մէկը կը կազմէ : Վերջին ժամանակներս «Յոյս» անուամբ սպառողական ընկերութիւն մը հիմնուեցաւ գիւղին մէջ : Այս ընկերութիւնը, տեղւոյն ժողովրդեան մէծապէս օգտակար կը հանդիսանայ, անոր հայթայթելով աժանապին և լաւ ապրանքներ :

ՔԱՂՅՐ ԱՆՌԻՆ

Աշտարակ անունը՝ քաղցր ու սիրելի է հայոց : Մեր բնաշխարհի նուիրական վայրերէն մէկն է անիկա : Անցեալին մէջ, անկէ ելած են բազմաթիւ նշանաւոր կրօնականներ, իշխաններ ու գրողներ : Վերջի ժամանակաշրջաններուն մէջ ալ Աշտարակ

ընծայած է ազգին մեծ գէմք մը : Ատիկա Ներսէս
Ե . Հայրապետն է : Ազգային բազմերախտ գործիչ,
պատերազմիկ քաջ զօրավար , հայոց հայրենեաց
պաշտպան : Անոր ծնած տունը , մինչև այս օր կը
մնայ կանգուն : Սակայն , դժբախտաբար , անիկա
վերածուած է ... գիւղական շտեմարանի : Արժէր
որ Աշտարակեցիք պատուէին իրենց փառք բերող
Ներսէսի բնակած տունը : Այս գիւղէն են նաև բաշ-
նաստեղծ Մմրատ Շահաղիզ , և վերջերս վախճա-
նած ազգային վիպասան Պերճ Պոօշեանց :



ՍԱՆԱՀԻՆ

ԱՄՐԱԿՈՒՌ ՃԱԿԱԾ ՄՔ

Թիֆլիսէն զրեթէ հինգ ժամ հեռու է Սանահին, երկաթուղիով, գէպի հարաւ։ Կովկասէն Արարատի սահմանները մտնող երկաթուղիին առաջին կայարաններէն մէկն է Սանահին։ Հոն, ըրջիկ հայ ճամբորդները, կ'իջնեն վար շոգեկառքէն, համանուն վանքը այցելու նպաստակաւ։ Սակայն, հինաւուրց այդ մենաստանը երթալու համար, հարկ է կատարել գժուարին և երկարատեղերելք մը։ Հոկայ սեպ ժայռեր, իբարու վրայ կուտակուելով, լեռնային բարձրութիւն մը կազմեր են։

Ահա այդ գժուարամատչելի, լեռնային բարձրութեան վրայ հիմնուած է Սանահին վանքը։ Սանահին հայ գիւղն ալ անոր քովը։ Այս գիւղին մէջ կ'ապրի բաւական մէծ թուով ժողովուրդ մը։ Գիւղին աները, նախնական ձեւ մը ունին։ Առ հասարակ գետնափոր են։ Բայց բնակիչները գոհ են իրենց կեսանքէն։ Անոնք անահասպէս լաւ վիճակի

մը մէջ են, չորհիւ իրենց հողամշակութեան ու
խաչնաբածութեան: Անոնցմէ մաս մըն ալ կ'աշ-
խատի մօսակայ սրբնձահանքերը շահագործող
ֆրանսական ընկերութեան մը գործարանին մէջ:
Սանահինցիներու կրթական վիճակն ալ մխիթա-
րական է: Ունին զարոցական չէնք մը, որ յար-
մար պայմաններով կառուցուած է: Գիւղին երկ-
սեռ մանկաբն, Հոն նախնական համեստուկ կըր-
թութիւն մը կը ստանայ: Հակառակ հին գիւղ մը
ըլլալուն, Սանահին իր մէջ ոնէ աչքառու յիշա-
տակարան չի պարունակեր: Սակայն անոր մօտ կը
զանուի Դժպետ կամ Զորագետ գետակին մէկ կա-
մուրջը, որ նշանաւոր է իր հնութեամբն ու հո-
յակապութեամբը: Այդ կամուրջը չինուած է
Բագրատունի Աբաս թագաւորի ամուսնոյն, Նանա
թաղուհին միջոցաւ: Կառուցման յիշատակու-
թիւնը պարունակող խաչքար մը կայ, որ մինչեւ
այս օր կը ճնայ կամուրջին վրայ:

Սանահին վանքը, ո՛չ միայն բարձր դիրքով,
այլ նաև ուզմական յարմարութիւններով օժար-
ւած է: Անոր չէնքերը, նոյնպէս, այնպիսի ձեհ-
րով մը կառուցուած են, որ պարսպապատ զօրա-
նոցներու ու մարտկոցներու տպաւորութիւնը
կ'ընեն: Սանահին, արդարե, Աբարատեան երկրի
հիւսիսային սահմաններուն վրայ կանգնուած ա-
նասիկ բերդ մը կը նկատուի: Զօրեղ, ամբակուռ
ճարտար մը:

Ա.Բ.Ա.ՍԻ Գ.Ա.ՍԱԿԵՐՏՅ

Ժ. գարուն, Բագրատունի Աբասի օրով, և ա-
նոր օժանդակութեամբ կառուցուած է. Սանահին

վանքի եկեղեցին։ Շինութիւնը, որ պատիւ կը բերէ կանգնել տուող արքայի ճաշակին ու ջանքին, վեց տարիէն տաւրուած է։

Այս գեղատեսիլ տաճարը կ'անուանուի Ս. Աստուածածին։ Գմբեթաւոր է։ Հայկական ճարտարապետութեան դժերը, աչքառու կերպով, կ'արտայայտուին անոր վրայ։ Անոր կամարները, և ամբողջ ներքին շինուածագծերը վեհաշուք երեւոյթ մը կը ցուցադրեն։ Արքայավայել տաճար մը։ Եւ իրօք, անոր մէջ արքաներ ալ ազօթած են։

Մասնաւոր ուշադրութեան արժանի է նաև եկեղեցւոյն զանդակատունը։ Անիկա իր խիստ բարձրը զիբքով ու ընդհանուր երեսյթով, նմանութիւն ունի աշտարակի մը։ Անոր տանիքին վրայ զանուող զանդակատեղին, որ կաթողիկէի ձեռվ շինուած է, կը թուի թէ արքայական սիրուն թագմըն է։

Վանքն ունի նաև ուրիշ երեք հատ փոքրիկ եկեղեցիներ, Ամենափրկիչ, Ս. Գրիգոր և Ս. Յարութիւն անուածը։

ՀՈԳԱԾԱՐԿՆԻՔ

Այս վանքը, բազմաթիւ շինքերով օժտուած, միաբաններով լեցուած, և Հոռոմոսի նման ծաղկեալ ու փայլուն վիճակի մը հասած է ատենօք։ Առ այս, բարոյապէս օժանդակած է Աշոտ Աղործած թագաւոր։ Մեծամեծ նուիրատութիւններ ըստ այս կանոնագիր, բարեպաշտուհի, դշխոյն ու բամբիչն ամենայն Հայկազնեան զարմի» Խոսրովանոյց։ Այս երկուքը, իրենց կենդանութեանը,

շարունակ վանքը հովանաւորելով պահպանած են:

Ժ. զարուն վերջերը, Սմբատ Բագրատունին, եր
բազում զօրքերով եկած, և ժամանակ մը բնակած
է ի Սանահին: Ու ոչ միայն անոր իրաւունքները
պաշտպանած, այլ նաև ըրած է կարդ մը նուիրա-
տութիւններ: Անիկա վանքի մայր եկեղեցին ալ
զարդարած է: Կը յիշատակուին մասնաւորապէս
անոր կողմէ ընծայուած երկու գեղեցիկ ջահերը:
Մէկը, խոչոր, բազմաթիւ կանթեղներով զարդա-
րուն: Միւսը, չինուած միայն քառասուն կան-
թեղներով, ձօնուած յիշատակին Քառասուն Ման-
կանց:

Արքաներէ ետք, Սանահինի վանահայրներէն
Յովհաննէս վարդապէտ, իր ժամանակին ծանօթ
գիտնական մը, մէծ հոգածութիւն ցոյց տուած է
վանքին նկատմամբ: Ոչ նուազ օգտակար հանդի-
սացած է վանքին, նաև նոյն Յովհաննէս վարդապէ-
տի քարտուղարը, Սիմէոն: Նշանաւոր է Գրիգոր
Մաղիստրոսի հոգատարութիւն շրջանն ալ: ԺԱ.
դարու այս հոչակաւոր աշխարհական մատենա-
գիրը, Գրիգոր Մաղիստրոս, նոյնիսկ վանքին մէջ
կը հաստատէ ձեմարան մը, և շատ աշակերտներ
կը հասցնէ: Սանահինի այդ կրթական հաստա-
տութիւնը, ժամանակ մը կոչուեցաւ «Գր. Մա-
գիստրոսի ձեմարան»:

Վանքին բարոյական ու նիւթական բարդաւած
վիճակը, ի հարկէ, միշտ նոյն բարձր աստիճանին
վրայ մնացած չէ: Ինկած է հետզհետէ: Անիկա,
Հայոստան արշաւող զանազան բարբարոս աղքե-
րու իրեն տուած անվերջ հարուածներուն չէ կըր-

շած դիմանալ այլես : Եւ իր գոյութիւնը քարչ տուած է կերպով մը, միշտ ծանր վնասներ կրելով : Պէտք է ըսել սակայն, միհնոյն ժամանակ, թէ գարերու ընթացքին գտնուած են այլեայլ բաւեան Երկայնարազուկ վերջներս նուիրեց 3000 բուրբեսէր անձեր, որոնք վանքին աւերուած մասերը վերացինած են :

Այս առթիւ, չենք կրնար չի յիշել, թէ այժմ ալ կարիք կայ խնամոս ու կանոնաւոր վերանորոգութիւն մը ընող բարերար ձեռքի մը : Այս տեսակէտով, ուրախալի է, որ իշխան Պօրիս Արզութլի, Սանահին վանքի նորոգութեան համար : Անշուշտ, ընծայուած այդ գումարով, միայն վեր ի վերոյ նորոգութիւն մը կատարել կարելի է : Բայց, այդքանն ալ բան մըն է, առ այժմ : Գուցէ, հետզհետէ, դանուին հայկական հնութեանց վրայ գուրգուրացող ուրիշ անձնաւորութիւններ ալ : Եւ այս կերպով, հնար ըլլայ, պատկառելի Սանահինի կեանքն ալ ապահովել, երկար ժամանակի մը համար :

ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ

Վանքը իր մէջ կը պարունակէ շատ մը հետաքրքրական արձանագրութիւններ : Ասոնց իւրաքանչիւրը, ազգային պատմութեան էջ մը կը ներկայացնէ : Սանահին կը պարունակէ նաև Բագրատունիներու, վանահայրերու, ինչպէս նաև բազմաթիւ Եկեղեցականաց գերեզմաններ : Այս գերեզմաններէ ոմանց արձանագրուած տապանները կը մնան անաղարտ վիճակի մը մէջ : Այլք, ե-

բազումք, միճացած են: Այսպէս, օրինակ, Բագրատունի երկու արքայազուններու, Աշուա Ողորմածի որդի Գուրգէնի, և Գուրգէնի որդի Անհողինի գամբարանները քանդուած ու աւերուած են: Խիստ ցաւալի պարագայ մըն է ասիկա: Եկեղեցականներու յատուկ գերեզմաններէ մէկուն վըրայ զրուած խաչքար մը մեծ ուշադրութիւն կը զրաւէ: Այդ տապան-խաչքարը կը վերաբերի գամբարանին՝ վանահօր մը, Տուտուորդու Գրիգոր փարպապետին: Խաչքարը, իրօք, հիանալի նուրբ քանդակներով զրուագուած է: Իրը գեղարուեստական հնութիւնն, այդ խաչքարը զնահատուած է մեծազումար արժէքով մը: Սակայն չն ծախեր զայն, և կը պահն վանքին մէջ: Վանքըն ունի նաև կարգ մը հին, թանկարժէք ձեռագիր մատեաններ: Վանքին երբեմնի խիստ հարուստ զրադարանին ստուերը միայն կայ այժմ, ի հարկէ: Փեղումներու ժամանակ զտնուած են ձեռագիր, մազաղաթեայ զրքեր, մասամբ քարացած զիհակի մէջ: Ասոնք մնացորդներն են վանքի հին զրադարանի հատուններուն:

Հիմա, նոր յիշատակներ ու յիշատակարաններ ունի այս պատմական հին վանքը:

Անիկա, վերջերս, ժամանակ մը, հայ կամաւորներու զինամարզարան մը եղաւ: Ասկէ զատ, Սանահին, ներկայ պարագաներուն մէջ, հանդիսացաւ իբրև գրականապէս ազգին օգտակար հաստատութիւն մը: Անոր մէջ բացուեցաւ փախստական հայ որբերու յատուկ ապաստարան մը: Առյն որբանոցը, որուն մէջ տեղաւորուած են 170 որ-

րեր, արդէն այս տարի ունեցաւ իր ամառնային
բացօթեայ զպրոցն ալ: Ծնողազուրկ այս Հայաս-
տանցի հէք հայիկները, մոռնալով իրենց սև ցա-
ւերը, մեծ հաճոյքով ու հրճուանքով հետեւցան
դպրոցական շրջանին, և ուշագրաւ յառաջդիմու-
թիւն մը ցոյց տուին:



ՆԱԴԲԱՏ

ԽՈՍՐՈՎԱՆՈՅԵՒԹԻ ԿԱՆԳՆԱԾ Ս. ԽԱՉԱՆՇԱՆԻ

Հաղբատի վանքը, հաստատուած է Սանահինի մօտերը, առընթեր փոքրիկ հայ գիւղի մը: Այս գիւղը Սանահինի նման նախնական վիճակ մը կը ներկայացանէ: Եւ նոյնիսկ անկէ քիչ մըն ալ աւելի եւս մնացած է, վասնզի հաղորդակցութիւններէ հեռու կը գանուի: Գիւղին մանուկները, քիչ մը ուսում կ'առնեն: Ու անոնց ծնողները, այդքանով կը գոհանան: Հովիւ ու երկրագործ մարդիկ են: Պարզ ու խաղաղ կեանք մը ունին:

Վանքին հիմնարկութեան թուականը ժամանակակից է Սանահինի: Այսինքն ժ. գարուն կառուցուած է: Բագրատունի Խոսրովանոյշ թագուհին կանգնած է անոր եկեղեցին, յարակից այլ չէնքիրով միասին: Գործին աջակցած է Աշոտ Ռզորմած, արքայն հայոց: Եկեղեցին անունը գրուած է Ս. Նշան, Փրկչի խաչին ի յիշատակ:

Այս տաճարը, հայկական ճարտարապետութեան նմոյշ մըն է: Անոր ինչպէս ներքին, նոյն-

պէս մուտքի կողմին տեսքը յոյժ ակնազարար գեղեցկութիւն մը ունի: Մեծ վարպետութեամբ ու ճաշակով շինուած, և քանդակազարդուած է զրան շրջանակը: Եոյն կերպով կերտուած են նաև զրան վերեկի կամարաձև դարձուածքները, և երկարաձիգ պատուհանը: Իսկ աւելի վերը, ճակատի հաւասարութենէն անդին բարձրացող կաթողիկէն, կլորակ բերդի մը երեսյթը կը կրէ, իր վրայ բացուող լուսամուտով միասին: Իր գեղեցիկ ճարտարապետութեամբ հոչակատոր է նաև տաճարին զանգակատունը:

Խոսրովանոյշ և Աչոտ Ողորմած, մինչև իրենց վախճանը, հոդացած են այս վանքին բոլոր ծախչերը: Այն ատենները, բաւական թուով միաբանութիւն մըն ալ գոյութիւն ունեցած է վանքին մէջ:

ԽՈԽՍՈԽԳԱՆԱՅ ԳԱԼԱԿԻՈՐ ՆՈՐՈԳԻԶ

Խոսրովանոյշէն և Աչոտ Ողորմածէն յևոոյ, վանքի պատութեան մէջ պահանօք կը յիշաւակուին անունները ազգասէր և բարեկաշտ Սպասալարներու: Ասոնք թէ՛ վանքին իրաւունքները պաշտպանած, և թէ անոր շինութեանց վրայ մասնակի նորոգութիւններ ըրած են: Բայց մեծ, և հիմնական նորոգութիւն մը կատարած է Բաղրատունեաց տոհմէն եղող Ռուսագանայ թագուհին: Սա, միենոյն ժամանակ, վանքին անտեսական վիճակի բարտոքմանն ալ նպաստած է: Այս մասին մասնաւոր արձանագրութիւններ կան վանքի տաճարի պատերուն վրայ:

ԶՈՅՎ ՔՈՅԲԵՐ

Զանազան թուականներու ընթացքին, մինչեւ
վերջին ժամանակներս, կատարուած այլ նորոգ-
մանց ժամանին ևս կան բաւականաշափ արձանագը-
րութիւններ : Անտես առնուած չեն նաև անուն-
ները, վանքին բարոյապէս թէ նիւթապէս օգտա-
կար հանդիսացող անձանց :

Հազրատի վանքին մէջ, ժամանակաւ, թանկա-
դին հին ձեռագիր մատեաններ եղած են : Բայց յի-
տոյ, ասպասակութեանց երկիւզէն, անոնք փո-
խագրուած են այլեւայլ վանքեր, զլիսաւորաբար
էջմիածին :

Վանքին հովանուոյն ներքեւ կը գտնուին չիրիմ-
ները Բագրատունի արքայական տան անդամներէ
ոմանց : Հոն թաղուած են նաև շատ մը իշխաններ,
ազնուականներ : Ասոնց առընթեր ալ գերեզման-
ները նշանաւոր կրօնականներու և վանահայրե-
րու : Թագաւորական գամբարանները, գրեթէ ան-
ճանաչելի դարձած զիճակ մը ունին :

Սահահնի համանման կեանք մը ունեցած է Հազ-
րատ : Առաջինի լու օրերուն, վերջինն ալ վայլուն
գիրքի մը մէջ եղած է : Երկուքն ալ, հաւասարա-
պէս, մինոյն ճակատագիրը կրած են : Նոյն իսկ
պատմութեան մէջ, շատ անզամ, Հազրատ և Սա-
հահնի ի միասին յիշատակուած են, իրքեւ իրարժէ
անբաժան գոյզ քոյրեր :

ՊԱՇՏՈՆԵՐԻ ԹԻՒՆ

Մեղուածան պաշտօնէութիւն մը ունեցած է
այս վանքը, ոկիզրէն ի վեր : Առաջին վանահայրը,

Սիմէոն անուամբ «ճգնապղեաց» մը, վանքին չառ
օգտակար ծառայութիւններ մասուցած է : Հին,
նշանաւոր վանահայրերէն է նաև Բարսեղ Արքե-
պիսկոպոս, որ վանքը սպայծառացուցած, և միա-
րանական որոշ կարգեր ու կանոններ հաստատած
է : Ժարուն սկիզբները, Հաղբատի մէջ ար-
դիւնաւորապէս գործած է Յովհաննէս սարկաւագ-
կոչուած վանականը : Անիկա ո'չ միայն վանա-
կան լաւ կառավարիչ, այլ նաև գրադէտ անձ մը
եղած է : Անոր գրած ներբողականները, ուղղուած
Տրդատի, Ներսէսի, և Սահակի ու Մեսրոպի,
իսկստ ուշագրաւ են : Այդ նոյն կրօնականին միջո-
ցաւ, Վրաց Դաւիթ թագաւորը սիրով հայերուն
ժօնեցած, ու անոնց հետ բարեկամացած է :

Վանքին արդի վիճակը, ճշմարիտ է, փայլուն
չէ : Բայց, բոլորովին անմխիթարական ալ չի հա-
մարուիր, վանահայրութեան թափած եռանդուն
ջանքերուն չնորհիւ :

Այս վերջերս վանքի տաճարին նշանաւոր զան-
գակառունը, որ արդէն վնասուած էր, բոլորովին
փլչելու վտանգին մատնուեցաւ : Այս ասթիւ գի-
մումներ եղան վանահայրութեան կողմէ ձեռնհաս
րարի անձանց, որ փութան զայն վերանորոգել-
ըուն :

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏՈՒՐԱՅՔ ՈՒ ԱՄԲԱՐՔ

ՇԱՐԱՅԻ ԲՆԱԿԵՑՎԱԾ

Արարատեան նահանգի Շիրակ գաւառը, Շարայի երկիրն է: Կ'իյնայ Արագած լերան հիւսիսարեմտակողմբ: Զայն կը չըջապատեն նոյն նահանգի վանանդ, Արագածոտն և Աշոցք գաւառներ: Անոր արգաւանդ, յուռթի գաշտերը, ինչպէս անցեալին մէջ, նոյնպէս և այժմ, նշանաւոր են: Այս գաշտերուն մէջ ու չուրջ ծաղկած են շատ քաղաքներ ու գիւղեր: Անին իր փառքի գագաթնակէտին հասած է: Բազրատունիք այդ երկրագաշտին մէջ գործած, ու յառաջ գնացած են, իրենց աշխարհաշէն քաղաքականութեամբ: Այդ բարի արքաները, մեծ նեցուկ հանդիսացած են նաև երկրագործութեան յառաջդիմութեանը: Եւ Արարատեանին նման, Շիրակի գաշտերն ալ ամէն յարմարութիւն կ'ընծայեն հողագործութեան զարգացմանը համար: Մնաց որ անոնց արտադրած առատ ցորենի տեսակին աղնւութիւնը ո'չ մէկ տեղ նկատուած է:

Շիրակի անուանակոչման, և անոր գաշտերու

բեղունութեան մասին ազգային պատմութեան
մէջ զրուած է, թէ Հայկի թոռը, Արամայիս,
«...Զորդին իւր Շարայ, զյոլովածին և զշա-
տակեր, առաքէ ամենայն ազլիւ իւրով ի դաշտ
արդաւանդ և բերրի, յորում գնան ջուրք ոչ սա-
կաւք, ի թիկուն հիւսիսոյ լերինն որ անուանեցաւ
Արագած, յորոյ անուն ասեն զգաւառն անուանեալ
Շիրակ:»

ԴԱՇԱՆԿԱՐ

Ալեքսանդրապօլէն Անի գնացած ժամանակն
է, որ մարդ լիակատար գաղափար մը կ'ունենայ
Շիրակի դաշտերու ընդարձակութեան, միապա-
ղաղ երկոյթին, և ներկայացուցած սքանչելի տե-
սարաններուն վրայ: Շարայ, որ այդ երկրին հա-
րաւային կողմերը գնաց նախ, այն տեղ գտաւ ո՛չ
միայն բարերերութիւն, այլ նաև բնական գեղեց-
կութիւններ: Արդարին ամէն կողմ կ'ոռողուի բազ-
մաթիւ ձորերէ ու գետակներէ: Իսկ հսկայատա-
րած դաշտերուն զիմաւոր ուսովիչը, Շիրակի և
Անիի պայծառ ու սև օրերուն յաւիտենական վր-
կան, Ախուրեան գետը, տեղ տեղ կը լայնատա-
րածի ու կը ծանծաղանայ: Այդ մեծ ջուրը, գա-
ւառը դրեթէ երկու հաւասար մասերու կը բաժ-
նէ: Եւ յոյժ գեղեցիկ պատկեր մըն է որ կը պար-
զուի գետին այն կէտերուն վրայ մանաւանդ, ուր
կամուրջի չգոյութեան և կամ հեռաւորութեան
պատճառաւ, լաստեր կը բանին: Ասոնք կը միշե-
ցընեն Նեղոսի, Եփրատի և Տիգրիսի վրայ բանող
լաստերը: Գրեթէ իրարու համանման են: Զրեգ-

բերէն անդին անտառակներ, պարտէզներ, ծառուղիներ, գիւղեր և եկեղեցիներու կաթողիկէներ դաշտային ակնապարար համայնատեսարանը կը կէտկիտեն: Միշտ անապակ օդ մը, և ջինջ երկնք մը: Այս դաշտերը կը ներկայացնեն փոքրիկ հայ աշխարհ մը: Նման Արարատեան դաշտորէից: Ամէնուրէք հայ դէմքեր: Ազնիւ և բարի երկրագործներ: Շարունակ հայերէն խօսսակցութեան և երգերու հաճելի ձայներ կը բարձրանան մթնոլորտին մէջ: Դաշտուղիչն անցած ժամանակդ, այդ պատուական հողամշակ շինականները քեզ կը մօտենան: Անոնց չրթանց վրայ կան քաղցր խօսքեր. «Ազրեր ջան, կա'ց, քեզ զուրբան»: Ու ցորենի հասկերէ կազմուած գեղեցիկ խուրծիկներ կ'ընծայեն քեզ: Անկարելի է, որ կարենաս փոխագործ նուէր մը ընել: Շարժումք իսկ կը շիկնեցնէ ու կը վիրաւորէ զանոնք: Ու անոնք, հեզ ու խոնարհ երեսյթով, և անձկագին, քեզ հարցումներ կ'ուղղեն: Կը փափաքին լսել նորութիւններ հայոց ազգի գործերէն, բարի լուրեր Հայաստանէն: «Կոռ'ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չութի՞ս»....

«Թէ քի ՇԱՐԱՅԻ ՈՐԿՈՐՆ է,
ՄԵՐ ՇԻՐԱԿԱՅ ԱՄԲԱՐՔՆ ԶԵ՞Ն»:

Շիրակի ցորենաշտ դաշտերուն համբաւաւոր անրարները, որոնք կը յագեցնէին Շարայի անկուչտ փորը, կը զանուին Շիրակաշտի ու Շիրակաւանի մէջ տեղերը: Մինչեւ հիմա, աւանդարար, ցոյց կը տրուին անոնք, հնաւոր վայրերէ այդ

կողմէրը գնացող հայերուն :

Ամբարները, ուրեմն, բաւական մօտ չինուած են
Շարայի նախնակն բնակատեղին, Շիրակաշա-
տի: Երկար սարահարթի մը վրայ կը դանուին
արդ շումարաները: Խաղուած են զուգահեռական
դիրքով մը: Սկիզբէն ի վեր հողաշէն եղած են,
թէ քարաշէն: Մէկը կամ միւսը հաստատող ո՛չ
յիշտակութիւն կայ, և ոչ ալ ուեէ բնորոշող նը-
շան: Այսքանը միայն բացայացու է, թէ անոնք
չողով լիցուած են այլեւ:

Երեակայուած հետաքրքրական երեսյթները չեն
ներկայացներ, բնականաբար, այժմ, այդ անդոր-
ծածելի գարձած Շիրակեան նշանաւոր ամբար-
ները: Բայց, հայ այցելուն, այդ պարզ հողա-
թմբիներուն նայելով, կը գրաւուի ազգային
պատմութեան աւանդած յուշերով: Պահ մը կ'ան-
դրագանեայ անցեալին: Անոր մաքին առջև կը վե-
րակենդանանայ պատզարը իր շատակերութեամբը
հոչակաւոր հայկազն Շարայի: Իր որկորով, ըս-
տամոքսով ու որովայնով անյատ հոկայ մը: Ապա,
անցեալին ներկային վերադառնալով, մարդ հարց
մը կուտայ ինքնիրեն: Ո՞վ կրնայ չափազանցեալ
ու առասպելական գրաւագ մը նկատել պատմու-
թեան այդ աւանդութիւնը: Միթէ ամէն ժամա-
նակ, և այսօր ալ, չէ՞ն եղած ու չիկա՞ն Շարայի
նման որկրամու անկուշաներ: Հնա՞ր է ժխոնելլը:
Փայլուն օրինակ մը յիշենք: Ակնայ մէջ, զես ասկէ
քիչ ժամանակ առաջ, կ'ապրէր Շարայի արժա-
նաւոր մէկ ներկայացուցիչը: Այդ մարդուն առ-
նունն էր Ճինենց Մզասի: Մակայն, գոլրոցաւ

կանները զայն կը կոչէին Շարայ : Մեռելի նման
դժգոյն , և ուրուասեսիլ երեսյթ մը ունէր անիւ-
կա : Պղտիկները կը ժախնային անկէ : Աղքատ վի-
ճակով այդ անձին մարմինը նիշար էր , ոսկորները
ցցուած : Փոքր , մշտաշարժ ու յարախոյլ նայ-
ուածք մը ունեցող աչքերը փոսն ինկած էին : Ա-
չագ բանն ու գործը , և ախտաւոր կեանքին միակ
նպատակը , գտածը լսիելն էր անվերջ : Շարու-
նակ , տնէ տուն պտտելով , օրուան մէջ տասը ,
քսան և աւելի անզամներ , կը ճաշէր : Կ'ուտէր ,
կ'ուտէր , և չէր գոհանար ու լիանար : Դարձեալ
անօթի էր : Եւ Հայաստանի մէջ , Շիրակէն գուրս ,
սկիզբէն ի վեր , ահա՝ այս կարգի որկրազահե-
րուն դէմ էր որ կը յեղյեղուէր իրաւամբ , հետե-
եալ աւանդական բանաձեւ .

«Թէ քն Շարայի որկորն է ,
Մեր Շիրակայ ամբարքն չեն :»



ՇԻՐԱԿԱԽԱՆ

ԵՐԱԶԳԱԽՈՐ

Շիրակաւանը կը կոչուի նաև Երազգաւոր:
 Վերջին անունը, կը կարծուի, թէ մնացած է հայոց կռապաշտական ժամանակներէն: Խորհրդաւոր ու նուիրական նշանակութիւն մը ունի անիկա: Երեքսրբեան բարդ բարին համազօր: Իսկ առաջինը, Շիրակաւան, իր յորջորջումէն արդէն յայտնի է, թէ ինչ իմաստ կը պարունակէ: Այս անունը, սակայն, աւելի հին է, և ծագումը կը վերագրուի Շարայի ժամանակաշրջանին: Արդարեւ, աւանդութիւն մը կայ, թէ Շարայի ձեռակերտներէն մէկն եղած է այս աւանը: Եւ այս նախկին Շիրակաւան անունը, Երազգաւորէն ետքն աւ, վերընդունուելով, գործածուեր է միշտ:

Շիրակ զաւաոի գրեթէ կեղրոնական մասին մէջ կը գտնուի Շիրակաւան: Դաշտերէ շրջապատուած, և Ախուրեանի Էղերաց մօտ հաստատուած է: Անոր յատակադիմք այնպէս կազմուած է, որ կը յիշեցնէ հայոց բոլոր հին աւաններուն ու քաղաքներուն հիմնադրութեան ձեր: Երազգաւոր

անուան հետ կապուած յիշատակներ չի կան առ հասարակ: Մեր հին, կուպաշտական դարերուն մէջ այս տեղ պատահած դէպքերը մթութեան մէջ կը մնան: Քրիստոնէական շրջանը սկսելէն ետքն է, այն ալ բաւական ժամանակ վերջը, որ այդ բնակավայրի մասին կարգ մը յիշատակութիւններ կ'ըլլան:

ԵՒՐԱԿԱԼԱԱՆԵԱՆ ՅՈՒՇԵՐ

Թ. դարու սկիզբները, Եիրակաւան սկսու աւելի շնչնալ, մհծնալ ու պայծառանալ: Բագրատունիք, առաջին անգամ, իրենց արքայական աթոռը հաստատեցին այդ տեղ: Եւ երկար ատեն, Եիրակաւան հայոց մայրաքաղաքն եղաւ: Բայց Անիի բարգաւաճմամբը, և Բաղրատունեաց թագաւորական դահուն այն տեղ փոխադրմամբը, Եիրակաւան ինկաւ: Հետզհետէ ետ գնաց: Հայոց անտիրական թուականներուն ալ խուժաններու, ասպատակներու, և մահմետական բոնաւորներու ոտքերուն տակ երթալով, կործանեցաւ ու աւերեցաւ: Իսկ 1826ին, Ռուսիաբարսիկ պատերազմի միջոցին, այս գժրախտ քաղաքին մէջն ու չուրջը լիցուեցան հայոց դիսկիներով: Եիրակաւանցիք կը կուէին ոռւսաց կողմէ, պարսկաց դէմ: Ինկողներուն մէջ կային նաև բազմաթիւ կիներ ու պատանիներ:

Եիրակաւան ազգին տուած է երկու մատենադիրներ, Անանիա և Առաքել անուամբ: Երկուքն ալ հաւասարապէս առաջանդաւոր ու նշանաւոր: Առաջինը, Անանիա Եիրակեցին, ի. դարուն ապ-

ըած, ունի այլեայլ հեղինակութիւններ, պատմական, գիտական: Միւսը, Առաքել Շիրակավանցին, գործած է ժԳ. դարուն մէջ: Ասիկա, ըստ ուժանց, կը համարուի միջնադարեան առաջին հայերդիչը:

ՅՈՒԱԿԵԱԼ

Նախկին համբաւաւոր Շիրակաւան թագաւորանիստ քաղաքը, հիմա բոլորովին պզտիկցած, գիւղ մը եղածէ: Իր անունն ալ աղաւազուելով, գարձած է «Շօրակեալ»: Տեղոյն հայերը կ'ապրին սպարզ ու բնական կեանքով մը: Չեն ազգուիր իւրենց մօտ զտնուող Ալեքսանդրապոլ քաղաքի հայոց ապրելակերպերէն: Պարզուկ դպրոց մը կը սպահէն: Անոնց գլխաւոր զբազումն է դաշտամշակութիւնը:

Այդ գիւղին մէջն ու շուրջը զտնուող հին Շիրակաւաննեան աւերակները ուշադրաւ են: Աւելի հետաքրքրական է կիսակործան, բայց հոյատեսիլ երևոյթ մը ցուցադրող Ս. Փրկիչ երկյարկանի եկեղեցին: Անիկա կանգնուած է Թ. դարուն, Սրմատ Ս. թագաւորի ձեռամբ: Այս եկեղեցին «Շիրակայ վանք» ալ կ'անուանուի: Կ'երկի թէ ըսկիզբները վանք մը գոյութիւն ունեցած է անոր շուրջը: Հսկայական բարձրութիւն մը ունի եկեղեցւոյն առաստաղը: Անոր գմբեթն ու երկրորդ յարկը կործանուած են ուռս և պարսիկ պատերազմի միջոցին, ուռսական թնդանօթներէն որմակոծուելով: Ռուսերը ոմբակոծած են այդ եկեղեցին, վասնզի ներսը պահուած էին պարսիկներ:

Մասնական այդ կործանման հետևանքով, եկեղեցւոյն բոլոր լուսամուտներն ալ գոցուած են: Ահա թէ ինչու այդ մութ, անօդ ու խոնաւ տաճարի դռնէն ներս մանողը, պատկառանքի հետ անորոշ երկիրով մըն ալ կը զգայ: Այս արքայական երբեմնի փառահեղ եկեղեցին ներսի աւերուն երևոյթը, զրսի տեսքէն աւելի սրտաճմլիկ է: Գէթ մասնական լաւ նորոգութան մը կը կարօտի այդ հսկան, աղասի մնալու համար խսպառ կործանումէ:



ՇԻՐԱԿԱՇԱՏ

ՄԱՀԻԹԻԿՕՊՈԼԻՍ

Այս անունը տրուեցաւ Շիրակաշատին, ի.
դարուն սկիզբը, ի պատիւ Մօրիկի, Բիւզանդեան
հայ կայսեր: Յայտնի է թէ սոյն հայ կայսեր ըս-
տանման առթիւ, մեծ պատերազմ տեղի ունեցաւ
այս կողմերը, յոյներուն ու պարսիկներուն միջն:
Յոյներէն գրաւուած ու վերանորոգուած Շիրա-
կաշատը, յետոյ, Բագրատուննեաց տիրապետու-
թեան ժամանակ չառ յառաջ գնաց: Նշանաւոր,
փառաւոր քաղաք մը դարձաւ Շիրակի մէջ: Եւ
սակայն, Բագրատունիներուն անկմամբը, փառա-
զրկուեցաւ նաև Շիրակաշատ, և խիստ դժբախտ
օրեր տեսաւ, մինչեւ անցեալ դարու սկիզբները:

Բստ աւանդութեան, Շիրակաշատ հիմնուած է
Շարայէն, և եղած անոր առաջին բնակատեղին:
«Շիրակաշատ» ստուգաբանութեան չի կարօտիր,
Շիրակաւանի նման: Նշանակութիւնը պարզորոշ:
Բերրի վայր մը, ուր ամէն ինչ առատ է ու շատ:
Ասոր իրրե ապացոյց, Շիրակի պատմական ամ-
բարներն ալ կը գտնուին անոր մօտը:

Շիրակաշատի մօտէն կ'անցնի Ախուրեան գետը :
 Դէպի աջ, սպտիկ հեռաւորութեան մը վրայ հիմ-
 նուած են կարմիր վանք հայ գիւղն ու անոր կար-
 միր եկեղեցին : Այդ եկեղեցիին պատերը, ներկը-
 ւած չեն սակայն : Անոնք շինուած են կարմրերանդ
 քարերով : Եւ ինչպէս քարերուն գոյնը, նոյնպէս
 ամրող չէնքը, դարերէ ի վեր մնացած է անլիմար,
 հաստատուն : Շիրակաշատի միւս կողմն ալ կը
 բարձրանան պատմական երեք Բլուրները : Ասոնք
 նախկին Ռուսնթիւրք պատերազմի միջոցին մեծ
 դեր կատարած են, և այդ կերպով նշանաւոր հան-
 գիսացած : Ճիշդ եռուանիի ձև ունին : Դեռ իրենց
 վրայ կը կրեն պատերազմական մարտկոցներու,
 ամրաբանակներու ու խրամատներու հետքեր :

Զարմանալի է, որ տեղւոյն, Շիրակաշատ հայ-
 կական գեղեցիկ անունը չի գործածուիր այլիս :
 Մաւեկիկոպալիս յորչորչումն ալ կրծատուած է, և
 եղած Մաւրակ : Փոքրիկ զիւղ մը այժմ, ուր կը
 բնակին ո՛չ միայն հայեր, այլ նաև թիւրքեր : Հայ
 բնակիչները, սակայն, թիւրքերէ աւելի են : Եւ
 համեմատարար անոնց, լաւագոյն վիճակ մը ու-
 նին, կրթական և տնտեսական տեսակէտներով :

ՈՒՇԱԳԻԱԽ ԵՐԵԽՈՅԹ

Շիրակաշատի մէջէն և շրջականերէն, այլև
 այլ ժամանակներ, գտնուած են կարգ մը հնուա-
 թիւններ : Զոր օրինակ խորհրդաւոր գիրքով քա-
 րայրներ, Ճիթահանքեր պարունակող փապարներ,
 և ձեռակերտ խոչոր գուրեր : Նոյն իսկ հոգաչէն
 ամրաբներ, ցորենով լիցուն : Բայց անոնց մէջի

ցորենները ածխացած ու քարացած էին :

Խորին ուշագրութեան առարկայ կը հանդիսաւ-
նայ նաև Շիրակաշատի զեռ ևս կանդուն մնացած
հայկական հին մէկ եկեղեցին արտաքին երևոյ-
թը : Անոր կտուրներուն վրայ շինուած են անձ-
րեին ջուրը վար թափող քարէ կարճ խողովակներ ,
որոնք կը կրեն վագրերու ու վիշտապախւծներու
մարմնաձևեր ու գլուխներ : Ճիշդ այսպիսի պատ-
կեր մը կը ներկայացնեն Բարիզի Նօթր-Տամը , և
կաթոլիկ երկիրներու մէջ , Միջին Դարերու ըն-
թացքին , կառուցուած համանման եկեղեցիները :
Անոնց ալ տանիքներուն եղբերը զետեղուած են
անձրեաջուրը դետին վաղցնող բանդապուչտկան
խառնագաղաններ : Հայ եկեղեցւոյ մը ցուցագր-
րած այս ուշագրաւ երեսյթի մասին , որոչ լու-
սաբանութիւն մը տրուած չէ տակաւին մեր հնա-
դէտներու կողմէն :


ՏԵԿՈՐ

ՊԱՆԾԱԼԻԿ ԿՈԹՈՂԻ

Անիկ մայր եկեղեցին յետոյ, Տեկորի հրաշակերտ տաճարը մէր ազգային ինքնուրոյն ճարտարապետական արուեստի զարդացման բարձր աստիճանը ցուցադրող կոթող մըն է: Կը դանուի Շիրակ զաւառի հարաւ արևմտեան կողմը, բնադրձակ հովափ մը մէջ: Գիւղակէ մը շրջապատուած է: Անոր քովէն Տեկոր անուամբ գետակ մը կ'ընթանայ: Տաճարը հաստատուն հիմ մը ունեցած է: Բայց բնութեան ու բննակալութեանց անվերջ հարուածները զայն ընկճած են, և մասսամբ աւերած: Ոչ ոք չէ մտածած զայն վերաշխնել, և անոր կեանքը զարձնել աւելի տեական: Յայտնի չէ, թէ ո'վ է մհծատաղանդ ճարտարապետը այս հսկայ, փառաւոր յիշատակարանին: Անոր բնդշանուր երեսոյթը հիացում առթած է ո'չ միայն հայ հնարաններու, այլ նաև Եւրոպացի գիտնականաց:

Քառակուսի դիրք մը ունի: Զորս հատ քառան-

կիւնաձեւ, գեղեցիկ, և հաստ ու հաստատուն սիւն
ներ կը բռնեն մեծ զմբեթը : Իր ամբողջ ներքին ու



ՏԵԿՈՐԻ ՀԱՐԱԽ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՏԵՍԱԲԱՆԻ
արտաքին կազմով, և ճարտարապետական գծերով
սպարզ, բայց միենոյն ատեն յոյժ ներդաշնակ ու
հոյատեսիլ պատկեր մը կը ներկայացնէ : Բոլոր

Հին եկեղեցիներուն պէս Յ դուռ ունիր : Արեմաւակողմեան ճակարը բրգաձեւ է : Բարձրը փորագրուած խաչ մը : Ներքեւ զոյտ մը պատուհան , և ասոնց մէջ , կլորակ գծով մը շրջապատուած ուրիշ խաչ մը : Մայր զբան երկու կողմի պատերուն վրայ զարձեալ զոյտ մը պատուհան : Դրան յառաջացած ծածկամասի երկեալ սիւներուն վրայ ալ քանդակագրով շրջանակ մը : Միւնոյն ձեւ կը կրեն նաև եկեղեցւոյ հիւսիսային ու հարաւային կողմերու ճակասները : Իսկ երկայարկ տանիք ներն ու կաթողիկէն , իրենց ներկայացուցած կոնաձեւ , բարձր , տիրական ու վեհաշուք դիրքերով շինուածքին կատարելութիւնը կը լրացնեն :

Տեկորի տաճարին հիմնարկութիւնը , ըստ կեսեղծ արձանագրութեանց , Ե . զարուն ապրող կամսարականներուն կը վերագրուի : Սակայն , ճարտարապետ Թ . Թորամանեան , որ Տեկորը վերակարգմած , և անոր վրայ արուեստագիտական խորունկ ու մանրազննին ուսումնասիրութիւն մը հրատարակած է , կը յայտաբարէ , թէ անիկա Ե . զարէն առաջ ալ գոյութիւն ունեցած է : Կամսարականները նոր եկեղեցի մը չեն կառուցած , այլ միւնոյն տեղը զանուող հին եկեղեցիի մը ձեւ փոխած , և զայն վերաշինած են : Իսկ այդ հին եկեղեցին առաջ եղած է մեհեան մը : Ետքն է որ վերածուած է քրիստոնէական տաճարի : Տեկորի տաճարին անունը Ս . Երրորդութիւն ըլլալ կը թուի , ըստ արձանագրութեանց : Տեկոր անունը , վանքն ստացած է Տեկոր գետակէն : Իսկ թէ ի՞նչ պէս եղած է որ գետակը Տեկոր կոչուած է : Ցարդ

բացատրուած չէ՝ ատիկա:

ԹԱԳԱՀՈՐԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՍԻՈՐՈՒԹԻՒՆԻՆ

Այս վանքի եկեղեցւոյ պատերուն այլ և այլ
կողմերը երեցած արձանագրութիւնները ցոյց
կուտան, թէ անիկա Բագրատունի թագաւորաց
հովանաւորութիւնը վայելած է: Այլապէս չէր
կրնար ըլլալ արգէն: Ի մէջ այլոց, եկեղեցւոյ ա-
զեղնաձեւ գրանդիններուն վրայ կան անուանց յիշ
շատակութիւնները Կատրանիկէ թագուհին, և
անոր ամուսնոյն, Գագիկ Ա. թագաւորի: Ասոնք
ապահարկ կացուցած են Տեկորը, որ այն ժամա-
նակներ մանաւանդ չէն ու պայծառ վանք մըն էր:
Բագրատունիք նորոգութիւններ ալ կատարած են
Տեկորի վրայ: Բայց, երբ որ Բագրատունեաց
հարստութիւնը կործանեցաւ, Տեկորն ալ ենթար-
կուեցաւ անտէր ու անինամ վիճակի մը:

Գ Ի Ւ Ա Կ Ը

Վանքը շրջապատող փոքրիկ գիւղին անունը
նոյնպէս Տեկոր է: Անոր ցուցագրած ընդհանուր
երեսոյթէն կը դատուի, թէ անիկա, իր հիմնար-
կուած ժամանակները, մէծ գիւղ մը եղած է: Հա-
ւանական կը թուի նաև, թէ անիկա իր վայլուն
դիրքը պահած է մինչեւ Բագրատունեաց թագաւո-
րութեան վախճաննը:

Այս սակաւարնակ անշուք գիւղակին մէջ,
հայերէ զատ կան նաև քանի մը թիւրք աներ:
Տեկորցիք կրթական ու ընկերական տեսակէտով,
ամենախեղճ վիճակ մը կը ներկայացնեն: Ասոնք
կ'ասլրին ծանրաշխատ կեանքով մը: Առ հասա-
րակ հողամշակութեամբ կը պարապին:

ԲԱԳՆԱՅՐ

ԲԱԳԻՆՆԵՐԸ ՔԱՐԱՅՐՆԵՐՈՒ ԽՈՌԸ

Բաղնայր գիւղը կը զտնուի Շիբակ գաւառին
մէջ, Անիի մօտ, զէպի արևմուտք: Անիկա հայոց
կոսադաշտական ժամանակներուն մէջ, շատ ան-
ուանի էր, իր բաղիններով: Աւանդութիւն մը
կ'ըսէ, թէ քարայրաներու խորերը հաստատուած
էին «բաղին»ները: Այս առթիւ նոյն վայրը ան-
ուանուած է «Բաղնայր»: Հիմնագրութիւնը որու-
ձեռամբ, և ո'ր թուականին ըլլալը, չի գիտցուիր:
Իրողութիւնը այն է սակայն, որ այդ երեմնի
համբաւաւոր գիւղը, վազուց ի վեր, լքուած է
հայերէ: Իսկ անոր բաղինները, իրենց քարայր-
ներով միասին, կորսուած են:

ՄԱՅՐ ԼՈՒՍՈՅՆ

Բաղիններն անհետացած են, բայց քրիստոնէ-
ական հին տաճարներու մնացորդները աչքի առջե-
են ցարգ: Խել մը մատուռներ ու եկեղեցիներ կան
փլած, փլփլկած: Ասոնցմէ մէկը, ամենին մէծը և
հոյակապը, որ Հոռոմոս վանքի եկեղեցին ճիշդ

պատկերը կը ներկայացնէ , Ժ . դարու գործ մըն է :
Այս եկեղեցին ալ , Հռոմոսի նման , գիտնական
վարդապետներով լեցուն վանքի մը կը պատկա-
նէր : Զայն կառուցած են Պահաւունի իշխանները ,
ընդ հսկողութեամբ Սմբատ Մագիստրոսի : Նախ
Ս . Սատուածածին , և ապա Մայր Լուսոյ կոչած են
զայն :

Սակայն , ցաւալի է , որ այդ կիսակործան Մայր
Լուսոյն , անտէր ու անտիրական մնալով , այլազ-
գիներէ գրաւուած ու գոմի վերածուած է այլեւ :
Անիկա կը պարունակէ բազմաթիւ արձանագրու-
թիւններ , գանազան յուշարձաններ ու գերեզման-
ներ , որոնք տակաւ կ'ոչնչանան : Եւ ասիկա դար-
մանալի չէ , քանի որ այդ հութիւնները շրջապա-
տողները միայն այլազգիններ են , թիւրքներ , որոնք
հայոցմէ լըուած Բագնայր գիւղին տէր դարձեր
են : Մասնաւոր ուշադրութիւն կը գրաւէ եկեղեց-
ւոյն բակին մէջ գտնուող տապանաքար մը : Ա-
ւանդութեան մը համաձայն , ատիկա վէմն է Գրի-
գոր Լուսաւորչի մարմնէն մասեր պարունակող
գերեզմանի մը : Բայց այս աւանդութեան իրա-
ւամբ համակարծիք չեն պատմաբաններէ ոմանք :
Աւելի հատանական կը թուի , թէ նոյն գերեզմա-
նաքարը , քիչ մը անդին գտնուող Ս . Գրիգոր Լու-
սաւորիչ եկեղեցին բերուած , դրուած է այլտեղ :
Լուսաւորչի նշխարները , անշուշտ , կրնային թաղ-
ուած ըլլալ իր անունը կրող եկեղեցին հովան-
ոյն ներքեւ միայն :

ՀՈՌՈՄՈՍ

Խ Օ Շ Ա. Վ. Ա. Ն Ք

Հոռոմոսի վանքը, Խօշավանք ալ կը կոչուի :
 Առաջին անունը, Հոռոմոս, վանքն ստացած է այն
 օտարազգի կրօնականներէն, որոնք Ռոմանոս կայ-
 սրբէն հաւածուելով, Եկան մինչև Անիի կողմէրը,
 և այդ տեղ հաստատուեցան : Իսկ «Խօշա» անունը
 վանքին վրայ մնացած է այն ժամանակաշրջանէն,
 երբ վրացիք տիրեցին Անիի : «Խօշա»ն ծաղած է
 վրացերէն «խօշուն» բառէն, որ կը նշանակէ
 «զոյգ» : Կ'երևայ թէ այդ «զոյգ» թուական ա-
 նունը կարեւոր դեր մը կատարած է այն ժամանակ-
 ները այդ տեղ, որ զայն յաւերժացնելու համար,
 վանքը յորչործած են «խօշուն», և ապա «խօշա-
 վանք» :

Այս վանքը կը կանուի Շիրակ գաւառի արևմբտո-
 ւան մասին մէջ : Անիէն միայն չորս մզոն հեռու է,
 գէսի հիւսիս արևելք : Անկէ Անին կ'երևայ : Հաս-
 տառուած է Ախուրեանի աջ եզերքին վրայ, Հո-
 ռոմոս զիւղին քով : Կ'աւանդուի, թէ կրօնաւորի
 մը աղօթքով և խաչակնքմամբ ու օրհնութեամբ,
 այս գետին ընթացքը փոխուած, և վանքին դիրքն

աւելի ապահով, առողջապահիկ ու հանգստաւէտ գարձած է: Այդ հրաշքը պատահած է ժի: գարու վերջերը: Խոկ հրաշագործն եղած է Անտօն անուամբ քանական մը: Այս վանքը, ժամանակաւ, ունեցած է պարփապներ: Եւ Բաղրատունեաց անկումէն ու Անիի կործանումէն ետք, հալածուած ու ահարեկած բազմաթիւ հայերու պաշտպան կանդնած է անիկա:

Հոռոմոս հիմնուած է Ի: գարուն: Պատմիչներէ ոմանք թ: և Ժ: գարերուն կը վերագրեն անոր հիմնարկութիւնը: Անիկա, Բաղրատունի թագաւորներու հովանաւորութեան և հոգածութեան ներքե ծաղկած, պայծառացած, և ուսման ու գիտութեան կեղրոնավայր մը գարձած էր: Այդ վանքին մէջ պատրաստուած են բազմաթիւ մատեաններ, զրչագիրներու կողմէ: Այժմ կը պահպանուի վանահօր մը հսկողութեամբ: Բաւական տարածութեամբ սեփական հողեր ունի: Եւ իր բուլոր կալուածներով կը պատկանի կջմիածնի վանքին:

Անի երեք եկեղեցի: Մայր տաճարը, Ս: Յովհաննէս, վերակառուցուած է հիմէն, 1038ին, Բաղրատունի Յովհաննէս Սմբատ թաղաւորէն: Անիկա ցարդ կը մնայ կանդուն, և զրեթէ անվըսթար: Մասսամբ վնասուած է անոր զանդակատունը, որուն կաթողիկէին վրայ սքանչելի քանդակազարդեր կ'երենան: Այս արքայական, հսկայ ու ժառաւոր եկեղեցին հայ ճարտարապետական արուեստի նմոյշներով խիստ հարուստ չէնք մըն է: Անիկա, միենոյն ժամանակ, իր մէջ թէ դուբար,

կը կրէ անհամար գեղեցիկ քանդականկարներ և
արձանագրութիւններ : Տաճարին ինչպէս ներսը,
նոյնպէս դուրսը, մուտքի յառաջամասը, սինա-
զարդ է, և կամարակապ : Ակնապարար, վեհերե-
ւոյթ և հողեղբաւ տեսարան : Մասնաւորապէս
ներսի խորաններուն ու առաստաղներուն նկարնե-
րը, փորագծութիւններն ու ամէն տեսակ զարդա-
րանքները, խիստ ուշազբաւ են : Մարդ ժամերով,
իր աչքերը չի կրնար հեռացնել անոնցմէ : Իսկ
քարաշէն գմբեթի ներքնակողմը, այնպիսի հրա-
շալի քանդակներով դրուագուած է, որ իրօք հիա-
ցական զարմանք մը կը պատճառէ դիտողին :

Եկեղեցին ներքին բաժանմունքներն ալ խոր-
հրաւոր են : Ունի տասնեակներով խորաններ, ո-
րոնք բոլորն ալ պատարագելի են : Գետինը, ամէն
կողմ, կը փոռին եղիսկոպոսներու ու վարդա-
կրեն գեղագիծ խաչքարեր : Եկեղեցւոյն յարակից
պիտոններու գերեզմաններ : Ոմանք իրենց վրայ կը
Տապանատունը և Հարսնետունը, որոնք ունին ե-
րեքական գոներ, նոյնպէս մեծ ուշագրութիւն կը
գրաւեն : Աչքի կիյնայ մանաւանդ Նշխարատունը,
իր արտակարգ կազմով, և ճարտարաքանդակ կա-
մարներով : Անիկան երեք հատ քարաշէն սենեակնե-
րէ բաղկացած է : Աւանդութիւն մը կայ, թէ այս
սենեակներէ առաջինը կը պատկանէր թադաւորին
և իր խորհրդականներուն, որոնք կը հաւաքուէին
այդ տեղ, մէծ զատ մը տեսնելու համար : Երկ-
րորդը երգման վայրն էր : Իսկ երրորդը կը ծառա-
յէր դասուող յանցապարտին համար իրրե առ-
ժամեայ բանատակը :




ԽՈՇԱՎԱՆՔԻ ՏԱՃԱՐԻՆ ՄՈՒՏՔԻ ՅԱԲԱՉԱՄԱՍԼ
Վանքին մասը կազմող միւս երկու եկեղեցիները

կանդնուած են Բաղրատունի Գաղփիկ Ա. էն : Անոնք
կը գտնուին մայր տաճարչն քիչ մը հեռու , զա-
սիթափի մը վարի կողմը , ձորի մը մէջ , ճիշտ
Ախուրեանի եղերքը : Անոնցմէ մէկուն անունը Ս.
Գէորգ , և միւսինը Ս . Մինաս է : Այս վերջինը , որ
Ծաղկափանք ալ կը կոչուի , առաջինէն աւելի
փոքր է : Երկուքն ալ անուխն , գմբեթաւոր , գեղե-
ցիկ շինուածքներ եղած են : Բայց հիմա , փլիլկած
վիճակ մը ունին : Ու շատ ախուր տպաւորութիւն
մը կը թողուն անոնք տեսնողին վրայ : Երբեմնի
այնքան չէն ու պայծառ այդ եկեղեցիներուն աւե-
րակները , անձրեի ժամանակ , և կամ ամբան ցո-
րեկներու կիզիչ տաքուն , նախիրներու ապաստա-
նարան կ'ըլլան : Փլատակակոյտերէ խորառորոտ
դիրքեր սացած գետինները ծածկուած են նաև
... կենդանեաց ազրերով : Դառն հեղութիւն ,
դաստաղարտելի անսրբագործութիւն ... :

ԲԱԴՐԱՏՈՒՆԵԱՅ ՇԵՐԻՄՆԵՐ

Ու այս երկու եկեղեցիներուն , Ս . Գէորգի և
Ս . Մինասի մատուռներուն մէջ թաղուած են Գա-
ղփիկ որդի՝ Սմբատ Յովհաննէս թաղաւորը , ասոր
Եղբայրը՝ Աշոտ , և Հօրեղբայրը՝ Սմբատ Բ . : Մի-
այն թէ այդ մատուռները փլատակներու ներքե-
մնացած են , իրենց մէջ պարունակած արքայա-
կան շիրիմներով :

Ս . Գէորգի հարաւ արեւելան կողմը , եկեղեցւոյ
բակին մէջ կը գտնուի նաև գերեզմանը Աշոտ Ու-
զորմած արքային : Եւ քանի մը քայլ անդին ալ կը
հանդստանայ Խոսրովանոյչ թագուհին : Այս վերջ-



ԿՈՇԱՎԱՆՔԻ Ս. ԳԵՂՐԴ ԵԿԵՂԵՑԻՆ, ԵՒ ԱՇԽ
ՈՂՋՐՄԱԾԻ ՈՒ ԽԱՌԲՎԱՆԱՅԵՐԻ
ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ

նոյն գերեզմանին վէմը , արկղի մը նմանութիւնն անի : Աշոտ ողորմածի շիրխմն ալ կարմրերանդ պորփիւրաքարէ շինուած է : Անիկա չորս աստիւ ճաններ կը կրէ իր վրայ : Վարէն վեր , հետզհետէ կը նեղնայ : Գրեթէ օրօրոցի ձև մը կը պատկերացնէ : Եւ այդ տապան հանգստեանին վրայ փորագրուած է . «ԱՇՈՏ ՈՂՈՐՄԱՆՅ» : Արձանագրութեան մնացեալ մասերն եղծուած և անընթեռնլի դարձած են :

Սմբատ Յովհաննէսի , Աշոտի , և Սմբատ Բ. ի արքայական դամբարանները փլած պատերու հողերուն ու քարերուն ներքե թաղուեր են , դարձեր անտեսանելի : Խոսրովանոյշ թագուհիի գերեզմանին տապանն ալ շատ խեղճուկ երեռյթ մը կը ներկայացնէ : Այս տիսուր իրողութեանց հանդէպ , այցելուն գլխիկոր կը մնայ պահ մը : Բայց անիկա , աւելի մեծ վիշտ մը կը զգայ իր մէջ , երբ մանաւանդ կ'երթայ Աշոտ Ողորմածի շիրմին առջե , զայն կը դիտէ ամէն կողմէն , երկարօրէն , մանրամասնարար , և կը խորհրդածէ , անոր ցուցադրած անփառունակ ընդհանուր վիճակին վրայ : Մեր պատմագիրներէն Ասողիկ կ'ըսէ , թէ Աշոտ Ողորմած բազմաթիւ բարեգործական հաստատութիւններ հիմնելէ , և աղքատները միշտ իրեն սեղանակից ընելէն զատ , իր արքայական հարստութիւնն ալ բոլոր անոնց բաշխեց ետքը : Ու բարի արքայն ինքն ալ մեռաւ աղքատ : Սակայն պէ՞տք էր , որ այս խաղաղասէր , երկրաշէն և ողորմած հողի թագաւորը դատապարտուէր յաւիտեան ննջելու այսպիսի աղքատիկ տապանաւ

քարի մը ներքեւ : Մեր նախնիք չեն խորհած , և կամ
թերեւ չեն կարողացած այդ նուիրական գերեզ-
մանին ընծայել իրական , գործնական , արժանա-
վայիլ յարդանք մը : Բայց նոյնքան , և աւելի մեծ
պատասխանատուութիւն մը ունի ժամանակակից
հայութիւնը , այդ մասին իր ցոյց տուած անտար-
բերութեանը համար : Հարկ է վերջ գնել այդ թե-
րացման յարատեռումին : Եւ տարակոյս չկայ , թէ
առաջին առթիւ , աշխարհ խաղաղելուն , և հայ
ազգը հանգիստ չունչ մը առնելուն , ջանքեր պիտի
թափուին այդ ուզգութեամբ : Զերմագինս գուր-
գուրալու , մեծարելու և փառաշուք յուշարձաննե-
րով զարգարելու ենք գերեզմանները նաև այն քա-
րաֆական ու զինւորական մեծ գէմքերուն , և իշ-
խաններուն ու թագաւորներուն , որոնք մեր ազգին
ու պատմութեան փառքը կազմած են իրենց սրիւ-
րալի քաջութիւններովն ու պանծալի գործերով :
Այս տեսակէտով , առաջին քայլն առած է արդէն
Հայոց Հայրիկը , մեծ դիւցազն Մամիկոնեան
Վարդանի գործակից և քաջ զօրավար Ամատունիի
դամբարանին վրայ գեղեցիկ և խորհրդաւոր ար-
ձան մը կանգնեցնելով , յօշական :

ՀՈՌՈՒՍՈՍԻՆԵՐԸ

Այժմու Հոռոմոսցիները , և կամ Խօշավանք-
ցիները , մօտ 300 հողիէ բաղկացած համայնք մը
կը կազմէն : Ամէնն ալ հայ : Այս հայ գիւղին քովին
է Հոռոմոս փանքին մայր տաճարը , Ս . Յովհան-
նէս : Միւս երկու եկեղեցիները , ինչպէս որ յիշե-
ցինք , կը գտնուին անոր ստորոտները : Այդ բնա-

կատեղին ունի բարձր, անառիկ ու յոյժ գեղեցիկ դիրք մը:

Հոռոմոս գիւղը, անցեալին մէջ, նշանաւոր եւ զած է, համանուն վանքին նման: Իսկ այժմ, անիւ կա, աչքի զարնող ունէ երեոյթ չունի: Տեղացիները իրենց նախնիքներուն նման, բարի և հիւրասէր բնաւորութիւն մը կը կրեն: Ալեքսանդրապօքն Անի գնացողները, հաճելի և անմռանալի հանգիստ մը կ'առնեն այդ գիւղին մէջ: Աւելի ճիշդը գիւղացիները իրենք են, որ ճամբորգին առնել կուտան այդ հանգիստը: Անոնք անցորդը կը դիմաւորեն և զիւղ կը հրաւիրեն: Ու անպայման հիւրը կը պատուեն ճաշով: Կը հրամցնեն սեր, աննըման մածուն, կարագ, ձուազեղ ու թան: Եւ անհնար է ընել ունէ փոխարինութիւն, այդ նահաւագետական բարքով ու վարքով մեծցող շնականներուն: Հոռոմոսցիք կը զբաղին առ հասարակ խանարածութեամբ ու հողագործութեամբ: Տընտեսապէս համեստուկ վիճակ մը ունին: Կը թականնին ալ բարւոքելու մասին ջանքեր կ'ընեն այժմ:

Գիւղին շրջակայքը լեցուն են հնութիւններով: Կան բազմաթիւ քանդակազարդ մէծ խաչքարեր, կիսուկործան յաղթական կամարներ, և փլած կաթողիկէներով իշխանական դամբարաններ: Այս փոքրիկ աւերակներուն քովէն անցնող ճամբորգը, արդէն կը զգայ, թէ մօտեցած է այլև մէծ աւերակներ պարունակող վայրին, Անիի: Եւ բուռն անհամբերութեամբ ու սրտատրոփ, կը փութայ դէպի Անի:

Ա Ն Ի

ԱՊԱՍԻՒՆ ՀԱՌԱՉԱՆՔԸ

«Աչքեր, քուացէք, բալքի թէ էլ բաց
Զի տեսնիք դուք, Անու լուսահողն

օրինած :»

(ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆ)

ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԲ

Անին կը գտնուի Շիբակ զաւառի արևմտեան
կողմերը, Ախուրեան գետի աջ եզերքին վրայ : Ա-
նոր հարաւ արեելեան զին կ'իյնայ Արտատեան
զաշոք : Շուրջը կը պատեն, առաւել կամ նուազ
հեռաւորութեամք, քանի մը կարեոր քաղաքներ .
կարս, Ալիքսանդրապոլ, Երեան և Կաղզուան :
Ամենէն մօալ կարսն է : Գրեթէ քսան մզոն Անիէն :
Եռանկիւնաձե, թերակղզիի մը նմանութիւնն ու-
նեցող Անիի քաղաքամէջը տասնեսօթ արտավա-
րաչոփ տարածութիւն ունի : Տեղին դիրքը, ծովի
մակերեսը թէն բարձր է, մօտաւորապէս 2250
կանգուն : Անի, իր անունը ստացած ըլլալ կը
թուի Անահիտ աստուածուհիէն : Հին աւանդու-

թեան մը համաձայն, Անահիտի մեհեանը կանգնուած էր Անիի մէջ, այս վերջնոյն հիմնաղբութեան նախնական շրջաններուն:

Անիի սպրնաւորութիւնն եղած է Դ. դարէն առաջ: Բայց այս ժամանակ քաղաք մը չէր տակաւին: Առաւելապէս բերդավայրի, ամրոցի համրաւ մը ունէր: Կը կոչուէր «Անի ամրոց»: Անին, Շիրակ գաւառին հետ, Դ. դարուն սկիզբները, Մէծն Տրդատէն նուիրուեցաւ Կամսարականներուն: Բազրատունի տոհմին նախահայրը, Աշոտ Մստիկը, Ը. գարուն վերջերը, Շիրակ գաւառը գնեց Կամսարականներէն: Եւ իր ընտանիքովն ու մարդիկներով հաստատուելով Անիի մէջ, սկսաւ չէնքեր կառուցանել, և բազմաբնակ վայրի մը վերածել զայն: Ժ. գարուն կէսէն ետք, Աշոտ Ողորմած իր թագաւորական աթոռով Երազզաւորէն փոխադրեց Անի: Եւ քաղաքն աւելի մէծցուց ու ամրացուց: Անուէնետե, Ամրատ Բ.ի և Գաղիկ Ա.ի օրերուն մանաւանդ, Անին բոլորովին չէնցաւ ու պայծառացաւ: Ու անիկա զարձաւ աշխարհի ամենավաճառաշահ, մէծ ու գեղեցիկ քաղաքներէն մէկը: Բազրատունեաց հարստութեան գլուխ գործոցն ու փառքո կազմեց: Անոր բնակչութեան թիւր, մինչեւ մէկ միլիոնի հասաւ, կ'ըսեն պատմիչները: Յայտնի է թէ ժողովրդեան ստուարագոյն մէծամասնութիւնը կը բնակէր պարսպապատքագամէջէն դուրս, չընութիւնները, ոյխաւորապէս, պարատներ, գօրանոցներ, ապարանքներ, եկեղեցիներ և հասարակական հաստատութիւններ էին,

առ հասարակ : Միջնաբաղաքը , արևմտեան կողմէն պաշտպանուած է Ծաղկաձոր , կամ Ծաղկոցաձոր կոչուած անդունդով : Արեւելեան կողմը կը գտնուի Գայլիձորը , կամ Գլիձորը : Մեծ խորխորատ մը : Հարաւային դիէն ալ ապահովուած է Ախուրեան գետի խորսունկ ձորով : Մատչելի էր միայն հիւսիսակողմէն , Շիրակի գաշտերէն : Այդուղիութեան վրայ ալ կանդնուած էին հաստատուն , կրկին պարապապատեր և բացուած լայն ու խորախոր խրամատներ :

Եւս սակայն , անոր բնական այդ անառիկ գիրքն ու արուեստական այնքան պատուարները , և ամրութիւնները , օգուտ մը չունեցան : Անին , իր չքնազութեամբ փայլուն , միակ հրապուրիչ մայրաքաղաքն էր ամրողջ Արեւելքի մէջ , այդ ժամանակաշրջաններուն : Ու նախանձայոյզ բազմաթիւ թշնամիներն սկսան զայն հարուածել ու նուաճել : Այդ գժրախսութեան առիթ ընծայողն եղաւ , առաջին անգամ , ներքին երկպառակութիւնը : Գաղպիկ Ա.ի մահէն ետք , անոր երկու որդիները , գահը ժառանգելու համար , իրարու դէմ ելան : Վըրացիք այս ներքին կոփուէն օգտուելով , 1021 թուին , պաշարեցին հայոց մեծահռչակ մայրաքաղաքը : Բայց անոնք ևս մզուեցան : Անկէ գրեթէ 20 տարի ետք , յունաց Միքայէլ կայսրը , 100,000 զօրքով բանակ մը զրկեց Անիի վրայ : Վահրամ Պահլաւունի քաջ զօրավարը , 30,000 հետեւակ և 20,000 հեծեալ զօրքերով , հերոսական դիմագրութիւն մը բրաւ և փախցուց յոյները : Անիի պարիսպներուն առջև տեղի ունեցող այս

պատերազմը նշանաւոր է պատմութեան մէջ: Սա-
կայն, քիչ ժամանակ ետք, Յոյները ուզեցին ի-
րենց պարտութեան վրէժը լուծել հայերէ: Եւ
խոյացան Անիի վրայ: Նոյնը ըրբն, միաժամա-
նակ, սպարսիկները, յունաց գրգմամբ: Հայերը,
գարձեալ, կրցան պաշտպաննել Անին: Բայց յոյ-
ները, վերսալին, յարձակեցան Անիի վրայ, 1046-
ին: Եւ այս անդամ՝, տէր գարձան Անիին ու Շիրակ
գաւառին: Հարկ է ըսել, թէ անոնք իրենց նպա-
տակին հասան՝ խարէական միջոցաւ մը: Մոնո-
մախոս կայսրը, հայոց բարեկամ ձևանալով, Գա-
գիկ Բ. թագաւորը հրաւիրեց Կոստանդնուպոլիս:
Եւ պահանջեց անկէ, որ Անին իրեն յանձնէ: Երի-
տասարդ արքան մերժեց եղած պահանջը: Այն
առեն Մոնոմախոս զայն Մարմարայի կզզիները
աքսորեց: Միւս կողմէն Պետրոս Գետադարձ կա-
թողիկոսի տկար կամքէն և փառամոլ Վեստ Մար-
գիսի գաւաճանական միասումներէն օկտոեկլով,
սաւացաւ Անիի գոներուն բանալիները: Միւսոյն
առեն, յոյները բնաջինջ ըրին Բագրատունի ար-
քայական տոհմին արու անդամները, դաւադրու-
րէն սպաննելով և թունաւորելով զանոնք:

Բայց, յոյները երկար ժամանակ չի կրցին վա-
յելէլ իրենց խարէութեան պառողը: Թաթարները,
քանիցս, արշաւեցին Անիի վրայ: Տուղրիլ, Արի-
ասլան, Ճինկիղիան և Ճէրալէտախն, իրենց աշ-
խարհաւեր դերերը կատարեցին: Ահաւոր բոնա-
պետները սոսկալի կոսորածներ ըրին Անիի մէջ:
Քաղաքին ստորոտն հոսող Ախուրեան գետի ջր-
ըերը, արիւնով ներկուեցան: Այրուեցան ու քան-

դուեցան բազմաթիւ հոյակապ շէնքեր, որոնց փը-
լատակներուն ներքեւ նաև թաղուեցան անհամար
զոհեր : Թաթարներէն զատ, պարսիկներն ու վը-
րացիք եռ, զարձեալ, և փոխ ընդ փոխ, յարձա-
կումներ գործեցին Անիի վրայ : Իսկ հայերը,
մերթ յաղթող հանդիսանալով, Անին պահպանե-
ցին : Անգամ մը, 1126 թուին, պարսիկները ճիշդ
տարի մը Անին պաշարելով, կոփւ մղեցին հայոց
դէմ : Սոյն երկարատև պատերազմի միջոցին, Ա-
նեցի մարտիկ հայուհիի մը հերոսական գործու-
նէութեան գրուագները կը յիշատակուին պատ-
մութեան մէջ : Այդ հայ ժամ ա'Արքը Տիկին Ա-
ծեմնիկն է : Սա՝ Անիի պարիսպներուն վրայ կանգ-
նած, կուրծքը դէմ տալով թնամւոյն արձակած
նետերուն, քաջարար մարտնչած, և հայ զինուր-
ներուն ալ կորով ներչնչած է : Վրացիք, 1174ին,
վերստին, մեծ ուժով, եկան Անիի վրայ : Եւ գրա-
ւեցին զայն : Վրացոց տիրապետութեան շրջաննե-
րուն Սոլասալար իշխանները, որոնք գրեթէ փո-
խարքայի պաշտօն կը վարէին, լաւ պաշտպաններ
եղան հայոց հայրենեաց : Իրենց անոնը, որ կը
նշանակէ սպայից սաղար կամ սալար, այն է զօ-
րավար, զօրագլուխ, արժանապէս արդարացու-
ցին : Այդ իշխանապետները, մասնաւորապէս Ա-
նիի վրայ մեծ գուրգուրանք ունեցան : Ամէն զնով
դիմագրեցին մահմետական բռնականներու յար-
ձակումներուն : Եւ Անին միշտ կարգի բերելու, և
զայն վերստին շէն ու պայծառ վիճակի մը հաս-
ցընելու մասին, ամէն հնարաւոր ջանք թափեցին :
Բայց, Զարմաղանի մուտքը Անիէն ներս, 1239ին,

մասսամբ վերաշինուած Անին անդամ մըն ալ ցընցեց հիմէն։ Զարդող, քանդող մօնկօլը, աչքի իյնող տներն ու եկեղեցիները աւերեց, զանոնք կողապտելէ ետք։ Խոկ ձեռքն անցած բնակիչներէն տղամարդիկը կոստրեց բոլոր և կիներն ու մանուկները վարեց գերի։ Անիէ ետք, այլևս տկարացած ու ինկած Անին, նորէն ոտից կոփան եղաւ պարսիկներէն ու Լէնկթիմուր չն։ Այս վերջնոյն կողմէ Անիի տրուած զարհուրելի հարուածը, անագարմանելի եղաւ բոլորովին։

Մինչ այս, մինչ այն, վերապրող Անիցիներու մեծ մասը, թշնամական նոր յարձակմանց ենթարկուելու ահէն չուարած, և տեղի ունեցող երկրաշարժներու պատճառած աւերներէն յուսահատ, զաղթականութեան ցուպը ձեռք առած էր արդէն։ Ճւ այսպէս, Անիցիք, ցրուելով հետզհետէ, ուղղուեցան դէպի Աքսէրայ, Խրիմ, Լեհաստան, և այլ կողմէր։ Պարսիկները, Ժէ. զարուն վերջերը, տէր զարձան Անիի։ Բայց 1820ին, Խ. Արովեանի ներկայացուցած ծանօթ հերոսը, Ազատին, իր 300 ընկերներով, կուուեցաւ պարսկաց դէմ, և զանոնք հալածեց Անիէն։ Միայն թէ Հայրենասէր դիւցազունը յետոյ ակամայ թողուց Անին, վասնդի հայերը այնուհետեւ այլևս չուզեցին բնակիլ այն տեղ։ Այդ միջոցներուն, Երիզացի վարդապետի մը Անիի վրայ կարգացած անէծքները, ահարեկածէին տեղույն հայ բնակիչները։ Այս խեղճերը այնպէս կը հաւատային, որ եթէ գետ Անիի մէջ մհային, իրենց գլխուն նոր մեծ աղէտներ պիտի հասնէին։ Հուսկ ապա, Անին թիւրքերու կողմէ գրաւ-


ուեցաւ, և արուեցաւ Պաթուն Օղու կոչուած
քիւրս ցեղազետի մը, մինչև 1877 թուականը:
Այդ միջոցին էր որ տեղի ունեցաւ Ռուսեթիւրք
պատերազմը: Եւ, ինչպէս յայտնի է, ոսւսահայ
զինւորականութեան տարած յաղթութեամբը, ա-
ւերակ Անին, Կարսով միասին, թիւրքերու ձեռ-
քէն ելաւ և պատկանեցաւ ուսւ տէրութեան:

«Անին Շէն, ԱՇԽԱԲՀԱՇՍ ԱԽԵԲ»

Եսպէս ուրեմն, իր հազարաւոր եկեղեցինե-
րով, հսկայ պալատներով, բարձր աշտարակնե-
րով ու ամրակուս պարփազներով զարդարուն քա-
զաքը, հիմա կը ներկայացնէ սրուաճմիկ պատ-
կեր մը: Այս ու այն կողմ հազիւ կ'երեան երեմն,
անկործան մնացած և կամ կիսափուլ վիճակ մը
ունեցող շէնքեր: Իսկ բրգանման վիակոյտերը ա-
մենուրեք: Հանգած աշխարհ մը: Գերեզմանը լիու-
նարերձ հսկայի մը, որ գեռ երէկ կենզանի էր:
«Անին Շէն, աշխարհս աւեր,
Անին աւեր, աշխարհս Շէն::»

Ասիկա, մինչեւ հիմա յիշուող ժողովրդական ա-
ռած մըն է, որ ցոյց կուտայ, թէ Անիի ճոխու-
թեան, մէծութեան և փառքի մասին ինչ գաղա-
փար ունէին այն ժամանակուան հայերը: Այսին-
քըն, երբ որ Անին շէն էր, աշխարհս անոր քով
կ'երեար աւերակ մը: Իսկ երբ որ Անին աւերե-
ցաւ, աշխարհ անոր քով շէն կերպարանք մը ըս-
տացաւ: Արեգակը խաւարելուն, աստղերն սկսան
երեալ, փայլիլ: Եւ ատկաւին մասսամբ կանգուն
մնացող յիշատակարանները, արդարե, կը հաս-

ԱՆԻՒ ԱՆԵՐԱԿԱՅ ԲԵՐՀԱՆՈՒՐ ՏԵՍԱՐԱՆԸ



տատեն ժողովուրդին ունեցած այդ ո՛չ-չափաշահանցեալ և արժան ու իրաւ զնահատումը Անիկ ժամին :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ


Անիկ աւերակ և կիսով կամ մասամբ կործանուած բոլոր յիշատակարանները մանրամասնորէն դիտելու, ուսումնասիրելու և անոնց բազմակողմանի արժէքը վերլուծելու համար, շատ երկար ժամանակ պէտք է : Նկարագրութիւններով և քննարանութիւններով հատորներ կարելի է լիցնել : Բայց մէնք, միայն ընդհանուր ակնարկ մը պիտի ձգենք ամէն կողմ : Եւ պարզ գաղափար մը, համտուս ծանօթութիւն մը պիտի տանք տաստանոր, կործանուած քաղաքին համայնապատկերը կէտկիտող զլլաւոր շինութեանց մնացորդներուն ու յիշատակելի վայրերուն վրայ : Լաւ է սակայն, և հարկ անհրաժեշտ, որ ամէն մէկ հայ իր կեանքին մէջ ջանայ գոնէ անգամ մը տեսնել յաւերժապանձ Անին : Ազգային ընդհանուր աշխարհահայցողութիւնն աւելի ընդլայնող նոր հորիզոններ և անսահման ոլորտներ պիտի բացուին անոր մտքին ու զգացումներուն առջեւ :

Այժմ, ուրեմն, քիչ մը յուզումնիս զսպենք, սըստերնիս ամբացնենք, և չըջինք պահ մը այդ աւերակ հնութիւններուն մէջ :

Պարիսպները

Առաջին անգամ, Անիկ պարիսպներուն հիմը դրած է Աշոտ Ողորմած : Սմբատ Բ., բրգաւոր

սպարիսապներու նոր շարքով մը , քաղաքն աւելի
ամբացուցած է : Այս նոր սպարիսապները թուով վեց
հատ են : Անոնք թէկ կառուցուած են առանձին



ՊԱՐԻՍԱՊՆԵՐԸ


առանձին, բայց ճարտարօրէն իրարու միացած մը
մը ունին : Անոնց ներքին և արտաքին մուտքերը՝
վարպետութեամբ, իրարմէ հետու և տարրեր
ուղղութիւններու վրայ շինուած են : Այս ճարտա-
րապետութեան նպաստակն այն եղած է, որ երբ
թշնամին առաջին պարխասպէն ներս մտնէ, երկրոր-
դին արգելքին զէմ զանէ ինքպինք : Տերդերուն ու
պարփառներուն կատարները ատամնաւոր ճեմ մը կը
կրեն : Տեղ տեղ փլած : Անոնք, երեսյթով, բաւա-
կան նմանութիւն ունին Պոլսոյ բիւզանդական պա-
րփառներուն ու բերդերուն : Բայց Անիի պատերը,
անհամեմատօրէն խոչոր քարերով, և աւելի նուրբ
արուեստով մը կանոնուած են, քան Բիւզանդեան-
ները, որոնք շատ լայնանիստ ու հաստ, և խիստ
կոշտ են :

Եւ Անիի ամբութեանց այս շինուածքներուն առ-
ջե, մարդ ապշանքի կը մասնուի : Ի՞նչպէս այդ
ահապին, հսկայ քարերը իրարու վրայ զնելով,
կատարած են տիտանիան աշխատութիւն մը այն-
պիսի ժամանակի մը մէջ, երբ ո՛չ չողիի ոյժ և ոչ
ալ կատարելագործուած մեքենաներ գոյութիւն
ունեն : Դրսէն ու ներսէն, վերէն մինչեւ վար,
ի՞նչ միասպազ պլուկութիւն : Տեսնողը կը կար-
ծէ, թէ անոնք իրենց ամրոցը երկայնութեամբն
ու բարձրութեամբը, միակուուր քարէ մը շինուած
են : Սակայն, յարկերուն կամարներն աւելի հե-
տարքքրական և աւշադրաւ են : Փափուկ -կազմո-
ւածք, տոկուն բաղադրութիւն, ու ճարտարահիւս
զարձուածքներ : Պատկեր գասական : Արդարէ,
եւրոպացի ճարտարապէտներ, Աթէնքի Ակրօթօլի-

սին և Եղիպտոսի բուրգերուն հաւասարաշամփ կարեսութիւն կ'ընծայեն Անիի այս պարսպաշարքերուն։ Աւ մ'էծապէս կը զնահատեն նաև ասոնց արուեստադիտական արժէքը։

Բերդարութեր

Անին, ըստ պատմութեան, ունէր քառսուուն



ԴՐԻՒՆԻ ԴՐԻՒՅԻ

զոներ։ Եւ այդ զոներու գլխաւորներէն ոմանք,
տակաւին կը մնան նոյնութեամք, կանգուն։ Ա-

նոնք պահած են նաև իրենց անունները։ Դոները շինուած են պարխսպներուն մէջ տեղերը։ Անոնց փեղկերը հաստատուն էին, կերտուած անփուտ փայտէ և երկաթէ։ Այս դռները որքան վսեմ ու նսեմ ելքերու և մուտքերու հանդիսանես եղած են։ Մերթ վարդերով ու փառապսակներով զարդարուած, և մերթ ալ արեամբ ներկուած։ Դուինի և Կարսի բաց դռները, յիշատակներու աշխարհներ կը բանան գիտողին առջեւ։ Իսկ Աւագ դուռը, Անիի մեծագոյն մուտքը, վեհատեսիլ ու խորհըրդ




ԱԽԱԳ ԴՐԽԹԸ

դաւոր ալ երևոյթ մը ունի: Անոր ներքին կողմի
պատերուն բարձանց վրայ քանդակուած արձա-
նագրութիւնները ցարդ կը մնան անազարտ: Ա-
սոնց մէջ կը տեսնուի պատմական խաչքար մը,
վրան ալ փորագծուած Բագրատունեաց արքայա-
կան տոհմին խորհրդանշանը կազմող առիւծը, վե-
հափառ երևոյթով:

Կաթողիկէն

Աւերակ Անիի գլութէ միակ՝ ամբողջապէս
կանգուն մնացորդն է այս կաթողիկէ մայր Եկեղի-
ղեցին: Քանի մը տարիէ ի վեր անոր մէջ ժամեր-
գութիւն կը կատարուի, վանահայր Միքայէլ
Վարդապետի միջոցաւ: Տաճարն ունի հաստատուն
կազմ, փառապանծ դիրք ու մեծասքանչ ճարտա-
րապետութիւն: Օտարներն իսկ չեն կրնար զսպել
իրենց հիացումը անոր հանդէպ: Հիմնադիրն է
Սմբատ թաղաւոր: Շինութիւնը աւարտողը՝ Գա-
գիկ Ա. ի ամուսինը, Կատարանդէ թագուհին: Կա-
ռուցումը տեսած է 21 տարի: Աւարտած՝ 1001
թուին: Ճարտարապետն եղած է մեծատաղանդ
հայ մը, Տրդատ անուամբ: Մականունը անյայտ:
Այս անձին համար կը սուի, թէ Բիւզանդիւնի
կայսրէն կ. Պոլիս հրաւիրուելով, տեղւոյն հրո-
շականոր Ս. Սօֆիա մայր Եկեղեցիին գմբեթը վե-
րաշնած է: Անիի սոյն կաթողիկէ Եկեղեցւոյն
գմբեթը վեհասուած է: Բայց չէնքին ամբողջու-
թիւնը անվթար կը մնայ: Միայն պատերուն վր-
այ, տեղ տեղ, փոքրիկ ճեղքուածներ ու քան-
դուածքներ կը նշմարուին:

Մուտքերու կողմանց պատերուն դրսի ճակատնե
րը կը բարձրանան բրգաձև դիրքով։ Բիշ վարը,
կը տեսնուի չնորհալիօրէն երկարաձգուած կլոր



ԿԱՐՈՒՊԱԿ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

պատուհանը: Աւելի վարը կը գտնուին սիւնաձեւ չըջանակները, որոնք կը հասնին մինչեւ գետին: Այս չըջանակաց երկու կողման զոյլ մասնարաժանումներու կատարները բոլորակածիւ դարձըւածքներ ունին: Իսկ մէջտեղինը, իր վրայ, միւսներէն աւելի բարձր, քառակուսի յաւելուած մը կը կրէ: Շըջանակներուն մէջ աեղերը, բացուածն, վերէն գէտի վար երկարով, երեք պատուհաններ: Մէջ աեղի պատուհանը, քովիններէն աւելի մէծ է: Ամէն կողմ կ'երեան գեղեցիկ քանդակներ ու զարդագծեր: Տաճարին արտաքինը, իր ընդհանուր գծերով ու դիրքով, աչաց կ'ընծայէ ո՛չ միայն աննմանօրէն ներդաշնակ, այլ նաև յորժ պատկառելի ու վեհատեսիլ երեսթ մը:

Ներսը, դրսէն աւելի մէծ պարզութիւն մը կը ամրէ, կարելի է ըսել: Եւ այժմ ալ արգէն բոլորովին լերկ ու մերկ վիճակ մը ունի: Բայց իր այդ պարզութեամբն ու մերկութեամբը հանդերձ, կը ներկայացնէ անզուգական կերպով ակնասպարար և ամէն գեղեցիութենէ գերիվեր տեսարան մէ: Մարդ որ կողմ որ գառնայ, հոն կը նշմարէ արքայական չուք մը, վեհափառութիւն մը: Եւ միաթէ այլ կերպ կրնա՞ր շինուած ըլլաւ այս տաճարը, որ մայրն էր Անիի հազարումէկ նկեղեցիներուն, և որուն մէջ կ'երթային ազօթելու երկրին վեհապետներն ու վեհապետուհիները: Երեք ընդարձակ մասերէ բաղկացած է այս տաճարի ներքնակողմը: Ունի, հայկական բոլոր հին եկեղեցիներուն նման, երեք դաներ: Հիմա գործածական է միայն արևմտակողմեանը, մայր գուոը: Գե-


տինը յատակուած է մեծադիր և սրբատաշ քարե-
րով։ Եկեղեցւոյ բոլոր բարձրաբերձ, գեղադիր
սիւներուն վրայ գարձող կամարներուն ձևերը,
չափագիտական ու արուեստագիտական տեսակէ-
տով, զարմանալիօրէն ինքնատիպ երեոյթ մը ու-
նին։ Ատոնց նմանը, ճիշդ օրինակը, անկարելի է
գտնել ուրիշ տեղ։ Քանդակներ և նկարներ ևս ի-
րենց կարգին, կը պատկերացնեն առանձնայատուկ
գեղեցիկ արուեստ մը, թէև անոնք այս կամ այն
չափով ըլլան աւերուած, եղծուած։

Անիի կաթողիկէ մայր եկեղեցին, ներքուստ թէ
արտաքուստ, իրօք, գեղարուեստական հրաշալիք
մըն է։ Հայ կրօնասիրութիւնը, հանճարը, ճա-
շակը և արքայական առատաձննութիւնը միա-
նալով, ջանացած են ամէն մասսամբ գեղահրա-
պոյր, փառաւոր կացուցանել զայն։ Տասնեակ
դարեր անցած են անոր հիմնարկութենին ի վեր։
Անիկա կրած է անհամար և բազմատեսակ հար-
ուածներ։ Բայց և այնպէս, անիկա գեռ կը մնայ
կանգուն, անկործան, միշտ նոր փառազստ մը
աւելցնելով յաւէտ ասլրող հայութեան զլխուն։ Եւ
սակայն, հայութիւնն ալ պէտք չէ՛ որ անտես առ-
նէ իրեն փառք ու պարձանք բերող այդ հիմնար-
կութեան նորոգման կարօտ վիճակը, որ այլև
խիստ զգալի գարձած է։ Արդարեւ, կանոնաւոր
նորոգութիւն մը գեռ շատ երկար ժամանակի մը
համար պիտի ապահովէր գոյութիւնը այդ փա-
ռակերտ յիշատակարանին, որուն հիմը ամուր է,
հաստատուն։ Այդ գործին յետաձգումը, ուեէ կեր-
պով, պիտի չի կրնայ արդարանալ։

Այս տաճարը իր վրայ կը կրէ նաև բազմաթիւ
արձանագրութիւններ, որոնցմէ ոմանք լոյս կը
սփռեն ոչ միայն Անիի, այլ նոյն խոկ հայոց ընդ-
հանուր պատմութեան վրայ: Այսպէս, Կ. Յ.
Բասմաջեան, տաճարին պատերուն վրայ գտած է
արձանագիր յիշատակարան մը, որ կարեոր յայտ-
նութիւն մը կ'ընէ: Բատ այդ արձանագրութեան,
հայերը քրիստոնէութիւնն ընդունած են պաշտօ-
նապէս՝ 294 թուին: Անշուշտ խորին ուշադրու-
թեան և ուսումնասիրութեան արժանի է այս
պատմական կէտը:

Առաքելոցը

Եինել տուած են Պահլաւունի իշխանները:
Նախորդէն աւելի աւերուն վիճակ մը կը ներկա-



Ա. Ա. Բ. Ե. Ա. Յ. Հ.


յացնէ : Ներս մտնելու համար քիչ մը զօրեղ սիրտ
ունենալ պէտք է : Շէնքը կանգնուած է ձարսա-
րապետական գեղեցիկ ոճով մը : Գմբեթը տափակ
է : Անոր պատերուն վրայ կ'երեւան այնպիսի եր-
կարածիք քանդակապարպէր , որոնք ուղղակի ըս-
քանչանք կը պատճառեն դիսողին : Անիկա կը կրէ
նաև բազմաթիւ յիշատակադրութիւններ : Եպիս-
կոսպոսական աթոռ կը համարուի այս իշխանական
եկեղեցին :

Ս . Փրկիչ

Գեղեցիկ շինուածք : Բազմանկիւնաւոր , բու-
լորշիածն : Աւերակ էր , բայց վերջերս նորոգու-
թիւն մը կրեց : Ինքնատիպ ճարտարապետական
ձեռով մը շինուած է : Կը գտնուի Գլիճորի զառի-
վերին գաղաթը : Ներսի որմանկարներէն ոմանք
գեռ անաղարտ կը մնան , իրենց գծերով ու գոյ-
ներով : Աւշազրաւ է այս պատկերներէն մէկը , որ
նկարուած է սեղանին աջ կողմի բարձունքը : Պատ-
կերը կը ներկայացնէ Փրկիչը , բնական մհծու-
թեամբ , որուն ասջի , ողորմանթիւն հայցելու
զիրքով ծնրազրած է նոյն ինքը , նկարիչը , Սար-
դիս Փառչկան : Այս եկեղեցին կառուցուած է ԺԱ.
դարուն , արդեամբ Ասլլզարիպ Մարզպանին :


Ապուղամբենց

Փոքրիկ , բայց գողարիկ : Դժուարաւ այցելե-
լի : Զայն շինել տուած է Պահաւունի Գրիգոր իշ-
խանը : Անիկա հաստատուած է Ծաղկաձորի բար-
ձանց վրայ : Ազօթատան բուն անունն է Ս . Գրի-
գոր : Ապուղամբենց կոչուած է յետոյ անիկա ,



Ա. ՓՐԿԻՉ

դանազանուելու համար Ս. Գրիգոր անունը կրող
ուրիշ եկեղեցիներէ : Զել կլոր է : Անոր հայկական
ոճով շինուած կաթողիկէն, դեռ ընկճուելու և
խսպառ կործանուելու միտում ցոյց չի տար : Ներ-




ԱՊՈՒԴԱՄՄԵՆՑ

որ և դուրսը կը նշմարուին չատ մը քանդակա-
նկարներ ու արձանագրութիւններ։ Այս հրաշա-
կերտ տաճարիկը ժամանակակից է Կաթողիկէ
ժայր եկեղեցին, և ձեռակերտը մեծաքանքար
Տրդատ ճարտարապետին։

ԲԵԼՍԵՆԸՐ

Զոյզ մը գեղաշէն մատուռներէ կը բաղկանայ
Բելինց վանքը։ Կը զանուի բարձրագիր վայրի մը



ԲԵԼՍԵՆԸՐ


վրայ։ Ախուրեան գետը անոր զառիվայրին առ-
ջնէն կ'անցնի։ Պարսպապատ եղած է։ Բայց յի-
տոյ քանդուեր են անոր սպարիսպները։ Մատու-

ներն ալ, մէկը միւսէն տարբեր ձևով կառուցած ուած, կիսափուլ վիճակ մը ունին: Դիւցազնական պատմուածք մը հիւսուած է այս վանքին անուան չուրջ: Անիի անկման մէկ շրջանին, ԺԱ. գարու վերջերը, մարախէ և երաշտէ մեծ սով յառաջ եւ կած էր Շիրակի և Անիի մէջ: Անիի փողոցներուն մէջը, հաղարաւորներ, սովամահ ինկած, կը մը նային անթաղ: Ճիշդ այդ ատեն է, որ Բեխ մականուամբ քաջ հայ մը երևան կուգայ Անիի մէջ, և զեց հաղար մեռեալ կը թաղէ: Վանքը նուիրուած է այդ հակայ ուժով ու սրտով մարդուն անուան ու գործունէութեան յիշատակին:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ

Նկաբազարդ ալ կը կոչուի այս հոյաշէն եկեղեցին: Կաթողիկէ տաճարէն ետք, ամենէն աւելի մխիթարական վիճակ մը ունի ասիկա, համեմատարար միւսներուն: Կարեիփ է զայն այցելել աներկիւղ, և ներսը մնալ ընդ երկար: Արդէն, գեռ մինչեւ վերջին ժամանակներս, անոր մէջ ժամերգութիւն կը կատարուէր: Անիկա չինուած է 1215 թուին, արդեամբ Հաննինց Տիղրան Իշխանին: Դրսի կողմը յոյժ աշքառու քանդականկարներ կան: Խոկ ներսը, պատերուն վրայ, ամէն կողմ, պարապ անկիւն մը չի թողուելու պայմանաւ, նըշկարներ գծուած են: Բոլորն ալ իւղաներկ, և գոյնը զգույն: Ասկէ ստացած է անիկա, իր «նկարագարդ» անունը:

Նկարները կը ներկայացնեն, գլխաւորարար, եկեղեցւոյն անուան տիրոջ, Գրիգոր Լուսաւորչի



Արքական լուսաւորիչ

կրած չարչարանքները : Պատկերներուն վրայ ,
տեղ տեղ կը նկատուինյունարէն ու վրացերէն ար-
ձանագրութիւններ : Տիտուր յիշատակները յունաց
և վրացոց տիրապետութեանց : Եկեղեցիին ճար-
տարապետական ձեն ալ , ետքը փոփոխութիւն
կրած է : Նոյն իսկ , հակառակ հայկական սովո-
րութեան , սեղանին առջև թաղուած են մեռեալ-
ներ : Եւ այս գերեզմաններուն վրայ կան օտար
լեզուաւ զամբանականներ կրող տապանաքարեր :
Մոնկոլ , պարսիկ և թիւրք մոլեուանդ խուժաններն
ալ , իրենց կարգին , թողած են վաստ յիշատակները
այս բազմաչարչար եկեղեցիին մէջ : Պատկերները ,
առ հասարակ , ծակծկուած ու պատառուած են
հրադէններու գնդակներով և կամ սուրերով : Այդ
այլանդակիչ հարուածներն ուղղուած են , մասնա-
ւորապէս նկարներու դէմքերուն ու աչքերուն :

Վիմափոր աղօթ ատներ

Ասոնց թիւր բաւական շատ է : Անոնք կը զըտ-
նուին առ հասարակ քաղաքին շուրջ բոլորը , ամէն
կողմ , և ամէն ուղղութեան վրայ : Միակառուր
ժայռերէ շինուած են ամէնն ալ : Այս ժայռերը ,
Անիի շնչքերուն համար զործածուած քարերուն
պէս , հրարխային ծնունդ ունին , և իրարժէ կը
տարրերին իրենց գոյներով ու կարծրութեան աս-
տիճանով : Ի՞նչ առասպեկտական ջանքեր թափուած
են , դոյացնելու համար այդ ժայռէ եկեղեցիները :
Կ'արժէ վայրկեան մը խորհիլ այդ մասին : Գա-
ւիթ , դաս , բեմ , խորան , և ամէն ինչ , նոյն ժայ-
ռէն տաշուած , կերտուած են : Այս վիմափոր ա-

զօթատներուն մէջ կան այնպիսինները, որոնք հաշ
րիւրաւոր ժողովուրդ պարունակելու չափ ընդարձակ են :



ՀԱՎԻՒԽՆ ԺԱՄԸ

Հովիսին ժամը

Անիի պարիստներէն դուրս , քիչ մը անդին կը գտնուի այս եկեղեցին : Անիկա Անիի պատմութեան հետ կապուած է իր շինութեան պարագաներով : Հիմա , յոյժ աւերակ վիճակ մը կը ներկայացնէ : Այցելուն հետաքրքրութեամբ կը մօնենայ այդ կզզիացած դիրք մը ցուցադրող ժամուն , իր մտքին մէջ ունենալով անոր ինքնատիպ յիշատակը : Հայկական արժանապատռութեան զօրեղ զգացման , և անձնական հոգաբա եսի փայլուն պացոյց մը անոր դոյցութիւնը : Բատ աւանդութեան , զայն կառուցանել տուողն եղած է հարուստ հովիւ մը : Սակայն , ինքզինք ազքատ ձեացնող կծծի մտրդ մըն էր այս հարուստ հովիւը : Անգամ մը , չի գիտացուիր ինչ պարագայի րերմամբ , քաղաքին արքայական , դագկաչէն Ս . Գրիգոր եկեղեցին կը մերժուի ներս ընդունուիլ անոր կինը : Իր կնոջ հանդէպ ցոյց արուած այս ընթացքէն ծանր զիրաւորանք մը կը գգայ հովիւը : Եւ ազահութիւնը ձգելով մէկ կողմ , կը շինէ իր բնաանիքին համար առանձնայատուկ եկեղեցի մը , գեղեցիկ ներքինով ու արտաքինով :

Հազար ու մէկ

Եւ հովիւի շինել տուածով , Անիի եկեղեցեաց թիւը կը յանդի հազար ու մէկի : Այս թիւի ստուգութեան մտսին վկայած էն Մատթէոս Ռւոհայիշի և ուրիշ ազգային պատմագիրներ : Բայց , ա-

ռանց այդ պատմաբաններու բնձայած Հաւաստումներուն ալ, նոյն իսկ այժմ, դրական վաստեր կան հազար ու մէկի աւանդութիւնը ճիշդ ըւլալու մասին։ Զոր օրինակ, եթէ աւերակ քաղաքին ու անոր հետ կապ ունեցող չըջակայ վայրերու ցոյցաղբած երկոյթները միայն նկատի առնուին ու շաղրատթեամբ, շատ գիրին պիտի ըլլայ եզրակացնելը, թէ արգարե Անի կը պարունակէր հազար ու մէկ եկեղեցի։ Երկրագնդիս ոչ մէկ կողմը, և ուեկ վայրի մը մէջ, երբէք տեսնուած չէ եկեղեցիներու այդքան բազմախիտ շատութիւն, որքան յԱնի։ Քաղաքին մէջ և անոր չուրջը, նայուածք որ կողմ որ կարձնս, աւելի շատ կո նըկառան եկեղեցիներու աւերակներ, քան թէ այլ չինութիւններ։ Մէջ ակացին երկած բազմաթիւ աւերաւ ազօթատներէն զատ, զորս այցերի, և բոյոր մի առ մի յիշառակին անկարելի է, ևսն աւելի շատ ջատեր, որոնք թաղուած են Հոգերուն ու փրակոյտերուն ներքի։

Տարակոյս չկայ, թէ այս հազար ու մէկ թիւն մէջ կո բավանդակուին մին թէ պզոփի, և զօնազան ձեւեր կրոգ եկեղեցիներու, ինչպէս նաև մտառուներու։ Անեցի ժողովուրուն քիչ թէ շատ հարցութեան տէր եղողներն ունին իրենց ոնսաներին ու դերուաստանին յատակ ազօթատներ։ Հաւայս իշխաններն ու թագուարներու, որոնց իւրաքանչիւրո, երեւմն, մէկէ աւելի եկեղեցիներ չինի տուած է։ Հրէութենէ քրիստոնէութեան դարձող Բառոստունիք շատ եկեղեցակրէին։ Եւ անոնց ու Անիի գոյութեան ամբողջ ժամանակարկնթաշ-

քըն Եղաւ Ակնդեցաշինութեան շրջան մը :

Թիտարան

Կործանուած ուրիշ հսկայ աշտարակէ մը քիչ
անդին կը գանուի զիտարանը, որ դարդ կանգուն
կը մնայ ամբողջովին : Անոր վարի ժասը քիչ մը
վնասուած է : Մեծ ու պղտիկ ծակնը դոյլացած են
վրան : Իսկ կատարը, որ կը կրէր առիւծ մը և
արեի նմանութիւն ունեցող զէմք մը, վլած է բու-
լորովին :

Այս բարձրարերձ աշտարակը կառուցուած է ու
ու կարմիր քարերով : Հաստատուն ու գեղեցիկ
շինուածք : Կարծէք թէ վարպետ նկարիչ մը եղած
է, գունաւոր քարերը զասաւորել տուող ճարտա-
րապետը : Աշտարակն անկիւնաւոր է : Հաստուա-
ծածն կողեր ունի : Անիկա Անիի զիտարանն եղած
է : Այս է ըլջող պայոցը, ու տիրող ընդհանուր
կարծիքը : Հաւանական է : Ինքն ալ բարձր, իր
տեղին զիրքն ալ : Հարիւր աստիճաններէ բաղկա-
ցած, պատուակածն, քարէ սանդուխ մը ունի մէ-
ջը : Անշուշտ, քիչ մը ղժուարութեամբ կելլուի
վեր : Բայց վեր բարձրացողը, բնաւ չի զղջար, իր
կրած յողնութեանը համար : Աշտարակին զլիէն
կ'երեւան ո՛չ միայն Անիի շրջականները և Շիրակի
շատ մը կողմերը, այլ նաև Արարատեան աշխար-
հի բոլոր մեծ լեռները : Ամառը, Անի գնացող հայ
ուսանողներ, լուսնեակ զիշերները, յատկապէս
կ'ելլեն աշտարակին վրայ, և կը սկսին երգել :
Մերթ մելամաղձոտ ու տիրազգեցիկ, և մերթ ալ
զուարթ ու կորովաշոնչ երգեր : Արձակուած ձայ-




ԴԻԾԱՐԱՆ

Ներու արձագանդը կը տարածուի ու կը հնչէ աւե-
րակ Անիի ամէն դին :

Կաքողիկոսարա՞ն թէ Դատարան

Դիտարանին քով կառուցուած է : Սիւնազարդ

չէնք մը : Կիսակործան : Փառաւոր անցեալ մը ու-
նեցողի երևոյթ մը կը կրէ անիկա իր վրայ : Կար-
ծիք կայ, թէ պալատաձն այդ գեղեցիկ շինու-
թիւնը եղած է Անիի կաթողիկոսարանը : Կը յիշ-
ուի անջուշո, թէ Բագրատունեաց թագաւորու-
թեան շրջանին, ժամանակ մը , Հայոց կաթողիկո-
սութեան աթուր կջմիածնէն փոխազրուեցաւ Ա-
նի : Հայոց նախավերջին մայրաքաղաքը միենոյն
ատեն, եղաւ նաև ծննդավայրը երկու կաթողի-
կոսներու, որք են Խաչիկ Բ. 1054ին և Բարսեղ Ա.-
1105ին : Անիի այս կաթողիկոսարանի չէնքի մա-
սին, սակայն, ուրիշ թուիք մըն ալ կայ : Հնա-



ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ԹԷ ԴԱՏԱՐԱՆ

գէտներէ ոմանք կ'ըսէն, թէ անիկա Անիի դատա-
րանն էր, Արգարութեան Պալատը :
Այս երկու Լնթաղբութիւններէն ո՞ւր ճիշդ է :

Առիկա որոշապէս ստուգուած չէ դեռ : Միայն
այսքանը պարզ է, թէ չէնքը մզկիթի վերածած
են ժամանակ մը, Անիի տիրող մահմատականնեւ-
րը : Հետքեր կան : Եոյն խոկ քովի դիտարանն ալ,
այդ նպատակին ծառայեցուած են : Մահմատա-
կան կարգացողները, այդ աշտարակին վրայ
կանդնած, բարձրածային երգած են, պղծելով Ա-
նիի քրիստոնէական մթնոլորտը :

Զերի զործարանի

Զիթահանքերը, կամ ձէթի զործարանները,
առ հասարակ եկեղեցիներուն մօսերը կը գտնը-
ւին : Անոնք մէյ մէկ քարակոյս աւերակներ են:
Բոլորն ալ իրարու կը նմանին : Այս զործարաննեւ-
րուն մէջ կը պատրաստուին եկեղեցիներու կան-
թեղներուն իւղը : Կը նշանակէ, թէ Անեցիք աւելի
շատ ձէթ կը վառէին եկեղեցիներուն մէջ, քան
թէ մոմ :

Բաղնիքներ


Խիստ հետաքրքրական են, մասնաւորապէս,
մնացորդները արքունական բաղնիքին : Անիկա
փլած է ասկէ զրեթէ կէս դար առաջ : Դեռ որո-
շապէս կ'երեան այդ բաղնետան ներքին ստորա-
րաժանումները, և ջրածորակները : Իսկ ժողովրո-
դական բաղնիքները, որոնց թիւը շատ մեծ է, կը
գտնուին Գայլիճորի կողմերը : Անոնք աւելի ա-
ւերուն վեճակ մը ունին :

Հրապարակ—փողոց

Մինչեւ հիմա, զեռ աւանդաբար ցոյց կը տըրաւին Անիի նշանաւոր հրապարակներու տեղերը։ Եոյնպէս փողոցները։ Այս վերջիններն աւելի որոշապէս կը յիշուին, իրենց անգններով։ Զոր օրինակ «Բուն փողոց», «Դարբնոյ փողոց», «Վերին փողոց», «Կամուրջի փողոց»։ Եւ զեռ ուրիշներ։

Միջնաբերդ

Նախնական Անին է Միջնաբերդը։ Պատմական «Անի ամրոցը» թերհս։ Ախուրեան գետահովտին



ՄԻՋՆԱԲԵՐԴ

և Ծաղկաձորին միջն բարձրացող լլուրին վրայ

շինուած է անիկա : Աւելի քան 400 սոտք բարձրութիւն ունի Ախուրեանէն : Բազրատունիներու նախնիք այս տեղ հաստատած են իրենց բնակութիւնը, իմաստուն խորհուրդով մը : Միջնարերդ քաղաքէն աւելի ապահով գիրք մը ունի : Ասկէ զատ, բնական չատ մը յարմարութիւններով ալ օժբըւած է : Անիկի պայծառ երկինքը, մաքրամաքուր մթնոլորտն ու առողջարար օղը, աւելի նկատելի են այս բարձրաւանդակ վայրին վրայէն : Արշալոյսին ու վերջալոյսին չափ առինքնող, հրապուրիչ երեսոյթ մը ունի նոյն իսկ այս տեղի գիշերը : Պատկերացող գեղեցկութիւնը, յոյժ մելամաղձոտ է ներկայիս, ի հարկէ : Լուսնի և աստղերու արձակած աղօտ չողերուն ներքեւ, ամէն կողմ', կը պարզուին խորհրդաւոր տեսարաններ : Երազի աշխարհ մը ամբողջ . . . :

Այս տեղ, առ հասարակ, պակաս չէ նաև զով սիւղը ցորեկ ատեն, Անիկի մշտաշոր, արեաշտամբան տասլայեց եղանակին մէջ : Մինչդեռ վարոր, քաղաքին մէջ, այժմ, երբ չուք ու հովանի շնձայոդ չենքեր չի կան այլիս, մարդ չատ կը նեղուի : Մանաւանդ համասվիւռ աւերակաց կը բափոշոտ կոյսերուն վրայ քալողին մարմինը սոստանց մէջ կը լողայ, և ոտից ներբանները իրօք կ'այրին, գետնի տաքութիւնէն : Այս նեղութեան չի ոիմացողները, առաւօտներն ու երեկոները կ'այցելեն հնութիւնները : Իսկ այլք, որ անհամբեր են, և կը տենչան անձկագին ժամ առաջ ու օր առաջ տեսնել ամէն բան, սիրով կը տանին բոլոր գժուարութիւններն ու տաժանքները : Ա-

մանք նոյն իսկ իրենց անձը կը մռանան բոլորովին։
Անոնք ո՛չ շոգ կը զգան, ո՛չ անօթութիւն և ոչ ալ
ծարաւ։ Ու եթէ կարելի ըլլայ, օրուան ժամանաւ-
կամիջոցը պիտի վերածեն տարուան մը տեսզու-
թեան։ Յեսուի պէս պիտի հրամայեն արեին.
«Կեցի՞ր»։

Միջնարերդի պարանոցները, զօրանոցները, ամ-
րոցներն ու եկեղեցիները, գրեթէ բոլոր, կործան-
ուած են։ Ամէն կողմ աւեր ու աւերակ։ Հազիւ
հազ կ'երեսն, երբեմն, աստ անդ, կործանուած
շինութեանց պատերու մնացորդներ։ Անոնք ալ
հակած են դէսպի զետին։ Կը թուի թէ իսկոյն պի-
տի իշխան վար, փլակոյտերուն հաւասարին։ Ու
մարդ, այդ սրտաճմլիկ նոր տեսարանին ականա-
տես չըլլալու համար, կը զառնայ ուրիշ կողմ
մը . . . :

Աւերակակոյտերուն վրայ, ամենուրեք, բոււած
են վայրի խոտեր և զանազան ինքնարեր տունկեր։
Բայց այս մացառուտ բուսականութեան մէջ կ'ե-
րեան նաև բազմագունեան գեղատեսիլ ծաղիկ-
ներ։ Մասնաւորապէս շուշան, վարդապետիկ,
հարսնուկ, անթառամ։ Եւ դեռ ուրիշ շատ տեսակ-
ներ։ Անիի բնութիւնը, աւերակներու վրայ ալ Ի՞ր
փթթի, կը ծաղկի, կը ժապտի . . . ։ Դիտնական Քօին,
Անիի մէջ նոյն իսկ գտած է քանի մը անձանց ժ-
սիրուն ծաղիկներ, զորս Անիական անուններ ով-
մկրտած և ճանչցուցած է բուսարանական աշ-
խարհին։


Միջնարերդ բիւզանդական կայսրութեան նոր-
կայացուցիչներուն ալ բնակալայրն եղած է։ Կուր

ապացոյցները, այդ տեղ գտնուող յունալէն և Իշմանագրութիւնները:

Արքայատունը

Բազրատունի վերջին թաղաւորներու բնակած պալատը կառուցուած է քաղաքին հիւսիսակողման պարիսպներուն մօս, անկիւն մը: Ոմանք գօրանոց կ'անուանեն այս արքայատունը: Սխալ է այդ անուանումը: Պալատը շինուած է ուղմական չափաղիսութիւննը: Ետքի կողմէն կը պաշտպանուի գարհուրելիօրէն սեպ և անմատչելի զատիթափով մը: Ունի քառակուսի դիրք, լայնարձակ հիմքեր: Ունէր նաև հարիւրաւոր սենեակներ ու սրբահներ: Ըստ երեսոյթին, առնուազն, երեք յարկերէ բաղկացած էր: Բայց յարկերը շատ բարձր չինուած էին: Այժմ անոնք վլած են: Միայն գրւիստուոր պատերու զանազան ստորնամասերը կը մնան զրեթէ անկործան: Խսկ ներքին ստորաբաժանումները աւերակ զարձած են: Մուտքի կողմի վեհերեսոյթ պատին երեսը զարդարուած է գեղեցկօրչին զանազան քոյնզգոյն քարերով ու քանդակներով: Աւադ գրան ճականին և առաջին յարկին մէջ տեղը կայ պատշպամ մը: Դուրս ցցուած մասերը վլած են: Պատշպամի լայնարձակ բացուածքին վրայ զարձող շրջանակին ներքելի ծայրերը միացած են երկու կողմի սիւներու գլուխներուն: Այս յարկի պատի երեսին զեղատեսիլ խճանկարն աւելի անազարտ մնացած է:

Կարելի է ներս մտնել այս աւերակ պալատէն ու պատտիլ անոր մէջը: Եերքին կործանումը անոր մէջ



ԱՐՔԱՅՅԱՏՈՒՆԻ

գոյացուցած է ահապին կոյտեր, թումբեր ու խոր-
խորասներ։ Երբեմն մեծ ու պղտիկ ծակեր կը նը-

կատուին այս և այն կողմ։ Ու երբ որ ասոնց մէջ
քար մը կը ձգուի, արձագանգոտ ու խորհրդաւոր
աղմուկ մը կը լսուի խորերէն։ Արքունի պալատին
ներսի կողմը այս աստիճան քանդուելուն պատ-
ճառը միայն թշնամեաց հարուածներն ու երկրա-
շարժական ցնցումները չեն։ Գաղտնի կերպով թէ
յայտնապէս կատարուած խուզարկութիւններն ալ
որոշ չափով առիթ տուած են այդ վիճակի գո-
յացման։ Անիի անտիրական ժամանակներուն, ա-
ւազակները այս պալատին մէջ գանձեր փնտուած
են։ Եւ այդ նպատակաւ փորած ու քանդած են ա-
մէն կողմ։ Ատոնք ինչե՞ր գտած, տարած են։
Յայտնի չէ։ Պաշտօնական պեղումները վերջին
ժամանակներս կատարուած են։ Այս բացարձակ
պրատմանց արդիւնքի մասին յետոյ պիտի խօ-
սինք։

Պալատին վերաբերուղ սոյն հատուածը վերջա-
ցընելէ առաջ, յիշատակութիւն մըն ալ պիտի ը-
նենք։ Բերնէ բերան ցարդ զրոյց կը շրջի պալատին
ունեցած մէկ թանկադին կորուսի մասին։ Մօտ
կէս դար առաջ, կ'ըսուի, քանի մը ոռւսեր, սրա-
լատի մէկ կողմի պատին բարձունքը քանդակա-
պատկեր մը նշմարած են։ Եւ զայն, նոյնութեամբ
իր ուեղէն հանելով, վոխադրած են Փեթրօկրասու։
Այդ քանդականկարը կը ներկայացնէր Գաղիկ Բ.
թաղաւորը, գլխատուած, և գլուխն ալ իր ձեռ-
քերովը բռնած։ Գաղիկի եղերական վախճանը
խորհրդանշող սոյն արուեստագիտական գործը
դարձանալի նմանութիւն մը ունի գլխատուած Ա.
Տընիկ պատկերին, որ գծուած է Բարիզի Բան-

թէօնին պատերուն վրայ :

Հովհանիք


իր շիրիմներովը դետնին հաւասար զարձած
է Անեցի հոգորդոց այդ յետին հանդիպուանը : Երա-
րեմնի պերճաշուք մեսելաստանը այժմ վայրի և
խորտուրոտ դաշտավայրի մը կերպարանքն ըս-
տացած է : Տեղ աեղ, խոչոր փոսեր գոյացած էն :
Հոդին մէջ խրուած տապանաքարերու ծայրեր
կ'երեան երբեմն : Այս գերեզմանատան մէկ կողմը
կան իրարու վրայ թափուած բազմաթիւ տասլան-
ներ ու խաչքարեր :

Աղջկան թերդ

Ակուրեանի խորունկ ձորին մէջ, անջատա-
րար բարձրացած րլուր մըն է Աղջկան թերդ կոչ-
ուած վայրը : Կազմուած է աստիճանաձեւ սեպ
քարաժայռերէ : Վերելքը զժուար ու վտանգաւոր :
Ժամանակաւ, սակայն, կանոնաւոր ճամբար : Ու տեղ
ցած է, վեր բարձրացողներու համար : Ու տեղ
աեղ, կը նշանալին գեռ ևս, շինուած սանդուխ-
ներու հետքերը : Այլևայլ տեսակ շինութեանց
վլակոյտերու խառնուրդով, իր վրայ ուրիշ բար-
ձրը րլուր մը ձևացուցած է այդ արդէն բարձրա-
դիր վայրը :

Պոլսոյ և Պաքուի Աղջկան թերդերուն վրայ շըր-
ջող զրոյցին նման պատմութիւն մը կը վերադրեն
անոր : Այն աեղ բնակուզ աղջիկը, իր հրէշ հօր
բոնորարիչ ճանկերէն ազատուելու համար, ի-
վերջոյ, այդ զահաւանդակէն ինքինք վար նե-

տած, և անձնասպան եղած է: Մեր կարծիքով,
այս վիպապատումը ճիշդ չէ: Բնաւ չի կրնար



ԱՂՋԱՄՆ ԲԵՐԴ

այդպիսի գէպք մը պատահած ըլլալ Անիի մէջ,
Հայկական տիրապետութեան ըրջաններուն: Պատ-
մութիւնը մեզ կ'ըսէ, թէ Անիի մէջ, արգարե,
իսլին քաղաքական և կուսակցական աղիտարեր,
աղգակործան դաւաճանութիւններ ու հակառա-
կութիւններ, բայց ո՛չ երբէք, այդ աստիճան ին-
կած, ասդականուած բարքեր: Անիի աստուածա-
պաշտ, մաքրակրօն և բարոյական մթնոլորտին
նմբքե գոյութիւն ունեցած չէ այդ կարգի անրա-


բոյ, զազանատիս հայ քրիստոնեայ բռնապետ մը :
Բացարձակօրէն անպատշաճ, աղդին բարոյական
համբաւը մրոսոզ, և անհիմն զրոյց մըն է, որ
տարածուած է : Անիկա հայութեան չի սպատկաւ-
նիր : Խնդրոյն մէջ մեծ թիւրիմացութիւն մը կայ :
Տեղույն ու անոր սպարագաններուն սխալ բացա-
տրութիւն մը տրուած է ժողովրդէն : Պարզապէս
աղջիկ և կոյս բառերուն միջն շփոթութիւն մը
տեղի ունեցած է հին տահնները, ու այլպէս մը-
նացած : Փոխանակ անոր Կոյսի բերդ ըսելու, Աղ-
ջրկան բերդ անունը տուած են, որով անիկա ստա-
ցած է վերոյիշեալ անվայել նշանակութիւնը :

Եւ իրօք, կոյսի բերդ եղած է անիկա : Ժամա-
նակաւ կոյսիր բնակած են այն տեղ, անվրդով,
խաղաղ և քրիստոնանուէր կեանքով մը : Հոն հաս-
տառուած էր կուսանաց վանք մը : Ու կառուցուած
էին վահական ամուր, բերդանման չէնքիր ու եկե-
ղեցիներ : Այս կործանուած չինութեանց հետքերը
որոշապէս նկատելի են ցարդ : Սոյն վայրը համ-
րաւ մը ես կը վայլէ, որ զրական է, և պանծալի
յիշատակ մը կը ներկայացնէ : Այսպէս, հին ա-
ւանդութիւն մը կը հաւատէ, թէ այդ րլրին վրայ
կանդնուած էր հայոց ամենասիրելի սստուածու-
չիին, Անահիտի վաստառը մեհեանը :

Իսմուրքը

Քաղաքին առջեւ, Ախուրեանի անդնդախոր
ձորին մէջ կը գտնուեի այդ հոյաշէն մեծ կամուրջը :
Կը բաղկանար երեք յարկերէ : Հիմա կը մնան ա-
նոր տմբապինդ խարիսխները միայն : Զոյդ մը

ուրուատիպ հսկաներ : Անոնց ստուերները կ'երշ
կարածղուին ու խօլական պար մը կը բռնեն խո-
րէն սահող գետաջրերուն մէջ : Ախուրեանի երկու



ԿԱՄՈՒԽԻՌՁԲ

ափունքներու բարձանց վրայ ցայսօր կանգուն մը-
նացող այդ խարիսխները, մեծարարաս վկաները
կը հանդիսանան իրենց վրայ կրած նշանաւոր կա-
մուրջին երբեմնի փառահեղութեանը : Մէկ խա-
րիսխին ստորաները, զեռ ևս որոշ կերպով նկա-
տելի են Անիի այդ կամուրջի գեղաձև կամարին
մնացորդ մասերը :

Արուեստական ժարայրներ

Գետին եղերաց վրայ ու բարձրերը, և Ծաղ-
կաձորի հովտին այլհայլ կողմերը կը նշարուին

բազմաթիւ քարաշէն բնակարաններ : Անոնք ունին
մէկէ աւելի յարկեր ու բաժանումներ : Կոկիկ,
հաստատուն, և բնակութեան յարմարութիւննե-
րով օժտուած : Ոմանք բաւական խորունկ փոր-
ուած են : Անոնց մուտքերը փոքր են : Ծնդհանրա-
պէս աղքատ ընտանիքներ կ'ապրէին ատոնց մէջ:
Բայց այդ արուեստական քարայրներու շինու-
թեան բուն նպատակն եղած է, վտանգի ժամանակ
ժողովուրդին պահպանութիւնը :

Այսպէս, երբ որ թշնամիներ արշաւէին Անիի
վրայ, և քաղաքացիք չի կարենային դիմադրել,
ինչպէս քարաշէն եկեղեցիներուն, ոոյնպէս այդ
արուեստական քարայրներուն մէջ կը քաշուէին
անոնք : Եւ իրօք անտեսանելի կ'ըլլային անոնք,
գոցելով իրենց վրայ այդ քարէ բնակարաններու
քարակերտ փոքրիկ դռները : Խեղճ Անեցիք ստիպ-
ուած էին այլպէս զգոյց ու հեռատես ըլլալ և
ինքնապահպանման միջոցներու զիմել, բարրարո-
սական անվերջ յարձակումներին զերծանելու հա-
մար : Անշուշտ այս կերպով բալոր Անեցիք չէին
կրնար փրկուիլ : Բայց զէթ անոնք որ կը յաջողէին
աղէտէն խուսափիլ ու այս քարայրներուն մէջ
պահպատիլ, աղահով չունչ մը կը քաշէին :

Կատարուած քննութիւնները ցոյց կուտան,
թէ այս քարայրներէ ոմանք ալ եղած են իշխանա-
կան դամբքարաններ :

«Գնացողը չի զար»

Վտանգի ժամանակի, ժաղոմիրդի պահպանու-
թեանը համար շինուած սուրերերեայ ճամբաններ

ու թաքստոցներ ալ գոյութիւն ունեցած են Անիի
մէջ։ Այս գետնամէջ ապաստանաբաններուն մէկ
նմոյշն է Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ վարի կող-
մերը բացուող ներքնուղին, զոր կը կոչէն «Գնա-
ցողը չի գար»։ Անիի կործանումէն ետք, իրօք ալ,
մարդ ներս գնացած է անկէ, հետաքրքրութեան
և խուզարկութեան համար, ու վերադարձած չէ
այլեւ։ Բայց տարակոյս չի կայ, թէ Անիի չէն
ժամանակը այն տեղ գնացողը կուղար։

Ճշմարտութիւն մըն է, թէ Հոռմի, Նարօլիի և
Բարիզի գետնազամբան ուղիներուն նման Անի ևս
ունեցած է մօտակայ ու հետաւոր քաղաքներու
հետ հաղորդակցող զաղանի փաղուղիներ։ Անիի
մէկ ստորերկեայ ճամբան ալ կ'անցնէր Ախուր-
եան գետի ներքենէն։ Տարածուած թուիք մըն է,
թէ գետնի վրայի Անիին նման ուրիշ Անի մըն ալ
գոյութիւն ունեցած է զետնին ներքի, և թէ այս
ներքին Անիին մուտքերը գաղանի կը ուահուէին։
Ասիկա արժանահաւատ իրողութիւն մը կարելի է
համարիլ։ Երբ որ Անին կը կործանի, անոր ներ-
քեի ուղիներն ու թագստոցներն ալ, բնականա-
բար, կ'աւերին։ «Գնացողը չի գարօր, ուրիշն,
ապահովաբար, Անիի ներքնաշխարհին մէկ գուշն
է, որ բացուած է պատահաբար, տեղի ան՛րած
վկադամներուն հետեանքալ։

ԱՆԻԱԱՆԵՔ

Գարերէ ի վեր հայ երեակայութիւնն ու սիր-
ուո դերայուղած, և իր վրայ երդեր ու ողբեր յօ-
րինել տուած է կործանուած, սպաւոր Անին։ Բազ-

մաթիւ ու բազմազան են այդ Անիականները :
 Հայոց Բագրատունեան աւերակ մայրաքաղաքին
 մէջ այժմ կայ Յիշատակամատեան մը, ուր այ-
 ցելուները իրենց սպաւորութիւնները արձանա-
 գրած են : Այդ գիրքը, ամբողջովին ողբերգու-
 թիւն մը կը ներկայացնէ : Գրութիւնները, բոլորն
 ալ կարծ, հակիրճ ու բովանդակալից, շարադր-
 ուած են անհամար անձեռու կողմէ : Ասոնց շար-
 քին մէջ կ'երեան Անիի սիրով վառուած հայ գիտ-
 նականներ, բանասէրներ, գրադէտներ, նոյն իսկ
 հազիւ պարզ գրել մը գիտցող մարդիկ :

Անկարելի է, սակայն, Անիական բոլոր ողբերգ
 ասկէ անկէ հաւաքել ու զետեղել աստանօր : Անիի
 արցունքներու հովտին մէջ պճող տիրատեսիւ
 ծաղկատանը խիստ ընդարձակ է աշուարե : Ուս-
 տի, մնաք անկէ փոքրիկ ծաղկեփունջ մը միայն
 պիտի կազմենք, ու զայն ընծայենք մեր ընթեր-
 ցողներուն :

Հայ մը, Անին տեսնելով, այսողէս երգած է .

«Լաւ էր չի եկիլ ու տեսել .

Բայց երէ դրա արժանացայ ,

Տո'ւր, Տէր, ինձ գերեզման չմտնել ,

Քանի Անին ուի չէ կանգնել :»

Ուրիշ մը լակոնական, աւելի ճիշդ Յուլիսս Կե-
 ստրեան կարձարանութեամբ մը, ուզած է յարո-
 նել իր գլացումները .

«Եկի, տեսի, ողբացի :»

Բայց կար ժամանակ, որ քաղաքական արգելք-
 ներու, և կամ հաղորդակցութեանց դժուարու-
 թեան սպատճառաւ, հայերը չէին կրնար, կամ թէ

շատ քիչ անդամ կը յաջողէին այցելել Անին : Ուստի Անին , հայերէ հեռու ու անմխիթար մնացած , կը նստէր , կուլար , կը հեծեծէր : Ահա՝ այս պարագան առիթ ընծայած է Արարատեան Աղեքսանդրը հայրենասէր վարդապետին , որ յօրինէ հետեւալ դիմառնական հանրածանօթ ողբը , Անիի բերնով .

«Անի քաղաքս , նստեր կուլամ ,

Զի կայ ասող , մի՛ լա , մի՛ լա .

Կ'ասեն , քէ չ՛ , քո՞ղ նստիմ լամ .

Ա՛խ , ե՞րբ լսեմ , մի՛ լա , մի՛ լա :

Դաս ցաւերով կ'այրիմ , տապիմ .

Չունիմ մէկ մարդ հաւատարիմ ,

Որ խղնալոյս գայ , մօտենայ ,

Գոնէ ասէ , մի՛ լա , մի՛ լա»

Հերոս Աղասին , Անին կ'աղատէ անօրէններուն ձեռքէն : Անոր տէր կը դառնայ դիւցագնական ճիղով մը : Բայց յետոյ կը ստիպուի լքել զայն , այն տեղ բնակելու մասին իր ըրած առաջարկը անվերջ աղէտներէն սարսափահար եղած հայոց կողմէ մերժուելուն պատճառու : Եւ ահաւասիկ , թէ անիկա ինչպէս կ'արտայայտէ իր դասն ու յուսահամար զգացումները , երբ արտասուագին հրաժեշտ կուտայ հայոց թշուառ մայրաբաղարին .

«Քանի տունչս վրէս ա , քանի ձեռքս գլուխս ,

Կրակ էլ որ քալիս , խորովիս իմ սիրտս ,

Ելի իմ հոգիս ուրախ ժեզ կը տամ ,

Թէ Անու միջում իմ մարմինս քողամ :

Աչքեր , քուցէ՞ , քալքի քէ ել բաց

Զի տեսնիք դուք Անու լուսակողմ օրինած . . .

Էլի որ մարմինս մէկ քարի տակի
Ըլի ք ծոցումն, ինձ դրախտ պէտքը չի»
Ահա՛ և Ներսէս Շնորհալիի վեհաշունչ քնարը :
Հայոց անմահ բանաստեղծ Հայրապետը, Եղե-
սիոյ վրայ զրած իր ողբերգին մէջ կ'ոգեկոչէ Ա-
նին, և այսովէս կ'ըսէ .

«Այլ և զեեզ յայս իրաւիրեմ,
Սրեւելիան քաղաքդ Անի,
Կրցորդ իմոյս լինել ձայնի
Եւ սփոփիչ տարակուսի :

Քանի և դու երբեմն էիր
Վայելչական հարսն ի քողի,
Մերձաւորաց յոյս ցանկալի,
Հեռաւորաց փափաքելի :

Շինեալ եղեր տուն արքունի,
Յընտրեալ նահանգը Շարայի,
Թագաւորաց թագասունի
Որ ի ցեղեն Խարայէլի»

Հսկայագագ ողբերգու մը կայ սակայն, որ զա-
րերէ ի վեր երբէք չի լուր : Մինչդեռ այդ ողբեր-
գուն, ժամանակաւ, Անիի չէն և ուրախ օրերուն,
Ճշմարիս ինդերգու մը եղած էր : Անիկա յաւիսո-
ւան անրաժման կը մնայ իր սերախտ թագուհիէն :
Եւ սպատիուր օրօներ կ'երգէ իր փառազուրկ
ու գետնատարած հէր զշխոյին : Անոր կուրծքէն
րարձրացող ամսպաձայն հեկեկանքները, որոնց մէջ
կը Հորսուին աւերակաց խեղճ բուերուն կ'այիւն-
ները, չատ խորունկ ու գառնակսկիծ են .

Գուշակեցիք անշուշո, թէ Ախուրեան գետն է
այդ մեծ ողբերգակը :

ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵԿԱՄՄՆԵՐԸ

Անիի բարեկամներու մասին է խօսքերնիւ :
Անին այցելելը, աւելակներուն վրայ խոկալը,
գեռ ևս կանգուն կամ կիսակործան փառաւոր յիշ
շատակարաններուն հանդէպ հիանալը, մեծ բար-
բեկամութիւն մը լնել չենթադրեք : Անիի ճշմա-
րիտ բարեկամները անոնք են արդարեւ, որ անոր
փառքը այս կամ այն կերպով վերակենդանացնե-
լու աշխատած են ու կ'աշխատին :

Այսպէս, իրենց ուսումնասէք միտքը Անիի հին
ու նոր պատմութեանը տրամադրած են օսար այլ
և այլ ազգի անուանի գիտնականներ : Ի մէջ այ-
լոց Քէր Բօրթը, Ապաօթ, Պրահամ, Դէսիէ, Քօս,
Պուէ, Ապիկս, Քէսթնէր, Կրիմ, Թավէնսիէ, Պը-
րուէ, Խուտապաշէվ, Մուրավիէվ, Մօրիէ, Հա-
միլթըն, Խանիքով, Պուշկին, Քրէյ, Քօնիպիր,
Լինչ, Սղիրքօվսկի, և Արզիքօվսկի : Անոնք գիտ-
նական զանազան ուսումնասիրութիւններ կատա-
րած են Անիի հնութեանց վրայ, և հրատարակած
ու շաղրաւ յօդուածներ, գրքոյիներ և գրքեր :

Հայերուն մէջ նշանաւոր հանդիսացած են հին
շրջաններէն, մասնաւորապէս Ղ. Փարպեցի, Ա.
Շիրակեցի, Յովհ. Ե. Կաթող. Դրասխանակերու-
ցի, Ասովիկի, և Մ. Աւոհայեցի : Այս պատմապիր-
ները Անիի գեղն ու փառքը, և կրած գժրախառու-
թիւնները նկարագրած և ողբերգած են : Առանձին
ու շաղրաւթիւն գրաւած է հնագոյն պատմաբանի
մը արտադրած գործը : Ատիկա Անի Ամրոցին
պատմութիւնն է, զոր շարադրած է Ռողիւպ կամ

Ոլիմպոս անունը կրող մատենագիրը։ Սա քրմաւունեան եղած է Անիի Անահտեան մեջեանին։ Նոր չըջաններէն յիշատակելի են կջմիածնեցի Յովհան և Խաչատուր քահանաներ, Հովուեան, Զալալեան, Արքահամեան, Մխիթարեան, Բժշկեան, Գեղամեան, Պետիկ, Սարդիսեան, Շահնազարեան, Էփիրիկեան, և Բասմաջեան։ Այս վերջիններն ալ Անիի աւերակաց վրայ հնախօսական և նկարագրական մէծ ու պղտիկ երկեր հրատարակած են։ Բայց ամենէն հոյակապ աշխատասիրութիւնը կատարած է Հայր Ղեռնդ Ալիշան։ Մխիթարեան այս հայրենապաշտ վարդապետին Շիրակը, իր Անիի ընդարձակ բաժնով, սահմանուած է մշտակենդան գործ մը նկատուելու հայ բահատիրական աշխարհին մէջ։ Բ. Այլազեանն ալ զրած է Անիի ործանումը անուամբ պատմական վէպ մը, որ մասամբ կը յիշեցնէ Լիթընի Պոմպէի վերջին օրերը։ Ուրիշ հայ զրովներ ալ, Անիի կործանման վրայ պատմական ողբերգութիւններ հեղինակած են։

Անիի հնութեանց լուսանկարներն առնուած են։ Այս կարեոր զործը գլուխ րերպղները եղած են Քիւրքհան, Փափաղեան, Նահապետեան, Սուդոմոնեան, Վըոյր, Մարիմ—Գնունի, և այլք։ Իսկ Անիի պեղմանց և այլ զանազան աշխատութեանց մէջ իրենց մասնակցութեան բաժինը ընծայարերած են, որոշ չափերով, Ազուանեան Եպիսկոպոս, Վըոյր, Անիի այժմու հիւրընկալ Միքայէլ Վարդապետ, Բասմաջեան, Լոռու Քալանթար, Բանկութեան, և Տորագրոս։

Հիմա առանձին կերպով, բայց չառ համառօ-

տիւ, պիտի խօսինք Անիի երկու մէծ բարեկամներուն ու անոնց կատարած յաւերժայիշատակ գործերուն վրայ :

Անիի այդ բարեկամներէ մէկն է ուսուցչապետ Նիքոլա Մար : Բուռաց կայսերական Հնագիտական Ընկեցող հայագէտ և հայասէր վրացի գիտնականը : Անիկա 1892էն սկսած, մինչեւ այս վերջերս, Անիի մէջ բազմաթիւ պեղումներ կատարած, և յոյժ կարեոր հնութիւններ երեան հանած է : Եւ այսպէս, Ն. Մար, իր ըրած նշանաւոր գիւտերովն ու անոնց վրայ հրատարակած բացառը բական ու քննադատական ընդարձակ գրութիւններովն մէծ ծառայութիւններ մատուցած է հայ հնախօսական պատմութեան :

Ասոնցմէ զատ, ան/իտ Անիի մէջ հիմնած է հընութեանց երկու թանգարաններ : Պեղումներուն չափ, և նոյն իսկ ալ աւելի օգտակար գործ մը : Այսուհետեւ, պեղումներէն դոյացող իրերը, այլևս կորսուելու զատապարտուած չեն : Ասկէ առաջ, աս ու ան, թանկագին շատ հնութիւններ թոցուցած են Անիէն : Կատարուած մէծ ու սրբութիւն, և պաշտօնական ու ո՛չպաշտօնական վասնիվերուստներու անհամար պատմութիւններ կան : Եւ ասիկա անհրնական չէ : Դեռ ասկէ քանի մը տասնեւակ տարիներ առաջ, Անին տէր չունէր : Զեռք բերուած հնութիւնները պահպանող չէնք մըն ալ չի կար աւերակ քաղաքին մէջ :

Մար վերջերս ալ հիմնեց մատենադարան մը, ուր կը պահուին Անիի վերաբերեալ ամէն կարգի

Հին հասորներն ու նոր հրատարակութիւնները :
Անիկա, տարիներու ընթացքին, Անիի անկործան
շնչքերուն վրայ ևս կատարած է խել մը նորոգու-
թիւններ : Անոր ինամքովն է որ նորոգուեցաւ նաև
աւերակ Ս . Փրկիչը, և այդ գեղակերտ եկեղեցին
ազատ կացուցուեցաւ հիմնայտակ կործանուելու
վիճակէն :

Յոյժ գնահատելի են, արդարի, յարգելի ու-
սուցչապեսին կատարած այս բոլոր գործերը : Եւ
հայ ազգը, երախտագիտական խորին զգացումներ
կը տածէ անոր նկատմամբ :

Անիի միւս մեծ բարեկամն է ճարտարապետ Թու-
րոս Թորամանեան, բնիկ Շապին-Գարահիսարցի :
Անիկա, վազուց ի վեր, մինչեւ այսօր, հաւատա-
րիմ մնացած է Անիի աւերակներուն մէջ գործելու
իր նուիրական ուխտին : Փառաւոր եղած է անոր
կատարած զերը : Յարդ անկործան մնացած շնչ-
քերը, և փլակոյտերու ներքեն երեան բերուած
աւերակները բոլոր չափած, զծագրած, իւրաքան-
չւորը իր բնական վիճակին ու ամրողնութեանը
վերածած և կենդանացուցած է : Մէկ խօսքով,
Անին ամրող վերակազմած է : Եւ այս կեանք ըս-
պառող յոյժ ծանր, բայց միւնույն ատեն հոյա-
կապ աշխատութիւնները ապացուցած են, թէ հա-
յերը ունեցած էին, ինքնուրոյն ճարտարապետու-
թիւն մը :

Երկար հետազոտութիւններու, հաստատուն ու
կենդանի փաստերու վրայ հիմնուած Թորաման-
եանի այս վիայտթիւնը, հայերու համար եղաւ

անակնկալ գիւտ մը , և պատուարեր յայտնութիւն
մը : Զի նախքան այդ , մեր ազգին մէջ , այնպիսի
կարծիք մը կար , թէ Հայաստան առ հասարակ
հետեւող մը եղած է կարդ մը օտար զլիսաւոր ճար-
տարապետական ոճերու : Այդպէս գիտէին , և հե-
տեւաբար ուրիշ կերպ յայտարարութիւն մը չէին
ըներ նաև Եւրոպացիք : Այս վերջինները նոյն իսկ
Բարելոնեան խառնակութիւն մը կը նշմարէին
Հայկական ճարտարապետութեան մէջ : Կ'ըսէին ,
թէ Հայեր իւրացուցած են ճաշակն ու ոճերը՝ Գո-
րէականի , Գոթականի , Նօրմանտականի , Բիւզան-
դականի , Հռոմէականի , Արարականի , Եղիպատ-
կանի , Պարսկականի : Օրինակող՝ նաև գեռ ուրիշ
ազգերու ճարտարապետութեանց : Լաւ է որ գէթ
... Թրքականի հետեւող մը չի հոչակուեցան հա-
յերը :

Այդ ժարդիկ , որոնց անունները մէնք յարդան-
քով կը յիշենք , հնութեանց ուսումնասիրողներ ,
և զիսնականներ էին , բայց ոչ ճարտարապետա-
կան արուեստի մասնագէտներ : Թուենք ասոնցմէ
զլիսաւորներուն , որոշադէս արձանագրած կար-
ծիքները : Քէր Յօրթը , Անիի ճարտարապետու-
թեան ոճը համարեցաւ Գորէական , Ապագող՝ Բիւ-
զանդական , Պոոէ՝ թէ՛ Բիւզանդական և թէ Ա-
րարական ու Պարսկական : Իինչ Անիի ճարտա-
րապետական արուեստը ճարտար միջնորդ մը
հոչակած է Հռոմի , Բիւզանդիոնի և Արենլքի ճա-
շակներուն զեղեցկօրէն միացման : Իսկ Դեսիէ ,
Համիլթոն և Պրահամ ամենէն անորոշ գիրքը բըռ-

նած են: Անոնք ճարտարապետական բազմաթիւ
անուններ յիշելէ ետք, և ոչ մէկուն ձիշդ ու ճըշ-
գըրիտ նմանութիւն մը չի դանելով Հայկականին
մէջ, մնացեր են ճարտահատ: Թերեւս անոնք եղած
են ամենէն համեստները, իրենց կարծեաց մէջ:
Եւ հետեապէս, անոնք մօտեցած, ինքնուրոյն ոճի
մը գոյութեան գաղափարին: Անոնք, այդ կեր-
պով, թէև քիչ մը անորոշապէս, վարկ տուած
են իրենցմէ եաք Անի ոտք դնող մասնագէտ հայ
ճարտարապետի ըրած յայտարարութեան:

Բայց, մէր տաղանդաւոր ճարտարապետը, թու-
րամանեան, հայ ճարտարապետութեան մը գոյու-
թիւն ունենալը ապացուցանելէ ետք, իր խօսքե-
րուն վերջակէտ չի դրաւ: Այդ տեղ կանգ չառաւ:
Աւելի յառաջ դնաց: Անիկա ըսաւ գիտնական աշ-
խարհին, թէ այդ իսկական հայածնունդ ճար-
տարապետութենէն աղղուած և օգտուած են ո՛չ
միայն Արևելեան, հապա նոյն իսկ Եւրոպական
աղղեր: Արձակուած այս բոլորովին անսպասելի
վճիռը հաստատեցին Թորամանեանի ո՛չ միայն
ներհուն ու բեղուն ուսումնասիրական գրութիւն-
ները, այլ նաև ճշմարիտ կատարելութեամբ մը
անոր վերակազմած գործերը: Այս յայտարարու-
թենէն ետք, Եւրոպացի մասնագէտ ճարտարա-
պետներ լուրջ հետազոտութիւններ կատարեցին,
և վերջապէս համոզուած, գլուխ խոնարհեցուցին
մատնանշուած իրականութեան առջև: Անոնցմէ
մէկը, նոյն իսկ աւելի յառաջ երթալով, ըսաւ,
թէ Գոթական ճարտարապետութեան հայրենիքն
ալ եղած է Հայաստան: Եւ անիկա, իր խօսքը հաս-

տատելու համար օրինակ ցոյց տուաւ Անիի Կաթողիկէ մայր եկեղեցին։ Ճշմարիտ է, թէ այդ տաճարը կանգնուած է այն ժամանակ, երբ Եւրոպական ճարտարապետութեան ոճը Հռովմէական էր տակաւին։ Սթիրքովսկի, Վիէննայի Համալսարանին անուանի ուսուցչապետն ևս յայտարարեց, թէ Հայկական ճարտարապետութիւնը, իր զարգացած չըջնին, տիրած է Գոթականին ու Բիւզանդականին։ Ուսուցչապետը յարեց նաև, թէ Հայկական ոճը անցնելով Եւրոպա, ազդեցութիւն դործած է նոյն իսկ իտալիոյ, Գերմանիոյ, և Ֆրանսայի ճարտարապետութեանց վրայ։ Ասոր յար և նման խել մը յայտարարութիւններ ալ եղան Եւրոպացի ուրիշ մասագէտներու կողմէ ևս։

Ահա այսպէս, այսօր, չնորհիւ Թորամանեանի, Եւրոպացի գիտնականներէ բացարձակապէս ընդունուած է այլ հայ ճարտարապետական գեղարուստին ինքնայտուկ զոյութիւնն ու անորունցած գասական արժէքը։

Դժբախտաբար, Թորամանեան միայն օտարներէն զնահատուեցաւ։ Իր ազգին կողմէ ցարդ արժանաւոր քաջալերանք մը չի զտաւ այդ երախտաւոր մեծ հայը, որ երկու տասնեակ տարիններէ ի վեր յանուն ազգապանծ, վեհ գաղափարի մը մարտիրոսական կեանք մը անցուց։ Ժամանակակից հայութիւնը անտեսեց զայն։ Սակայն, վաղը, անտարակոյս, պատմութիւնը ոսկի տառերով պիտի արձանագրէ անունը այդ նոյնքան համեստ և համբերատար, որքան անձնուէր ու բազմարդիւն դործիչին։

ՆՈՐԱԿԱՌՈՅՑՑ ՇԵՆՔԵՐ

Անիի մէջ հիմա աչքի կ'իյնան քանի մը նոր շինութիւններ։ Մենք պիտի յիշատակենք միայն գլխաւորներ։

Աւերակներու աշխարհին մէջ, հնագարեան շէնքերուն քով, առաջին անգամ կառուցուած է հիւրանոցը։ Մեծ ու պղտիկ բաւական թուով սենեակներ ունի այս տունը։ Շինողն է Գր. Եպիսկ. Աղուաննեան։ Այս տան մէջ կը բնակին Անին այցելող հիւրերը։ Հիւրընկալութիւնը ձրի է։ Փափաքողները միայն կամաւոր նուէր մը կ'ընեն։

Հիւրընկալ Միքայէլ Վարդապետ, Կաթողիկէ մայր Եկեղեցիին շուրջը քաշած է քարէ պատ մը։

Առուցապետ Ն. Մարի նախաձեռնութեամբ նորոգուելով ու յարմարցուելով թանգարանի վերածուած է Կաթողիկոսարանի կամ Դատարանի հին, կիսակործան շէնքը։ Ասոր մօտը կառուցուած է նաև նոր թանգարան մը։ Այս հաստատութեանը դոյութեան պատճառն եղած և բարոյապէս նրա պատճած է Ն. Մար., իսկ նիւթական հոգը տարած են Պուկանեան և Մանթաշեան։

Ուստահայերը, ինկատի առնելով գործիչ Մարի անձնական հանգստութեան պարագան, ամէն յարմարութիւններով օժառւած տուն մըն ալ շինեցին, և յառկացուցին անոր բնակութեանը։

Ի՞նչե՞՞ր ԳՈՅԱՑԱՆ Ե՞Ն ԲՐՁԻ ՇԱՐԺՈՒՄԵ՞Ն

Բրիչը վաղոց մասծ է աւերակ Անիին ներս, և զործած այն տեղ։ Անոր անպաշտօն դործունէւ-

ութիւնը տեած է դարեր։ Եւ այդ երկար ժամանակաշրջանին մէջ, բրիչով երևան հանուած իրեւրը ազգային սեփականութիւն դարձած չեն։ Գըտնուածները մէջ տեղը չի կան։ Իսկ ազգին գիտակցութեամբ տեղի ունեցող պաշտօնական պեղումները, ինչպէս որ յիշած ենք, առաջին անդամ սկսած են 1892 թուին։ Ու անկէ ետք, շարունակուած պարբերաբար։ Այդ թուականնէն ի վեր, պեղումներէն գոյացած արդեանց մասին, կանոնաւոր արձանագրութիւններ կազմուած են այլևս։ Այս պեղումներուն նախաձեռնողն եղած է Ռուսաց կայսերական Հնագիտական Ընկերութիւնը։ Գործը յառաջ տանողը, գլխաւորաբար, Ն. Մար։ Պեղումներուն նկաթական ծախուց հոգատար հանգիստացած են ուսւահայք։

Ահաւասիկ բրչի պաշտօնական շարժումէն յառաջ եկած աչքի իյնող արդիւնքները։

Առու Ռուբրիմածի ամբութիւնները

Այս ամբութիւնները առաջին արդիւնքն են Մարի ձեռամբ կատարուած պեղումներուն։ Անոնք քաղաքին ամենահին մասին շուրջ կը գտնուին։ Համեմատաբար քաղաքի միւս ամբութիւններուն, աւելի նախնական ձև մը ունին։ Կ'երևայ թէ այս է պատճառը, որ անոնք միւսներէն աւելի շուրջ կործանուած են։

Խել մը աղօքատներ

Մեծ ու պզտիկ խել մը եկեղեցիներ ևս երևան հանուած են նոյն ամբութեանց շուրջը։ Գիւտը

կատարողը, Ն. Մար: Այդ եկեղեցիներէ մէկուն
ժԲ: զարու գործ ըլլալը հաստատուած է, անոր
որմաքանդակներու ոճէն զատելով: Բոլոր եկեղեւ
ցիներն ալ իրենց մէջը կը պարունակեն բազմաթիւ
գերեզմաններ և խաչքարեր: Հետաքրքրական,
բայց ախուր իրողութիւն մը: Անոնք, իրը աղօ-
թառուն գործածուելէ ետք, չի գիտցուիր ո՛ր ժա-
մանակ, մարդկանց բնակարանի ու ախոռի վե-
րածուած են: Արդարեւ անոնց մէջ նկատուած են
հաց եփելու թոնիր, կարաս և անասնոց աղտե-
ղութիւն:

Տներ կամ տնակներ

Բաւական մէծ թուով: Իւրաքանչիւրը երեք
կամ չորս բաժանումներէ բաղկացած: Մէջերը
թոնիր, կարասներ, երկանաքարեր ու սանդեր:
Գտնուած են նաև մանր մունք առարկաներ: Ի մի-
ջի այլոց պղնձեայ զբամներ, բիւրեղեայ ապա-
րանջաններ, ուլունք, զնդասեղներ, մատանիներ
ու սնդիկի ամաններ: Աւելի մէծ քանակութեամբ
երեան եկած են ապակեայ և յախճապակեայ ա-
մենանուրը ու թանկապին անօթներ: Ոմանք վեր-
տառութեամբ կամ ջնարակուած: Այլք ոսկեզօծ
նկարներով գրուազուած: Դիտելի է որ այս ա-
նօթները իրենց գոյնն ու փայլը ցարդ պահած են
բոլորովին անաղարտ: Ատկայն, բնակարաններու
կամ բնակարանիներու յատակաղծերը բաւական
ցած են փողոցի մակերեսովթէն: Պեղումն ընող
Մարի կարծիքով, անոնք կառուցուած են արդէն
անդամ մը հիմնայատակ եղած աներու վրայ:

Կը նշանակէ Անիի կործանումէն հտքը շինուած,
և ազա, իրենց կարգին վլած են անոնք: Ուրիշ
խօսքով աւերակներ՝ աւերակաց վրայ:

Զրի նամբան

Քաղաքէն Միջնարերդի պալատները ջուր տա-
նող ձամրան է այդ, զոր զաած է Մար: Զրուղին
ունի բազմաթիւ ճիւղաւորումներ: Խողովակները
կաւէ: Զրին ձնշումը սասափի եղած տեղերը մաս-
նաւորապէս շինուած, կրկնակի քարերով աղուց-
ուած, և կրաշաղախով ամբացուած են:

Պատաճիի մը կիմախքին քով ամանով վէզ

Մարդկային կմախքներ շատ գտնուած են
Մարի ձեռամբ-Անիի գերեզմանատան մէջ: Բայց
պատաճիի մը կմախքը մասնաւոր ուշադրութիւն
դրաւած է, իր քով աման մը լեցուն վէզ ունե-
նալուն պատճառաւ: Ամանը, զիմացկուն հողէ
թրծուած ըլլալուն, իր պարունակութեամբ ան-
վրնաս մնացած է: Անասարակոյն վէզ խաղալը շատ
սիրող պատանի մըն էր այդ: Եւ իր ծնողքը, աման
մը վէզ գնելով գերեզմանին մէջ, իրեն վերջին
դոհացում մը առթել ցանկացած են:

Եւխանուհիկը իր հազուսով

Ս. Լուսաւորիչ և կեղեցին շինող Հանենց Տիկ-
րան իշխանի 4—5 տարեկան աղջկան կմախքն է,
զոր գերեզմանէն ի լոյս հանած է Մար: Իշխանու-
հիկին մասմինը փառած է, բնականարար, բայց
անոր կրած հագուստը կը մնայ անովար: Անիկո
ունի մետարսէ նուրբ շատիկ մը, վրան ալ, նոյն-

ոլէս մհտաքսէ չըջազգեստ մը, գեղաճաշակ ծալւ
քերով ու չնորհալի երկոյթով։ Մէջքը դօսի։
Բազկացը վրայ իշխանական կապեր։ Շապիկին
թեզանիքները ոսկեթելով ասեղնազործուած։ Աժ-
րողջ հազուստը ծածկուած է ծաղկենկար թա-
փանցիկ քօղով մը, որուն վրայ ոսկիէ ու մհտաքսէ
թելերով բանուած են երկու պատիկ վազրեր։ Հի-
անալի մանրանկարչութիւն մը կը ներկայացնեն
այդ անասնիկները։ Անթերի աբուեատպիտական
դործ մը։

Կատրանիդէ քազուիին, ոտքերէն զամուած

Կատրանիդէ թագուհին Սիւնեաց վասակի
դուստրը և Բազրատունի Գագիկ Ա.ի ամուսինն է։
Ահա այս թաղուհին ոսկերութիւն են, զորս զամ-
րաբանէն անաղարտ ամբողջութեամբ մը գտած է։
ուսուցչապետ Մար։ Սակայն այդ դշխոյին իրա-
րու միացած երկու ոտքերուն վրայ, մատներուն
մօտ, զարնուած է երկաթեայ խոչոր գամ մը։
Ինչո՞ւ այս ոտարենուումը։ Արդեօք թագուհւոյն
բարեպաշտական մէկ մասնաւոր ցանկութեան ար-
դի՞ւնքն եղած է ատիկա, թէ Անիական կամ Բազ-
րատունեան սովորութիւն մը։

Գիւտը կատարովը, ասու անդ, շատ գիմումներ
ըրած, և ասոր անոր հարցումներ ուղղած է այդ
մասին։ Հաւաքուած տեղեկութեանց նայելով, ի-
րաւ է որ մեռեալի մարմնաբնեսումը հայկական
սովորութիւն է եղեր։ Զոր օրինակ, Խարապաղի
կողմի գիւղերէ ոժանց մէջ, հայերը, իրենց մեռ-

եալը կը գամեն։ Միայն թէ անոնք գամը կը զար-
նեն մեռեալի փորին, և ո՛չ թէ ոտքերուն։ Եւ զար-
նուած հաստ ու երկայն զամը, մեռեալի մէջքի
կողմէն դուրս կ'ելլէ։ Ամէն պարագայի տակ,
սակայն, բևեռումը թեռուում է, ըլլայ մեռեալի
փորէն թէ ոտքերէն։ Խսկ թէ ի՞նչ նպատակաւ կամ
զաղափարով մեռեալը գամելու կանոնը, սերունդէ
սերունդ, աւանդաբար, ի գործ կը դնեն այդ շի-
նական հայերը, իրենք ալ չեն դիտեր։ Հետևա-
բար, անոնք իրենց եղած հարցումին տուած չեն
դոհացուցիչ պատասխան մը, և նոյն խսկ ամենա-
փոքր մասով լուսաբանական բացատրութիւն մը։
Եւ ահա այսպէս, դիտնական Մար, հակառակ
իր թափած բազում ջանքերուն, ուսէ կերպով չէ
կրցած լուծել գաղտնիքը, և ի յայտ բերել ստոյդ
պարագան ու նշանակութիւնը այդ խորհրդաւոր
երևոյթին։

Տիկնանց տիկնոց հանգստոցը

Անիի կաթողիկէ մայր եկեղեցւոյ բակը կը
գտնուի զամբարանը կատրանիդէ թագուհիին։
Ամուսնոյն պէս եկեղեցասէր այս թագուհին փա-
փաքած է, որ իր ձեռակերտ տաճարին քով թաղ-
ուի, ու անոր վրայ հսկէ յաւիտեան։ Մար, թա-
գուհիին աճիւնները գտած միջոցին, ամբողջովին
երևան հանած է նաև անոր հանգստոցը։
Այս դամբարանը կը բաժնուի երկու մասի։ Ներ-
քինը տապանատունն է։ Արտաքինը մատուռիկ մը։
Տապանատունն ունի երկու գերեզմանատեղի։ Մէ-

կը թագուհին, և միւսը անոր ամուսնոյն, Գաղիկ
Ա.ի համար: Եւ սակայն, Գաղիկ Ա.ի մարմինը
տեսնուած չէ իր գերեզմանին մէջ: Առեղծուած
մըն ալ այս գերեզմանին դատարկութիւնը, և ար-
ձանազրուած ասպանէ մը զուրկ զտնուիլը: Իսկ
կատրանիլէ, Հայաստան աշխարհի Տիկնանց Տի-
կինը, իր շիրմին վրայ այսպիսի փափաք մը ար-
ձանազրել տուած է.

...Զ Վարդավարին յիսնեալ միով քառասնիւ,
կատրանիլ անխափան ... (սատարագ, Հողեհան-
դիստ): Եթէ ոք զարձանազրեալդ անփոյթ առնէ,
դատապարտեալ եղիցի ի Քրիստոսէ ...»

Խչխանուին Շուշան ու իր դստրիկը

Անիի մեռելոց աշխարհէն ուրիշ գիւտ մը ը-
րած է կ. Բասմաջեան: Պեղումով մը, անիկա մէջ
տեղ հանած է երկու կմախօք: Պեղումին վալլը,
Ծաղկաձորի քարայրներէն մէկը: Կմախքները կը
պատկանին մօր մը, և անոր 5—6 ամսեայ փոքրիկ
աղջկան: Երկուքն ալ թաղուած մէկ գերեզմանիւ
մէջ: Մօր մազերուն մէկ մասը, և ակռաներէն
ոմանք մնացած են անաղարտ: Մարմինը ոսկեթել
պատկանքով մը փաթթուած: Փոքրիկ աղջկան գի-
տկը ևս, նմանապէս, անպիթար: Անոր մորթը փա-
կած է ոսկորներուն: Երկուքին ալ ընդհանուր ե-
րմոյթը ցոյց կուտար, թէ անոնք կը պատկանէին
իշխանական տոհմի:

Բասմաջեան նոյն քարայրի պատին վրայ կը նը-
կատէ նուե սա արձանազրութիւնը. «Թ Ա.»

զորմեա Շուշանա աղախնո քո)։ Եւ քանասէր հետախոյզը, քննութիւններ կատարելով, կը հաստատէ, թէ արդարեւ գտնուածները Գրիգոր Պահալաւոնի իշխանի ամուսնոյն, Շուշանի, և անորդաւկին կմախքներն են։

Պալատամէջէն

Բագրատունեաց հարստութեան պալատէն, Մարի միջոցաւ երեան թերուած են պատերու մէջ գործածուած քանդակաւոր զերաններ։ Ասոնք ածխացած վիճակ մը կը ներկայացնեն։ Թորամանեան վկայած է, թէ արդ հրկիծուած զերաններուն վրայ երեցած քանդակազարդերը եզական զեղեցկութիւն մը ունին։ Արգի զարգացած արուեստը, ստոնցմէ աւելի զեղեցիկ զործ մը չէ կրցած արտագրել։ Բանդակները կը պատկերացնեն զանազան պառուզներ, թռչուններ ու կենդանիներ։

Կործանուած մէծ սրահի մը առաստաղն ու պատերը, ոսկեզօծ ու նկարապարդ, ամբողջութեամբ ձեռք թերուած են։ Գաճէ ձուլուած ծաղիկներուն վրայ, ոսկիի թանձը շերտեր։ Պատկրոն վրայ, ճարտարօրէն զծուած են սաղսւարտաւոր մարդոց սրատկերներ։ Քննութեամբ մը հաստատուած է այդ մարդոց հայ թագաւորներ ու իշխաններ ըլլալը։

Այլ կողմէ մըն ալ, խել մը առարկաններ գըտնուած են։ Ի մէջ այլոց, խեցեղէն անօթներ, ոսկեզօծ մանրանկարներով զարգարուն։ Սուր մը, իր պատեանով, ուղղաձիգ, մէկ կանգուն երկայ-

նութեամբ ու չորս մատնաչափ լայնքով։ Երկայն
նիզակ մը, ծայրը ճիւղաւորուած երկու սուր կե-
ռերով։ Զբահ մը, հաստ սեկէ, ասեղնազործ-
ուած։ Հարիւրներով ամէն տեսակ նետեր, առանց
աղեղներու։

Հարուստ կալուածէ մը

Այն երկայարկանի հարուստ կալուածը, ու-
րուն մէջ պեղում կատարած է Մար, կը պատկանի
Զաքարէ Սպալասար իշխանին։ Վրան գոց շուկայ
մըն է ատիկա։ Անցքերուն երկու կողմի դռները,
փլակոյաներու ներքե թաղուելով, ջարդ ու փր-
չուր եղած են։ Բայց անոնք, իրենց վրայ կրած
քանդակներով, անձման գեղեցկութիւն մը կը ներ-
կայացնեն։ Զանոնք զիտողը, յիրաւի, կը զմայի։
Այդ դռները չինելու համար, պէտք են շանի մը
հարիւր հազար բուսլիներ, և մեծածարտար քան-
դակագործներ։ Անցքին երկարութեանը, կարդ
կարդ շարուած խանութներուն մէջ, կ'երկայ թէ
միայն մետաքսեղէններ կը ծախուէին։ Ատոր ա-
պացոյցն այն է, որ խանութներու դարակներուն
մէջ նշմարուած են մետաքսէ կերպասի կտորներ։
Աւելցնենք նաև, թէ այս կերպասները մեծ ուշա-
դրութիւն կը դրաւեն, իրենց վրայ կրած նրբար-
ուեստ, և գունադեղ ծաղկենկարներով։

Սփինքս մը

Նոյն կալուածի մէկ դրանը առջև Մար և Թու-
րամանեան գտած են խառնազազան արձան մը,
մէկուկէս կանգուն բարձրութեամբ։ Այդ ասիւծի

մարմնով, և կնոջ գլխով արձանին դէմքը կը ներկայացնէ Անիի վրայ գերիշխող վրաց թամար թագուհիին գիմասպատկերը։ Այս վկայութիւնը կուտայ ճարտարապես թորամանեան։ Առ կը հաստատէ նաև, թէ Սպալասար իշխանական տան խորհրդանշանը կը կազմէին ատոր նման սփինքսներ, որոնցով կը զարգարուէին նոյն ընտանիքին պատկանող չէնքերուն ճակատները։ Գաղափարը եղիպատական, բայց ձեր հայկական։

Գաղիկ Ա. ի արձանը

Պեղումներու ընծայոծ ամենանշանաւոր մէկ արդիւնքը, այդ արձանը։ Գաղիկ Ա. ի կողմէ շինուած Ս. Գրիգոր Եկեղեցիին մէջ կը գտնուէր աշնիկա։ Ըստ պատմագրաց, այդ Եկեղեցին ճիշդ նմանութիւնը կը կազմէր Զուարթնոցի տաճարին։ Կառուցուած էր Ծաղկաձորի բարձանց վրայ։ Ա. վրոյր, պատմութեան նշանակած տեղոյն վրայ, Զուարթնոցապատկեր Ս. Գրիգոր Եկեղեցւոյն հետքերը գտնելու համար, քննութիւն մը կը կատարէ։ Եւ հոն կը նշմարէ հաստատական նշաններ։ Մար և Թորամանեան ևս, խնդրոյն կը հետամտին, և արդիւնքին վստահ, կը ձեռնարկեն մեծ պեղման մը։ Արդարեւ, կը գտնեն Զուարթնոցին նմանող Եկեղեցին։ Բայց, միենոյն ժամանակ, անտեղնկալօրէն, կը գտնեն նաև արքայական արձանը, որ կանդնուած էր նոյն Եկեղեցւոյն մէկ պատին մէջ։

Այդ արձանը որո՞ւ կողմէ շինուած, և ի՞նչ նըսպատակաւ զետեղուած էր Եկեղեցւոյ պատին մէջ։

Հետաքրքրական է գիտանալը : Եւ թերեւս աւելորդ
չըլլայ , աստանօր կարծիք մը յայտնելը այդ մա-
սին :

Մեղ շատ անբնական կը թուի ընդունիլ Բագրա-
տունի Գագիկ Ա. թիրակ կարգադիր , և յանձնա-
րարիչ իր արձանի շնութեան : Զի պատմութենէն
գիտենք , թէ Գագիկ Ա. իրաւ է որ հաշտ ու խաղաղ
կեանք սիրող , իմաստուն , երկիրը չնցնող , ամէն
կերպով ժողովուրդը յառաջ տանող , զպրութիւ-
նըն և զեղարուհասը քաջալերող , ինչպէս նաև բա-
րենպատակ հաստատութիւններու բազմացումին
ու բարզաւաճումին մեծապէս նպաստող վեհա-
պես մը եղած է , բայց անիկա երբէք չէր ախոր-
ժեր փառքէ ու պարծանքէ : Անիկա , իր նախորդ-
ներուն նման , օժտուած էր խիստ պարզ , համեստ
և խոնարհ բնաւորութեամբ մը : Ի նկատի ունե-
նալով ուրիմն այս հանգամանքը , կարելի է վստա-
հօրէն կը լակացնել , թէ արձանը կերտել առւած են
ուրիշները , և ամենայն հաւանականութեամբ , ժո-
ղովրդին սիրելի թագաւորին մահէն ետք , անոր
վեհապանծ յիշատակը յաւերժացնելու համար :

Իսկ թէ ինչո՞ւ արձանը կանդնած են եկեղեցիի
պատին մէջ , փոխանակ զայն զնելու հրապարակի
մը վրայ , և կամ այլ ուր : Ասոր պատճառը շատ
որոշ է : Անոնք այդ կերպով փափաքած են պար-
զապէս Գագիկ Ա.ի հոգւոյն ընծայել մասնաւոր
մեծարանք մը , և գերազոյն հրճուանք մը : Գի-
տէին , թէ այդ առաքինի , բարեպաշտ թագաւորը
ո՛րքան մեծ պաշտպան մըն էր քրիստոնէութեան ,

և ո՞ր աստիճան ջերմ եկեղեցասէր մը : Իրենց աչքերովը տեսած էին, թէ Գաղիկ Ա. միմիայն եկեղեցիներ շինելով չէր գոհանար, այլ նաև շատ յաձախ կ'երթար՝ անոնց մէջ կատարուող պաշտամունքներուն ներկայ դտնուելու : Ու ո՞չ թէ միայն դպիրներու և քահանաներու կողմէ կատարուած երգեցողութեանց ու ընթերցուածքներուն կը ձայնակցէր, Հապա նոյն իսկ, երբեմն, առանձին ալկ'երգէր ու աղօթքներ կ'արտասանէր :

Արձանը շինել տուողները, տաղանդաշատ արւեստագէտի բեղուն երեակայութեանը դիմելով, ուզած են նաև Գաղիկ Ա.ի եկեղեցապաշտամութեան գաղափարը մասնաւոր խորհրդանշանով մը ի յայտ կացուցանել : Այսպէս, դուք կը տեսնէք, թէ արձանին ձեռքերը երկնցուած են ընդ առաջ, և կը մնան բաց, որպէս թէ պատրաստ են բան մը կրելու : Ճիշգ է որ այդ ձեռքերուն վրայ գրուած էր Գաղիկ Ա.ի կողմէ կառուցուած արքայական գեղեցիկ եկեղեցւոյն մանրանկարը : Այս մանրանկարը, սակայն, առ ի զգուշութիւն, այժմ արձանին ձեռքերուն վրայէն տնդին առնուած է, և առանձին կերպով կը պահուի Անիի թանգարանին մէջ :

Հիմա զանը Գաղիկ Ա.ի արձանին ցուցադրած ընդհանուր երեսյթի ու նկարագրի մանրամասնութեանց : Անոր բարձրութիւնը երեք կանգուն է : Գլուխը կը կրէ վասթթոցաւոր թագ : Այս ձեռք արքայական ապարօչներ, յատկապէս նուէր կ'ըլլային Բաղրատունիներուն, այն ժամանակները

Պաղտատի վրայ իշխող և հայոց բարեկամ հան-
դիսացող խալիթաներէն։ Արևելաձեւ երկար վե-



գլուխի Ա.Ի Արքանք
ըարկուին հտեւի քղանցքը ճեղքուած է մինչև մէջ-
քին մօտ։ Յառաջամասի քղանցքն ալ բաց է, մին-

չե կուրծքը : Վերարկուին տակ հաւասար երկայնութիւն ունեցող պարեգումը, լայն, ծալք ծալք եղած թեզանիքներով: Վերարկուն ու պարեզօտը ներկուած են կարմիր գոյնով: Գագիկի թխորակ, պատկառազդու գէմքին այսերը նոյնպէս կարմիր են: Անոր խոշոր աչքերուն նայուածքը կենդանի արտայայտութիւն մը ունի: Արձանի տիրոջ բարի հոգին կը ցոլացնէ: Յո՞յժ գրաւիչ: Խսկ գլխուն մազերը, և խոշոր մօրուքն ու պեխերը սև գոյն ունին: Կրծքին վրայ կախուած է խաչ մը:

Գագիկ Ա.ի արձանին գիւտը, ինչպէս հայոց, նոյնպէս եւրոպացի հնագէտներուն խորին ուշադրութեան արժանացաւ: Ու այս վերջինները յայտարարեցին, թէ այդ արձանը, Արևելքի մէջ, քրիստոնէութեան միջին դարաշրջաններէն մնացած միակ արուեստագիտական գործն է ճշգաղէս, որ իր բնական մեծութեամբն ու կատարելութեամբը աչքի կ'իյնայ:

ԳՈՅ ԳԻՒՔԸ

Անիի մէջ պեղումի հսկայ գործեր կան: Այսբողը Անին հողին տակն է տակաւին: Մինչև այժմ կատարուած գիւտերը, անոր մէկ չնչին մասը կը կազմեն: Երբ որ, կործանուած քաղաքին մէջ պտտողը, ըստ գիպաց, ոտքը գետնին կը զարնէ, ներքեւ խուլ ու խորհրդաւոր ձայն մը կը լսէ: Հնութեանց ինչ աննման գանձեր կան թաղուած: Յայտնի է, թէ այս օրուան քաղաքակիրթ ազգերէ շատերուն գեռ վայրենական կամ կիսաքաղաքա-

կերթ շրջաններուն, հայը նշանաւոր հանդիսացած
է իր ընտանեկան ու ընկերական բարքերու ու վարչ-
քերու մաքրութեամբ և բարեկրթութեամբ։ Նը-
մանապէս յառաջ գնացած ու փայլած է ո՛չ միայն
իր գովրութեամբ, այ նաև ճարտար ու գեղեցիկ
արուեստներով։ Թո՞ղ խօսին, գէթ մասամբ, ար-
ձանները, նկարները, քանդակապարզերը, ճար-
տարապետական արուեստի վեհապանծ խոյանք-
ներու ամէն կարգի արտադրութիւնները, մհուելոց
հագուստները, եայլն։

Արդ, ճիշդ այս պարագային ներքե է մանա-
ւանդ, որ Անին, իր ընդհանուր վիճակով, կը ներ-
կայանայ իրրե բեզմնաւոր նիւթերով լեցուն դոց
գիրք մը։ Եւ հետեւարար, իսկական և գործնական
գաղափար մը կազմելու համար Անիի, և Անիով
ալ ամբողջ հայութեան նախկին քաղաքակրթա-
կան զարգացման բուն աստիճանին վրայ, հարկ է՝
բանալ այդ դոց գիրքը։ Միայն թէ փափաքելի է,
որ անիկա բացուի հայերու ջանքով ու ձեռամբ։
Այդ դոց գիրքը, պատմական ու բարոյական ան-
րոնաբարելի իրաւունքով, կը պատկանի հայոց։
Անիկա հայ ազգին անկողողակելի, ժառանգական
սեփականութիւնն է։ Եւ Վեհ. Գէորգ Ե. Կաթո-
ղիկոս, անգամ մը ևս այդ ճշմարտութիւնը պաշ-
տօնապէս ու բացարձակապէս հաստատել հարկ
տեսաւ վերջերս։ Ն. Սրբութիւնը պատուիրեց Եւ-
րեանի և Կարսի հայոց հոգեոր կառավարու-
թեանց, որ մէջ տեղ հանեն իրենց մօտ պահուած
այդ ազգային սեփականութեան մասին խօսող բո-

լոր վաւերագրերը։ Կը կրկնենք, թէ մեր ցեղին
հոգին ու փառապանձ պատմութիւնը վերլուծող
այդ անդին, նուիրական գոց դրբին վրայ դուր-
զուրալու ենք։ Պէտք չէ որ օտար, չարտօնուած
ձեռքեր մօտենան անոր, զայն թերթաքաղ ընկն
ու զրկեն իր ամբողջական արժէքն և նշանակու-
թնէն . . . :



ԲԱԳԱՐԱՆ

ԿՈՒԹՔԻ ՈՒ ԽԱԶԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՆ

Բագարան կը գտնուի Արարատեան Շիրակ գաւառին Հարաւային կողմը, Երուանդաշատի ու Ելասի գետին մօտ: Անոր աւերակներուն երեսյթը խորհրդաւոր է: Անիկա Բագարան կոչուեցաւ, որովհետեւ իր մէջ կը պարունակէր անհամար բազգիններ: Իր ժամանակին, Հայաստանի ամենէն բազնաշատ վայրն էր: Երուանդ Բ. Հիմնեց զայն և իր եղբայրը, Երուազ, քրժապետ կարգեց քաղաքի կուստուններուն: Ատեն մը «Կոոց Քաղաք» անուանումն ալ ստացաւ Բագարան: Բայց անիկա, Արտաշէս Բ. ի օրով ինկաւ իր գիրքն ու փայլէն, վասնզի կուռքերը բոլոր փոխազբուեցան Արտաշատ: Կուռքի ըրջանէն ուրիշ տեղեկութիւններ չկան Բագարանի վրայ:

Թ. գարուն, նախ Աշոտ Մատկեր, ապա Բագրատունի Աշոտ Ա. թագաւոր, Բագարանի մէջ Հառ-

տաստուեցան : Կը նշանակէ , թէ անիկա մայրաքաւ-
զաքի վերածուեցաւ : Անոր պարփսպներն աւելի
ամբագան : Կուռքերուն տեղ , տմենուրեք , խաչը
բարձրացաւ : Ու հաստատուած եկեղեցիներուն
թիւը միշտ աւելցաւ , քանի Բագրատունիները ի-
րենց իշխանութիւնը զօրացուցին : Սակայն այդ-
իշխանութեան անկումով , Բագրատան կրկին ան-
շքացաւ : Ժ. Պարուն , Վրաց Թամար թագուհիի
գերիշխանութեան օրով , Բագրատան լքուեցաւ իր
բնակիչներէն : Այնուհետև , թաթարներու արշա-
ւանքները վրայ հասան : Ու Բագրատան կործանե-
ցաւ :

ՍՐԻԱՏԵՂԻՔ

Անցեալէն մնացած քանի մը եկեղեցիներ , տաւ-
կաւին գոյութիւննին կը պահպանեն , կիսաւեր ,
խարխլած վիճակով մը : Ս . Գէորգը , կը գանուի
բերդին ծայրը : Այս կիսափուլ եկեղեցին ուխտա-
տելի մըն է : Աւանդութեան մը համեմատ , անոր
հիմերուն ներքե զրուած է քաջայազթ զօրավաւ-
րին նշխարներէն մաս մը : Ուրիշ երեք եկեղեցի-
ներ , աւելի անմիիթար երևոյթ մը ունին : Հին-
գերորդը , որուն անունն է Տապանատուն Ս . Կաւ-
թողիկէ , Բագրատանի մայր եկեղեցին կը համար-
ուի : Այս ալ իր վախճանին մօտ : Մէջը և շուրջը
կան բազմաթիւ չկրիմներ : Անոր հովանոյն ներքե
կը հանգստանան նաև Ճիմները գաւադրու-
թեամբ սպաննուած Մուշեղին , ինչպէս նաև այս
վերջնոյն հօրը , Մժրատ Ա . Փ :

ԱԻՆՐԱԿԱՑ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ

Կործանուած քաղաքին մէջ, հիմա կը բնակին
քանի մը հարիւր հայեր : Աւերակաց պահապան-
ներ : Անոնք եկած են այլևայլ կողմերէ : Երկրա-
դործ մարդիկ : Ոմանք տնկած են այգիներ : Անոնց
եկեղեցին, կիսակործան Ս. Գէորգը : Եղածովը կը
դոհանան անոնք : Դպրոց չունին : Ամէն կերպով
խեղճ են ու յետամնաց :



ԵՐՈՒԱՆԴԱՇԱՏ

ԿԱՐՃ ՕՐԵԲ

Երուանդաշատ, հայոց հին քաղաքներէն մէշ-
կը, հիմնուած է Արարատեան նահանդի Արշա-
րունեաց գաւառին մէջ, Երասխի և Սփուրեանի
միացման կէտին մօս։ Երուանդ Բ. թագաւորը
շինեց զայն իր բնակութեանը համար։ Եւ իր ան-
ուամբն ալ կոչեց «Երուանդաշատ»։ Քաղաքն ու-
նէր փառաշուրջ չէնքեր, պալատներ, նաև ամուր
բերդեր ու պարիսաններ։ Կը պատմուի, թէ այդ
ամրութիւններն իրենց մէջը կը պարունակէին զի-
շերուան ու ցորեկուան յատուկ ճամբաններ, ման-
ուածապատ ու որոգայթաւոր անցքեր։ Ասոնք
յատկապէս շինուած էին, քաղաքէն ներս մտնող
թշնամին թակարդի մէջ ձգելու համար։

Սակայն, այս ամրաշէն, սիրած քաղաքին փա-
ռաց օրերը շատ կարճ եղան։ Գրեթէ միայն 20

տարի տեսցին : Արտաշէս Բ . , հայոց թագաւորութեան օրինաւոր ժառանգը , Սմբատ սովարապետին հետ , Երուանդաշատի վրայ քալեց : Պաշարեց զայն : Քաղաքացիք ու բերդապահները նեղը մնալով , անձնատուր եղան : Իսկ զինւոր մը , Երուանդ Բ .ը բռնելով զզեանեց , զայն հարուածեց և անոր ուղեղը ցրուեց պարատի յատակներուն վրայ : Այնուհետեւ Արտաշէս , արքունի հարստութիւնն ու զահը փոխազրեց Արտաշատ : Թէկ Կամսարականները , ժամանակ մը Երուանդաշատ բնակեցան և ջանացին քաղաքի նախկին չէն վիճակը վերակենադանացնել , բայց չյաջողեցան : Յետոյ , Արշակ Բ . զրաւեց Երուանդաշատը : Իսկ Պարսից Շապուհն ալ , Արշակի ձեռքէն խլեց քաղաքը : Մեծաւ մասսամբ կործանեց զայն և անոր բնակիչներն ալ գերի վարեց : Կամսարականք դարձեալ ձիգ մը ըրին Երուանդաշատի մէջ հաստատուելու : Բ . դարէն ետք , բոլորովին անտիրական կացութեան մը մատնուեցաւ քաղաքը : Հուսկ ապա , անիկա պւերեցաւ պարսիկներու և թիւրքերու ձեռամք :

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԻՒՆ

Շատ կարճ տեսց , Երուանդաշատի վայլուն կեանքը : Անոր յիշատակարաններու մնացորդները , սակայն , մինչեւ այս օր մեծ հետաքրքրութեան առարկայ կը հանդիսանան : Աւերակներու մէջ ու չուրջ կան բազմաթիւ արձանագրութիւններ : Ո՞րքան մահարձաններ ու խաչքարեր : Տիւ-

պուա հնագէտը քննած է Երուանդաշատի հնութիւնները : Հարկ է որ հայ հնագէտներն ալ ուշադրութիւն ընծայեն այդ թանկագին աւանդներուն : Գիտական կանոնաւոր հետախուզութեան մը կը կարօտին մասնաւորապէս քաղաքին բերդերու աւերակները : Տարակոյս չկայ, թէ այս հետախուզութիւնը պիտի կարենայ երևան բերել Հայկական հնարիմաց ճարտարապետութեան արժանիքները :



ԿՈՂԲ

Լէնկթիմուիրին Դիմադրողը

Կողբի տղամարդիկը քաջի համբաւ ունին:
Գիւղը, ժամանակին, լէնկթիմուրի արշաւանք-
ներուն զիմապրած է: Այդ թուականներուն, պա-
տերազմող քաջ Կողբացիներուն մէջ նշանաւոր
հանդիսացած է Մարտիրոս անուն զօրականը: Այս
գիւղը կը պարծի նաև իր տաղանդաւոր մէկ զաւ-
կովը, ժամանակիր Եղնիկ Կողբացիով:

Արարատեան Մասեացուն դաւառին մէջ կը
դանուի Կողբ: Անոր հիւսիսային կողմը կ'իյնայ-
երասխաճորը, իսկ հարաւային դին ոռւս—թըր-
քական սահմանագլուխը: Բարդող լեռ կը հոփա-
նաւորէ զայն: Թէ ինչո՞ւ համար «Կողբ» անունն
ստացած է այդ հնագարեան գիւղը, յայտնի չէ:

Այս հայ գիւղը, մօտ 1000 տուն բնակչութիւն
ունի: Անոր եկեղեցին պայծառ է: Դպրոցը, ստ-

կայն, գոցուեցաւ վերջերս : Այս առժամանակեայ փակման պատճառը նոր պատերազմին հետևանքով դիւլին մէջ յառաջ եկած տնտեսական ծանր տագնապն է :

ԱՂԱՀԱՆՔԵՐ

Կողրի աղահանքերն ալ նշանաւոր են : Բնական այդ հարստութիւնը, որ հին գարերէ ի վեր չարունակ չահազործուած է, բնաւ սպառում չունի : Շահագրգուղները, առաջ, նախնական միջոցներ ի գործ զնելով, որոց չափով մը միայն կ'օգտուէին այդ աղահանքերէն : Այժմ, անոնք, նոր կերպերու կիրարկումով, աւելի շատ արդիւնք ձեռք կը բերեն : Թէ՛ կառավարութիւնը և թէ հանքերը բանեցնող առուները մեծ չահարաժիններ կը ստանան : Գիւղի հայութեան մէկ կարևոր մասը կը զրադի այդ աղահանքերուն այլևայլ գործեռովը :

ԱԿՈՌԻ

ՆՈՅ «ԱՐԿ ՈՒՌԻ»

Յարտնի աւանագիւղ մըն էր Ակոռին, Արտա-
րատեան Մասեացոտն դաւասին մէջ: Շինուած էր
մեծ Մասիս լեռան լանջերուն վրայ, դաշտագետնի
հաւասարութենէն 5000 ոտք բարձր, անդունդի մը
եզերքը: Բատ աւանդութեան, անոր հիմնադրու-
թիւնը տեղի ունեցած է ջրհեղեղէն անմիջապէս
ետք, երբ որ նոյ նահապետ ոտք դրաւ ցամաքի
վրայ: Աւրեմն, յետ ջրհեղեղի, աշխարհիս առա-
ջին բնակավայրն է Ակոռի: Նոյ այնտեղ որթի
ծառ տնկեց, «արկ ուռի»: Գիւղը, այս յիշատակը
կրելուն համար, հայոց կողմէ նախ անուանուեցաւ
(Արկուրի): Սակայն յետոյ, նոյն անոնք կրճատ-
ուելով, եղաւ «Ակոռի»: Ազգային աւանդութիւն
մը կ'ըսէ, թէ այդ հին վայրին քով գտնուող մեծ
վիհին մէջ դահավիժեցաւ Արտաշէս աշխարհա-

կայի գոսոող որդին Արտաւազդ, իր ձիով միասին,
երբ որ անիկա որսորդութեան ելած էր Մասիսի
լանջերուն վրայ:

Ե. գարուն վերջերը, Վահան Մամիկոնեան,
հայոց քաջ սպարապետը, 300 մարտիկներէ բազ-
կացած իր զօրագնդով մեծ յաղթութիւն մը տա-
րած է պարսկաց 7000 հոգինց բանակին վրայ,
Ակոսիի չուրջ: Բ. գարուն ալ հայերը յաղթական
ընդհարում մը ունեցած են արարոցոց հետ, այդ-
կողմերը: Մօտ երկու քառեւսուար ետքը, նոյն տե-
ղը, յաջող ճակատամարտ մը մզած է թշնամիին
զէմ, Արաս Բագրատունիին, օդնութեան հասնող
Գաղիկ Արծրունին, իր զօրքերով: Այսպէս, Ակո-
սին, յանձատի, օտարէ խանաւորներու ձեռքէն ա-
ղատուելու համար, պատերազմներու թատերա-
վայր մը ըլլալով, քանիցս քանդուած, և վերա-
շինուած է:

Ակոսի խիստ նշանաւոր էր ի հնումն իր այդի-
ներուն ու դինիներովը: Նոյն նահապետէն ի զատ,
մեր թագաւորները, իշխաններն ու պարոնները,
անոր առաստ ու ազնիւ դինիները խմած եւ ուրա-
խացած են: Անոնք «ժողովներ» ալ կազմած են
Ակոսիի կարասներուն չուրջ: Այս մասին նոյն խսկ
երգ կայ յօրինուած: Այսպէս կը սկսի այդ երգը:
«Ակոսիի մեծ կարասին;
Քոլորտիքն են բազմեր
Աւագ իշխանիք, ծեր պարոնայք,
Ժողովովք են հոն կազմեր:»

Այդ հին գիւղն ունէր խել մը եկեղեցիներ և

վանք մը Ա., Յակոբ անուսմբ: Այս վանքը չինչ
ուած էր, ճիշդ այն, տեղը, ուր, ըստ կրօնականի պահ
ւանդուժեան, Մծբնացի Հայրապետը Նորման տառ
պանի մասունքն ընդունեցաւ Աստուծոյ Հրեշտա-
կէն: Սոյն գիւղէն ընտրուած է ընդհանուր կա-
թողիկոս մը, Անաստաս Ա., ի. դարուն:

ՄԱՍԵՍՑՈՏՆԻ ՊՕՄՊԵՆ

Ակոռիցիք, օտար բոնաւորներու արշաւանք-
ներէն ու տիրապետումներէն ետք, սկսած էին
կեանքի հանգիստ ու խաղաղ շրջան մը բոլորեւ,
երբ բնական մեծ աղէտի մը Ենթակայ եղան, 1840
թուին: Մասիսի հրաբխային խառնարանը հսկա-
յական բորբոքում մը ունեցաւ, և դժբախտ Ակո-
ռին, իր բնակիչներով միասին, վերի վայր շրջեց,
թաղեց կրակներու ու ժայռերու լեռնակոյտերուն
ներքեւ: Գիւղէն դուրս, այդիներուն ու զաշտերուն
մէջ գտնուող Ակոռիցիները միայն ազատուեցան
ահաւոր աղէտէն:

ՀԻՄԱԿՈՒԱՆ ԱԿՈՌԻՆ

Այն ժամանակ, երբ որ հին Ակոռին անդունդ
գահավիժեցաւ, աղէտէն վերապրոլ տեղացիներն
ու շրջավայրերը բնակող հայերը նոր Ակոռի գիւ-
ղին հիմը դրին: Չուղեցին անոնք, որ Ակոռիի
պատմական անունն ու յիշատակը մոռցուի: Հի-
մակուան Ակոռին, հինին հիւսիսային կողմը, ան-
կէ աւելի ցած գիրքով, Երասիսաձորի և զաշ-
տերուն մօտ շինուած է: Քանի մը հարիւր հայեր
կը բնակին այն տեղ: Ունին եկեղեցի մը: Դպրոցէ

զուրկ մն : Նոր Ակոսից իներն ալ , իրենց նտիռից
ներօւն հման , ընդհանրապէս կը զբաղին ու կ'ապր
բին այդեմշակութեամբ և հզրադործութեամբ :

ԱՐՄԱԿԻՐ

ԵՐ ԵՐԲԵՄՆ

Արարատեան նահանգին Արագածոտն գաւառ-
ովն հարաւային կողմը հիմնուած էր հայոց այս
Հին մայրաքաղաքը։ Դուին և Երուանդաշատ ա-
նոր ուզդութեանը վրայ կը գտնուին։ Անկէ աւելի
հարաւ, քիչ հեռուն կ'իյնայ Երասխի դէպի Մահ-
եաց ստորոտ փոռուղ հովիտը։

Արմաւիրի պատմութիւնը յայտնի է։

Արամայիս նահապետ, Երասխ գետին մօտերը,
բլրակի մը վրայ շինեց իր բնակութեան համար
տուն։ Եւ այդ տեղը, իր անուամբ կոչեց «Ար-
մաւիր»։ Այս անուան վերջաւորութեան փոփո-
խութիւնը ինչ մտքով եղած է, չի գիտցուիր։
Մովսէս Խորենացին ալ, այդ մասին բացատրու-
թիւն մը չի տար։ Արմաւիր, Հայկազանց իշխա-
նութեան օրով, չէն ու գեղեցիկ քաղաք մը զար-
ձաւ հետզհետէ։ Անոր չուրջը հսկայ բերգեր,

պարիսպներ ու աշտարակներ զինուեցան : Այս աշ-
 տարակներէ մէկուն վրայ էր որ քաջն Արամ գամել
 տուաւ ճակատէն՝ Մարաց Մաղէս Նիւքար իշ-
 խանը : Այն ժամանակները մեծ համբաւ ունեցաւ
 նաև քաղաքարլրին ստորոտները տնկուած սօսի-
 ներու մեծ անտառը, որուն պաշտամունքներ կը
 նուիրէին հայերը : Այս անտառին ընծայուեցաւ
 Անուշաւան և կոչուեցաւ Սոսանուէր : Արշակունի
 հարստութեան հիմնադիրը, Վաղարշակ, հայ աշ-
 խարհը Ազեքսանդր Մամիեղոնացիի յաջորդներէն
 ազատէլ ու մարքիլէ ետք, Արմափրի մէջ մեծ
 մէհեան մը շինել տուաւ : Եւ այդ Մեծանին մէջ
 կանդնուեցան արեգակնայի և հայ գիւղադ-
 ներու արձանները : Եռյն կոստան մէջ, յեասչ
 վահեւունի քուրքերը դետեկցին նաև Ապողոնի
 և Աքամմիսի անդրիները : Բայց այդ շրջանէն
 ետք, Արմափր իր շուրջն ու փայլը կորսնցուց տա-
 կաւ : Երուանդ Բ., տէսնելով որ Երասխ իր ըն-
 թացքը փոխած և հեռացած է Արմափրէն, Եր-
 ուանդաշատը շինեց նոյն գետին մօտ և հոն փոխա-
 զըրեց բոլոր կուռքերն ու իր արքունիքը : Դ, դա-
 րուն, Արմափր վկան եղաւ Արշակ Բ.ի հրամանաւ
 կատարուող Կամսարականներու կոտորածին : Եւ
 Ե. դարու կիսուն էր, որ Վասակեանները գրաւե-
 ցին ու հիմէն քանդեցին այդ Հայկազնակերտ գե-
 ղեցիկ քաղաքը, որուն աւերակաց մեծատարած
 կոյտերը միայն կը մնան այն ժամանակներէն մինչ-
 քե այս օր :

ԱՌԱՐԿԱՆԵՐՈՒ ԳԻՒՏ

Արմաւիրի մէջ զիտական հետախուզուզումներ կատարուած են մերթ ընդ մերթ, բայց ոչ կանոնաւոր կերպով ու հիմնական։ Պեղումները հաւրեանցի ըլլալուն, անոնց արգիւնքն մեծ եղած չէ։ Ուվարօվ, Քօնիսէր, Նիկօլսէր և ուրիշներ, երեան հանած են կարգ մը հնութիւններ։ Խիստուշագրաւ են, ձեռք բերուած բենուածե արձանագրութիւնները, զորս կարդալ անկարելի եղած է ցարդ։ Գտնուած էն նաև արծաթեայ մանեակներ, այլ տեսակ զարդեղներ, քարէ շինուած զէնքեր, դանակներ։ Բացուած է զետնուղիի մը մուտքը, ուրիշ ներս երթալը, սակայն, անկարելի եղած է։ Անիկա հողով լեցուած էր։ Մօսեաց անտափի չընանակէն ալ մէջ տեղ հանուած են հսկայ ծառերու արմատներ, որոնք մնացած էին անփուտ վիճակի մը մէջ։

Տարակոյս չկայ, թէ Արմաւիրի մէջ կատարուող զիտական ամենականոնաւոր հետախուզութիւն մը պիտի կարենայ զործնական ծանօթութիւն մը ընծայել մեղ, Հայկական հնագոյն ժամանակաշրջաններու ազգային քաղաքակրթութեան իսկական սատիճանին վրայ։

U R S U S

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՐԱՔԱՂԱՔԸ

Հայոց երթեմնի այս հոչակաւոր մայրաքաղաքը, Արտաշատ, կը գտնուի Արարատեան նաև Հանգի Ռստան գաւառին մէջ։ Անոր չուրջն են Դուբին, Երևան, Էջմիածին և Իշտիր։ Երասիփ և Հրազդանի միացած կէտին մօտերը Հիմնուած է։ Հիմա այդ անուանի մայրաքալաքի աւերակները կը մնան։ Եւ այդ աւերակներուն չուրջ գիւղ մը շինած են հայերը։ Փոքրիկ ու խեղճուկ գիւղ մը, բաղկացած մօտ 1500 հոգիէ։ Արտաշատի այժմու բնակիչները գաղթած են Պարսկաստանէն։ Անոնց գաղրոցն ու եկեղեցին ալ խեղճ ու կրակ վիճակ մը ունին։ Հայերէ զատ, այդ աեղ կան նաև քանի մը քիւրտ ընտանիքներ, որոնք կը բնակին ... բուն աւերակներուն մէջ։ Ասոնք, իրենց իրձիթները շինած են աւերակներուն նիւթերովը։ Խիստ արթա-

ըազգեցիկ է աւերակաց վեհութիւնը հղծանող այդ
անշահ հիւզակներուն տեսարանը . . . :

ՀԻՄՆՈՒՄՆ ՈՒ ՔԱՆԴՈՒՄԸ

Օտար պատմիչներ կ'ըսեն, թէ այս յոյժ ըն-
դարձակ ու հոյաչէն հայոց ոստանը հիմնեց Ար-
տաշիաս հայ իշխանը: Այս վերջնոյն անուամբ,
քաղաքը կոչուեցաւ Արտաշատ: Կ'ըսեն նաև, թէ
այս քաղաքին յատակագիծը տուած ու անոր կա-
ռուցմանը հսկած է Ամնիբաղ, Կարքեղոնացի նը-
շանաւոր զօրավարը, որ Հռոմէացիներէն յաղ-
թուելէ Ետք, Հայաստան ալ անցած, և ապաստան
գտած էր նոյն Արտաշիաս իշխանին մօտ: Արտա-
շատ, ժամանակի ընթացքին, տակաւ աւելի ամ-
րացաւ պարիսպներով ու բերդերով: Տիգրան այն
տեղ ետ մզեց Լուկուլոսը: Պոմպէոս, Կրասս և
Անտոնիոս ևս չի կրցան տիրել հայոց այդ ամ-
րակուռ մայրաքաղաքին, հակառակ իրենց չան-
քերուն: Սակայն, անդամ մը, Քրիստոսի ՅԱ թր-
ւին, Արշակ թագաւորի օրով, Հռոմէացիք, նեն-
գութեամբ, գրաւեցին զայն: Արշակունիք միայն
16 տարի թողին Արտաշատը Հռոմէացոց ձեռքը
և տէր եղան անոր մինչև 117 թուականը: Բայց
այդ ժամանակ, Դոմիտրիոս Կորբուլան վերստին
գրաւեց անբախտ քաղաքը, ու այրեց զայն: Յե-
տոյ, Ներոնի հրամանաւ, վերանորոգուեցաւ Ար-
տաշատը: Եւ Հռոմէացի այդ հռչակաւոր ինքնա-
կալին անուամբ, Արտաշատ ատեն մը կոչուեցաւ
ԱՆԵՐՈՆԻՒԱ»:

Գանք հայ աղբիւրներու հաղորդած տեղեկութեանց :

Մովսէս Խորենացի կ'ըսէ, թէ Արտաշատ հիմնուեցաւ հայոց Արտաշէս Բ. թագաւորի ձեռամբ : Անիկա քաղաքը պարսպասպատեց, և կանդնել տըւաւ մարտկոցներ, պալատներ, յաղթական կութողներ և բազմաթիւ մեհեաններ : Մասնաւորապէս Արտեմիսի և Ապողոնի տաճարները նշանաւոր էին իրենց փառաշխութեամբը : Այս քաղաքին մօտ գտնուող Տափերական անուամբ ծանօթ մեծ կամուրջին վրայէն էր որ Անակ, Գրիգոր Լուսաւորիչի հայրը, ինքզինք նետեց Երասմի ջրերուն մէջ : Կ'աւանդուի նաև, թէ միենոյն կամուրջին վրայէն էր որ Արտաշէսի որդին Արտաւազդ, վերջին անդամ անցաւ իր ձիով, գնաց դէպի Մատիսու վիճերուն մէջ կորսուեցաւ :

Արտաշատ, մինչև Քրիստոսի 250 թուականը, Խոսրով թագաւորի օրով, այնքան մեծցաւ ու գեղեցկացաւ, որ կը մըցէր Աթէնքի հետ : Անիկա վաճառականութեան կեդրոն մըն էր միենոյն ժամանակ ո'չ միայն Հայաստանի, այլ նաև շրջակայերկիրներուն համար : Սակայն, երբ որ Քրիստոնէութիւնը հայոց մէջ մուտ գտաւ պաշտօնապէս, Արտաշատի բոլոր կոավաչուական տաճարները քանդուեցան : Իսկ Պապ թագաւորի օրով, Դ. դարու վերջերը, պարսիկները քանդեցին արդէն փառազուրկ եղած քաղաքը իր պարիսպներով, և 50, 000 հոգի ալ գերի բռնեցին : Յետոյ, Հայերը, վերամնորոգեցին Արտաշատը : Յովսէփ Կաթողիկոս

և Մամիկոնեանք մեծ ժողով գումարեցին այդ քառաքին մէջ, 450 թուին, բողոքելու համար պարսից Յազկերտ Բ.ի կողմէ հայոց եղած կրօնուրացութեան սպառնալից առաջարկին դէմ : Նոյն գարուն մէջ, յետոյ, Հոռմէացիք Հայստանի մէջ ոտնձգութիւններ սկսեցին ընել : Արտաշատ, անոնց կողմէ, քանից յարձակմանց ենթարկուեցաւ, որով և միշտ ալ ետ գնաց այլնս : Ի վերջոյ, բոլորովին ինկաւ : Թ. դարուն մեծ երկրաշարժ մը տեղի ունեցաւ քաղաքին մէջ : Եւ աչքի իյնող բոլոր չէնքերը կործանուեցան : Այսուհետեւ թաթարաց արշաւանքներուն նշաւակ եղաւ Արտաշատ և Հիմքն քանդուելով աւեր ու աւերակ դարձաւ :

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ

Այդ երբեմնի փառաւոր մայրաքաղաքին աւերակները, Անիի աւերակներուն որտաճմլիկ պատկերը կը ներկայացնեն : Բլուրներ ձևացած են, իրարու վրայ թափուած պարիսպներէն, պալատներէն, եկեղեցներէն և այլ կարգի չէնքերէն : Ցաւալի է նկատել, թէ Արշակունի հարատութեան նախնական ըլջանի գանձերն ու յիշտակարանները ցարդ մնացած են թաղուած, առանց զիտական կանոնաւոր հետազօտութեանց ու պեղմանց ենթարկուելու : Բնականարար, դարերու ընթացքին, անոնք աւելի ևս եղծուած ու փճացած են իրացիքին համար սպառագի հնախոյզներ սաստիկ հետաքրթուած են

այդ աւերակներով, բայց անոնք չեն կրցած գործնական ձեռնարկ մը ընել: Իսկ հայերը, գրեթէ բոլորովին ձեռնպահ մնացած են:

Հարկ է ուրեմն, առաջին պատեհ առթիւ, նախ այն տեղ բնակութիւն հաստատող քիւրտերը աւերակներու շրջանէն դուրս հանել, մօտ տեղ մը փոխազրել: Անոնց քիչ մը անդին երթալն ու տեղաւորուիլը անկարելի բան մը չէ: Ռուսահայք, փոքրիկ զոհողութիւն մը ընելով, կրնան այդ խընդիրը կարգազրել: Զի կարծուիր բնաւ, թէ կառավարութիւնը ունէ արգելք պիտի յարուցանէ այդ մասին: Քիւրտերն ալ վնաս մը կրելու չեն: Եւ այսպէս, այդ ազգային յիշասակներով մի վայրը, պիտի մաքրուի իր ծոցին մէջ բոյն դնող աւերիչ, քանդիչ տարրէն: Միւս կողմէն, մեր հընագիտական ընկերութիւնները աշխատելու են Արտաշատի հսկայական աւերակոյտերուն ներքեւ դանուած հնութիւնները երեան բերել: Տարակոյս չկայ, թէ այդ կերպով անոնք թանկագին նպաստ մը մատուցած պիտի ըլլան մեր հնագիտական պատմութեան:

ԽՈՐ ՎԻՐԱՊ

ԱՐՏԱՇՏԻ ԳՈՒԹԲԸ

Այս անունը կը կրէր ստաջ Խոր Վիրապ։ Արտաշտի մօտ կը գտնուի անիկա։ Այդ գութը, որուն մէջ կարիճներն ու օձերը կը վիստային, Արշակունեաց թագաւորութեան ժամանակ յատկացուած էր քաղաքական այլիայլ կարգի դատապարտեալներու ու մահապարտներու։ Պատժապարտ նկատուած անձերը, այդ անելանելի, խորունկ փոսին մէջը կը ձգուէին, և Հռն, անօթի ու ծարաւ, ու թունաւոր սոզոններէն խայթուելով, չարատանջ կը մեռնէին։ Սակայն, ստոր հակառակը պատահեցաւ նոյն փոսին մէջ նետուած, դատապարտեալ Գրիգոր Պարթևին։ Աս, ըստ աւանդութեան, տասներեք տարի այդ տեղ մնաց աղջ և առողջ։ Աւ ապա անկէ գուրս ելաւ, իր առաքելութիւնը կատարելու։ Անակի որդւոյն հը-

րաշապատում ազատութենէն վերջ, յարգանքի ու
պաշտանքի առարկայ եղաւ, ուխտատեղի գարձաւ
այդ փոսը, քրիստոնէացած հայոց համար: Յե-
տոյ անոր վրայ վանք չինուեցաւ: Եւ վանքին ա-
նունը կոչուեցաւ Խոր Վիրապ: Այս վանքը, որ կը
գտնուի բլուրի մը գոգին մէջ, ունի պարիսպներ,
աշտարակներ և անառիկ դիրք:

Վանքի այժմու գեղեցիկ եկեղեցին ձեռակերտն
է Ներսէս Գ. Կաթողիկոսին: Կը կարծուի, թէ
Շինող մականունը կրող այդ Հայրապետի գերեզ-
մանն ալ կը գտնուի «Պառաւի փոս» կոչուած մօ-
տակայ խոր տեղույն մէջ: Սակայն այս կարծիքը
յեղաշրջուեցաւ վերջերս, երբ որ Խաչիկ վարդա-
պետ Տուտեան Զուարթնոցի մէջ գտաւ զամբարան
մը: Լատ Յովհաննէն պատմագրի ըրած հաւաս-
տումներուն, Ներսէս Շինողի զամբարանը կը հա-
մարուի ատիկա: 15րդ եւ 17րդ դարերուն
մէջ, վանքը, այլնայլ նորոգութիւններ կը կրէ:
Վերաշինուած վանքը, սակայն; ԺԲ. դարուն,
պարսից ասպատակումներէն կ'ամայանայ, և
մասնական քանդումներ կ'ունենայ: Այդ պատճա-
ռաւ ալ, 1760 թուին, Լուսաւորչի Աջը, այս վան-
քէն կը փոխադրեն Էջմիածնի մասանց գանձա-
րանը: Երկիրը ոռուաց ձեռքն անցնելէ ետք, Խոր
Վիրապի վանքը գարձեալ կարգի կը բերուի: Այժ-
մու վանահայրն է ծերունի կուսակրօն մը, Ղու-
կաս վարդապետ Եղիազարեան:

ԲՈՒՆ ՓԱՍԸ

Բուն փոսը, ուր ձգուեցաւ Գրիգոր Լուսաւորիչ, վանքի և կեղեցւոյն մատուռին ներքելը կը դանաւի: Այն տեղ կ'իջնուի 22 աստիճան ունեցող սանդղուղով մը: Գրեթէ կլոր դիրքով, բաւական ընդարձակ և մութ, խոնաւ ու խորհրդաւոր վայր մըն է Վիրապը: Անկարելի է առանց մոմերու լոյսի, և առանց առաջնորդի իջնել վար: Առաջ աւելի խորունկ եղած է փոսը: Բայց յետոյ, անոր խորութիւնը մասսամբ լցուած է: Շուրջանակի ալ որմեր շինուած են: Այն տեղ կայ Լուսաւորչի չարչարանքներէն զրուագներ ներկայացնող նկարագիծ խաչքար մը: Խոր Վիրապին մէջ կայ նաև խոսոչաձև բացուածք մը, զոր «Պառաւի պատուհան» կ'անուանեն: Ըստ աւանդութեան, ծեր կին մը, այդ ծակէն, ամէն օր, հաց ու ջուր կը մատակարէր Լուսաւորչին:

Վիրապը, թէի զարերէ ի վեր յաճախելի է, և անոր ամէն կողմն ալ քարով պատած ու կիրով ծեփած են, բայց և այնպէս, իր մէջ կը պարունակէ զարձեալ իժեր, օձեր, ու այլեայլ թունաւոր սովորներ:

Դ Ա Ւ Ի Ւ Ն

ՈՍՏԱՆԸ

Ասեն մը, Դուին քաղաքը կոչուեցաւ Հայոց
«Ոստան»։ Անոր հիմը գրաւ և մէջը բնակեցաւ
Արշակունի Խոսրով թագաւոր։ «Դուին» պարու-
կերէն բառ է, Պարթևներէն ընտրուած, և կը նր-
շանակէ «բլուր»։ Արդարեւ, այդ քաղաքը բլուր
վայր մը կը ներկայացնէ։ Արարատեան Ոստան
զաւառին մէջ հաստատուած է։ Իրեն գրացի ունի
հիւսիսէն Երևանը ու Հարաւրէն Արտաշատը։ Անոր
արևմտեան կողմէն կ'անցնի Հրազդանը։ Թէև Դ-
դարուն մէջ էր որ չխուեցաւ անիկա, բայց Ե-
դարու ընթացքին միայն պարսպապաեցաւ, և
աւելի շէն ու բազմաբնակ գարձաւ։ Միենոյն ժա-
մանակ, ծաղկեալ վաճառականութեան մը կեր-
րուն եղաւ Հայ աշխարհին ու Հարեւան երկիրնե-
րուն համար։ Անոր Հաղորդակցութեանց միջոց-

ներն ու ճամբաները շատ էին : Մամիկոնեանները ,
իրենց զիւցազնական կեանքէն խել մը յիշատակ-
ներ թողած են Ռստան Հայոցին մէջ : Մեծն Վար-
դան և Վահան , շինած են նաև եկեղեցիներ : Ե-
ղարուն , Հայոց կաթողիկոսութեան աթոռն ալ
էցմիածնէն փոխագրուեցաւ Հոն , որով տեղւոյն
եկեղեցեաց թիւն աւելի շատցաւ : Այդ քաղաքին
մէջ գումարուած Հայոց եկեղեցական Ընդհանուր
ժողովներն ես նշանաւոր են : Դուին առուած է եր-
կու կաթողիկոսներ , Ստեփաննոս Ա . և Յովան
Ա . , յաջորդաբար , Ը . գարուն վերջերը :

ԱՐԻՒՆՈՏ ԴՈՒԻՆ

Զ . զարէն ետք , սակայն , Դուին մեծ թըշ-
ուառութեանց թատերաբեմ մը եղաւ : Է . զարուն ,
Հերակլ կայսրը , զէպի Պարսկաստան կաստարած
իր արշաւանքի միջոցին , այս քաղաքին մեծ Հար-
ուածներ հասցուց : Անկէ վերջը , վրայ եկան Ա-
րարական յարձակումները , կոտորածներն ու ա-
ւերումները : Հայերը , յետոյ , ջանացին մասամբ
վերաշնել քաղաքը : Բայց այս անզամ ալ , Բու-
զայի ասպատակութեանցը , արիւնահեղութեանցն
ու քանզումներուն երթարկուեցաւ Դուին : Ապա ,
տեղի ունեցան երկրաշարժներ : Թ . զարուն վեր-
ջերը , Մեծն Աշոտ արքան , իր կեանքի գնովը ,
գրաւեց Դուինը : Եւ սակայն , Ժ . զարու սկիզբը ,
զարձեալ անոր տիրեցին նախ արաբացիք , և յե-
տոյ , յաջորդաբար , յոյները , պարսկէնները , Թիւր-
քէրն ու վրացիք : Զաքարէ Սպասարար իշխանին



անգորը հովանաւորութիւնն ալ, դժբախտաբար,
շատ կարճ տեսց : Աւ Գուբն, այնուհետև, ժահ
մետական բռնակալներու կողմէ կատարուած նոր
ասպատակութեանց ըջանէ մը անցնելէ վերջ,
ԺԹ. զարոն ոուսաց բաժին զարձաւ :

ԱՅՍ ՕՐՈՒԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Երբեմնի Ռստան Հայոցի ողբալի աւերակները
կը մնան այս օր մէջտեղը անտէր, անհետախոյլ
և միշտ աւելի գետնին հաւասարուելու ընդունակ
վիճակով մը : Այդ աւերակներու զանազան կէտե-
րուն վրայ, հիմա կանգնուած են, իրարմէ ան-
ջատ, երեք գիւղեր : Եւ երեքն ալ «Դուին» համան-
ուամբ մէկրտուած : Մէկուն մէջ կը բնակին հա-
յերը : Միւսը ասորիներու բնակավայր մըն է : Եր-
րորդը կը պատկանի այլազգիներու : Հայ գիւղի
բնակիչները, նախկին Դուինցի ազգայնոց ազնւ-
ական հովն ու երեսյթը կը կրեն իրենց վրայ :
Ունին եկեղեցի մը ; Ս. Ամառուածածին անուամբ :
Անոր քովն ալ, ծխական դսլոց մը : Տնտեսական
վիճակնին, բազգատմամբ զրացի միւս Դուինցի-
ներու կացութեան, լաւ է : Աշխատասէր և տնտե-
սագէտ են այդ հայերը : Ամէն գործի ձեռնամուի :
Անոնց գլխաւոր զրադումները այգեկործութիւնն
ու գինեհանութիւնը :

ԳԵՂԱՐԴ

ԱՅԲԻՎԱՆՔ

Արարատեան Մազազ գաւառին մէջ գտնուող
այս մենաստանը ժայռերով չքապատուած է:
Ժամանակ մը քառակուսի և բրդաձև պարիսպներ
ունէր: Անոր արևելեան կողմէն կ'անցնի Գառնի
անուն գետակը, ահագին աղմուկներ բարձրա-
ցընելով:

Վարդան պատմիչ կը հաւասաէ, թէ այս վանքի
հիմը գրուած էր Դ. դարուն սկիզբները, Գրիգոր
Լուսաւորչի ձեռամբ, երբ սա Հոխիսիմեանց ըն-
կերները կը փնտուէր այդ կողմէրը: Առաջին ա-
զօթատեղիները փորածոյ, քարաշէն եկեղեցեակ-
ներ եղած են, թուով եօթը հատ: Այս է պատ-
ճառը, որ վանքը երբեմն կոչուած է նաև «Եօթն
եկեղեցիք»: Յեաոյ անոնց թիւն աւելցած է:
Վանքի շուրջն աէ, գարձեալ ժայռերու մէջ, փոր-

ուած են ժատուաներ : Բոլորը միասին հաշուելով,
մինչև քանի մը տասնեակներու յանդած է անոնց
քանակը : Այս ազօթատնակ այրերը, շրջաբնակ
հայերու համար եղած են նաև ապաստարաններ,
վտանգի ժամանակ :

Քարաժայռերու մէջ փորուած այս եկեղեցեակները, հետաքրքրական են նաև իրենց կազմով : Անոնցմէ ոմանք մանաւանդ, ունին յոյժ ճարտար մասնաբաժանումներ և կը ներկայացնեն գեղեցիկ կերտուածք : Նորերն ու գեղեցկագոյնները շինուած են, արդեամբ Պոօշեանց իշխանական տոհմին : Խիստ ուշագրաւ է Պոօշեանց զամբարանը՝ որ կը գտնուի այդ եկեղեցեակներէ մէկուն մէջ : Դամբարանին վրայ կանգնուած կամարներու կիսաշրջանակին մէջ կայ բարձրաքանզակ մը : Ասոր վրայ կ'երեւայ ցուլի գլուխ մը, որուն բերնէն երկնցող շղթան կամուուած է երկու կողմը գըտնուող զոյգ մը առիւծներուն : Բարձրը կայ նաև թեատարած արծիւ մը և գառնուկ մը : Երեցող այդ արձանապատկերը, անչուշո խորհրդանշանը կը կազմէ Պոօշեանց իշխանական տոհմին :

Վանքը, մեծակառոյց տաճարով մը օժտուած է 1214 թուին, Զաքարէ և Խւանէ Սպասալարներու արդիւնքով : Ազգասէր և բարեկաշտ Սպասալար իշխանական տունը, սերունդէ սերունդ, յաջորդաբար, վանքին մեծ նուէրներ ըրած և անոր վրայ աչալլօրէն հսկած է :

Սոյն ուխտատեղին «Այրիվանք» կոչուած է առաջին տնօգտմ : Հիմա ալ, երբեմն, նոյն անուամբ

կը յիշատակուի : Ասոր շարժառիթն այն է , որ
վանքը կը գտնուի ժայռերու կողքին և անոր չուր-
ջի մատուռները շինուած են քարայրներու ձևով :
Ինկ յետոյ անիկա «Գեղարդ»ի վանք յորչորջուած
է , վասնզի Քրիստոսի կողը ծակող Ս . Գեղարդը
անոր մէջ պահուած էր ժամանակ մը , մինչև 1760
թուականը , նախ քան էջմիածին տարուիլը :

ՄՅՈՒԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

Գեղարդի վանքը , ատեն մը , փայլուն միաբա-
նութիւն մը ունեցած է : Այդ միաբանութեան մէջ
երեցած է նաև Սահակ Պարթև : Կրթասէր Հայ-
րապետը , վանքին մէջ դպրանոց մը բացած , և
անոր վրայ ինք անձամբ հսկած է ժամանակ մը :
Այս վանքը , ինեւ մը գրական գործիչներ տալէ
պատ , ԺԴ . դարուն ազգին ընծայած է Հոչակաւոր
պատմագիր մըն ալ , Միթթար Այրիվանեցին :
Ասոր Հեղինակած ժամանակագրութիւնը նշանա-
ւոր է : Այդ գիրքը կը խօսի աշխարհի սկիզբէն
մինչև 1328 թուականը տեղի ունեցող ընդհանուր
անց ու դարձերուն վրայ : Կը յիշատակէ նախորդ
բոլոր պատմիչներու անունները , և անոնց արտա-
դըրած գործերուն բովանդակութիւնը : Այրիվա-
նեցիի այս պատմագրութիւնը , օտար լեզուներու
թարգմանուելի զատ , գիտական հետազոտու-
թեանց ալ առարկայ եղած է :

ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Առաջին անգամ , ԺԴ . դարու վերջերը , և նեկ-

Թիֆուր, իր զօրքերով, բօլորովին աւերած է ու
կողոպտած այս վանքը։ ԺԴ. գարեն եօթ, ժամա-
նակի ընթացքին, ժենաստանին ժիարանները,
ժահմետական բռնակալներէ ժահացու չարչո-
րանքներ ալ կրած են։ Ժէ. դարուն սկիզբը, երբ
Շահ Արաս հրածան կը հանէ, որ Արարատիան
աշխարհի հայերը Պարսկաստան դաղթեն, Այրի-
վանքի միարանները, ինեւ մը ժողովրդով, կ'ա-
պաստանին շրջակայ մասուռ-քարայրներուն մէջ։
Սակայն, այս պարագան կ'իմանայ Ամիրգուն խա-
նը։ Եւ վրայ հասնելով, թափնուած ինեղճ հայերը
կը հանէ մէջ տեղ ու կը սկսի գանոնք կոտորել։
Բազմաթիւ սպաննուածներու մէջ կը գտնուի նաև
վանահայր Մանուէլ Եպիսկոպոսի գլխատուած
ժարմինը։ Նոյն Ժէ. դարուն վերջերը, քիչ մը
կարգի բերուած վանքին չենքերը, գրեթէ բոլոր կը
կործանուին, մեծ Երկրաշարժի մը ցնցումներէն։
Բայց քանի մը տարի ետք, Դաւիթ անուն վանա-
հայր մը, վանքը նորոգ կը կանգնէ, և կը վերա-
պայծառացնէ։

Մինչև անցեալ զարու կէսէն առաջ, չէն վիճակ
մը ունէր Գեղարդի վանքը։ Միայն թէ անկէ ետք,
դարձեալ, վրայ կը հասնին նոր երկրաշարժներ,
որոնք ծանր վնասներ կը պատճառեն վանքին։
Վանականները չեն յուսահատիր։ Զե՞ք չն քաշեր
բնաւ բազմաշարչար մենաստանէն։ Աւ 1855ի մի-
ջոցներուն, Սևանցի Մարտիրոս վարդապետ, քա-
նի մը միարանակիցներու աջակցութեամբ, վե-
րըստին կը կանգնէ Գեղարդի վանքը։ Այդ վար-

գագետը, ուժաւաւովներու բնակութեանց համար, չինքեր ալ կը կառուցանէ : Անկէ ետք, ամէն տարի, Վարդավառի և Աստուածածնի տօներուն, ժենթուղվ ուխտաւորներ կը յաճախեն վանքը : Գեղարդի ներկայ վանահայրն է Մեսրոպ վարդապետ Սարքիչպետ :

Կարելի է ըսել, սակայն, թէ Գեղարդ այնքան ալ միիթարական վիճակ մը չունի այժմ, թէև անիկա տէր է սեփական հօտի և հողերու : Այս սեփականութիւնները գոյացած են, զանազան ժամանակներ, զլիաւորաբար հնութեանց պահպանման հոգատար զտնուող ազգայիններու կողմէ եղած մասնաւոր նուիրատութիւններէ :

ՏԵԽԱԿԱՆ ՀՐԱՊՈՅՐ

Տնտեսապէս ինչ վիճակի մէջ ալ ըլլայ Գեղարդի վանքը, մշտակենդան հրապոյր մը կը կրէ իր վրայ : Անոր բոլոր մեծ ու պղտիկ եկեղեցիներու պատերուն և սեղաններուն վրայ կան անհամար արձանագրութիւններ : Տեղ տեղ, խորհրդաւոր պատկերներ ու քանդակազարդեր կը նկատուին : Իսկ ինքնատիպ գեղեցկութեամբ մը փայլող ճարաարապէտական զրուազները զրեթէ ամէն կողմ : Բոլորն ալ նախկին չինքերէ մնացած մասունքներ :

Եւ այս հետաքրքրական մենաստանը, իրօք, առինքնած է եւրոպացի շատ մը հնագէտներ : Ի մէջ այլոց, այցելած են զայն Տիւպուա, Թավէռնիէ, Մորիէ, Մոնթիթ, Ճեմելլի և Քէրորթըր : Ասոնց-

մէ ումանք, վաճառքին հնադրոշմ մնացորդներուն
վրայ ուշագրաւ ուսումնասիրութիւններ ալ հրա-
տարակած են:

Արժէ սակայն, Գեղարդի վրայ, ի նորոյ, մաս-
նաւոր ուշագրութիւն մը դարձնել: Անիկա ալ,
մեր միւս բոլոր հին վաճառքերուն պէս, կարեւոր
նորոգութեանց կը կարօտի: Եւ առանց այդ վե-
րանորոգութեանց, ժամանակ մը ետք, անչուշա,
վաճառքին յիշատակարանները բոլոր պիտի մատ-
նուին կործանումի, ամայացման:



առ ամենի առաջնորդութեան հայրածինից ըստական
առ ապահով բանի առ աշխարհու այլամասնուն և այսի
մասից աշխարհուն, ինչն այսուղի ապահով գույքի
ըստական ուստի առ ամեն այս աշխարհուն
առ ամեն այսուն չեն ամերակա, ամեն այս ամերակա
պահապահուն, ու զանազան ու զանազան ամերակա
առ ապահով ամերակա, ամերակա պահապահուն
առ ապահով ամերակա, ամերակա պահապահուն ամերակա

ԳԱՐՆԻ

ԱՐՔՈՒՆԻ ԱՄՐՈՑԸ

Գառնին, մեծահամբաւ իր բերդերով, հաս-
տառուած է Արարատեան Մազազ գաւառին մէջ:
Ազատ գեար, անոր առջեր: Գեղ լեռն ալ քովը:
Այս քաղաքին հիմնադիրն եղած է Հայկի թոռան
թոռը, Գեղամ: Քաղաքը նախ կոչուած է «Գեղա-
մի», իր հիմնադրին անուամբ: Բայց յետոյ ան-
ուանուած է «Գառնի»: որովհետեւ Գեղամի թո-
ռը, Գառնիկ, աւելի մեծյուցած ու պայծառա-
ցուցած էր իր մեծ հօր զաստակերտը: Գառնին,
ժամանակ մը, «Արքունի ամրոց» ալ յորջորջուե-
ցաւ: Հայ թագաւորներ, անոր ամրոցներուն մաս-
նաւոր ուշագրութիւն կ'ընծայէին; և թշնամիէ
պաշարուած ժամանակ, անոնցմով կը պաշտպա-
նէին ինքզինքնին: Եւ իրօք, ըստ պատմութեան,
այդ ամրութիւնները աննման կերպով հաստատուն
շինուածք մը ունէին, և չատ մը թշնամական յար-

ձակմանց դիմադրած են սկիզբները։ Անոնք, սահայն, ժամանակի ընթացքին, իրենց տոկունութիւնը տակաւ կորսնցնելով, վերջապէս ինկան Հռոմէացոց ուժին առջև։ Մեծն Տրդատ նորոգեց զանոնք։ Անիկա, քաղաքին մէջ կառոյց նաև արքայական կարգ մը դղեակներ ու բնակարաններ։

Զ. դարուն վերջերը, Գառնին, պարսից Խոսրով Ապրուէզ թագաւորէն գրաւուելով, տրուցաւ յունաց։ ԺԲ. դարուն, վրացիք փորձեցին տիրել անոր։ Յետոյ, վրացիներն ու հայերը, միացած ուժով, թաթար բանակներուն դէմ կանգնեցան և արինահեղ ճակատամարտներ մղեցին այդ քաղաքին չուրջը։ Աւելի ետքը, Գառնին մեծ ասպատակութիւններու թատերավայր մը եղաւ։ Քանդիչ տարրերէ ոտնակոխուեցաւ։ Առեն մը, ԺԷ. դարուն մէջ, երկրաշրժի ահեղ ցնցումներ ալ կրեց։ Ու ի վերջոյ գլորեցաւ աւերման ճակատագրին գիրկը։

Պատմական այս Համառօտ ծանօթութիւնները վերջացնենք, աւելցնելով, թէ Սողոմոն Ա. և Պօղոս Բ. կաթողիկոսները, առաջինը ընտրուած 791ին, և երկրորդը 1416ին, բնիկ Գառնեցի Էին։ Կ'ըսուի նաև, թէ Ստեփաննոս Սիւնեցիի քոյլը, տաղանդաշատ Սահակդուխտ, աղքած է Գառնիի քարայրներուն մէջ, և այն տեղ աւանդած երաժշտական գասեր։ Իրեն հետեւող աշակերտներուն։

ԱԵՀԱՇՈՒՔ ՓԼԱԿՈՑՑԵՐ

Ակնագրաւ և վեհաշուք համայնատեսարան մը
կը ներկայացնեն Գառնիի աւերակաց կոյտերը:
Երբեմն, աստ անդ, կ'երևան հսկայ բերդերուն
մնացորդները: Նմանապէս սիներու բեկորներ,
քանդակազարդ խոյակներ, և քարաշէն ոռումբեր:
Ասոնցմէ զատ, աչքի կ'իյնան նաև ապարանքներու,
դղեակներու և եկեղեցիներու գեղագրուագ
որմերէն դեռ ևս կանգուն մնացած մասեր: Ասկէ
մօտ երկու զար առաջ, երբ վերջին բուռն երկրա-
շարժը չէր պատահած տակաւին, օտարազգի հը-
նախոյզներ, Գառնիի կիսակործան, ճարտարար-
ուեստ չինքերուն հանդէպ, չեն կրցած զսպել իշ-
րենց մեծ հաջումը: Եկեղեցիները, մանաւանդ
«Տրդատի Գառնյք» ու «Խոսրովիդուխտի Հովա-
նոց» կոչուած շինուածքները, իրենց վրայ այն-
պիսի վեհապանծ ու հրաշագեղ ճարտարապետա-
կան ոճ մը և գեղեցիկ քանդակներ կը կրէին, ո-
րոնց նմանը դուռ ուրեք կարելի է նկատել գեղար-
ուեստի աշխարհին մէջ: Այս վկայութիւնը տուող-
ներն են նոյն իսկ այն եւրոպացի գիտնական ճա-
նապարհորդները, որոնք ժամանակին այցելած է-
ին Գառնին:

Ուսուցչապետ Ն. Մար, քանի մը տարի առաջ,
պեղումներ կատարելով բաւական հնութիւններ
երևան բերաւ Գառնիի մէջ:

Հարկ է որ զողանք մեր ազգային փառաց և
անդին հնութեանց այդ հատ ու կոտոր մնացորդ-

ներուն վրայ և ջանանք գէթ զանոնք փրկել վերջ-
նական կորուստէ :

ՀԱԿԱՊԱՏԿԵՐԸ

Երբեմնի գեղեցիկ ու ամրակուռ ֆառնի բա-
ղաքը, հիմա, աւերակներով շրջապատուած,
խեղճուկ գիւղ մըն է : Հակապատկերն իրօք կա-
տարեալ : Տնակները, Բուղվ 300, հողով ու ջարով
շինուած, ողորմելի երեսոյթ մը կ'ընծայեն աչաց :
Այս տեղ բնակողները բոլոր հայ են : Բարի և աշ-
խատասէր մարդիկ : Հին սերունդը անուս է առ-
հասարակ : Նորերը ջանքեր կ'ընեն բան սորվելու :
Ֆառնեցիք իրենց ապրուստը կը ճարեն երկրագոր-
ծական զանազան զբաղումներով :



ԴԵՊԻ ՍԵՒԱՆ

ՀԱՅԵԼԻ ՃԱՄԲՈՐԳՈՒԹԻՒՆ

Արարատեան աշխարհը չքջող հայը, անպայշան կը փափաքի տեսնել նաև Սևան կղզին: Գեղամայ ծովակին մէջ կը բարձրանայ այդ կղզին, որպէս իր ըրջականերուն վրայ հսկող հսկայ պահապան հրեշտակ մը:

Պատմական այդ փոքրիկ երկրեակն այցելելու է գարնան վերջերը և կամ ամրան առաջին չըրջաններուն մէջ: Այլ ժամանակներ կղզին այցելութիւն տալն անյարժար է: Օգոստոս ամսուն արդէն աշունը կը տիրէ այն տեղ: Յուրան ու ձմեռը շուտ վրայ կուզան և երկար կը տեսն: Տարուան մէջ գրեթէ միայն երեք ամիս չափաւոր տաք կ'ըլլայ ի Սևան:

Ահա այդ տաք եղանակին մէջ դտնուող Վարդավառի տօնին է, որ ըրջականերէն ու հեռաւոր քաշաքներէ ուխտի կ'երթան Սևանի սրբվայարեւ

ըուն։ Ուխտաւորները, քանի մը օր կը մնան այն
տեղ։ Հոգեկան բաւականութեան հետ, մարմնա-
կան մեծ կազմուրանք մըն ալ կը ստանան անոնք։
Կողեակը աննմանօրէն առողջաւէտ օդ, և պատ-
ուական ջուր մը ունի։ Այսպէս, Սևան գնացող-
ները կ'աղօթեն և զոհ կը մատուցանեն։ Միկնոյն
ժամանակ կ'ուտեն, կը խմեն, ուրախութիւն ու
զուարձութիւն կ'ընեն։ Ապա, վանքին կամաւոր
նուէր մը տալով, կը հեռանան։

Բայց, Արաբատ—Կովկասէն դէպի այդ նուիրա-
կան վայրը գնացողը յոյժ հաճելի ճամբորդութիւն
մըն ալ կ'ընէ։ Դէպի կղզին առաջնորդող ճամբա-
ներուն շուրջ կը փոռուին բնութեան այնպիսի հիա-
նալի տեսարաններ, որոնց նմաներուն, իրօք, դուն
ուրեք կարելի է հանդիսալիւ։

ՍԻՒՆԻՔԻՆ

Այդ չքնաղ բնապատկերները պարզող վայ-
րերը կը պատկանին նախկին Սիւնիք նահանդին,
կամ Սիւնեաց աշխարհին։ Սիւնիք կը շրջապատէ
Գեղամայ ծովակը, իր արեւելեան ու հիւսիսային
սահմաններով։ Իսկ Սևան կղզին կ'իյնայ երկրին
արեւեան եղերքի հանդիպակաց կողմը։

Սիւնիքի պատմութիւնը ծանօթ է։

Ամասիայի անդրանիկ զաւակը, Գեղամ նահա-
պետ, երբ որ հայրենաժառանդ Արմաւիրը թո-
ղուց իր մեծ որդւոյն, Հարմային, եկաւ այդ կող-
մերը։ Անիկա, ամէն յարմարութիւններով օժ-
տուած վայրեր գտաւ։ Ու բնակութիւն հաստա-

տեց այդ տեղ։ Անոր ձեռակերտ առաջին աւանը հիմնուեցաւ մեծ ջուրի մը մօտ գտնուող լեբան մը ստորոտք։ Գեղամ նահապետին անունը պատուեցաւ իր մերձաւորներուն կողմէ։ Լեռը, որուն ստորոտք բնակալայր մը հաստատեց անիկա, «Գեղ» յորջորջումն ստացաւ։ Մեծ ջուրը անուանուեցաւ «Գեղամայ ծովակ»։ Իսկ առաջին բնակատեղին, իր շրջականերով, կոչուեցաւ «Գեղարքունիք»։ Յետոյ, շինարար նահապետը աւելի յառաջ դնաց, նոր տեղերու տէր գարձաւ և ամենուրեք աւաններ կառոյց։ Անոր նորաստաց երկրին սահմանները կը հասնէին Գեղամայ ծովակի արեւմբտեան եղերքներէն մինչեւ Արարատեան աշխարհ, և հարաւակողմէն Երասխ գետի հիւսիսային ափունքները։ Գեղամ իր վախճանին մօտեցաւ։ Այն ատեն, անիկա ձեռք բերած բոլոր հողերն ու ըստացուածքները, իրք ժառանգութիւնն, ընծայեց իր երկրորդ որդւոյն, Սիսակին։ Ասիկա ալ, իր հօր հիմնարկած աւաններուն թիւը աւելի բազմապատկեց։ Այսպէս ու երկիրը, յետոյ, իր նորը տիրոջ, Սիսակի անուամբ, կոչուեցաւ նախ «Սիսական», և ապա «Սիւնիք»։

Հայաստանի աշխարհացոյց տախտակը, Սիւնեաց նահանգին մէջ նշանակած է 12 գաւառներ։ Ասոնց անուններն են. Գեղարքունիք, Երնջակ, Զահուկ, Վայոց—Զոր, Սողք, Աղահէծք, Ծղակ, Հարանդ, Բաղք, Զորք, Արևիք և Կուսական։ Սիւնիքի սահմաններուն վրայ կը բարձրանայ Գեղ լեռը։ Իսկ նահանգին մէջ կան երեք վորքիկ գեւ-

տեր . Գաւառագետ , Խշխանագետ և Սոդ : Տեղւոյն ձմեռը նշանաւոր է իր սաստկութեամբ , ինչպէս Արարատեան դաշտերունը : Գոյացող սառնամանիքներէն , երբեմն , հաղորդակցութիւնները կը դժուարանան : Տեղ տեղ , նոյնիսկ , երթեեկը կը դադրի բոլորովին :

Այս հնարյոյր վայրերուն մէջ կան բաւականաշափ հնամենի վանքեր ու եկեղեցիներ ալ : Զանազան կողմէր գտնուած են նաև բևեռաձև շատ մը արձանագրութիւններ : Պատմագիտական աշխարհի մարդիկ խիստ հետաքրքրուած են այդ խորհրդագրերով :

Արժէ , աստանօր , յարգանաց տող մը ընծայել Սիւնիքին , որ ծնող մայր երկիրն եղած է նշանաւոր քանի մը հայ մատենագիրներու : Պետրոս Սիւնեցին , ապրած է Զ . գարուն : Անիկա կը համարուի աշակերտը Մոլսէս Խորենացիի : Պատմագրական երկասիրութենէ մը զատ ունի նաև այլ և այլ գործեր , փիլիսոփայական և բանաստեղծական : Ստեփաննոս Եպիսկոպոս Սիւնեցին , գրիխաւրապէս իրեւ թարգմանիչ գործած է Բ . գարուն մէջ : Աւնեցած է նաև ինքնուրոյն եկեղեցական գեղեցիկ քերթուածներ , որոնց մէջ կը գրանուին Սրբութիւն Սրբոցը , և Աւագ Օրինութիւններ անուամբ ծանօթ շարականները : Պատմութիւնը կ'ըսէ , թէ այս մաքրակրօն մատենագիրը եղերտական վախճան մը ունեցած է : Անիկա սրախողխող սպաննուած է գիշեր մը , իր անկողնին մէջ : Սպաննիչն էր անառակ կին մը , որ անկէ

յանդիմանութիւններ կըած էր իր անբարոյական
վարժանց պատուառաւ : Եոյն դարուն, Ստեփաննոս
Սիւնեցիի քոյրը, Սահակղուխտ ևս, վայլած է իր
բանաստեղծական և երաժշտական մեծ տաղան-
դով : Սա հեղինակած է խել մը Մեղեդիներ ու
կցորդներ : Ստեփաննոս Օրբելիան, քանքարաւոր
պատմագիրը, ծնուած ԺԴ. դարուն մէջ, համ-
րաւաւոր է իր Պատմութիւն վասն Սիւնիաց Աօ-
խարիի գործով : Խոկ Առաքել Սիւնեցին, ԺԵ. դա-
րուն մէջ երեցած է, և նշանաւոր հանդիսացած
իր զանազան հեղինակութիւններով :

Այժմ, թեմական ու վարչային կազմաւորու-
թեամբ, Սիւնիք միացած է Արարատին : Երկուքը
միասին կը կազմեն Արարատեան մեծ նահանգը :

ԳԵՂԵՑԿՈՒԳԵՂՆ ԳԵՂԱՐՔՈՒԽԵՐԻՓ

Գեղամ նահապետին ձեռամբ հիմնուած ու ա-
նոր յիշատակին նուիրուած այս գաւառն արժանի
է իր Գեղարքունիք անուան : Գեղարքունիք ո՛չ
միայն Սիւնիքի, այլ նաև բովանդակ Հայստանի
ամենագեղեցիկ գաւառներէն մէկն է : Տեղւոյն
դիրքը բարձր է, ըստ բաւականին : Անիկա ունի
հարուստ բուսականութիւն, պայծառ ու կենդա-
նաբար օդ և անմահական ջրեր : Անոր առջեր կը
փռուի Գեղամայ ծովակը, որ աչաց կը նծայէ
բազմատեսակ սրտագրաւ տեսաբաններ : Ետեի
կողմէրը կը բարձրանայ Գեղ լեռը, ակնապարար
պատկերներ գծելով իր երկարաձիգ, հսկայ լան-
ջերուն վրայ : Աստ, անդ պահազարդ դաշտեր,

բազմագունեան բլրակներ, և հով ու զով ձորեր,
հովիաներ : Ծմակ, Կոթ և Արեգունի, կը փայլին
որպէս եղական դոհարներ : Ամբողջ գաւառը,
դրախտավայրի մը նմանութիւնը կը ներկայացնէ
մանաւանդ մայիս, յունիս և յուլիս ամիսներուն :
Թովիչ ու զգլիսիչ գեղով օժտուած բնութեան թա-
գուհին, պէս պէս շքեղազարդ հանդերձներ զգե-
ցած, կը ժապաի ուղևորին, ամենուրեք : Եւ ու-
ղեորը, յիրաւի, չի կրնար զիրութեամբ հեռանալ
զեղեցկագեղն Գեղարքունիքի սահմաններէն : Կը
փափաքի մ՞նալ այն տեղ, շա՛տ երկար, լիովին
ըմբոշխնելու համար զինքը շրջապատող երկնա-
տուր գերճնտիր բարեաց ընծայած անպարազընելի
հաճոյքը և օրհնել, զովել ու փառաբանել այդ
բարեաց տէրն ու արարիչ Աստուածը :

ԳՈՄԱԶՈՐ

Սեանի մօտ կը գտնուի ոռւս աղանդաւոր
Մալականներէ բնակուած Ելնովգա գիւղը, նոր
շինուած : Այդ տեղ ապրողները, պէտք է ըսել,
թէ հայոց հակառակ տարր մը չեն : Միայն թէ
իրենց բարքով ու վարքով, անոնք բոլորովին կը
տարրերին հայերէ : Եւ անշուշտ, լաւագոյն պիտի
ըլլար, որ այդ մարդիկ իրենց բնակութեան հա-
մար ընտրէին այլ շրջան մը, դուրս և հեռու հայ-
կական գիւղախմբերէ : Հայ ժողովուրդը անոնցմէ
ո՛չ օգուտ մը ունի և ոչ ալ սորվելիք զեղեցիկ
բան մը :

Ելնովգայի մէջ, ուղեորը, իր նստած կանոնա-

ւոր ձիակառքը թողելով, կը վարձէ տեղական
մասնաւոր սայլակ մը : Կառքի այս փոփոխոթիւնը
կը կատարուի այն պատճառաւ, որ աւելի դիւրու-
թեամբ իշնուի Գեղամայ ծովակին ափը : Զիա-
քարչ սայլակը նախ կ'անցնի Գոմաձոր կոչուած
հայ գիւղէն, որ ծովափէն քառորդ ժամու չափ
միայն հեռաւորութիւն ունի : Այս գիւղը շընա-
պատուած է գունագեղ բլրակներով : Անոր առ-
ջեէն կ'ընթանայ Հրազդան գետը :

Գոմաձոր կը պարունակէ մօտ 60 տուն բնակչու-
թիւն, և եկեղեցի մը : Դպրոցէ զորկ է : Հակառակ
իր անշուք ներկային, փայլուն անցեալ մը ունե-
ցած է : Բագրատունի Սշոտ Ա. թագաւոր, Սևանի
վանքին նուիրեց այս գիւղը, որ այն ատեն բար-
դաւաճ վիճակի մը մէջ էր :

Ինչո՞ւ Գոմաձոր կոչած են այս գիւղը : Պատ-
ճառն այն է, որ ժամանակ մը, Սևանի վանքին
անասնոց գոմերը այս գիւղին քովերը կը գտնուէ-
ին : Արդէն գիւղն ալ տեսակ մը ձորի գիրք ունի :
Եւ «գոմ»ն ու «ձոր»ը իրարու միանալով, կազ-
մած են «Գոմ-ա-ձոր» անունը :

ՑԱՄԱՔԱԲԵՐԴԻ

Գոմաձորէն գէպի վար տանող ճամբուն ծայ-
րը, ծովակին եղերացը վրայ հաստատուած է Յա-
մաքարերգ հայ գիւղը : Սևան կղզիին ճիշդ գէմը
կը գտնուի, և կը գրաւէ լայնանիստ գիրք մը :
Փոքրիկ խեղճ գիւղ մը : Անիկա թերես բնակչու-
թիւն ալ չունենար, եթէ Սևանի ճամբուն վրայ

չի գտնուէր :

Դատելով իր կրած անունէն, կը հետեցուի, թէ
անիկա, չին ատենները, բերդեր ունեցած է : Եւ
սակայն, գէթ ներկայիս, այդ բերդերու հետքերն
իսկ զոյութիւն չունին : Միայն սա ստոյդ է, թէ
Թարուն այս տեղ եղած է հայ կուսանաց շէն
վանք մը, ուր ապրած և աղօթած էր նաև Սիւն-
հաց աշխարհի Տիկինը, Մարիամ թագուհին :

«ԼՕԳԻԱ»

Ծովակին նաւառմատոյցը Յամաքարերդի առ-
ջեր կը գտնուի : Ատկէ կը նաւարկուի գէպի Սևան
կղզին : Յամաքարերդին և կղզին միջև եղած հե-
ռաւարութիւնը 15 վայրկեան է գրեթէ :

Հաղորդակցութիւնը կը կատարուի մեծ նաւա-
կով մը, որ փայտէ շինուած է և ինքնատիպ ձե-
մը ունի : Անոր ծայրերը սուր են, և կողեզրները
ջրէն բաւական բարձր : Տարողութեան չափը գո-
հացուցիչ է : Մէջ տեղը կայմ մը կայ, երբեմն
առադաստ պարզելու համար : «Լօգիա» կ'անուա-
նեն այդ նաւակը, զոր կը վարեն երկու մարդիկ,
իրենց ջրաթիերով :

Հին ժամանակներէն ի վեր, այս նախնական
դրութեամբ հաղորդակցած է Սևան կղզին Յա-
մաքարերդի հետ : Իսկ երթեւեկութեանց դիւրու-
թեան համար, այժմ կան քանի մը «Լօգիա»ներ :

ԳԵՂԱՄԱՅՐ ԾՈՎԱԿԻ

Այս սկատմական ծովակը, յայտնի է, թէ իր

անունն ընդունած է Գեղամ նահապետէն :

Յոյժ քաղցրահամ ջրիկ մը կը պարունակէ այդ
ծովակը : Հայելիի պէս գծիս է, և երկինքի նման
կապտերանդ : Անիկա, Փոքր Մասիսին համապա-
տասխանող բարձրութեան մը վրայ կը գտնուի :
Սկ Շովին անկէ 2898 կանգուն աւելի ցած դիրք մը
կը զրաւէ : Եւ իսկապէս, մեղմ և կամ այս ու այն
աստիճան սաստկութեամբ փչող հովերը միշտ ան-
պակաս են այդ ծովակին վրայէն : Ամէն դիէ եկող
սոյն հովերն ալ ունին իրենց մասնաւոր անուննե-
րը : Այսպէս, օրիակ, «Սօդից» կը կոչուի արևել-
եանը, «Քօլ»՝ հիւսիսայինը, «Դաշտի քամի»՝ աւ-
րեմտեանը, իսկ «Զընկիլ»՝ հարաւայինը :

Երկայնութիւնը 71 և լայնքը 27 հազարամեթք
է : Իսկ տարածութիւնը, ամբողջ, 1393 քառակու-
սի հազարամեթք կը հաշուուի : Տեղ տեղ, անոր
մինչեւ 110 գրկաշափ խորութիւն ունենալը հաս-
տատուած է : Մէջը կը թափին, մօտաւորապէս 15
միջակ գետեր կամ գետակներ : Մինչդեռ անկէ
դուրս հոսող միակ գետն է Հրազդանը : Սակայն,
ծովակը միշտ նոյն վիճակին մէջ կը մնայ : Զի՞
յորդիր : Շընակայ վայրերու բնակիչները երբէք
չեն յիշեր ուեէ ողողման դէպք : Ասոր պատճառն
այն է, որ ծովակին ջուրը ընդունակ է սաստիկ
չողիանալու : Իսկ ոմանք ալ կ'ըսէն, առանց ստու-
գած ըլլալու, թէ այս ծովակը, ստորերկրեայ բը-
նական ջրանցքներով, հաղորդակցութեան մէջ է
վանայ ծովին փոքրիկ քոյրը կը համարուի այս

ծովակը : Հայաստանի կայուն , և քաղցրահամ միւսի մեծ ջուրը : Անոր շուրջը , եզերաց վրայ կամ մօտերը , կը գտնուին Զպուխլու , Մաղրէա , Զաւզալա , Երանոս ու Յամտքաբերդ գիւղերը և նոր Պայազիս քաղաքը :

Մօտաւրապէս քսան տեսակ ձկներ ունի ծովակը , համեզ ու պարարտ : Ասոնցմէ կարեւորները հւետեհալներն են . «Գեղարքունի» , «Կարմրուխայո» , «Կողակ» , «Կապուտն» , «Կարապետիկ» , «Բեխով» , «Ամառն» , «Զուարթ» , «Բախոսակ» և «Կուակուց» : Իսկ «Խշան» կոչուածը , որ ամենուն իշխանն է խակապէս , խիստ մեծ համրաւ մը ունի , և շատ կը փնտառուի ամբողջ Կովկասի մէջ : Տարին , առ նուազն , 25000 սուրլի արդիւնք կը գոյանայ այդ ձկներու կապալատուութենէն : Այս ծովակի կարապներն ալ նշանաւոր են : Ասոնցմէ ոմանք կ'ըլլան խոչոր քան «զոչխար մի և բովանդակ սպիտակ , որպէս ձիւն» , ինչպէս որ կ'ըսէ մատենագիրն Առաքել Սիւնեցի : Ելեկտրական ոյժ ալ կը պարունակէ ծովակը , անսպառ քանակութեամբ : Վերջերս լսուեցաւ , թէ Անգլիացի ճարտարագէտ մը , Սղիւարտ անուամբ , այդ ելեկտրական ոյժը շահագործելու նպատակաւ , 75 տարուան առանձնաշնորհ ստացած է ոռւս կառավարութենէն : Սղիւարտ , ծովակի ջրերէն ելեկտրական ոյժ պիտի հայթայթէ ո՛չ միայն մօտակայ վայրերուն , այլ նաև Կովկասի հեռաւոր արդիւնարերական կեղրոններուն ու քաղաքներուն

Համար : Ցաւալի է , որ Կովկասի ճարտարագէտ և
ձեռնհաս հայերը , զիրենք չըջապատող աննպաստ
պարագաներուն պատճառաւ չեն յաջողած Գեղա-
մայ ծովակին բնական հարստութեան այդ ան-
հատնում աղբիւրը ձեռք բերել և շահագործել
կայն :

Զմեռը , սաստիկ ցրտերէն , շատ անգամ , Գեղա-
մայ ծովակին այս կամ այն մասը կը սառի : Ու
սառոյցներուն վրայ ալ երթեեկութիւն կը կա-
տարուի : Մանաւանդ Սևան կղզիէն մինչև Յամա-
քարերգ ճգուռող սասցային կազմը աւելի հաստա-
տուն կ'ըլլայ , քանի որ այդ երկու եզերքները իւ-
րարու շատ մօտ են : Այնու ամենայնիւ , այդ սա-
ռոյցներուն վրայ քալելը վտանգաւոր է : Եւ իրօք ,
տեղատութեանց դէպքեր պատահած են : Սևանի
վանականները , քանիցս անգամ , զոհեր տուած են
սառոյցներուն : Ուստի , կղզեցիք հիմա շատ զգոյշ
են ծովակի բիւրեղացած մակերեսին վրայ ճամ-
րորդելէն : Բայց այդ սառոյցները , որոնք վանքին
անկախ ու ապահով զիրքք կը վտանգեն , մինույն
ժամանակ , իրենց տեղատութեամբը , երբեմն օգ-
տակար ծառայութիւններ ալ մատուցած են անոր :

Իր սովորական անհանդարտութենէն զատ , ծո-
վակը մեծ յուղում և փոթորիկ ալ կ'ունենայ
մերթ : Ալէկոծութիւն եղած ժամանակ , վանքին
նաւակները չեն բանիք : Այդ պարագային նաւար-
կելը , բնաւ խոհեմութիւն չէ : Կը միշտակուի ,
թէ 1857 թուին , 30 ուխտաւորներ , ծովակն ալէկոծ
եղած տաեն , նաւակով կը հեռանան կղզիէն : Նա-

ւակը կը շրջի, ու անոր մէջը գտնուողներէն և
ո՛չ մէկը կ'ազատի:

ՇՈԳԵՆԱԼԻ ԲԱՆԵՑՆԵԼՈՒ ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆ

Ասկէ մօտ 20 տարի առաջ էր, որ ուզուեցաւ
այս նաւակներուն տեղ կանոնաւոր շոգենաւեր բա-
նեցնել Գեղամայ ծովակին վրայ: Այդ գաղափարը
յղացողներն էին Կովկասի յայտնի դրամատէր
Ծովիանեան եղբայրները: Ծովենաւերը, նախ և
առաջ, հազորգակցութեան ապահով միջոց մը
պիտի ըլլային: Յետոյ, անոնք, տնտեսական տե-
սակէտով օգտակար պիտի հանգիսանային ծո-
վակին շուրջը գտնուող վայրերուն: Այդ նաւերը,
միևնոյն ժամանակ, Սևանի վանքին համար ալ
պիտի գառնային նպաստի մշտահոս աղբերակ մը:
Բայց, դժբախտաբար, ատկէ քիչ ժամանակ ետք,
Ծովիանեան եղբարց սնանկութիւնը տեղի ունե-
ցաւ և պատրաստուած գեղեցիկ ծրագիրն ալ ին-
կաւ ջուրը:

Ծովիանեաններէն յետոյ, ուրիշ քանի մը ան-
ձեր, շոգենաւային ընկերութիւն մը կազմելու
ջանքեր ըրին: Ու անոնք ալ, իրենց ճիգերոն մէջ
անյաջողութեան մատնուեցան: Այս անզամ ուսւ-
կառավարութիւնը, չի գիտցուիր ինչ պատճառաւ,
անոնց արտօնութիւն չի տուաւ:

Այս վերջերս, սակայն, կարսեցի մը, Ենովք
Պետրոսեան, կառավարութիւնէն կրցաւ ստանալ
հարկ եղած արտօնութիւնը: Ծովենաւը շինուեցաւ
և առաջին անզամն ըլլալով, լողալ սկսաւ Գեղա-

մայ ծովակին վրայ՝ 1914 թուի յուլիս ամսոյ 15-ին։ Միայն թէ այդ նաւը երկար կեանք մը չունեցաւ։ Անիկա, ճամբորդութեան մը միջոցին, սաստիկ փոթորիկի բռնուելով, ժայռերու զարնուեցաւ և խորտակուեցաւ բոլորովին։ Անոր մէջ գտնուող մարդոցմէ և ո՛չ մէկը կրցաւ ճողովրիւ աղէտէն։ Խեղդուողներուն մէջն էր նաև դժբախտ շոգենաւին տէրը, հէք Ենովլք Պետրոսեան։

Այդ ցաւալի դէպքը պատահեցաւ շոգենաւը գործի սկսելէն ճիշտ ամիսուկէս ետքը, այսինքն Օգոստոս 30ին։ Յուսալի է սակայն, թէ սկսուած գեղեցիկ գործը, վերստին ի կատար ածելու մասին ջանքեր թափող հայեր պիտի գտնուին և Գեղամայ ծովակը պիտի ունենայ մէկէ աւելի կանոնաւոր շոգենաւեր։

ԿՈԶԻՆ

Ուղեորը, նաւակով, Սեանի մօտենալուն, խորհրդաւոր պատկերի մը առջև կը գտնէ ինքնիք։

Գերեզմանի պէս լուռ է և անկենզան երևոյթ մը ունի այդ լեռնաձև երկրեակը, որ մենաստանի վերածուած է հին դարերէ ի վեր։ Հին ու նոր շէնք էր կ'երեան անոր վրայ։ Վանական եկեղեցեաց կաթողիկէները շատ բաներ կը խօսին ուղեորի զղացումներուն։ Աւերակներու տեսարաններ ալ կան այն տեղ։ Կղզիին եղերքները վայրի խոտերով ծածկուած են։ Աւելի վերերը, աստ անդ, ծառեր տնկուած են։ Մէծաւ մասամբ ուռենիներ։



Արարատ

ինքնամփոփութեան, և լոիկ, մնջիկ աշխատութեան նույիրուելու փափաք ունեցող անձ մը՝, ատկէ աւելի նպատակայարմար վայր մը չի կրնար գըսունել այլ ուր: Ցամաքը, ջուրը, երկինքը և ամէն ինչ, տպաւորիչ յատկութիւններով օժտուած են: Անոնք զեղեցիկ ու վսեմ ներշնչումներով կը լեցընեն այդ տեղ ապրող ընդունակ մարդոց սրտերն ու հոգիները: Թոփիչներ կ'ընծայեն դէպի բարձրը ձգտողներուն: Կը վերացնեն զանոնք: Ոմանց համար, աննմանօրէն խաղաղ ճշնարան մըն է այդ առածնաստեղին: Այլոց համար ալ քաւարան մը: Ճշմարիտ է, թէ հոգեսոր բարձրագոյն իշխանութեան կողմէ այս տեղ կը զրկուին առհասարակ այն կրօնականները, որոնք իրենց կոչմանը հաշկուակ վարմանց մէջ դանուած են, և պէտք ունին ապաշխարանքի:

Նաւակն արդէն հասած է ի Սևան: Ու երբ որ այցելուն իր ոտքը կը զնէ ցամաքին վրայ, մենաստանին անձայն մթնոլորտը կը լեցուի սուր ու խացուցիչ կախչներով: Ահճամար գորտերու կողմէ եղանակաւորուած, բազմաձայն, մհծ համերդ մըն է ատիկա, որ կը բարձրանայ ծովակեղրէն: Այդ խիստ անախորդ ու տհաճելի աղմուկին մէջ կը կորսուին նոյն խոկ այցելուն դիմաւորով և անոր բարի դալուստի խօսքեր ուղղող վանականներուն թաւահունչ ձայները:

ՄԵՆԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ

Գրեթէ 30ի կը հասնի Սևանի միարաններուն

թիւը : Ամէնն ալ միօրինակ ուե վերարկուներ կը
կրեն : Միօրինակ ալ տիսուր դէմքեր ունին : Բոլորը
վարդապետներ չեն : Ճգնաւոր աշխարհականներ
ալ կան : Ասոնց մէջ, 40 տարիներէ ի վեր իրենց
հոգւոյն փրկութեանը համար աղօթողներ ցոյց
կուտան . . . : Խստութեամբ պահք կը բռնեն ամ-
բողջ վանականները : Բացայատներէն զատ, եր-
կու ուրիշ մեծ պահքեր ալ ունին : Իսկ ուտուաց
օրերուն, միս կ'ուտեն միայն այն ժամանակ, երբ
որ ուխտաւորներ վանք գալով զոհ կը մատուցա-
նեն : Գինիի գործածութիւնը, որ Կովկասի բոլոր
վանքերուն մէջ սովորական է, այս տեղ ընդուն-
ուած չէ :

Աշխարհային կեանքի հոգերէ զերծ են մենաս-
տանցիները : Շատերը զրազում ալ չունին և իրենց
ժամանակը կ'անցընեն գրեթէ անաշխատ : Անոնք,
կ'աղօթեն, աւելի շատ : Կ'աղօթեն, գիշեր թէ
ցորեկ, չորս անգամ, երկարօրէն : Աղօթելու հա-
մար, եկեղեցի կ'երթան նախ առաւօտ, արեա-
ծագին : Յետոյ երեկոյեան կողմ : Նոյնը արե-
մուտքէն ետքը : Կէս զիշերն երեք ժոմ անցած,
եկեղեցւոյն կոչնակը դարձեալ աղօթքի կը հա-
ւիրէ զանոնք : Աւուր պատշաճի ժամերգութիւննե-
րէն զատ, ասկաշխարհական անվերջ հոկումներ և
սաղմոսասացութիւններ կը կատարեն :

Ո՞րքան ընդունելի են այս շարունակատե ա-
ղօթքները, առանց աշխատութեան : Զեմ գիտեր :
Ամէն պարագայի մէջ, այդ անաշխատ մարդիկ
եթէ մտաւորական ուեկ գործունէութեան ընդու-

նակ չեն, կրնան դէթ ուրիշ կերպով օդտակար կացուցանել իրենց ժամանակը։ Օրինակի համար այն կզզին, ուր կը բնակին իրենք, ամէն տեսակ հաւաքական աշխատութեան պէտք ունի։ Այդ փոքրիկ աշխարհիկը, եթէ մշակուի հարկ եղածին պէս, իր բարերեք հողով լաւ արդինք կը խոստանայ։ Անիկա, տարուան դէթ որոշ եղանակ՝ ներուն մէջ, կրնայ դրախտ մը գառնալ, նման վենետիկի Ս. Ղաղար կզզիին, որուն ամէն կողմն ալ գեղեցկութեամբ կը պապղայ և ուր թիզ մը հող իսկ անմշակ չես տեսներ։


Բարեբախտաբար, սակայն, վանքին մէջ կան նաև իրենց կոչման արժանի միաբաններ ալ։ Աւսոնք չեն զագրիր բնաւ, իրենց անձը օգտակար հանդիսացնելէ։ Լուրջ, բանիմաց վանականներ։ Ասոնցմէ եղնիկ և Եղիշէ վարդապետները, մասնաւոր յիշատակութեան արժանի են։ Վերջինը, վանական կառավարութեան նախագահն է այժմ։

Աչքառու միաբաններէն մէկն ալ թորէն աբեղդայ Մխիթարեանն էր, որ 1915 տարւոյն վերջինը անձնասպան եղաւ վանքին մէջ։ Անիկա ինքզինք կախեց։ Ի՞նչ էր այդ ծերունի վանականին անձնասպանութեան պատճառը։ Յայտնի չեղաւ։ Հանգուցեալն իր ունեցած փոքրիկ մէկ խնայողութիւնը, 500 բուրլի, կտակով մը թողուց վանքին։

ՎԱՆԱՀԱՅՐԸ

Անձ մը կար այս կզզիին մէջ, ամենէն աւելի աչքառու, որ լոիկ ու աննմանօրէն մեղուածան աշ-

Խասութեան կեանք մը ունէր : Ատիկա վանահայր
Սարգիս Եպիսկոպոս Փիլոյեանն էր : Այս բարի և



ՍԱՐԳԻՍ ԵՊ. ՓԻԼՈՅԵԱՆ

ժպտագէմ մեծաւորը ինչ որ կ'ընէր, չէր կընար
ժպտիլ տալ իր հովանուոյն ներքեւ գտնուող միա-
բաններու մեծամասնութեանը . . . : Անոր զաղա-
փարակիցներուն ու գործակիցներուն թիւը խիստ
քիչ էր : Շատ բան կ'ուզէր ընել, բայց քիչը կընար
կըրականացնել : Անոր զերաղոյն բաղձանքն էր
վանքը ամէն կերպով բարեղարդել և մտաւորական
լուսոյ մեծ վառարան մը զարձնել :

Բարեկարգասէր և եռանդոտ այս վանահայրը,
միւնոյն ժամանակ հմուտ մտաւորական մըն էր :
Անիկա ունէր քանի մը հեղինակութիւններ, որոնց
մէջ ամենէն ուշազրաւ և բազմաշխատ գործն է
Սիանի պատմութիւնը, որ լոյս տեսաւ վերջերս :

Փիլոյեան Սարգիս Եպիսկոպոսին վրայ խօսե-
ցանք, ներկայացնելով զայն որպէս անցելոյն մէջ
գործող անձնաւորութիւն մը, որ ներկայիս գոյու-
թիւն չունի : Արդարեւ, գործը և բարութիւնը սի-
րող այդ սրբազնը, իր յոդնաշան աշխատութիւն-
ներէն ընկածուած, կարձատե բայց ծանր հիւան-
դութեամբ մը, կնքեց իր մահկանացուն, Ք915ի
Հոկտեմբեր ամսոյ 12ին, 58 տարեկան հասակին
մէջ : Անիկա Սևանի վանահայրական պաշտօնն ըս-
տանձնած էր 1896ին, հոդելոյս Խրիմեան Հայրիկի
հրամանաւ :

Սարգիս Եպիսկոպոսի վախճանմամբ, Սևանի
վանահայր Նշանակուեցաւ Խորէն Եպիսկոպոս :

ՆԻՒԹԱԿԱՆ

Առաջ, սեփական վեց գիւղեր ունէր Սևան :

Բայց հիմա, այդ գիւղերէ միայն երկուքը մնացած
է վանքին սեփականութիւն: Այն է Յամաքարերդը
և Զիբուխուն: Սոյն երկու գիւղերէն զատ, վանքն
ունի կալուածներ թիֆլիսի, Երևանի, Պաքուի և
Նոր Նախիջևանի մէջ: Վանքի նուիրակութեան հին
դրութիւնը կը շարունակուի տակաւին: Նուիրակ-
ներու միջոցաւ կը հաւաքուին գաներ, ցորեն,
խղ, պանիր, ընդեղէն, ձէթ, ևայլն: Դրամական
նուէրներ ալ կը ստացուին: Այնպէս որ, վանքին
համար, տարեկան մօտ 6000 բուլլիի չափ հասոյթ
մը ապահովուած է այժմ: Եւ որովհետեւ եղած
ծախսը մուտքէն պակաս է միշտ, տարիներու ըն-
թացքին գոյացած է համեստուկ գրամագլուխ մը:
Հարկ է ըսել, թէ նախկին վանահայր Սարգիս և
պիսկոպոսի բարի անուանը և գործունէութեանը
չնորհեւ, վանքին եկամուաի աղբիւրները հետզ-
հետէ աւելի բազմանալու վրայ էին:

ԳՈՂԳՈԹԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐԸ

Վանքին մայր տաճարն է Ս. Աստուածածինը:
Անոր մէջ կը կատարուին ամէնօրեայ ժամասա-
ցութիւններն ու ոլլաձայն սաղմուներգութիւննե-
րը: Ս. Աստուածածին կը գտնուի կղզիին տափա-
վայրին վրայ, ծառուղիին եղերքը և միարանաց
բնակարաններուն ու ծովակափին մօտ: Քարաշէն,
կամարաձև, փոքրիկ եկեղեցի մըն է: Անշուք ու
անզարդ խորան մը և խաչկալ մը ունի: Ամէն կող-
մը կը պարունակէ յիշատակարաններ, նուիրուած
անուանցը այն անձերուն, որոնք վանքին մէջ նու-

բողոքիւններ կատարած են այլ և այլ ժամանակներ :

Միւս եկեղեցիները այցելելու համար, հարկ է ելել զարն ի վեր, դէպի լեռնանման բարձունքը կղզին : Սևանի Գողգոթան է ատիկա : Անոր վրայ տարածուած են կղզիի տուաջին եկեղեցւոյն գետահանաւասար աւերակները : Այդ եկեղեցին հիմնայտակ կործանուած է զօրաւոր երկրաշարժէ մը :

Վերոյիշեալ աւերակներուն մէկ կողմը կը գըտնուի Ս. Կարապետ եկեղեցին : Հոս, տարին անգամ մը, պատարագ կը մատուցուի : Ուշագրաւ է այդ հին եկեղեցւոյ խաչկալին վրայ գծուած գըլ։ Խատեալ Տիրամօր պատկերը : Դանակով թոցուած է գեղեցկանկար Տիրամօր գլուխը : Եւրոպացի աշխարհաշրջիկ մը, Սևան այցելած միջոցին, բուռն հիացում մը կ'ունենայ նոյն նկարին հանդէպի, և առիթ մը ստեղծելով, անոր գլուխը կը կտրէ, կը տանի :

Ս. Առաքելոց եկեղեցին աւելի մեծ և լուսաւոր է Ս. Կարապետէն : Անոր խաչկալին վրայ ճարտարօրէն գծուած խաչելութեան մեծ պատկերը խիստ տպաւորիչ է : Այս եկեղեցիին մէջ ալ, տարին միայն մէկ անգամ, Համբարձման տօնին, ժամերգութիւն կը կատարուի : Շէնքը հին է : Իր գոյութեան վախճանին մօտեցած :

ՀՐԱՇԱԶԱՆ ԴԻՆԵԲ

Անզուգական ու անգին հնութիւն մը կը ներկայացնեն Ս. Առաքելոց եկեղեցւոյն արևմտեան

և հիւսիսային կողմերու երկու դռներ : Անոնք շինուած են երենոսէ : Վրանին կը կրեն շատ մը քանդականկարներ : Բոլոր նկարներու նիւթը քաղուածէ սրբազն պատմութենէ : Զմայլելի նրբութիւն մը ունին այդ պատկերները : Այդ երկու դռներն աւ, գեղարուեստական կատարեալ գլուխ գործոցներ են :

Արևմտեան կողմինը, ըստ իր գժուարընթեռնի արձանագրութեան, շինուած է 1176 թուին, հրամանաւ «... իշխանաց իշխան Քրդին ... և ձեռամբ Յովհաննիսի հիւսանն...»: Ուրեմն այս հրաշալի գործը, իր ձեռամբ մէջ տեղ բերողն եղած է հիւսն Յովհաննէս : Յոյժ համեստ անձ մը, բայց ճշմարիտ արուեստագէտ մը :

Հիւսիսակողմի դուռը շինուած է 1532ին : Անոր կրած արձանագիր յիշատակարանը, տաղաչափեալ և դիւրընթեռնի, կ'ընդօրինակենք այս տեղ նոյնութեամբ .

«Զ և Ա քուականի,
Երեսուն և հինգ քիւ աւելի,
Յարուակալութեան Տեառն Սարգսի,
Ի խանութեան Աղուպ բէկի,
Ծաղկեցաւ դուս տանարի,
Առաքելոցն Քրիստոսի,
Հրամանաւ սուրբ Վարդապետի,
Եռամեծիս Գանիելի,
Եւ սիրելի որդւոյ սոյնի,
Եպիսկոպոս Տէր Ներսէսի,

Չեռամբ սորին աւակերտի ,
 Անարժանիս Արրահամի ,
 Նաև եղօր մեր սիրելի ,
 Շնորհօք ի լի Գրիգորի
 Յուս անկանիմ ամենայնի ,
 Հայցել Տեառնէ պարզէ ձրի ,
 Բարունապետ համայն ազգի ,
 Եւ ծնողացն իւրոց բարի ,
 Կարապետի քահանայի ,
 Եւ մօրն Համաւորի :»

Այսպէս կ'երեայ , թէ այս դուռն ալ հրաշակեր-
 տած են Արրահամ և Գրիգոր մեծարուեստ զոյլ
 Հարազատները :

Կը պատմեն , թէ երկու եղիդի քիւրտեր , այս
 քանդակազարդ , թանկագին դռները , ժամանա-
 կաւ , ուզած են առնել , տանիլ : Նախ մէկ դուռը
 կը հանեն իր տեղէն : Սակայն , դուռը , կը փակչի
 չալկողի մէջքին : Այս վերջոյն վիզն ևս կը ծըռ-
 ուի : Քիւրտերը , սարսափահար , դուռը կը վերա-
 դարձնեն իր տեղը : Այն ատեն , դուռը , քիւրտի
 մէջքէն կը փրթի : Յետոյ , զոհեր կը մատուցանեն
 քիւրտերը : Եւ անոնցմէ մէկուն ծոռւած վիզն ալ
 կը շտկուի :

ՔՐԻՍՏՈՍԻ ՏԱՇՏ—ԿՈՒՔԸ

Մայր տաճարին մէջ գտնուող սուրբ մասունք-
 ներէն մէկը նշանաւոր է : Ատիկա խաչ մըն է , եր-
 կաթեայ , մեծաղիր : Զայն կ'անուանեն «Սուրբ
 Նշան» : Այս «Սուրբ Նշան»ի ամբողջութենէն բաժ-

նուած են երկու մասեր : Ասոնցմէ մէկը , սկիզբէն
ի վեր , կը պահուի Երնջակի Ս . Կարապետ վանքին
մէջ : Միւս մասը , առաջ , Անիի մէկ եկեղեցիին
մէջ կը գտնուէր : Երբ որ քաղաքը կը կործանի ,
երկու քահանաներ , այդ մասունքը կ'առնեն , ու
իրենց հետ կը տանին Քիլ : Յեսոյ , սակայն , 1440
թուին , մասունքը Քիլէն բերուելով , կը պահուի
հայոց ձեռամբ հիմնուած Գրիգորուսոլիս կամ Եւ-
գաղերինօրու քաղաքի Ս . Կատարինէ մայր եկե-
ղեցիին մէջ :

Երկու տեսակ աւանդութիւն կայ այս մասանց
ինչ ըլլալուն նկատմամբ : Ոմանք կ'ըսին , թէ աւ-
տոնց ամբողջութիւնը կը կազմեն այն տաշտիկը ,
որուն մէջ Աստուածամայրն Մարիսմ լոգուցած
է իր նորածին մանկիկը : Ուրիշներ ալ կ'ընդունին
թէ ասոնք մասնիկներն են այն կոնքի , որուն մէջ
իր աշակերտներուն ոտները լուաց Յիսուս :

Այս նուիրական Տաշտ-Կոնքն ալ Հայաստան
բերուած է Թաղէոս առաքեալի ձեռամբ :

ՀՐԱՇՎԱՆԵՐ

Եատ մը սքանչելիքներ կը վերագրուին Սևանի
վանքին մէջ գտնուող վերոյիշեալ «Սուրբ Նշան»-
ին : Թուենք ատոնցմէ մէկ քանին , համառօտ կեր-
պով :

Երաշտութեան ժամանակ , շատ անդամ , այդ
մասունքը Սևանէն ըրջակայ վայրերը տարուած է :
Անով օրհնուած են դաշտերը : Եւ անձրի տեղա-
ցած է :

Մեծ համաճարակներու պարագաներուն ալ, ժողովուրդը «Սուրբ Նշան»ին դիմած է: Եւ յուսախար չէ եղած: Այսպէս, Գեղարքունիաց զաւառի կոթ գիւղին մէջ, անդամ մը՝ ժանտախտ երեան և կած էր: Գիւղացիք ահ ու սարսափի մատնուած էին: Անոնք կը գիմեն Սեանի վանահայրութեան, կը խնդրեն «Սուրբ Նշան»ը: Երբ որ խաչը գիւղի սահմանէն ներս կը մտնէ, մահտարաժամը կ'անհետանայ: Կոթ գիւղի բնակիչները, այս փրկարդործ հրաշքին յիշաստակը յաւերժացնելու համար, «Սուրբ Նշան»ը կը կոչեն «Կոթայ Սուրբ Խաչ»:

Ալանցիք արշաւանքներ կը կատարէին 1221 թուին, Գեղարքունիաց զաւառին վրայ: Բազմաթիւ հայ ընտանիքներ, այդ արշաւանքներու սարսափիներէն փախած և իրենց հարստութիւններով ապաստանած էին Սեան կղզին: Առառ մը, երկու ալանցիներ, իրեւ պատուաւոր մեծ վաճառականներ, կը ներկայանան Սեանի վանահօր: Եւ անոնք կը խնդրեն վանահայրէն, որ իրեց 40 սնտուկ թանկագին ապրանքները փոխադրեն կղզին, մինչև որ ասպատակները հեռանան այդ կողմէրէն: Եղած խնդիրը կ'ընդունուի բարեսիրաբար: Վաճառականները իրենց 40 սնտուկ ապրանքները կը փոխադրեն կղզին: Սակայն, այդ սնտուկներէ ամէն մէկուն մէջ պահուած էին երկուական հատ զինուած ալանցիներ: Ասոնք ծրագրած էին, որ իրենց տրուած մէկ նշանին համաձայն, գիշերը դուրս պիտի ելլէին սնտուկներէն և միասնաբար, վանքին վրայ յանկարծական յարձակում մը ընելով, փա-

ուաւոր գործ մը պիտի տեսնէին : Արդ , երեկոյեան ,
ըստ սովորութեան , կղզին ապաստանող ժողովորդին մէջ կը պատցնեն «Սուրբ Նշան»ը , իրու
պահապան հրեշտակ : Այդ միջոցին , հայ տղայ մը ,
որ ալանցիներու սնառուկներէ մէկուն կղզանքին
հետ կը խաղար միամտարար , տարօրինակ անա-
կընկալի մը կը պատաճի : Սնառուկին մէջէն կը լսէ
մարգու մը ձայնը , որ կ'ըսէր . «Դուրս ելելու
ժամանա՞կ է :» Տղան , զարհուրած , կ'երթայ , կը
պատմէ ամենուն իր ըրածն ու լսածը : Հայերը ,
դգուշութեամբ , ուրիշ սնառուկներու կղզանքներն
ալ կը խառնեն և անոնց մէջէն կը լսեն միենոյն
խօսքերը . «Դուրս ելելու ժամանա՞կ է :» Դաւը
երևան կ'ելլէ : Այն ատեն , թշնամիներով լեցուն
40 սնառուկները , նոյն գիշերն և եթ , կը հանեն
կղզին գաղաթը , և անկէ , մէկիկ մէկիկ , զանոնք
կը գլորեն վար , գէպի ծովակ : Այդ միջոցին հե-
ղինակելով կ'երգեն «Ծնորիեա՛ մեզ , Տէր . . . »ը
որ թշնամիներու պարտութիւնը պատկերացնող
գեղեցիկ գոհարանութիւն մըն է : Եւ մէն մի սըն-
տուկի գէպի խոր ծովակը գլորելու ազդանշանը
կ'ըլլայ նոյն գոհարանականին մէջ բազմիցս կը բկ-
նուած «Զի Աստուած լին մեզ է» խօսքերուն յի-
շատակութիւնը : Հայերը երկու կեղծ վաճառա-
կաններն ևս կը սպաննեն ու կը թաղեն :

Ժողովրդեան ահապին բազմութիւն մը դարձեալ
լեցուած էր Սևան , 1747ի ձմբան եղանակին : Այդ
միջոցներուն ալ , մահմետական բանաւորներ , ի-
րենց խումբերով կ'արշաւէին Գեղարքունեաց սահ-

մաններուն մէջ բնակող հայերուն վրայ և զանոնք
կը սպաննէին ու կը կողոպտէին։ Թշնամիներու
ամրող բանակ մը, նշմարելով որ հայերու մէծ
բազմութիւն մը հաւաքուած է Սևան, կատաղած
ու փրփրած կը դիմէ կղզին, հոն մահ ու աւեր
սփսելու գիտաւորութեամբ։ Յամաքէն մինչև կըդ-
զին, ուաքով երթալ կարելի էր, վասնզի, ձմբան
սաստկութենէն, ծովակին երեսը թանձր սառոցց
գոյացած էր։ Այսպէս հազարաւոր յելուզակ մոն-
կոններու գունդը Սևանի մօւնալու վրայ էր։
Հայերը կը տեսնեն ահաւոր անխուսափելի վտան-
գը։ Խելագարներու պէս իրար կ'անցնին։ Իրենց
ձիչերով ու վայնասուններով օգը կը թնդացնեն։
Ճիշդ այդ վայրկեանին, վանահայր Յովհաննէս
վարդապետ Ծննդեան ճրագալոյցի պատարագը կը
մատուցանէր կղզին բարձունքը գտնուող Ս-
Առաքելոց եկեղեցւոյն մէջ։ Անիկա, անմիջապէս
կը թողու պատարագը։ Կը պատուիրէ ամենուն,
որ հանգարախն և հաւատով ըլլան իրենց փրկու-
թեան վրայ։ Ապա, «Առերք Նշան»ը առնելով,
դուրս կ'ելլէ եկեղեցիէն։ Ազօթք մը կը մրմնջէ,
և ձեռքին խաչը կ'երկնցնէ գէպի թշնամի բանա-
կը։ Ահա այն ատեն վարը, ծովակին վրայ, զար-
հուրելի փաթորիկ մը կը սկսի . . .։ Թանձրախաւ,
հաստատուն սատոյցները թնդանօթներու պէս կը
պայթին, ջարդ ու փշուր կ'ըլլան, տեղի կուտան
թշնամեաց սաքերուն ներքեւ։ Ու կը պարզուի
Աստուածաշունչ Գրոց Ելից բաժնին մէջ նկարա-
դրուած մէկ տեսարանը։ Նմանութիւնը շատ

մօս : Վանահայրը՝ Մովսէսը : «Առւբր Նշան»ը՝
մեծ մարգարէին ձեռքը : Գեղամայ ծովակը՝ Կար-
միր Ծովը : Մոնկոլները Եգիպտացիք : Հայք՝ Իս-
րայէլացիները : Բննաւորներն ու եղեռնագործնե-
րը ջրամոյն : Հարածականներն ազատ ու ցնծուն :
ՎԱՆԱՊԱՏՈՒՄ

Պատմութիւնը կ'աւանդէ , թէ Գեղամ նահաւ-
ալետ այս կղզիի բարձանց վրայ աստուածներ
կանգնած , և անոնց երկրպագութիւն ըրած ու զոհ
մատուցած է : Յետոյ , Սևան , Հայկական իշխա-
նութեանց չքաններուն , եղած է ամրոց և ինք-
նասպատպանութեան վայր : Երբ Հայաստան գեռ
ընդունած չէր քրիստոնէութիւնը , այս կղզիին
մէջ կար փառահեղ մեհեան մը : Առաջին եկեղեցին
չինուած է 305 թուին , Գրիգոր Լուսաւորիչի ձեռ-
ուամբ : Մեծ հաւատացողը , Կռատունը կործանե-
լով , ճիշդ նոյն տեղը կանգնած է քրիստոնէական
ազօթատոնը : Կղզիի այդ առաջին եկեղեցիին ա-
նունը Ս . Յարութիւն դրած է շինողը : Այս ան-
ուանակոչման պատճառն այն եղած է , որ եկեղե-
ցիի տեղին բարձր գիրքը համանման էր Գողգո-
թայ յերան : Երբ որ Լուսաւորիչ քրիստոնէութիւ-
նը կը հաստատէ այս երկրեակին վրայ , կ'ըսէ .
«Ահա ! այս է վան» : Այդ խօսքերը կը տարածուին
ժողովուրդին մէջ : Առացուածքը , յետոյ կրծատ-
ուելով , կ'ըլլայ նախ «Այս է վան» , և ապա
«Սիան» : Ու այդպէս ալ կը մնայ կղզիին անունը :

Այն ատենէն իսկ , աշխարհէ քաշուած կրօնաւ-
որներու միարանութիւն մը բնակիլ սկսած էր

արդէն ի Սեան, իբրև վանք և անապատ: Գրիգոր
Պարթև, Ա. Յարութեան քով ուրիշ եկեղեցի մըն
ալ կը կանգնէ յետոյ և ասոր անունը կը դնէ Ա.
Յովհաննէս Կարապետ, ի պատիւ նորահաւատ
Տրդատ թագաւորին: Ինչպէս յայտնի է, Տրդատ,
Բագրեսանդի Երեք Խորան Ա. Կարապետ վանքին
մէջ մկրտուելով կոչուած էր Յովհաննէս: Այդ
ժամանակներ, Սեան ի՞նչ եկամուտներ ունէր:
Պատմութիւնը որոշ բան մը ըստեր այդ մասին:
Սակայն, Բագրատունեաց շրջանին, Երր Աշոտ Ա.
Թագաւոր Սեան ուխտի կուզայ, վանքին կը նուիւ
րէ շատ մը կալուածներէ զատ նաև վեց գիւղ:

Երկու եկեղեցիներ ևս կը չինուին կղզիին մէջ,
874 թուին, ձօնուած անուանցը Աստուածածնայ
և Առաքելոց: Ասոնց կառուցման ծախըը հողա-
ցողը Աշոտ թագաւորին դուսարը, Սիմեաց Վա-
սակի ամուսին Մարիամ թագուհին: Այս երկու
եկեղեցեաց շինութեան պարագաները հետաքրո-
քրական են: Սիւնեաց աշխարհի Տիկինը, Մա-
րիամ, իր ամուսնոյն մեռնելցն ետք, կը մտադրէ
40 եկեղեցի շինել անոր հոգւոյն փրկութեանը
համար: Մարիամ կը վախիաքի Սեան այցելել:
Բայց որովհետեւ, մինչև 874 թուականը, կին մար-
դու ոտք դրուած չէր կղզիին վրայ, այն ատեն-
ուան վանահայրը, Մաշտոց վարդապետ, ակա-
մայ, կ'ընդդիմանայ Երկրին Տիկինոջը Սեան ուխտ-
ի գալու կամքին: Սիկորէն ի վեր, աւանդակա-
նորէն, սրբապղծութիւն համարուած էր այդ մե-
նաստանին մէջ մուտք գործելը Եւայի աղջիկնե-

բուն : Որպէս թէ Սկան Մշոյ Ա . Կարապետի դամ-
 րաբանն էր : Տիկնանց Տիկնոջ որտին չատ դժուար
 կուգայ այդ մերժումը : Եւ անիկա Յամաքարեղի
 մէջ այն ատեն գոյութիւն ունեցող կուսանաց վահ-
 քը քաշուելով , կը սկսի շարունակ ազօթել , իր
 փափաքին գոհացումը խնդրելով Աստուծմէ : Կը՝
 զիին վանահայրն ես , իր կարգին , տիրած ու
 տաղնապած , ազօթելով , երկնային պատգամի մը
 կը սպասէ , որպէսպի կարենայ տիրուհին կամքը
 կատարել : Եւ ահա , զիշեր մը , թէ՛ Մարիամ թա-
 զուհին , և թէ վանահայր վարզապետը , մինոյն
 ժամանակ , արթուն աչքերով , կը տեսնին , որ Յե-
 սուսի տաներկու առաքեաները , լուսեզէն մար-
 միններով , Գեղամայ ծովակէն կ'ելլին , կը հաս-
 նին Սկան կզզին և կ'ըսեն . «Այս տեղ չինեցէք
 եկեղեցիներ , Ա . Աստուծածնայ և մեր անուանցը
 նուիրուած :» Այն ատեն , Մարիամ , Հանդիսաւո-
 րապէս կը մտնէ կզզին և կը շինէ երկու եկեղե-
 ցիները : Անիկա կը վերաշնէ նաև ժառանգաւո-
 րաց զպրցը , և վանքի միաբանութեան համար ալ
 կը կառուցանէ մեծ բնակարան մը : Ապա , կ'ա-
 ռանձնանայ Սկան կզզիին մէջ : Առաքելոց եկեղե-
 ցիին մօտ է ամի քարայրանման , անձուկ ու մուժ
 ճդնաբանը , ուր Մարիամ մնացած է 15 տարի : Այս
 թագուհին , հայ գրականութեամբ ալ հետաքրքրո-
 ւած է : Անիկա , Սկանի մէջ անցուցած տարինե-
 րու ընթացքին , թարգմանել տուած է Յովհան-
 նու Սւետարանին մեկնութիւնը : Հուսկ ապա , Մա-
 րիամ , իր Սահակ ու Վասակ որդիներուն հետ ,

Սեանէն Ռւտեաց աշխարհ կ'երթայ և հոն կը մհանի : Անոր մարմինը, ըստ թողուած կտակին, կը բերուի Սեան և կ'ամփոփուի պարզ գերեզմանի մը մէջ : Բարեպաշտ, լուսամիտ և համհսու թագուհիին գերեզմանը, արձանագրուած առապանաքարով, կը գտնուի կղզիին մէջ թաղուած իշխաններուն քով :

Յոյժ զովեստով կը խօսի Սեանի պատմութիւնը վերոյիշեալ Մաշտոց վարդապետին վրայ : Արագածոտն գաւառի Եղիգարդ գիւղին մէջ ծնած ու մեծցած այս պատուական անձը, երբ կրօնականութիւն ընդունելով վանահայր կ'ըլլայ Սեանին, արդարե օգտակար ծառայութիւններ կը մատուցանէ իր հովանաւորած մենաստանին : Անիկավանքը կատարելապէս կը բարեկարգէ : Միանձանց թիւը կը բազմացնէ ու անոնց կեանքին համար լու կանոններ կը սահմանէ : Ժառանգաւորաց դպրատունը ծաղկեալ ու փայլուն վիճակի մը հացնելու մասին մեծ ջանքեր կը թափէ : Անիկա, ազգային կեանքի ասպարեզին մէջ ալ ուշագրաւ գործունէութիւն մը կունենայ : Մեզազրանաց ազգուն նամակ մը կը գրէ Բաղրատունի Սմբատին, որ իր եղբօրորդւոյն, Սմբատ Ա.ի թագաւորութիւնը կուզէր յափշտակել և գրգռուած էր Գէորգ Բ. կաթողիկոսի գէմ՝ անոր տուած կարգապահական խրատներուն համար : Նշանաւոր է նաև անոր մխիթարական նամակը, ուղղուած Դուինի երկրաշարժէն վերապրողներուն : Ի վերջոյ, անիկա, թագաւորին, իշխաններուն և ընդհանուր ժողո-

վուրդին հաւանութեամբը, 898ին կաթողիկոս կը ընտրուի : Անոր անունը սրբոց ցանկին մէջ կ'անցնի : Այս տեղ յիշենք նաև, թէ Սեանի վանքը, ոոյն Եղիշարդցի Մաշտոցին յետոյ, տուած է ուրիշ երկու կաթողիկոսներ ալ : Անոնցմէ մին՝ Ստեփանոս Գ.Ն է, 969ին՝ Միւսը՝ Սարգիս Ա., 992ին :

Երկար չի տեեր, սակայն, Սեանի չէն վիճակը : Ահոելի երկրաշարժ մը տեղի կ'ունենայ 995 թրւին : Ս. Յարութիւն եկեղեցին կը կործանի, և անզամ մըն ալ չի վերականգնիր : Եօթը ամիս չարունակ տեղող այդ երկրաշարժի միջոցին, Ս. Յովհաննէս Կարապետ եկեղեցին ալ կը խարխլի : Բայց այս վերջինը նորոգուելով կարդի կը բերուի Գեղարքունիաց ժողովուրդին կողմէ : Ուրիշ ժամանակներ, Պարձեալ, Երկրաշարժներ կը պատահին : Եւ այս անզամ ևս վանքին ունեցած վնասները կը հոգայ ժողովուրդը, իր կարեաց չափով : Միայն թէ Ժառանդաւորաց դպրոցը, Հետզհեաէ կ'իշխայ ուշաղրութիւնէ և ի վերջոյ կը զադրի դոյլութիւնէ :

Վերջին երկու դարերու ընթացքին, վանքի չէն քերուն նկատմամբ հոգատար գտնուողներուն մէջ ամենէն բազմարդիւնը կը նկատուին Թիֆլիզիցի Զիթաղեան Եղբայրները : Մեծածախս և հիմնական նորոգութիւն մը կատարած են անոնք մանաւանդ մայր տաճարին վրայ : Իրենց կենդանութեան ժամանակ ունեցած վափառին համաձայն, այս բարեպաշտ եղբարդ ժարմիններն են, Սեանի խաղաղ մենաստանին ծոցը թազուած են :

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախկին վանահայր Մարգիս Եղիսկոպոս Փիւլոյեան, վանքին զրեթէ բոլոր հին շինքերը նորոգելով, կարդի բերած է հետզհետէ: Հաստատած է գեղեցիկ գրադարան մը: Վանքին զրքերը զերծ են այլևս փոշիէ և փառութենէ: Փիլոյեան, իր հաւաքած ու պահպանած այդ թանկապին գանձերը, իրաւամբ, մեծ գորգուրանքով ու հաճոյքով ցոյց կուտար վանքը այցելողներուն: Գրադարանին մէջ կը գտնուին լ., թ. և ժ. գարերու մագաղաթեայ ձեռագիր մատեաններ: Բանասէրներու ու պատմարաններու համար առատ նիւթ հայթայթող հատորներ: Տպագիր հին ու նոր հաղար հատորի չափ գրքեր ալ հաւաքած է գրասէր վանահայրը: Անիկա կանոնած է նաև երեք նոր շինութիւններ: Անոնցմէ մէկը, ուխտաւորներու բնակութեանը համար է: Երկրորդը յատկացուած է միաբաններուն, որոնք քարայրածե ու բանտանըման գետնափոր խցիկներու մէջ կը բնակէին: Բայց երեսկայիցք, որ անոնցմէ ոմանք տըստունջներ ըրած են վանահօր այդ ձեռնարկին դէմ: Անոնք առարկած են, թէ աշխարհէձեռք քաշողներու համար միթէ վայե՞լ է ապրիլ կանոնաւոր բնակարաններու մէջ...: Փիլոյեանի կատարած երրորդ շինութիւնը ամենէն կարեորն է: Նոր մեծ գպրատուն մըն է ատիկա: Այս կերպով, դարերէ ի վեր գոյութենէ զաղրած կրթական յարկը վերըստին կեանք կ'առնէ: Եւ Կովկասարնակ Ղու

կասեան բարեհամբաւ ընտանիքին անդամները ,
կարեոր նուիրատուութեամբ մը , այդ բարերար
հաստատութեան ներկան ու ապագան կ'ապահու-
վեն : Շրջակայ գաւառներուն աղքատիկ , բայց ու-
շիմ և ուսումնակարօտ տղայոց համար արդարի
մեծ բախտաւորութիւն մըն է այս միջնակարգ
դպրոցին զոյառութիւնը : Վարժարանը բացուած է
և հետզհետէ կ'աւելնայ ընդունուած աշակերտ-
ներու թիւը :

Այս նպաստաւոր պայմաններուն մէջ , անշուշտ ,
չատ զիւրին պիտի ըլլայ զործելը նոր վանահայր
Խորէն Եպիսկոպոսի համար : Դժուարին քայլերն
առնուած , և յառաջդիմութեան ուղին հարթուած
է այլևս իր նախորդին կողմէ : Յուսալի է , ուրիմն ,
որ Սևանի բարոյական արժէքն ու վարկը հետզ-
հետէ աւելի ևս պիտի բարձրանայ այսուհետու :
Ատիկա հարկ է և անհրաժեշտ : Վանքը , ճշգապէս ,
պէտք է որ ըլլայ կղզիի երկնամերձ կատարին վր-
բայ կանգնող լուսավիայլ փարոս մը , լիովին կա-
րենալ փարատելու համար իր շրջալայրերուն մէջ
տիրող տղիտութեան խաւարը :

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՇԽԱՐՀ

ՆՈՒԻԻՐԱԿԱՆ ԴԱՇՏԾԲ

Արարատեան աշխարհի սիրտը կը կազմէ համանուն ծովածաւալ դաշտը։ Անոր չուրջը կը բարձրանան Հայաստանի ամենանշանաւոր լեռները։ Արարատը Հայաստանի միակ նահանգն է, որ իր մէջ կը պարունակէ շատ լեռներ։ Եթէ մեծ ու պղտիկ բոլոր հաշուենք, կարեոր քանակ մը կը ներկայացնեն անոնք։ Գլխաւորները թուով ինը հատ են։ Ահաւասիկ անոնց անունները։ Մեծ Մասսիս, Փոքր Մասսիս, Գինուոյ կամ Արկովի, Բամպակ, Բարդող, Արագած, Արա, Շամիրամ, Գեղ։ Դաշտի կրծքին վրայ կը կանգնի նաև պատմական Շրէշ բլուրը։ Խել մը գետեր ու գետակներ, ամէն ուղղութեամբ հոսելով, կ'ափսեն դաշտը։ Անոնց եղերաց վրայ հայ կեանքը ծլուծ ու ծաղկած է։ Մեծ գետերը, որոնց թիւը կը յանդի վեցի, հետեւալներն են։ Երասխ, Ախուրեան, Մեծամօր,

Քառաղ, Հրազդան, Ազատ: Արարատեան դաշտի բոլոր շէն բնակավայրերն ու աւերակները, լեռնորն ու գետերը, սարերն ու ձորերը, բլուրներն ու հովիաները, ինչպէս նաև եկեղեցիներն ու վանքերը կը պատմին հայրենական հին աւանդութիւն մը, անցեալ փառք մը կամ ողբերգական դէպք մը:

Ազգային բազմակողմանի պատմական յիշատակներու անսպաս շուժմարան մը, հայութեան այս նույիրական նախօրրանը: Անիկա, իր շրջականերով, աւելի քան 2000 տարի, հայ ազգին նահապետութեան բնակավայրն եղաւ: Հայկի անդրանիկ որդին, Արմենակ, առաջին անդամ, իրեն համար, իրու բնակութեան յարմարագոյն տեղ ընտրեց դաշտին հիւսիսային կողմը, Արագածի ստորաբ: Արմենակի զաւակը, Արամայիս, հաստատուեցաւ դաշտավայրի հարաւակողմը, Արմաւիր: Ասոր յաջորդներէն Շարայ, Շիրակի զաւառը նախրնարեց իրեն համար: Խոկ Ամասիա, նախմնաց Մասեաց Ռան ու ապա դնաց Արմաւիր: Գեղամ, թէկ Արմաւիրէն կոչեց Գեղարքունիք, բայց հոյն երկար չի մնաց և վերադարձաւ Արարատեան դաշտ: Հարմայ և Արամ, ասոր որդին Արա Գեղեցիկ, ինչպէս նաև այս վերջնոյն ժառանգները Արայիան Արա և Անուշաւան, ազրեցան Արմաւիր:

Հայկազանց իշխանութենէն ետք, Արշակունեաց թագաւորներն ալ, Վազարշակ, Արշակ, Արտաշէս, Տիգրան և նոյն հարստութեան յաջորդները, այս դաշտին մէջն ու շուրջը հաստատեցին իրենց արքունիքը: Բագրատունիները նմանապէս, սոյն

վայրն ընտրեցին իրենց արքայական գահուն համար : Իսկ «Արարատ» անունը, մնացած է Արագեղեցիկ նահատպետէն : Հայ ժողովուրդը, այս անուանումով, կամեցած է յաւիտենապէս անմռաց պահել սիրալի լիշտառակը այն բարոյասէր ու հայրենապաշտ զիւցապնին, որ ինկաւ Ասորեստանի Շամիրամ աշխարհակալ վաւաչ թագուհիին դէմ մղած պատերազմին մէջ և իր անմեղ արիւնով ներկեց զաշոք : Այս դէմ նախնական հայ պատմապրութեան մեզ թողած աւանդութիւնը, դաշտի անուան մասին :

Արարատեան դաշտը բաժնուած է հինգ մասերու, իր մէջ հոսող գետերու ընթացքին բերմամբ : Ահա այդ մասանց անունները : Ա. Արշարունեաց և Մասեաց Ռան դաշտ, որ Երասխի հարաւային կողմէն կը սկսի և կ'երկարի մինչև Բարդող լեռան և Փոքր Մասիսի ստորոտները : Արմաւիրի դաշտ, Երասխի հիւսիսային կողմը, իր արևմուտքէն Ախուրեան գետը և արեելքէն Մեծամօրն ունենալով : Գ. Վաղարշապատի դաշտ, որուն սահմանը կը գծնն արևմուտքէն Մեծամօրը, հարաւէն Արաքսը և արեելքէն Հրազդանը : Դ. Դուինի դաշտ, զոր կը չըջապատեն արևմուտքէն Հրազդանը, հարաւէն Երասխը և հիւսիսային Փեղլուան շղթաները : Ու Ե. Շարուբի դաշտը, որ Դուինաղաշտէն կը բաժնուի, կ'երկննայ մինչև Երասխի եղերքը, Եղեղնաձորերու սարերուն առնիթեր :

Այս բոլոր դաշտերը, որքան որ ալ իրարմէ բաժ-

նուած այլեայլ անուններով, բայց Արարատ ընդ-
հանուր անուան տակ ամբողջութիւն մը կը կար-
մէն։ Անոնք իրարու հետ շաղկապուած են թէ՝
չողային տարածութեամբ, թէ՛ փոխարած անմի-
ջական հաղորդակցութեամբ և թէ մէկզմէկ լրա-
ցընող ազգային պատմական յիշատակներով։

ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ

Հին Արարատեան աշխարհը, կամ Արարատ-
եան հսկայ նահանգը, Մեծ Հայաստանի մէջ իր
աշխարհապական գիրքով շրջապատուած էր Սիւ-
նիք, Արցախ, Ռւախ, Գուգարք, Տուրուբերան,
Տայք և Վասպուրական նահանգներէն։ Անոր տրա-
մադիծը արևելքէն արևմուտք 12 օրուան ճամբռ
երկարութիւն և հիւսիսէն հարաւ 8 օրուան ճամ-
բռու լայնք ունէր։ Չափական աւելի որոշ հաշուով,
երկայնքը 160, և լայնութիւնը 120 մղոն։

Իր մէջ կը պարունակէր 20 գաւառներ. 1. Բաս-
եան, 2. Գարեղեանք, 3. Արեղեանք, 4. Վահաւու-
նիք, 5. Արշարունիք, 6. Բագրեանդ, 7. Ծալ-
կուն, 8. Շիրակ, 9. Վանանդ, 10. Արագածոտն,
11. Ճակատք, 12. Մասեացոսն, 13. Կոդովիս,
14. Աշոցք, 15. Նիդ, 16. Կոտայք, 17. Մազմազ
18. Վարաժնունիք, 19. Ռստան, 20. Դուին։ Անի-
կա նշանաւոր էր իր մեծ, ծաղկած քաղաքներով,
բազմաբնակ գիւղերով և արքայական բնակավայ-
րերով։ Մեր պատմագէտներէն Խորենացին և Ե-
ղիշէն Արարատեան նահանգը համարած են ընդ-
հանուր Հայաստանի և դրացի երկիրներու համար

Հաղորդակցութեան միջոց մը : Իսկ Փարպեցին հոչակած է զայն իրրե ականաւոր գուխը հայոց աշխարհի :

ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպէս որ կ'ըսէ պատմութիւնը, հայկական թագաւորութիւնը կործանուելէ ետք, Արարատ-եան աշխարհը ժթ. դարու առաջին քառորդի միջոցներուն, պահ մը եղաւ «Հայկական նահանգ» : Երկիրը ձեռք բերուեցաւ հայերու միջոցաւ գլխաւորար և հայ արեամբ ու նիւթական մեծամեծ դոհողութիւններով :

Յայտնի է թէ ներսէս Արքեպիսկոպոս Աշտարակեցին, մեծ հայը, Սիմէոն Ա. Կաթողիկոսի և Յովհակի Արքեպիսկոպոս Արդութեանի կողմէ նախարացուած ազգային ազատութեան գաղափարին գործնականապէս սատարողն ու արի ախոյեանը հանդիսացաւ : Անիկա, 1826ի յուլիս 20-ին էր, որ պարսից անլոմբերելի լուծին տակ հեծող Արարատեան աշխարհի հայ ժողովուրդին և բովանդակ ազգին մէջ ցրուեց ոգեսրիչ ու խանդավարիչ ըրջարերական մը : Այդ պատմական նըշանաւոր զրութեամբ, առիւծակորովն Աշտարակեցին, փրկութեան յոյս կ'արծարծէր : Անիկա կ'ըսէր, թէ հարկ է, անպայման, կանգնիլ պարսիկներուն դէմ, զի այլևս հնչած է ժամը, ուր հայերը «...պիտի տեսնեն Արարատեան աշխարհի և հայոց ազգի ազատութիւնը : Հասած է ժամը, երբ Մայր Աթոռը պիտի վերականգնէ իր անկա-

խութիւնը։ Ոտքի՛ կանգեցէք, հայոց քաջեր, թօ-
թափեցէ՛ք պարսից լուծը, ուրախացուցէք ալէ-
դարդ Մասիսը, անզամ մը ևս արիւնով ներկեցէք
հայրենի հողերը և ապա ապրեցէք ազատ։ Ժա՞մ
է արդէն կոռւելու օն ա՛նդը ա՛յժմ, կամ եր-
բէ՛ք։»

Եւ Արարատեան հայ քաջեր, ելեկտրականացած
ար կորովաշունչ քաջալերականէն, ոտքի կանգ-
նեցան։ Կազմուեցան հայ կամաւորներու զօրա-
գունդերը, որոնք յաջորդ տարւոյն մէջ, Աշտարա-
կեցի Արհիին առաջնորդութեամբն ու հրամանա-
տարութեամբը, սկսան յառաջ խաղալ։ Անոնք ի-
րենց եաեէն ունէին Պասկիիչի ոռւս զօրաբանա-
կը։ Եւ Ներսէսի հայ զօրագնդերը Արարատեան
դաշտերուն մէջ, ինչպէս երբեմն Վարդանի զօր-
քերը յԱւարայր, արիարար ճակատեցան պար-
սիկներուն զէմ ու գրաւեցին երկիրը։ Բայց, Արա-
րատեան բոլոր գիւղերն ու քաղաքները աւեր ու
աւերակ, և ամայացած վիճակի մը մէջ կը գտնը-
ւէին, երբ հայոցմէ վերստացուեցան։ Յետ քըշ-
ուող պարսիկները անենելով, որ իրենց ձեռքէն
կ'ելլեն այդ տեղերը, ամէն չէն քանդեցին, գիւ-
րատար թանկագին իրերը կողոպտեցին ու ամէն
ինչ փճացուցին։ Ասկէ զատ, վրէժխնդրական կը-
րակով բորբռքած պարսիկները, Արարատեան
դաշտերուն մէջ մնացած հայ ժողովուրդը չար-
չարեցին։ Մասամբ կոտորեցին և մասամբ ալ,
երասի գետէն անդին քչելով, գերեվարեցին գէ-
պի Պարսկաստանի խորերը։

Այսպէս պարսիկները վտարուեցան Հայ Արարատէն : Եւ ոռւսաց Նիքոլա Ա. կայսրը, ի հատուցումն Հայոց իրեն մատուցած ամենաանդին ծառայութիւններուն և անոնց ունեցած անփոխարինելի զոհողութիւններուն, Արարատեան երկրին տուաւ Հայկական ազատ, ինքնուրոյն իշխանութեան մը արտօնութիւնը : Այն ատեն, ոռւսաց կառավարութեան միջամտութեամբ, միջոցներ ձեռք առնուեցան, Պարսկաստանի խորերը քշուած Հայերը յետ բերելու : Օւ անոնք վերադարձան : Միայն թէ բաւական մեծ նեղութիւններ կրեցին, մինչև որ կրցան կարգի բերել իրենց Հայրենիքի արշներն ու տեղերը : Անկէ ետք, Արարատեան գիւղերը, քաղաքներն ու գաչերը վերստին կենդանութիւն ստացան : Աւերուած երկիրը սկսաւ Հետզհետէ վերացնուիլ : Հայ կեանքը, այլևս պարսիկներու մահացուցիչ ճնշումէն ազատ, հանգիստ շունչ սուաւ :


Ռուսական գերիշխանութիւնը, ինքզինք Հայոց համելի ներկայացնելու համար, անոնց ինքնասիրութիւնն ու ազգային զգացումները շոյող, փայտայոց յարգական ցոյցեր ու ջանքեր ըրաւ նոյնիսկ : Օրինակ, ի միջի այլոց, ի յիշատակ Արարատեան երկրին նուաճման, շինել տուաւ Հայկարան մանեակ մը, որուն մէկ կողմը փորագծուած էր Երևանը, իրրե Հայոց իշխանութեան մայրաքաղաքը և միւս կողմը պատկերացուած էր Մասիս լեռը, խաչակիր զաղաթով :

Եւ սակայն, գժրախտաբար, այս Հայկական եր-

Հանիկ հովուերգութիւնը շատ կարճ տևեց : Միայն
երկուսասանեակ տարիներ , և ո'չ աւելի հայոց նու-
րածագ արել ժպտեցաւ Մասիսի ալեզարդ բար-
ձունքն՝ երբեմն Հայկազանց , Արշակունեաց ու
Բագրատունեաց հովանաւորութիւնը վայելող դը-
րախտավայր երկրին , ու շիջցաւ : Արդարեւ , 1840
թուականներուն , ոռու կառավարութիւնը , իր քա-
ղաքականութիւնը փոխելով , յետս կոչեց Հայոց
տուած ինքնավար ազատութեան արոօնութիւնը :
Հետեարար , այդ նոր փոքրիկ ազատ Հայաստանն
աւ , չին Մեծ Հայաստանի տիրուր բախտն ունե-
ցաւ : Իսկ «Հայկական նահանգը» եղաւ «Երեան-
եան նահանգ» : Եւ անիկա ոռոսաց կողմէ հաս-
տատուած նահանգապետութեան մը իրաւասու-
թեանը հնիթարկուեցաւ :

ԱՅ ԺՄԵԱՆԸ

Հիմակուան Արարատեան աշխարհը , անշուշտ
իր նախկին դիրքն ու սահմանները չի ներկայա-
ցներ , և քսան գաւառներ չունի , քաղաքականա-
պէս բաժնուած ըլլալով : Բայց անիկա , բարոյա-
կան նշանակութեամբ , դարձեալ բաւական տարա-
ծութիւն մը կը պատկերացնէ : Հայ ժողովրդին
հասկցողութեամբ և թեմական սահմանաւոր-
մամբ անիկա հարաւէն կը տարածուի մինչեւ Եւ-
րասիի աջակողմեան հովիտը , Մասիս լեռան ստո-
րոտը : Հիւսիսի կողմէն կ'երկննայ դէպի Արագած
ին և անկէ մինչեւ Ալէքսանդրապոլ : Արևմուտքէն ,
Շիրակի գաշտերէն անդին , կը հասնի մինչեւ Օլթի :



Եւ. Հայ Աւա. Մի. Ժար.

ԱՐԴԻ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՇԽԱԲԱԼ

իսկ արևելակողմը, անոր սահմանը կը գծեն նոր
Պայտագիտը, Սևան կղզին, Գեղամայ ծովակը:
Ասոնց գրեթէ կեղրոնը կը դանուին Վաղարշա-
պատն ու Էջմիածինը: Ուրիշ խօսքով, Ռուսական
Հայաստանի հարաւային կողմեան ամբողջ Երկ-
րամասը, որուն մէջ են գլխաւորապէս հայոց նշա-
նաւոր հնավայրերը, մեր երրեմնի մայրաքաղաք-
ները, պատմական լեռներն ու գետերը և բազմա-
թիւ հոյակապ վանքերը, այժմու Արարատ աշ-
խարհը կը ներկայացնէ:

ԲԱԶՄՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՌԱՑՈՒԹԻՒՆ

Արարատեան դաշտը, ինչպէս պատմական
շրջաններուն մէջ, նոյնպէս ներկայիս, լեցուն է
ժողովրդեան բազմութեամբ: Անիկա իր մէջ կը
սրարունակէ շատ մը չէն քաղաքներ ու աւաններ
և բազմաթիւ զիւղեր ու զիւղակներ: Կեանքն ու
կենդանութիւնը, կ'եռայ ամէն կողմ: Առողջարար
օդին ու ջրին և կեանքի պայմաններուն զիւրու-
թեանը չնորհիւ, տեղւոյն ժողովրդեան ծննդոց
թիւը, տարուէ տարի, միշտ առաւելութիւն մը կը
ներկայացնէ բազմամամբ մահերու քանակին:
Երբ Արարատիները, զերծ են մանաւանդ քաղա-
քական ձնչումէ ու հարածանքէ, ընդունակ են այլ
տեղերու ժողովուրդներէն աւելի բազմանալու:
Կազմուած վիճակագրութիւնները կը հաստատեն
այս իրողութիւնը:

Որ կողմ որ դառնաս, ուխոսավայր մը կը տես-
նես: Զբոսատեղիներն ալ շատ են: Եւ որքան հա-

Ճելի են, համասփիւռ հրապուրալից դաշտերուն
մէջ կատարուած պառյաններն ու ուխտազնացական
պղափկ ճամբորգութիւնները: Բնութեան գեղեցւ
կութիւնները, մարդոն սիրար կը գրաւեն: Քաղց
ցըրարոյլ մթնոլորտ մը կը տարածուի ամենու-
րեք Յիաններէ բարձրացած կապուտակ մուխե-
րը, լայնածիր հորիզոնին վրայ երկարելով, գե-
ղատեսիլ ծիածանի գոտիներ կը կազմեն, երբ որ
օդը խազաղ է:

Այս երկրին բնական հարստութիւններն ու բեր-
քերու առատութիւնն այժմ ևս, չին ժամանակնե-
րուն նման, մէծ համբաւ կը վայլեն: Ընտանի,
վայրի ու որսի բազմատեսակ կենդանիները, ինչ-
պէս նաև ամէն աղջի թռչունները, շատ առատ
են: Տեսակ տեսակ նիւթերու հանքերը բազմաթիւ
են: Ի մէջ այլոց նկատուած են երկաթի ու պղին-
ձի, նոյն խիլ սոկիի և թանկագին քարերու հան-
քեր: Ասոնք ցարդ մնացած են անմատչելի ու ան-
ձեռնմխելի վիճակի մը մէջ: Միայն աղահանքերն
են որ կը շահագործուին: Շատ անտառներ կան,
մանաւանդ բարձրագիր վայրերու և լեռներու լան-
ջերուն վրայ:

Արարատեան երկրին մէջ, շատ քիչ անգամ կը
նկատուին անքերի անկիւններ: Լես, դաշտ,
րլուր բուսականութեամբ ծածկուած են առ հա-
սարակ: Ամէն կարգի բուսականութեանց մէջ, ան-
համար տեսակ գեղեցիկ տեսքով ու բոյրով ծա-
ղիկներ կը նշմարուին: Անթառամն ալ կը ծաղկի
Արարատի դաշտերուն մէջ: Մշակելի հողեր կան

նաև լեռներուն վրայ : Արարատեան աշխարհի հողերու արգաւանդութեան աստիճանը, գերազանց բարձրութեան մը վրայ կը գտնուի :

Բերքերուն մէջ իրենց առատութեամբը առաջին տեղը կը գրաւեն ցորենը, զարին, հաճարը, բամպակը, բրինձը, կտաւատը, են : Կանաչեղէններու մշակութիւնն ես մեծ արդիւնքներ յառաջ կը բերէ : Խոտերն այնքան սննդալից են, որ զանոնք ուտաղ կենդանիներէն սերի նման կաթ մը կը ստացուի : Աղարտկապանութիւնը, ինչպէս նաև դիւդատընտեսութիւնը, իրենց բոլոր ճիւղերով, խիստ շահաւէտ դարձած են այլիս : Պաղալից պարտէղներն ու այդիները, ցրուած են բոլոր զիւղերու ու քաղաքներու շուրջ : Ամէն տարի մեծ քանակութեամբ, քաղցրահամ սպուզներ և մանաւանդ բազմաւեսակ պատուական խաղողներ կ'արտադրուին : Արարատեան գաշտի խաղողներէն հանուած գինիներն ես նշանաւոր են և ահազին սպառում ունին :

Սակայն, ինչպէս կը յիշուի, 1914ի և 1915ի գարուններուն, յաջորդարար, տեղի ունեցած անժամանակ սաստիկ ցուրտերն ու սաւնամանիքները, դաշտի ցանքերուն, այդիներուն ու պարտէզներուն մէկ կարեռը մասը փետական երկու տարուան մէջ, իրարու վրայ հասնող այս բնական աղէտներուն պատճառած վնասներուն գումարը, յանդեցաւ մօտ տասը միլիոն բուրլիի : Ասիկա ծանր հարուած մըն էր զաշտեցի ժողովուրդին համար : Բայց անիկա չի յուսահատեցաւ, չընկճուեցաւ :

Զանաց դարձեալ ցանքը տնկել և նուազ վնասուած ծառերն ու որթատունկերը դարմանել, կարգի բերել: Եւ հուսկ ապա, միթարուեցաւ անիկա, այն հաստատ ակնկալութեամբ, թէ առատարեր բնութիւնը շուտով պիտի մոցնել տար իրեն այդ պատահական գժրախտութիւնը:

ՇՈՒ—ՍԱՌ

Դաշտին դիրքը ծովի մակներեսէն բարձր է: Անոր բարձրութիւնը, 2էն սկսած մինչև 6000 ոտքի կը հասնի տեղ տեղ, աստիճանաբար: Օդը յարափոփոխ է առ հասարակ: Օրինակ, ինչպէս որ յիշեցինք, անցեալ և նախանցեալ տարիներու դարուններուն, ձմեռնային սառնամանիքներ եղան յակարծ: Գարունն ու աշունը, այնու ամենայնիւ շատ գեղեցիկ ու հաճելի են:

Չմըրան սաստիկութիւնը խիստ համբաւաւոր է: Չիւնը, ամիսներով նստած կը մնայ: Անոր խաւը, երբեմն կանգուններու բարձրութեան կը հասնի: Տեղ տեղ, երկիրը կը պատոի և բնական խրամներ կը գոյանան, փչող սաստկաչունչ քամբիներէն գետինը առանց ձիւնի, անծածկոյթ մնալուն պատճառաւ: Բնդհանրապէս ջրերը սառելուն հետևանքով, շատ գիւղեր, ջուր ունենալու համար, սառոյցը կը հալեցնեն: Ցրտահարական մահերը հաղուագէպ չեն: Երբեմն, լիոններու գաղանները ձմբրան սաստկութեան չդիմանալով, կ'իջնեն դաշտ: Կը պատմուի, թէ 1056 թուի ձմբան Արարատեան աշխարհին մէջ այնքան սառնամանիք եղած է, որ

ահաղին թուով լեռնային գաղաններ թափուած են
դիւղերն ու քաղաքները, կերակրուելու համար:
Այն ատեն, ժողովուրզը, խոտեղիններ և այլ ու
տելիքներ տարած, ցրուած է Մասեաց և այլ լեռ
ներու լանջներուն վրայ, որպէսզի սովալլուկ գա-
ղաններու արշաւանքներէն աղաս ըլլայ: Զմեռ ա-
տեն, այս կողմէրը, սահնակներով կը ճամ-
բորդեն:

Սակայն ձմբան ցրտերէն ո'չ նուազ նշանաւոր են
ամբան տաքերը: Գրեթէ Ավրիկեան չողեր կ'ըւ-
լան: Քիչ անդամ անձրև կուգայ այս չոր եղանա-
կին մէջ: Բայց երբ որ դայ, խիստ յորդաստա-
կ'ըլլայ: Դաշտեցին երբ կը տեսնէ, որ Մասիսի
և Արագածի դագաթներուն վրայ, միաժամանակ,
ամպեր կը կուտակուին, կը հասկնայ, թէ սաստ-
կաթափ անձրեն անխուսափելի է: Այնքան սաս-
տիկ չողեր ըլլալով հանդերձ, արեահար մեռնող-
ներ չիկան: Անմիջական կերպով յառաջ եկող ծա-
նըր հիւանդութեանց դէպքեր ալ չեն պատահիր:

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԵՐ

Ճշմարիտ է, թէ չողէն անմիջապէս յառաջա-
ցող ակարութիւններ չի կան: Ասկէ զատ օդն ալ
ասողջարար է թէեւ, այնու ամենայնիւ, դոյտւ
թիւն ունին կարգ մը տեղական մասնաւոր հիւան-
դութիւններ: Ասոնք, իրաւ է թէ զոհեր չեն տա-
նիր, սակայն բաւական կը տասապեցնեն ժողո-
վուրզը: Քաղաքներուն մէջ, այդ հիւանդութեանց
դէմ կը կոռուին զիստական ու բժշկական միջոցներ

բով։ Արդէն մաքուր, ու առողջապահական կանոններ գործադրող քաղաքները զերծ են համաձանքակ հիւանդութիւններէ։ Իսկ գաշտեցի հիւանդները, առ հասարակ, թժիշկներու խիստ նըւազութիւն, ու երբեմն նոյնիսկ սովլ կրելով, երկար ատեն անդարման կը տանջուին։ Զերմախտնէ անոնց դիմաւոր նեղիչը, ամբան տաքերուն ընթացքին։ Եւ ջերմային ու տենդային հիւանդութիւնները, աւելի շատ այն տեղերը յառաջ կուդան, ուր կը գտնուին ճախնային ջրեր և շամբուտ, եղեգնուտ արտեր։

ԱԱՅԹՈՂ—ԼԱՓՈՂ

Ամբան շոգերուն հետ, կը սկսին եռալ ու դեռալ թեաւոր ու սողնաւոր բազմատեսակ ժժմունքները։ Զոր օրինակ օձ, կարիճ, չնաճանճ, ձիաճանճ, և այլեայլ միջաներ, որդեր ու ճճիներ։ Ասոնցմէ ամենէն աւելի անհանդստութիւն պատճառողները մժեղներն ու մժզուկներն են, զորս մոծակ կ'անուանեն սուսահայերը։ Երբ որ օդը կայուն վիճակ մը ունի, ծառաշատ վայրերու մէջ ապրողները այդ փոքրիկ թեաւորներու բանակներէն ըջապատուելով, կը կծոսուին անինայ։ Սուզուններու թունաւոր խայթումները, բնականարար, աւելի դէշ են և երբեմն վտանգաւոր հետեւանքներ կ'ունենան, եթէ անոնց առջեր չառնուի։

Արարատեան դաշտի ժողովրդեան ամառնային մէկ սարսագին է մանաւանդ բորենին, կամ մարդագայլը։ Դաշտեցին, սովոր է, ամբան դիշերւ

ները, իր երդիքը պառկիլ: Եւ խորամանկ, ճարա-
պիկ ու արագոտն գազանը, պէտք չունենար այլ-
ևս գերեզմանները փորելով մեռեալները հանելու,
քանի որ կենզանի մարզիկ կան մէջ տեղը: Հա-
կառակ ամէն զգուշութեան, զոհերը պակաս չեն
երբեմն: Մարդակեր կենզանին, կը նախընտրէ
իրեն որս, մասնաւորապէս, կաթնիկեր երեխաններն
ու պատանինները: Բայց երբ որ ասոնք բացակա-
յին, անիկա մեծերը կ'առնէ, կը տանի լափիլու:
Պատահած է, որ իրարու քով պառկող երկու ա-
մուսիններէ մէկը խլուած, տարուած է, առանց
միւսը արթննալու: Բորեանը, մարդուսութեան
կատարելագործուած եղանակ մը ունի: Երբ որ
անիկա քնացած մարդուն կը մօտենայ, անոր գը-
լուխը անմիջապէս կ'առնէ իր բերնին մէջ: Այս
կերպով, զոհը, այլես ո՛չ կընայ ձայն հանել և
ոչ ալ չնչել:

ՈՌՈԴՈՒՄ ԵՒ ԱՂՋՈՒՄ

Ինչպէս որ ասկէ առաջ բախնք, քանի մը մեծ
գետեր և բազմաթիւ գետակներ, վտակներ ու հե-
ղեղատներ ունի Արարատեան գաշտը: Մեծ գետե-
րը այլեալ կողմերէ գալով, կ'ոռողեն երկիրը:
Այս ջրերը գարնան եղանակին, մեծ յորդումներ
կ'ունենան: Եւ յաճախ, բաւական վնասներ կ'առ-
թեն զաշտարնակներուն: Բայց ժողովուրդը, կար-
ծէք թէ այդ բոլոր ողողումներուն վարժուած է
այլիս: Աւելի ճիշդ, ստիպուած, համակերպած
է: Ինչո՞ւ: Վասնզի ինքը ուեէ միջոց չունի դետե-

բու այդ արտախուժման առաջքն առնելու։ Պէտք
է ըսել, թէ կովկասի և Ռուսաստանի հայ երկրա-
չափներն ու ճարտարագէտները քիչ մը անհոգ ու
անտարբեր կը մնան հանդէպ իրենց ազգակից ժո-
ղովուրդին կրած այդ վնասներուն։ Մինչդեռ ա-
նոնք, անարդել, և շատ զիւրութեամբ, կրնան այդ
վնասներուն վերջ տալ։ Այդ կերպով, բնականա-
րար, ո՛չ միայն Արարատեան աշխարհի համայն-
քին մեծ ծառայութիւն մը մատուցած պիտի ըլ-
լան, այլ նաև իրենք ալ պիտի օգտուին նիւ-
թապէս։

ԵՐԱԾՈՒ ԳԵՏԸ

Արարատի այս մեծագոյն գետը, Երասին, ա-
ռաջին անգամ «Արաքս» յորջորջեցին օտարները,
յոյներն ու հոռմէացիները։ Յետոյ այդ անունը
հայ գրականութեան մէջ ալ ընդունուեցաւ։ Իսկ
կովկասի հայ ժողովուրդը «Արագ» կ'անուանէ
զայն։ Բատ Ս. Գրոց, անիկա Դրախտի չորս գե-
տերէն մէկն է, Գեհզոնը : «Երասին» իր բուն հայկա-
կան անունն է : Մեր պատմութեան մէջ միշտ «Ե-
րասին» կոչուած է անիկա։ Հայկացն Արմենակի
որդին, Արամայիս, իր Երաստ թոռան անուամբ,
այս գետը կոչեց «Երասին» : Անոր ջուրը քաղցրա-
համ և առողջարար է : Բոյսերու աճման նպաստող
մասնաւոր յատկութիւն մը ունի։ Անոր մէջ գըտ-
նուող ձկներուն մէջ անուանի են իրենց գերազանց
համեղութեամբ «Կէտը», «Դեղին Պորտ»ը, «Ու-
լականջ» և «Կարմրախայտ»ը։ Այս ձուկերը իբրև

գեղ ու դարման ալ կը գործածուին երբեմն , այլ
և այլ հիւանդութիւններու համար :

Ընդհանուր Հայաստանի ալ ամենանշանաւոր
գետերէն մէկն է Երասխ : Երկարութիւնը մօտ 700
հազարամետր է : Կը բղխի Բարձր Հայոց Մանա-
նազի գաւառին մէջ գտնուող Կարինեան լեռանց
ստորաներէն : Կ'անցնի Արարատեան աշխարհի
Բասեան , Գարեղեանք , Արշարունիք , Ճակատք և
Արագածոտն գաւառներէն : Արարատեան դաշտէն
կ'երթայ Սիւնիք , ասկա Արցախ , ու Փայտակարան
և վերջապէս կը թափի Կասպից ծովը : «Մայր Ա-
րաբա» կը կոչուի անիկա իրաւամբ , որովհետեւ իր
մէջ կ'ընդունի քանի մը մեծ գետեր : Այսպէս օրի-
նակ , անոր դիբկը կը դիմեն Արարատեան դաշտէն
անցնող Ախուրեանը , Մեծամօրը , Քասաղը , Հը-
րազդանը և Ազատը : Ասոնցմէ զատ նաև Հարա-
ւային Հայաստանի լիոներէն եկող և Վարդանանց
քաջ զօրավարներու արխիւնովը ներկուած նշանա-
ւոր Տղմուտը : Խսկ Երբ որ Երասխ կը համնի Փայ-
տակարան նահանգի ընդարձակ դաշտը , այն տեղ
ալ իր ծոցին մէջ կը հիւրընկարէ Վրաստանէն հաս-
նող Կուր գետը : Այս մեծերէն զատ , դէպի Երասխի
մայրական գոզը կը դիմեն նաև հետեւալ վոքրիի
գետերը . Մուրց , Որոտն , Զաղարան , Վարդա-
մարք , Տամբատ , Կապոյտ , Գինուոյ , Երնջակ ,
Կիլեան , Տեսնիս , Նախիջեանեան , Որդուատ ,
Մեղրի , Պատուտ , Զաւրնտուր , Բարկուշտ , Նա-
զար , Ռոտր , Ալքան , Հազարապետ , Վաղաղին և
Յարար :

Երբ որ Երասխ Գողթնեաց երկիրը կը մտնէ ,
 Որդուատի և Մեղրիի մօտ , ահագին քարանձաւ-
 ներու մէջէն կ'անցնի : Ու հոն կը կազմէ հսկայ
 սահանք մը , որ խիստ նշանաւոր է և կը կոչուի
 «Քարավագ» : Գետին այդ քարանձաւներուն մէջ
 ունեցած սրբնթաց վաղքը և հանած անդնդախոր
 շոինդներու ահաւորութիւնը նկարագրուած են
 Խորենացիի և ուրիշ պատմիչներու կողմէ : Երաս-
 խի վրայ , հայկական իշխանութեանց շրջաննե-
 րուն , բազմաթիւ կամուրջներ շինուած էին : Ա-
 լեքսանդր Մակեդոնացին և հռոմայէցիներն ալ
 անոր վրայ կառուցած են կամուրջներ : Բայց այս
 բոլոր շինութեանց միայն մէկ քանիներուն աւե-
 րակները կը մնան այսօր մէջ տեղը : Կը պատմուի ,
 թէ այդ հաստատուն կազմով կամուրջները հիմք
 չէին բռներ , ջրին սրբնթացութեան պատճառաւ ,
 և շուտ շուտ կը կործանուէին : Երասխ այնպիսի
 համրաւ մը ունի , թէ իր գէմը կանգնող ունէ ար-
 դելք կը գէէ , կը խափանէ և հիմնայատակ կ'ընէ :
 Այնու ամենայնիւ , քանի մը կարեւոր կէտերու վը-
 րայ , դարձեալ կամուրջներ կանգնուած են , մէր-
 ջին ժամանակներու մէջ : Կ'աւանդուի նաև , թէ
 Արարատեան գաշտին մէջէն օձապտոյտ ընթաց-
 քով մը հռող այս գետը , երկար գարերու միջու-
 ցին , առջեր ունէ արգելք չգտնելով , իր ուղղու-
 թիւնը , բայց հաճոյս , այս կամ այն կերպով , փո-
 փոխած է : Այս է պատճառը , որ մեր հին պատ-
 մազէտները , իրարու անհամապատասխան նկա-
 րագրութիւններ ըրած են անոր վրայ , իրենց գոր-

Ճերուն մէջ :

Երասոն կը պարունակէ հայկական բազմաթիւ
յիշատակներ : Մեր ժողովլոգական բանաստեղծ-
ները երգած են զայն .

«Մայր Արաքսի ափերով,
Քայլամոլոր զնում եմ,
Հին հին դարուց յիշատակ,
Ալեաց մէջը պտրում եմ . . .»

Ինչպէս նաև .

«Արագն եկաւ լափին տալով,
Ժեռ ժարերին ափին տալով . . .»

Նոյնպէս .

«Արագը հետացել է,
Ճամբէքը կուտացել են . . .» Եւ այլն :

Այս գետին շուրջը հայոց ձեռամբ կանգնուած
էին խել մը մեծ քաղաքներ, Արտաշատ, Բաղրա-
րան, Երուանդակերտ, Դուին, Գառնի, Երուան-
դաշատ, Արմաւիր, Հին Նախիջևան, Վաղարշա-
պատ, և այլն : Ասոնք բոլոր ազգային պատմական
նշանաւոր գէպքերու հանդիսավայրերը եղած են :

Ախուրեանին պէս, Երասոն ևս, հայոց երջանիկ
օրերուն ու թշուառ վիճակներուն կենդանի վկան
եղած է, այլեայլ ժամանակներ :

Կ'աւանդուի, թէ անդամ մը, Վահան Մամիկոն-
նան, հայոց մեծ զօրավարը, Արտաշատի առջեէն,
խաչի մը առաջնորդութեամբ, այս գետին մէջէն
անվտանգ անցած է հանդիպակաց եղերքը, իր զօ-
րաբանակով :

Անոր ջրերուն մէջը, նաև անհամար հայեր խեղ-
դամահ նղած են, 1604 թուին, երբ որ անոնք,
ահաւոր բանակալ Շահ Արասէն գերեվար, կը քըշ-
ուէին դէպի Պարսկաստան: Յայտնի է, թէ Շահ
Արաս, հայերը, ճիւազային անգթութեամբ իրենց
տեղերէն հանելով, հալածեց դէպի Պարսկաստան:
Անոր նպատակն այն էր, որ հայոց երկրաշէն ըն-
դունակութիւններէն ո'չ թէ իրեն գէմ ելլող թիւրք
ձզալէզատէ Սինան փաշան օգտուի, այլ իր
կիրը արդիւնաւորի: Եւ սուրբն առջեէն փախչող
ու գետին մէկ կողմէն միւսը անցնելու բոնա-
դատուած րիւրաւոր հայ մարդոց, կանանց և ծե-
րերու ու երեխաններու ձչելով ու ճշուրսելով
ջուրը թափուիլը, և անոնցմէ մեծ մասին խեղ-
դուած դիակներովը Երասխին երեսը ծածկուիլը
այնպիսի դէպը մըն է, որուն սրտակեղէք լիշտ-
տակը միշտ կենդանի կը մնայ:

Նոյն աղէտաւոր թուականէն գրեթէ տարի մը
ևտք, Երասխի վրայ համանման տեսարան մը ևս
պարզուեցաւ: Այս անդամ Զուզայի հարուստ հայ
րնակչութիւնն էր, որ գարճեալ, միենոյն նպա-
տակաւ, պարսիկներու ճեռամբ գերեվար, կը հա-
յածուէր դէպի Պարսկաստան: Մակայն Զուզայի-
ցիները, որ իրենցմէ առաջ Պարսկաստան քչուող
հայերուն պէս իրենց տուններուն քանդուիլն ու
այրուիլը տակաւին չէին տեսած, յոյս տածեցին,
որ հանդամանքներուն փոփոխմամբ, գուցէ, դար-
ձեալ օր մը, կրնան վերադասնալ հայրենիք: Ուս-
տի իրենց ստացուածքները մասամբ թաղեցին գե-

ախններուն տակ։ Ապա բոլոր տներուն ու Մայր
եկեղեցին բանալիները առին, ու Երասխին ան-
ցած ժամանակնին, ջրերուն մէջ ձգեցին, արտաս-
ուագին ազօթելով, որ մինչև իրենց վերադարձի
օրը, անվիթար մնայ հարուստ Զուղան . . . :

Պատմութիւնը կ'արձանագրէ ուրիշ նոր, իր ցա-
ւալիութեամբն անմոռաց անցաղէս մըն ալ։ Արա-
րատեան գաշտի հայ ժողովուրդը, 1827 թուին,
Ներսէս Աշտարակեցիի կազմած ազգային կամա-
ւոր գունդերուն և ոռւս զօրաբանակին առջևէն
քշուող պարսիկներու վրիժառութեան առարկան
դարձաւ, Երասխի ափանց և ջրերուն վրայ։ Եւ
այս գետը, անգամ մը ևս տիտուր վկան հանդիսա-
ցաւ ահաւոր տեսարանի մը։

Յիշատակենք նաև 1914 թուին պատահածը, երբ
ոռւս և թիւրք նորածագ պատերազմը կը մզուէր
Ատրպատականի հողին վրայ։ Մեծ քանակու-
թեամբ պարսկահայեր, կոտորածի սարսափներէն
խուճապի մատնուած, կը փախչէին իրենց բնա-
վայրերէն դէպի Կովկաս։ Ու այդ հէք փախստա-
կաններէն որքան շատեր, իրենց վերջնական հան-
դիստը գտան Երասխի ալեծածան ջրերուն մէջ։

Կարելի է ստուգիւ, ստուարահատոր պատմու-
թիւն մը կազմել Երասխի վրայ և շուրջ տեղի
ունեցող դէպքերէն։

ԱԽՈՒՐԵԱՆ

Ախուրեան կը բղիսի Շիրակ գաւառի հիւսիսա-
յին կողմերէն։ Գետը կը գոյանայ երկու մեծ վր-

սակներէ : Ասոնցմէ մէկը սկիզբ կ'առնէ Բասեանի
անտառներէն : Միւսը գորս կ'ելլէ Շիրակի հիւ-
սիսակողմը գանունդ Գարի լճակէն : Երկու վտակ-
ները իրարու կը միանան Շիրակի Ղազարապատ
գիւղին առջեր :

Այս գետը Շիրակ գաւառը կը բաժնէ երկու մա-
սի : Նոր ժամանակներու մէջ շինուած քանի մը
կամուրջներ ունի իր վրայ : Հիներէն կը մնայ մի-
այն Անիի հոյաշչն մեծ կամուրջը , իր կիսակոր-
ծան վիճակով : Ախուրեան կ'անցնի Խօշավանքի
ստորատէն , ուր պասկած Բաղրատունի արքանե-
րուն յաւիտենական օրօրը կ'երգէ : Անկէ կ'երթայ
Անի , իր հեկեկանքը բարձրացնելու սգաւոր քա-
ղաքին տիսուր լոռութեանը մէջ : Ապա կը դիմէ շի-
տակ Բաղրամն , Ճակատք գաւառի սահմանագլ-
ուուխը : Իսկ երբ կը հասնի Երաւանդակերտի առջև ,
այն աեղ կը խառնուի Երասմին : Երկու գետերու
միացած կէտը , կը ներկայացնէ բնութեան ամենէն
սքանչելի տեսարաններէն մէկը :

Տեղ տեղ , ջրվէժի բնոյթ կը ստանայ Ախուր-
եան : Առ հասարակ , իր ամբողջ երկարութեանը ,
մեծաշունդ աղմուկներ կը հանէ : Գուցէ այդ է
պատճառը , որ գետը նախապէս կը կոչուէր «Ահ-
ուրան» : Այսինքն «Ահ» , «ուր» որ երթայ «ան» :
Եւ «Ահուրան»ը ապա եղած է «Ախուրեան» :

ՄԵԾԱՄՈՐ

Կը սկզբնաւորի Արագածոտն գաւառէն , Շրէշ-
րլուրի հիւսիսային կողմերէն : Արարատեան գաշ-

տամէջէն իր ճամբան շարունակելով, Վաղարշաւ
պատի մօտերէն կ'անցնի: Ապա, Քասաղին հետ,
կը խառնուի Երասխի ջրերուն: Անոր ձկներն ու
ջրային թռչունները առատ ու բազմատեսակ են:

Շատ կարծ է այս գետին ընթացքը: Ճամբան
շամբերու մէջէն: Երջակայքը, առ հասարակ ճախ-
նային: Ամառը անոր ջրերը կը նուազին: Այն ա-
տեն, դաշտեցիք, հնարաւորութիւն կ'ունենան ա-
նոր վրայ շարժական կամուրջներ չինելու, հա-
զորդակցութեանց զիւրութեան համար:

Աւանդութեան նայելով, Տրդատ թագաւոր, Հը-
ռիփսիմեան կոյսերու նահատակութենէն ետք,
երբ իր մարդկային բանականութիւնը կորսնցուց
պահ մը, այս գետին ճախնուատ ու շամբուա եղերք-
ները թափառեցաւ: Իսկ Ազաթանգեղոսի յիշա-
տակած Մէծամօրեան նշանաւոր կամուրջը, կը
գտնուէր «Ընդ զուրսն հարաւոյ քաղաքին Վաղար-
շապատոյ»: Այդ տեղ էր որ Գայիանէն, իր երկու
ընկերունքի կոյսերով միասին, տարին մահացնե-
լու: Էջմիածնէն մօտ երկու ժամ հեռաւորութեան
վրայ գտնուող այդ հին, սպատմական կամուրջին
տեղը յայտնի է յարդ:

Ինչպէս կը յիշատակուի պատմութեան մէջ, այս
գետի ջրերուն խառնուած է Հոփիփսիմեան նահա-
տակ կուսանաց արիւնր: Գուցէ այդ պատճառաւ
է, որ ժողովուրդէն «Մե ջուր» ալ կը կոչուի անիւ-
կա: Իսկ «Մէծամօր» անո՞ւնը: Ո՞ւրկէ ծագում
առած է անիկա: Արդեօք մասնաւորապէս Գայիա-
նէի ա՞րեան ի պատիւ: Հաւանական է: Զէ՞ որ

Գայիանէն կոյսերու մայրապետն էր, և իր անձնական բարձրօրինակ գաղափարովը յոյժ ծանօթէ պատմութեան մէջ: Ուրեմն, Արարատեան հայրը, այդ արժանաւոր «մեծ մայր»ապետին յիշատակը ուզած են կապել անոր սուրբ արեամբը ներկուած ջրին հետ: Այսինքն, գետը նուիրած են «Մէծ—ա—մօր», և զայն կոչած ու հռչակած այդ նոր անուամբ:

ՔԱՍՏԱՂ.

Նիդ գաւառն է Քասաղ գետի սկզբնավայրը: Անիկա, Արա լեռան արևմտեան կողմէն, կը մտնէ Արագածոտն գաւառ: Հուսկ ասզա կ'երթայ Վաղարշապատի ղաշտավայրը, ուր Մէծամօր հետ դրկախանուած կը յառաջանայ դէպի Երասխ:

Քասաղ, որ իր վրայ քանի մը հատ կանոնաւոր քարաշէն կամ փայտակերտ կամուրջներ կը կրէ, Արարատեան ղաշտի հարիւրաւոր ոիւղերու թէ՛ թնակչուիւնանը և թէ անոնց հողերու բուսականութեանը մէծապէս օգտակար կը հանդիսանայ: Անոր ջուրը, մշտառատ ու քաղցրահամ է, միենոյն ժամանակ, խիստ բեղմնաւորիչ յատկութիւն մը ունի: Իրաւ է թէ գարնան, իր յորդումներու միջոցին, բաւական լինասներ կը պատճառէ շրջավայրուն: Բայց անոր ընծայած բարիքներն ալ շատ են: Հետեւաբար կարելի է անտեսել այդ վընասները: Էջմիածնի նախկին կաթողիկոսները, մէծ ջրանցքներ բացած են այս գետէն դէպի վանք: Ջրերու նուազութեան եղանակին, Վաղարշապատ-

ցիք մասնաւորապէս, շատ պիտի նեղուէին, ևթէ
Քասազը չըլլար :

- Այս գետը երեք անուն ունի . «Քասազ», «Կարբոյ
ջուր» և «Մահ» : «Քասազ» անունը, ի՞նչպէս զո-
յութիւն առած է . յայտնի չէ : «Կարբոյ ջուր» յոր-
ջորջումք, հաւանօրէն Կարբի հայ գիւղէն անցնե-
լուն համար ստացած է : Իսկ «Մահ», որ հին ա-
տենները կը յիշտակուէր, որոշ նշանակութիւն
մը ունի : Գետը արդարեւ, կ'անցնի այն մեծ ուա-
հէն, որ ժամանակաւ Արարատը հաղորդակցու-
թեան կը զնէր Բարձր Հայքի հետ :

ՀՐԱԶԴԱՆ

Յուն աղբիւրը, Գեղամայ ծովակը : Ապա մաս
մը ջուր ալ իր մէջ կ'ընդունի նիդ գաւառի արեւել-
եան կողմերէն : Անիկա կ'անցնի Կոտայքէն, Երե-
ւանի առջեկն, դաշտերու ու Ազատ և Մեծամօր
գետերու մէջտեղէն : Իր ընթացքը վերջ կը գտնէ
Դումի դաշտակողմեր, ուր կը միանայ Երասխին :

Հրազդանի ջրերը, ամառն ալ չեն նուազիր : Այս
դեմին գոյութիւնը, ամենամեծ բարիք մըն է դաշ-
տեցի ժողովուրդներուն, և մանաւանդ Երևան-
ցոց : Զուրն անուշ, ու ձկներն առատ : Հայկական
ժամանակաշրջաններուն նշանաւոր հանդիսացող
Երևանի մեծ կամուրջը կործանուած է, 1679ին
տեղի ունեցած ահեղասասաւ Երկրաշարժէն : Հիմա,
միենոյն տեղը կայ կառուցուած նոր կամուրջ մը,
որուն հիմերը զրուած են՝ հինին ամրապինդ իսա-
րիսխներուն փրայ :

Եթէ

Յոյժ արագընթաց ու խենթուկ գետ մըն է Հըրապղան։ Ունի ոլորապտոյտ ուղղութիւն մը։ Իր ընթացած ճամբուն վրայ, այնքան ահեղագոչ աղմուկներ կը բարձրացնէ և այնպէս սաստիկ կը մարտնչի եզերքներու ժայռերուն հետ, որ «Հը»անդման «աղղ»եցութիւն մը կ'ան»է բոլոր շրջավայրերուն։ Ահա ասկէ ծագած է իր «Հը-աղղան» անունը։

Ա.Զ.Ա.Ց

Ազատ գետը յառաջ կուգայ Մազար և Ոստան գտառներու կողմերէն։ Այրի վանքի զառիվայրէն կ'իջնէ, Դուլինի դաշտը կ'ելլէ, և անկէ շխտակ կ'երթայ Երասխի մայրական ծոցը։ Դուինի դաշտարնակ ժողովուրդը, բնութենէն վայլած բոլոր լիառատութիւնները կը պարտի այս բարի գետին։ Անիկա, իր ամբողջ երկարութեանը, ազատօրէն ընթանալուն համար, «Ազար» անունն ստացած է։

Այս գետը ազգային պատմութեան մէջ յիշուած է, որպէս ոսոգիչը Արշակունի Խոսրով թագաւորէն հիմնուած հսկայական անտառին։ Ուրիշ առթիւ մը ևս, յիշատակուած է անիկա։ Զ. դարուն, Մօրիկ, Բիւզանդիոնի հայաղղի կայսրը, երբ Հայաստանը յունաց և պարսից միջև բաժնեց, երկու երկիրներուն համար իրեւ սահման որոշեց այս գետը։

ՇՐԷՇ ԲԼՈՒՐ

Շրէշ բլուրը, Արարատեան երկրի սրտին վրայ

կը բարձրանայ : Անիկա կազմուած է չորս հատ
իրարու կից և գողաւոր ահագին հողաթումքերէ :
Այս թումքերու շարքը վաղարշապատի մօտերէն
և Քասաղ գետի արևմտեան կողմէն սկսելով,
կ'երկարի դէպի հիւսիս, մինչև Արագած լեռան
ստորոտները : Անոր ամբողջ երկայնքը ձիակառ-
քով քանի մը ժամ կը տեէ : Հողին գոյնը կարմիր :

Այս պատմական բլուրը, եղիստական հսկայ
խտոնագաղան արձանի մը նման, յոյժ խորհըր-
դաւոր գիրք մը ու տեսք մը ունի : Դիտողին ու չքը
կ'առինքնէ : Հայ ուղիորը, երկարօրէն կանդ կ'առ-
նէ անոր այս ու այն կողմը և անցեալ դարերու
յիշատակներուն մէջ կը թագուի : Անոր կը թուի,
թէ բլուրը աւերակներու մեծ կոյտ մըն է, մէջը
լեցուն հնութիւնն զանձերով : Բայց իրաւ է, որ
այնտեղ ժամանակին պեղումներ կատարուած, և
այլեայլ հնութիւններ երեան բերուած են : Միայն
թէ այս վիայութիւնը տուող տեղացի ժողովուրդը
որոշապէս չի դիտեր, թէ զանուածները ի՞նչ տե-
սակ իրեր եղած են և թէ անոնք ո՞ւր կը զանուեն :

Հին ժամանակներու մէջ Շրէշ կատարած է զեր
մը, զոր Մովսէս Խորենացին կը յիշատակէ բաւա-
կան մանրամասնորէն : Բայտ Խորենացիի պատմա-
ծին, Վաղարշապատը, նախկին Արտիմէդը, Եր-
ուանդ Ա. էն զրաւել ուղող Տուհաց իշխանը,
Վարդզէս, այդ բլրին վրայ էր որ բանակեցաւ :
Ահա այդ մասին եղած յիշատակութիւնը .

«Հատուած զնացեալ Վարդգէս մանուկն,
ի Տուհաց գաւառէն, զՔասաղ գետով ,

Եկեալ նստեալ զՇրէց բլրով,
ԶԱրդիմէդ քաղաքաւ, գթասալ զետով,
Կուել, կոփել զուուն Երուանդայ արքայի :»

Եւ, ինչպէս յայտնի է, չորհիւ Շրէշ բլրի բնացած ուղմական յարմարութիւններուն, Վարդպէս, իր յարձակողական գործողութիւններուն մէջ յաջողութիւն գտաւ ու հասաւ նողատակին :

Բոլորովին չոր ու անօդուու բլուր մը չէ Շրէշ:
Ամառը, մանաւանդ գարունը, երբ առաւ անձը են ներ կը տեղան, բլրին վրայ կը բռսնին կարգ մը համեղ բանջարեղէններ : Ասոնց մէջ ուշագրաւ են բողկը, և մանաւանդ «Շրէշ»ը, որ կերակուրցու ինքնաստիպ, պատուական բանջարեղէն մըն է :
«Շրէշ»ը, ամէն ազգի լեզուի մէջ ալ, միկնոյն անուամբ կը ճանչցուի : Շրջավայրերու բնակիչները, բլուրին կարմիր, մաքուր հողէն ևս կ'օդուուին : Խոկ ձմեռ ժամանակ, անոր զողաւոր վուսերուն մէջ, ոչխարներու հօտերը կը պատսպարուին :

ՄԵԾ ՄԱՍԻՄ ԼԵՌԻ

Մասեաց մեծ լեռը, կը կանդնի Արարատեան դաշտի ու կշմիածնի հարաւային կողմը, Երասխ դետէն անդին, նահանդին ու երկրի սահմանին ծայրը : Հսկայական բուրգի մը ձեւը կը կրէ անիւս : Ագաթանդեղոս կ'րսէ, թէ Մասիսի դաշտահաւասար ստորոտներէն մինչեւ գաղաթը ելլելու համար, Լօթը օր հարկ է : Քիչ մը անորոշ է,

տրուած այս չափական գաղափարը։ Սակայն,
հիմա, անոր բարձրութեան չափը դիտնականօրէն
հաշուուած, որոշուած է։ Մասիսի հասակը,
16,916 սուք և կամ 7816 կանգուն է։ Բարձրու-
թեան երրորդ մասէն վեր գտնուող կատարներուն
վրայ, թանձրախաւ ձիւնը նստած է մշտնջնաւ-
պէս։ Զիւնապատ գաղաթին ամենաբարձր մասը
ունի երեք հատ բոլորշիածեւ և բլրանման ցըց-
ուածքներ։ Արևելիան ու արևմտեան կողմերու
ցցուածքները, հաւասար բարձրութիւն մը կը ներ-
կայացնեն։ Հիւսիսակողմինը միւսներէն աւելի
ցած է իր դիրքով։

Մասիսի գաղաթը, գաշտէն դիտողին, երբեմն
շատ տարօրինակ կ'երևայ։ Այնպէս կը թուի, թէ
այդ գաղաթը երկրէն բաժնուած, օդին մէջ առ-
կախ կը մնայ ու կը ծփայ։ Այս երեսյթին պատ-
ճառը չոզիներն են, որոնք լերան բարձունքներուն
վրայ կը խտանան և անոր մէկ մասը միւսէն ան-
ջատուած ցոյց կուտան։ Օդերեսութական սպատ-
ճառներով, դարձեալ, լերան ծայրը, շատ անգամ
այնքան մօտ կ'երեայ, որ մարդ կը կարծէ, թէ
ամենայն դիւրութեամբ և մէկ երկու ժամէն, կա-
րելի է յաջող վերելք մը կատարել անոր լանջերէն
ի վեր։

Այս լեռը, Աստուածաշունչ մատեանի Ծննդոց
բաժնին է. գլխուն մէջ յիշատակուած է, ջրհե-
ղեղին առթիւ։ Այսպէս ըսոււած է, թէ եօթներորդ
ամսոյն տասնեւեօթերորդ օրը նոյեան տապանը
նստաւ Արարատի լեռներուն վրայ։ Եւրոպացինե-



բը «Մեծ Արարատ» կ'անուանեն զայն։ Կարդ մը
հին աղգեր ալ, զոր օրինակ ասորեստանցիք ու
բարելաստանցիք, «Արարատ»ի զրեթէ մօտ անուն-
ներ տուած են անոր։ Օրինակ «Սարարատ», ևն։
Հայեր կ'ըսեն, ընդհանրապէս, հին ժամանակնե-
րէն սկսած, թէ «Արարատ» անունը անոր տրուած
է, զայն չըջապատող Արարատեան աշխարհէն առ-
նուելով։ Իսկ «Մասիս»ը լեռան բուն հայկական
անունն ըլլալ կը թուի։ Հայ պատմագիրներ «Մա-
սիս» յորջորջած են զայն, ի յիշատակ Ամասիա
հահապեսի անուան։ Իսկ պատմագէտ Մ. Յ. Ա-
նանիկեան կ'ըսէ, թէ «Մասիս» անունը թերես
առնուած է Փոխւղա—Հայկական Մասիսէն, այս-
ինքն զիահերու և սրնզահարութեան տասուածէն։
Հիմա, հայերէ չատեր, «Արարատ» ևս կ'անուա-
նեն զայն։ Ուրիշներ, երկու անուններն ալ, ան-
իբարորդէն, կը գործածեն։ Եւ սակայն, տարա-
կոյս չիկայ, թէ «Մասիս»ն ալ ու «Արարատ»ն ալ,
հաւասարապէս սիրելի և նուիրական անուններ են
մեղ համար։ Հայոց պատմութեան մէջ «Մասիս»ին
տրուած է «Ազատ» մակդիրը։ Մեր պատմաբան-
ներէն «Ազատ Մասիս» կոչուած է անիկա։ Հայ
բանաստեղծութիւնն ալ երդ մը յօրինած է Ազատ
Մասիսի իշրայ.

«Յազատն ի վեր ի Մասիս,

Արիք, որդիիք Հայկեան»

«Ազատ»ը, անշուշտ, կը վերաբերի «Մասիս»ի
զագաթին։ Արդարեւ, վեհափառ մեծ լեռան ալեոր
կատարը «ազատ» մնացած էր մարդկանց մերձե-

ցումէն, Հին դարերուն մէջ: Բանասէրներէ ու
մանք, «աղաս»ը ընկունած էն ի միջի այլոց նաև
«աղնիւ»ի նշանակութեամբ: Նախնի հայոց համար
աղնիւը աղնուականն էր: Իսկ աղնուականը միայն
քաջը կրնար համարուիլ: Եւ Հին հայերը, այնպէս
կը հաւատային, թէ քաջերն էին Մասիսի բնակիչն
ները: Այսինքն քաջերը, գերմարդկային էակներ
ըլլալով, սովորական մահկանացուներուն պէս
դաշտերու ու հովիտներու մէջ չէին ապրեր, այլ
կը հասասառուէին բարձր լեռներու վրայ: Նոյն
իսկ, եթէ անոնք կոտոր մը մէջ իշխային, անոնց
անմահ հողիները, դարձեալ, լերան բարձունքնեւ
րուն վրայ կ'օթեանէին: Հայ բանաստեղծը, այս
առթիւ ևս երգած է: Անիկա, սակայն, չի տես-
նելով Մասիսի բարձանց վրայ հայոց քաջ ողինեւ-
րը, անոնց տեղ կը հրաւիրէ երկնային հոգիները,
Աստուծոյ արի և բարի հրեշտակները: Հայոց հայ-
րենեաց վիշտը նուազող Հայրիկին նոյնքան հայ-
րենասէր հոգեորդին, մեծասազանդ քերթողն ու
ազգադիրը, Գարեգին Եղիսկոպոս Սրուանձտեանց
ինքն է, որ իր սրտի քնարին զգայուն թելերը
հնչեցնելով, կ'ողեկոչէ.

«...Ամանաց զազաք թող զան բազմին,

Երկնից զունդ զունդ հրեւուակներ...»

Հիմա աեսնենք, թէ աւանդութիւններն ի՞նչ կը
ըսեն այս լերան նկատմամբ:

Քստ Ա. Գրոց, աշխարհի ջրհեղեղէն ետք, երբ
որ նոյի տապանը հանգչեցաւ Արարատի գաղաթին
վրայ, վերապրող մարդկութեան փոքրիկ խմբա-

կը, անոր յանջերէն ի վար իջաւ, և երկրի վրայ
դարձեալ բազմացաւ: Հայր ինձիձեան, քաջ հայ
պատմագիտը, իր ծանօթ հոյակաս աշխատասի-
րութեանը մէջ, բանաստեղծական յոյժ գեղեցիկ
աւանդապատում մը կը յիշատակէ: Նոյեան տա-
սպանը, նուազող ջրերուն վրայ տատանելով, յու-
շիկ կը մօտենայ, տատչին անդամ, Հայստանի
Գրգուռ լերան, որ փոքր է Ազատ Մասիսէն: Ու
երբ տապանը Գրգուռին կը մօտենայ, կ'ըսէ անոր.
«Գրգուռ, ա՛ն զիս:»

Իսկ Գրգուռ, Համեստօրէն, կը պատասխանէ
տապանին, թէ.

«Ինա՞ ի Մասիս,
Ո՞ր մեծ է քան զիս,
Ո՞ր բարձր է քան զիս:»

Եւ տապանը կ'ուզգուի գէպի Մասիս: Ժողո-
վուրդը մինչե ցայսօր ալ կը հաւատայ, թէ մարդ-
կութեան երկրորդ խանձարուրը կազմող տապանի
փայտելը յաւիտենապէս անփուտ ու անվթար,
թաղուած կը մնան լերան մշտագոյ ձիւներուն
տակ: Անոնք անտեսանելի ըլլալէ զատ, նաև ան-
մատչելի են հասարակ մահկանացուներու: Ու այն
բոլոր անսուրբ մարդիկ, որոնք յանդզնարար կը
փորձեն բարձրանալ լիսնէն վեր և կը մօտենան
այդ ձիւնապարփակ սրբութեան, կը պատժուին
անդայման: Անոնք կը մոլորին լերան վրայ, կը
կորսուին, կը սառին: Միայն Մծրինայ ծերունա-
զարդ հայրապէտը, Սուրբն Յակոբ, կըցած է բա-
ւական մօտենալ լերան գլխուն: Սակայն, անալ,

չ կրցած որոշեալ աստիճանէ մը աւելի յառաջ
երթալ, և Աստուծոյ հրեշտակին ձեռամբը Նոյեան
տապանէն մաս մը ընդունելով, ետ զարձած է:
ինչպէս յայտնի է, ժամանակին, Ս. Յակոբ ան-
ուամբ վանք մը շինուած էր լեբան ճիշդ այն կէ-
տին վրայ, ուր, ասորի հայրապետը այլևս պար-
տասած, մնացած էր և ուր հրաշիւք իմն հրեշ-
տակին ստացած էր նույիրական տախտակամասը:
Միհնոյն տեղը, և միհնոյն ժամանակ րվանած է
եղեր աղբիւր մը, որուն ջուրը զարերէ ի վեր գոր-
ծածուած է իրը բուժիչ, հրաշագործ գեղ: Սա-
կայն, այդ վանքը, հին Ակոռի աւանագիւղին հետ
կործանուելով, անյայտ եղած է հրաբրսային նիւ-
թերու լեռնակուտակ զանգուածներուն ներքեւ,
1840 թուին Մասիսի վրայ տեղի ունեցած մեծ
երկրաշարժի միջոցին:

Ժողովրդական ուրիշ կարծեաց մը համաձայն,
Մասիսի զագաթներուն մէջ տեղերը, հասարակ
մահկանացուներու տեսութենէն սքօղուած, ան-
յատակ վիճ մը կայ, ուր կը բնակի դեկերու հսկայ
թագաւորը, իր անզնդային ողիներու բանակներու
վը շրջապատուած: Երբ անիկա բարկանայ, լեռը
կը սարսենէ ու տեղէն կը շարժէ: Նոյն իսկ եր-
րեմն, կատաղութենէն զդիխած, լեբան զագաթը
ծոելով դէպի վար, ամբողջ գիւղեր ու քաղաքներ
կը սրբէ զետնէն և զանոնք փոշիացնելով կը բարձ-
րացնէ, կը լիցնէ իր սոսորերկրեայ անսահման աշ-
խարհին խոռոչներուն մէջ:

Մեր աղղային գլաւոր աւանդութիւնն ալ կը հա-

ւաստէ, թէ այս լերան ստորոտը կուդայ բնակիւ-
լու Հայկազնեան Ամասիա նահապեաը, իր երկու
պղտիկ ուղղիներով։ Ամասիա երկու աւան կը շնչէ
և զանոնք, իր զաւակներու անուններուն նուեիրե-
լով, կը կոչէ Փառափոտ և Ցոլակերտ։ Ապա, հա-
յերը, անմահացնելու համար Ամասիա նահապե-
տին յիշատակը, ինչպէս որ ըսինք ասկէ առաջ,
այս լեռը կ'անուանեն Մասիս։ Հայկազանց ըրջանը
կ'անցնի, կուդայ Արշակունեացը։ Հայոց մեծաւ-
գործ քաջ արքայն, Արտաշէս, կը մեռնի, կատաւ-
րած աշխարհակալական արշաւանքներու ընթաց-
քին, օտար երկիրներու մէջ, իր Հայրենաբազծ
սրտին խորէն հառաչելով։

«Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի,

Եւ զառաւոն Նաւասարդի,

Զվագելն եղանց և զվագելն եղջերուաց։

Մե՞ փող հարուաք, և քմբի հարկանիաք։»

Ու հին, Հեթանոսական սովորութեան համա-
ձայն, Հայոց սիրելի արքային մահուանը առթիւ,
անհամար անձնասպանութիւններ տեղի կունենան
անոր դիակին վրայ։ Ինքնակամ մեծ կոսորած մը։
Ու երբ որ Արտաւազզ, Արտաշէսի որդին, կը անս-
նէ, թէ հօրը յիշատակին համար այնքան մարդիկ
իրենց անձը կը զոհէն, նախանձ կը զդայ իր մէջ։
Եւ չի կրնալով ինքինք զսպել, զայրագին, այս
խօսքերը կ'ուզդէ առջնը զանուող հօր դիակին։

«Մինչ դու զնացեր, և զերկիրս ամենայն

ընդ ֆեզ տարաք,

Ես աւերակացս ո՞րպէս քազարերեմ։»

Այն ատեն, Հայրը, ներչնչեալ գուսաններու
բերնով, կ'անիծէ իր որդին.
«Դու յորս հեծցես յԱզատ ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցեն քաջք, տարցեն յԱզատ ի վեր
ի Մասիս.

Անդ կացցես և զլոյս մի՛ տեսցես :»
Հայրական այդ անէծքը, իրօք ալ, կը կատար-
ուի նոյնութեամբ: Երբ օք մը Արտաւազդ, Մասի-
սի վրայ որսորդութեան ելած էր, քաջերէն բըռ-
նուելով, կը տարուի, ու լերան մէկ մուժ քարայ-
րին մէջ շղթայակապ կ'արդելափակուի: Արտա-
ւազդին քով կը մնան իր երկու չները, որոնք չն-
կրնար բաժնուիլ իրենց տիրոջմէն: Իրբու թէ այդ
Երկու հաւատարիմները, այն ատենէն մինչեւ այս
օք գես կը կրծեն իրենց տիրոջ շղթաները
որպէս զի զայն ազատեն իր կապանքներէն:
Մինչդեռ Զուզայի Հայ զարբիններն ալ, ամէն
շարաթ իրիկուն, իրենց խանութը զոցած ժամա-
նակ, մուրձով մը երեք անզամ կը զարնեն սալին:
Մուրձով սալին զարնելու նպատակը այն է, կը
բուն, որ Արտաւազդի շղթաները կոին, աւելի ամ-
րանան, անխօզելի մնան: Ժողովուրդը կը կարծէ,
որ Էթէ մէծ աշխարհակալի որդին իր շղթաներէն
ազատի, Հայոց աշխարհին մէծ չարիքներ պիտի
հասնին . . .: Բայց այս խեղճ երիտասարդ արքա-
յորդին, որուն միակ յանցանքն եղած էր, սխալ-
մամբ, նախանձիլ իր հօրը փառքին, անշուշտ զին-
քը զատապարտողներէ զատ ունեցած է նաև իրեն
համակիրներ ու դժասիրտ բարեկամներ ալ:

Զգայնահողի հայ բանաստեղծը մասնաւորապէս ,
Արտաւազդի վիշտն ու եղերական վիճակը երգած
է անոր րերնովք : Արժէ այդ հետաքրքրական ու
գեղեցիկ երգէն քանի մը տուն յիշատակել այս
տեղ .

«Գարուն էր կենաց դեռ ,
Երկինք ինձ նայէր հաւու .
Ինձի համար ձոր լեռ
Կր ծաղկէր դալար դաւու :
Թագն էր փառք իմ վարսիս ,
Քաջաց մէջ էի պերն .
Շուտ զիս զրկեց Մասիս ,
Փառքիս վաղ հասաւ վերջ
Հեծայ ի սեաւ իմ վեհ ,
Անցայ լուրջ մարգերէ ,
Որսալ ի Գինայ դեհ ,
Ցիռ և պարարտ երէ :
Ողջոյն լերինք ու ձոր ,
Ողջոյն տուին ծառեր .
Անըութչ նիւթերն բոլոր
Լեզու էին առեր :
Բարէ՛, յանկարծ կասեաց
Ռուք իմ աշխոյժ սելոյս .
Կալան զիս քաջք Մասեաց ,
Տարան ի վիհն ամելոյս :
Փախաւ , քուս արևս ,
Ողբա զիս Սաքենիկ .
Ա՛ն իմ վերջին բարես ,
Ազնիւ իմ հայրենիք :»

Երեանցիք «Առութն Աշխարհ» կը կոչեն Մասիսը,
երևի նկատի ունենալով Արտաւազզի մասին յիշ-
ուած աւանդութիւնը : Անոնք կը յաւելուն , որ որոշ
սահմանէ մը վեր ելլող մահկանացուն ողիներէն
կամ քաջերէն բոնուելով կը ձգուի խորանկ ու
մութ այրերու մէջ , ուրկէ այլևս անիկա չի կը-
նար դուրս ելլել :

Այսօրուան իրականութիւնը , սակայն , այն է ,
որ Ազատ Մասիսը որպէս անրաժանելի և անիշ-
խելի կոթող մը , կը բարձրանայ բաժան բաժան
եղած հայ աշխարհին մէջ տեղը : Պատմական ու
այժմէական Հայաստանը , իր օտարապատկան
մասնարաժանումներով , անոր բոլորտիքը կը
փոռուի : Այս վերջերս սակայն , հայկական այդ
երկրամասերու դիրքերը աչքառու փոփոխութիւն
մը կը ցին : Ռուսահայաստանի բաժնին տարածու-
թիւնը աստիճան մը ևս ընդարձակեցաւ : Անիկա
Մասիսը շրջապատեց աւելի լայն օդակով մը :
Ուրիշ ի՞նչ նոր փոփոխութիւններ յառաջ պիտի
դան արգեօք , մօտաւոր կամ հեռաւոր ապագա-
յին մէջ անոր չորս դին : Պիտի ըլլա՞յ օր մը ու
ժամանակ մը , ինչպէս կ'ըսէ բանաստեղծը , որ Ա-
ւելոր Մասիսի դլխուն վրայ ծածանի հայկական
աղաստադրութեան դրօշակը , և հայերը , ամէն
կողմէ փութան հրճուագին , ու գան բոլորին անոր
շուրջը . . . :

Եւրոպացի շատ մը խիզախ երկրախոյզներ , ա-
մէն նեղութիւն ու վտանգ յանձն առնելով , ջանա-
ցած են , կարելի եղածին չափ բարձրանալ ամէն

աղդի հոմմար ալ պատմական նշանակութիւն մը
ներկայացնող այդ լեռնէն ի վեր, և երկրաբանա-
կան քննութիւններ կատարել անոր վրայ: Յաջող
վերելքներ կատարած են, ի մէջ այլոց, Ապեխ,
Ռուսլրիւքս, Արասսքի, Աւթզնօմօ, Պէհրէնս, Սէյ-
մուր, Փրայս և Լինչ: Անցեալ գարու առաջին քա-
ռորդի միջոցներուն, հայ մըն ալ բաւական բարձ-
րացած է անոր վրայ, գերմանացի դիսնականի մը
հետ: Այդ հայը՝ Խաչատուր Արովեանն է: Անոր
ընկերը՝ Պարրօս: Իսկապէս, ոչ ոք կրցած է հաս-
նիլ անոր գաղաթնածայրը: Բայց պատահած է,
որ վեր ելլողներէ ոմանք, այլևս չեն իջած վար,
մհուած են վերը, ցուրտէն և կամ ոհէ արկածէ:

Սակայն, ամենայաջող, ամբողջական վերելք
մը տեղի ունեցաւ 1913ի ամքան եղանակին: Վեր
ելլողները եղած են գերման երկրախոյց Զէլլիկ,
ուսուցչապետ Քէլէր և Մամթէրտամցի Շթօմբս:
Ասոնց հետ գտնուած են եւրոպացի ուրիշ 16 գիտ-
նականներ: Եոյն խումբին միացած են նաև Թիֆ-
լիսի Առաջնորդը, Մագիստրոս Մեսրոպ Եպիսկո-
պոս և կորովի հայ աղջիկ մը, Օրիորդ Զաքմաք-
եան: Անոնք մեծ տաժանքներով հասած են մինչեւ
զաղաթ, ուրիշ 340 մղոն տեսութեան շրջանակ մը
բացուած է անոնց աչքին առջև: Տեսնուած են ամ-
րող Կովկասը, Սև և Կասպից ծովերը, Եփրատի
հովիտը, Հայաստան երկրին հեռաւոր մասերը, և
Պարսկաստանը: Անոնք իրենց զզացած մեծ հըրձ-
ուանքն խորապէս յուզուած են: Մեսրոպ Եպիս-
կոպոս, ծնրագրելով, Մասիսի սառցապատ գա-

գաթը համբուրած, լացած և աղօթած է: Ապա,
բոլորը միասին, իրենց հետ տարած խաչանիշ դը-
րօչը պարզելով, հասաւածած են գաղաթի ամե-
նաբարձր կէտին վրայ:

Հին և նոր ժամանակներու մէջ, բոլոր բարձրա-
ցողները դիտած են, թէ լեռան վարի լանջերուն
վրայ առաստ բուսականութիւն մը կայ: Մէծ տա-
րածութիւններու վրայ բնական անտառներ ալ գոյ
են: Դէպի վեր, հետզհետէ բուսականութիւնը կը
նուազի, և ելքը տաժանելի կը դառնայ: Գաղան-
ներ, օձեր, և տեսակ տեսակ թունաւոր սողուններ
կը վիտան: Իրեւ հրարիսային լեռ, ահագին խոր-
տուրուրութիւններ կը կրէ իր վրայ: Տեղ տեղ,
մէծ ու պղպիկ սարահարթեր ու դաշտեր կը փրա-
ռին: Բնական ջրանցքներ ու մանուածապատ ու-
ղիներ, քարայրներ և փաստրներ գոյացած են,
և կ'ուղղուին դէպի ամէն կողմ: Հրարիսային նիւ-
թերէ հոկայ կոյտեր և հոյածի ցցուածքներ յա-
ռաջ եկած են անյիշտատակ դարերու ընթացքին:
Խորունկ խոռոչներ ու սանամանեաց անդունդ-
ներ կան, որոնք սոսկում կ'ազգեն զիտողին: Եր-
բեմն ահուելի ձայններ և խուլ ու խլացուցիչ, ան-
գընդային շախնդներ կը լսուին լեռան արդանդա-
մասի կողմերէն: Լեռնաբարձանց օղը խիստ յա-
րափոփոխ է: Մէրթ ո՛չ թէ միայն ժամէ ժամ,
վայրկեանէ վայրկեան, ծանրաչափը անհա-
կիղիչ տաք եղանակին խկ, մարդ կը սառի անոր
բարձունքին վրայ, եթէ քիչ մը երկար մնայ, հոգ

չէ թէ ինչ որ ալ հազած ըլլայ անիկա :

Լերան ստորոտներուն տարածութիւնը չափուած չէ տակաւին թուագիտական եղանակով : Կ'ըսուի , թէ աւելի քան շաբաթ մը պէտք է , անոր չրջանը կատարուելու համար , այն ալ ո'չ թէ հետիւոտն , այլ ձիով : Թափառաշրջիկ քիւրտերը , ամէն ամրան եղանակին , կ'երթան բնակութիւն հաստատելու անոր ստորաններուն մօտ եզազ կողերուն վրայ : Լերան Արարատեան դաշտի կողմը , առհասարակ , անջրդի է : Բայց միւս կողմերը ջրառատ են : Անոր բարձունքներէն վար կը հոսին շատ մը ձորեր ու գետակներ :

ՓՈՓՐ ՄԱՍԻՄ

Մեծին հարաւարեկեան կողմը կը գտնուի Փոքր Մասիս լեռը : Անիկա իր գիրքով Արարատեան գաշտերու եղերքն սկսելով , կ'երկարաձզուի գէպի Նախիջևան : Բարձրութիւնը 12,840 սունաչափ է : Հետևարար Արարածէն քիչ մը ցածրադիր : Բայց այս երկու լեռներու գլուխները , միենոյն ժամանակամիջոցին կը ձիւնապատին : Փոքր Մասիսի գաղաթը որ շատ սրածայր չէ , մեծի գաղաթին մօտ հինգ մղոն հեռաւորութիւն ունի : Այս բոլորակաձև կատարին տարածութիւնը աւելի քան 1000 քայլ հաշուուած է : Բաւական տափարակ ու աւագուտ է : Մէջ տեղը , ձիւներէ և անձրեներէ գոյացած է լիճ մը : Այն տեղ , որոշ չափով տանելի , բարեխառն օդ մը կայ , նոյն իսկ ձմբան եղանակին մէջ : Ունի անգործօն գարձած հրարութիւ

շատ մը բերաններ : Ժամանակին , այս հրարուխաներէն յառաջ եկած են խորունկ փոսեր , խոչոր թումբեր ու ժայռեր :

Անոր կատարին վրայ , լճին եզերքը , կը նկատուին քանի մը գերեզմաններ : Նախադարեան այդ հողակոյուր իրենց վրայ կը կրեն շիրմաքարեր , կծեայ տապաններ : Ասոնցմէ ոմանք մինչև 16 ոտք երկայնութիւն և 6 ոտք լայնք ու հաստութիւն ունին : Այս լերան վրայ ևս , մեծին պէս , կը լսուին խորեքն բարձրացող քամցնասարսուս աղմուկներ : Լեռը , վերէն վար , առ հասարակ խճոտ , աւազուտ , բայց միհնոյն ժամանակ զարարաւէտ է : Վերելքը գիւրին ըլլալով , շատ եւրոպացիներ ու հայեր բարձրացած են անոր վրայ : Մեսրոպ Թաղիակեանց , 1816ին , անոր կատարը բարձրանաւով , տեսածը նկարագրած է : Ոուսահայ ծանօթ րժիշկ Լեռն Տիգրանեանց ևս , վերջին ժամանակներս , հինգ ժամէն անոր զարաթը ելած և 1½ ժամէն վար իջած է : Լերան ստորոտներուն ըրջագատը , չափուելով գտնուած է , որ վեց մղոն տարածութիւն ունի :

Փոքրիկ Մասիսն ալ զուրկ չէ առասպելական աւանդութիւններէ : Արարատարնակ ժողովուրդը կը կարծէ , թէ այդ լերան կուրծքին մէջ կ'ապրին դեկր , ամենի օձեր , վիշապներ , բազմագլխան հրէշներ , որոնք երրեմն զուրս կ'ելլեն իրենց մը թին որջերէն , և կ'իջնեն դաշտ : Կատարը գտնուող գերեզմանները քաջերու , պաշտուած հերոսներու և հսկաններու կը պատկանին : Այն տեղ կայ նաև «ուղտերու կարաւան մը» , քարացած : Ուղտա-

պահին մէկ ձեռքը առաջնորդ ուղաբեն սանձը, իսկ
միւս ձեռքը՝ ցուող մը:

Գի՞նե՛լ ԿԱՅՄ ՈՐԿՈՎԻ

Գի՞նւոյ լեռը կ'անուանուի նաև Որկովի: Կը
դանուի ՄԵծ Մասիսի հարաւային բազկին վրայ:
Այդ կողմէն, անիկա Արարատեան դաշտը կը ըլլ-
ջապատէ: Անոր ստորոտները կը փոռւի Արարատ-
եանկողովիտ գաւառը: Նաև աւերակ Արշակաւա-
նը, իր տխուր համբաւովն երբեմն այնքան հան-
րածանօթ քաղաք մը: Երկու խօսք անոր վրայ:
Յայտնի է, թէ այս Արշակաւան քաղաքը, հիմ-
նուեցաւ Դ. գարուն, Արշակ Բ. թագաւորէն: Եւ
հիմնադրին անուամբը, կոչուեցաւ «Արշակաւան»:
Անիկա ապաստանարան մըն էր ոճրագործներու:
Հայաստանի այն ժամանակուան չարագործները,
Արշակաւան փախչելով, կ'ազատուէին ամէն
պատժէ և այն տեղ ազատ կեանք մը կը վարէին:
Չարաչուք քաղաքին տուներուն թիւը հասաւ մին-
չե 20,000ի: Այնակէս որ եթէ իւրաքանչիւր տուն
հինգ անդամէ բաղկացած ըլլար, 100,000ի չափ
բնակչութիւն մը ապրելու էր հոն: Նախարար-
ները բողոքեցին Արշակ Բ.ի գէմ, այդ քաղաքը
հիմնելուն համար: Բայց քմահաճ թագաւորը,
կարեւութիւն չտուաւ այդ բողոքին: Ի զուր ա-
նոր յորդորներ կարդաց նաև Խաթ եպիսկոպոս:
Հուսկ ասկա, Մեծն Ներսէս Հայրապետ, Վաղէսի
արդելարանէն ազատուելէ ետք, Արշակ Բ.ը յան-

զիմանեց խստիւ, բաելով, թէ Արշակաւանի դու-
 յութեամբ, Հայաստանի մէջ ոճրագործութիւնը
 կը քաջալիբուէր: Այդ ալ օգուստ չըրաւ: Բայց այդ
 առևններ, ինչպէս որ կ'ըսէ պատմութիւնը, չա-
 րագործներու քաղաքին մէջ յառաջ եկաւ «Ժանտ»
 կամ «չարակեղ» կոչուած ահաւոր ախտը: Ու
 րազմաթիւ մարզիկ մեռան այն տեղ: Յետոյ, նա-
 խարաբները, առիթ գտնելով, կործանեցին ու ա-
 ւերեցին քաղաքը և մնացած ժողովուրդն ալ կո-
 տորեցին անխնայօրէն: Մեծն Ներսէս խնդրեց, որ
 դոնէ կաթնասուն երեխանները խնայուին: Եւ խը-
 նայուեցան: Անոնք ասպա փոխագրուեցան քաղա-
 քին մօտերը գտնուող գիւղ մը, որուն անունը
 «Արթք» կոչուեցաւ, վասնդի երեխանները այն տեղ
 կրուեցան որթի ճիւղերէ ճիւսուած կողովներով:
 Արշակաւանի հետքն անդամ չի նշմարուիր այժմ:
 Միայն անոր տիտուր յիշաստակը կը մնայ կենդանի:
 Եւ չըջակայ ժողովուրդը, սերունդէ սերունդ,
 հետեւողարար, զայն կ'անուանէ «Աւեր քաղաք»:
 Որկովի լերան բարձրութիւնը չափուած չէ
 ցարգ: Բայց Փոքր Մասիսէն շաս աւելի պատիկ
 է: «Արկովի» անուան ծագումին առիթ ընծայողը
 ի'նչ լան եղած է՝ չի գիտցուիր: Իսկ «Գինուոյն»,
 յառաջ եկած ըլլալ կը թուի այն պարագայէն, որ
 լերան հայիստներուն մէջ գտնուող այդիններու խա-
 ղողներէն առատ դինի կը հանեն:

Պատմութիւնը կ'արձանագրէ, թէ երբ Ժ. զա-
 րու կէսի մօտերուն, Արարացիք նեղը ձգեցին հա-
 յոց Արաս թագաւորը, Գաղիկ Արծրունին եկաւ

այդ կողմերը և Որկովեան լերան մօտ հաստատեց
իր բանակը՝ թշնամեաց դէմ պատերազմելու նը-
պատակաւ։ Իսկ, նոյն միջոցին, Եղիշէ Ռշտունի
Կաթողիկոսը, լերան կատարը բարձրացած, քա-
հանայական դասուն հետ, կ'աղօթէր առ Աստ-
ուած, պատերազմի յաջող ելքին համար։

Այս լեռը, 1827ին ալ, Ռուսո-պարսկական պա-
տերազմին սկիզբը, առաստանարանն եղաւ Արա-
րատիան գաշտի հայ բնակիչներու մէկ մասին, որ
կը գաղթէր դէսի Պարագիս, Երևանի վրայ իշխող
Հայուն խանին արձակած բռնական հրամանաւը։
Հէք հայ գաղթականները ընչաղուրկ, հալածական
ու ահարեկ, օրերով պատսպարուեցան լերան հիւ-
րընկալ լանջերուն վրայ, և սնանեցան անոր խո-
տերովն ու ջրերով։ Այս տողերը կարգացող ըզ-
գայիտափառ հայը, անշուշտ կը յիշէ անմիջապէս
Միջակետքի ու Արարիոյ չոր, աւագուտ անա-
պատաները քշուող հարիւր հազարաւոր Հայաս-
տանցի հէք տարագիրները։ Եւ բնականարար, աւ-
նիկա երանութիւն կուտայ Գինւոյ լերան պատրա-
պարևաճներուն, քանի որ անոնք խոտ ու ջուր ու-
նէին, սնանելու համար։ Մինչ անապատի մեր
րիւրից թշուառ ազգակիցները, վշտէ ու անօթու-
թենի իներագրուած, սատկած անասնոց, և մինչև
իսկ իրենց մեռեալ սիրելեաց մսերը կ'ուտեն և
անոնց ոսկորները կը կրծեն . . . :

ԲԱՄՊԱԿ

Արարատեան դաշտը ըրջապատող լեռներէն

մէկն ալ Բամպակն է : Անիկա երկու Մասիսներու
հարաւակողմը կը կանգնի : Անոր բարձրութիւնը
8000 ոտք է : Գագաթին վրայ քանի մը սուր ծայ-
րեր կը ցցուին : Այն տեղ կայ մէծ լիճ մը, խոշոր
ձկներով լեցուն : Երբ 1828ի պատերազմը վերջա-
ցաւ, սուս կառավարութիւնը այդ լերան գագաթը
հաստատեց սահմանադլմին վրայ հսկող պահա-
պան զօրաց կայարան մը :

Ենոր իր «Բամպակ» անունն ստացած է հետեւ
եալ պատճառու : Գարնան այն պահուն, երբ գեռ
լերան զլիսուն ձիւնը հալած չէ, արջավայրերու
ընալիիները կրնան բամպակ սերմանել, և օգտուիլ
ցանքէն : Իսկ եթէ, ձիւնը հալիկ ետք ցանեն,
բամպակը, տակաւին չի հասած, կը վճանայ,
վասնղի ցուրտն ու ձմեռը վրայ եկած կ'ըլլան ար-
դէն : Բամպակ լեռը, ուրեմն, յաւիտենական բարի
առաջնորդ մը կը հանդիսանայ, շրջակայ գաւառ-
ներու բամպակի մշակութեամբ զբաղու ժողո-
վուրդին համար :

Բ.Ա.ՐԴԻՌԻ

Այս յեռ Արարատեան Ճակատք գաւառին մէջ
և Երասխահովտին հարաւային կողմը կը գտնուի :
Արևմուտքէն ունի Կազզուանը, իսկ արևելքէն,
անմիջապէս, կողը գիւղը : Անիկա ի՞նչպէս ստա-
ցած է իր «Բարզող» անունը . այդ մասին ոչ մէկ
պատճառան կը խօսի : Բարձրութիւնը 7060 ոտք է :
Հրարիսային լեռ մը ըլլալով, ունի թխագոյն ու
րիւրեղակերպ քարեր և կրային մէծազանդ գուն-

տեր : Այժմ հրաբխային գործունէութիւն մը ցոյց
չի տար : Ապեխ երկրաբանը զննած է այս լեռը :
Բարդողի լանջերուն վրայ, և ստորոտները վրա-
ուած հովիտներուն մէջ, լիառատ բուսականու-
թիւն մը կայ : Զրերն ալ շատ են : Ամառը լեռնա-
գլնացութիւն կը կատարեն անոր վրայ, չը ջակայ
գաւառներու բնակիչները :

Բարդող, 1387 թուին, հայերուն դիւրութիւն
տուաւ հիանալի դիմադրութիւն մը ընելու լէնկ-
թիմուրին, որ արշաւած էր դէպի այդ կողմերը :
Կողքացի Մարտիրոս անուն քաջ զօրականը, իր
գիւղի կորովի հայերը հետն առած, բարձրացաւ
այս լեռը և անոր վրայ լաւ դիրք մը գրաւելով,
արիարար պատերազմեցաւ անօրէններուն դէմ :

ԱՐԱԳԱԾ

Շիրակ և Արագածոտն գաւառներուն քովը կը
կանգնի Արարատեան դաշտի հիւսիսակողման այս
լեռը : Արագած միացած լեռներու խումբ մը կը
ներկայացնէ : Լայն ու տափարակ կատարն ունի
չորս զինաւոր ցցուածքներ, և մէջտեղը մէծ ջրա-
ամբար մը, որ գոյացած է տեղացող ձիւներէն ու
անձրիներէն : Ուրիշ լիճ մըն ալ կայ արևմտեան
բարձանց վրայ : Անոր լանջերն ալ լայնատարած
են : Ատենօք հրաբխային լեռ մը եղած է : Ու մին-
չև հիմա ալ, ամառները, անոր արևելեան կողմի
բարձունքներէն ծծումբ կը ծորի : Լերան բարձ-
րութիւնը 13,436 ոտք, և տրամագիծը 40 մղոն է :
Սակայն բարձրութեան աստիճանի մասին տարա-

կարծութիւններ կան : Ոմանք 500 ոտք նուազ բար-
ձրութիւն մը կուտան անոր :

Մեծ Մասիսի պէս ուղղաձիգ , սեպ չէ Արագած :
Անոր վերելը դիւրին է : Կողերուն ամէն աստիւ-
ճաններուն վրայ ալ բնակութեան մեծ յարմարու-
թիւններ կան : Ենոն ունի գեղեցիկ ու բարեխառն
օդ և առաս ու մաքուր ջուր մատակարարող ձորեր
ու ձորակներ : Այս ջրերուն ակունքը լեռան մշտա-
գոյ լճերը : Առաս ու բազմատեսակ թռչուններ և
վայրի կենդանիներ կը տեսնուին անոր վրայ : Այս
չորքոտանեաց մէջ նշանաւոր է այծի մը տեսակը ,
որուն եղջիւրը ունի աւելի քան մէկ կանգուն եր-
կարութիւն : Երբան կատարներուն մօտ նոյն իսկ
կան երկրագործութեան յարմար ու բերրի դաշ-
տեր , արօտասեղիններ և սիզուտ հովհաններ : Հողը
սերակ է : Ամէն կողմը գալարաւէտող բոյսերու
տեսակները բազմազան են : Ապրիլէն մինչեւ հոկ-
տեմբեր , բնութիւնը հիանալի տեսարաններ կը
պարզէ Արագածի վրայ : Ամարանոցներ ու գրօ-
սատեղիններ ալ շատ կան յերան բարձանց այս ու
այն կողմը : Արդէն անոր լանջերուն վրայ կը գըտ-
նուին բազմաթիւ հայ գիւղեր , որոնք իրենց եր-
կրագործական արդիւնաբերութիւններով , չէն ու
պայծառ եկեղեցիներով ու վանքերով հարուստ
են : Մէկ խօսքով , Արագած , Հայաստանի բոլոր
լեռներուն մէջ , ամենաառաջինը կը հանդիսանայ
իր մատչելի դիրքով ու բազմատեսակ օպտակա-
րութեամբ : Անոր ընծայած բարիքները , Արմենակ
նահապեաի օրերէն սկսած մինչեւ ներկայս , հայ

ժողովուրդը վայելած է Ախառատօրէն:

Այս լեռը, մեր ազգային պատմութեան մէջ յահախ յիշուած է: Անոր հարաւային ստորոտները, Արարատնան դաշտերուն մէջ, վայլեցան Արշակունիք, և հարաւարեմտեան կողմերը, Շիրակի գիրկը, ծաղկեցան Բագրատունիները: Իսկ թէ ի՞նչպէս «Արագած» կոչուած է անիկա, ահա ստոր բացատրութիւնը ըստ պատմութեան: Հայկի անդրանիկ որդին, Արմենակ նահապեա, իր հօր մահէն ետք, Հարք գաւառը թողուց, քալեց դէպէ հիւսիս արևելք և կանգ առաւ այս լեռան մօտերը: Անիկա գաղթած էր իր բոլոր մարդերով ու շարժական ստացուածքներով: Արմենակ տեսաւ, թէ բնակութեան համար շատ յարմար վայրեր կան թէ՛ լեռան վրայ և թէ անոր ստորոտները: Այն ատեն հաստատուեցաւ յարմարագոյն կէտի մը վրայ: Եւ լեռն ալ իր անուամբ կոչեց «Արագած» որ կը նշանակէ «Արմենակի ապած» տեղը: Լեռան ստորոտը փռուող բազմաբնակ գաւառն ալ, յիտոյ յորջորջուեցաւ «Արագածոտն»:

Արագած կրօնական աւանդութեանց մէջ ալ իր բաժինն ունի: Այսպէս տեղական հայ ժողովուրդը կը հաւատայ թէ լեռան մէկ անմատչելի կողմը, կայ քարածերպ մեծ այր մը, ուր շինուած է քարէ փոքրիկ տաճար մը: Իսկ տաճարի խորանին առջն կանթեղ մը կախուած է, առանց կապի, ու երկնային լոյսով առկայծեալ: Ու այդ կանթեղը, որ ցարդ վառ մնացած է, երբէք պիտի չի մարի, մինչև որ տեղի ունենայ Քրիստոսի երկրորդ գա-

լուսուը, ծագի վերջին դատաստանին օրը:

Ա Ռ Ա

Արագածին մօսը և անոր արևելիան կոզմը կը դանուի այս Արտրատեան լեռը: Արագածէն պըզ-տիկ է: Անոր բարձրութիւնը չափուած չէ ցարդ: Երկու լեռները իրարմէ կը բաժնուին Քասաղ գետով: Արայի գէմն է Շամիքամ լեռը: Ասոլ ինքնին կը հաստատուի Արա լերան անուանումի մասին և զած աղզային աւանդութեան ստուգութիւնը: Արա և Շամիքամ լեռներուն մէջ տեղը կը փռուի դաշտ մը, որ երկու թշնամի բանակներու ճակատամանը համար ամէն յարմարութիւն կը ներկայացընէ: Եւ այդ տեղ է, ըստ գրուածին, որ հայերն ու ասորեստանցիները, իրարու գէմ հլած են:

Դաշտերու մէջէն, կոնաձեւ դիրքով մը կը բարձրանայ Արա: Գագաթը այնքան սրածայր չէ: Հարաւային կողմին վրայ, կատարէն քիչ մը վար, դոգաւոր խոչոր փոս մը բացուած է: Այն տեղ կը գտնուի հին գերեզման մը, քարայրաձեւ մասնաւոր խոռոչի մը մէջ: Այդ գերեզմանին մէջ ամփոփուած են ածիւնները Ս. Վառվառէ կոյսին: Ամէն տարի, Համբարձման տօնին օրը, մէծ բազմութիւն մը ուժատի կ'երթայ սրբուհիի դամբարանին: Սակայն, մէր պատմաբանները, հիմնուելով աղդային աւանդութեանց վրայ, զայն համարած են Արա Գեղեցիկի գերեզմանը: Յայտնի է, թէ պատերազմէն ետք, Ասորեստանի թագուհին, Շամիքամ, իր սիրելի թշնամին, Արայի դիակը բարձր

տեղ մը գնել տալով, յարալէզներուն լզել տուաւ,
որպէսզի կենդանանար անիկա: Եւ արդէն այս լե-
րան մօտերը կը գտնուի Արամուս անուն զիւղը,
ուր իր վերջին շունչն արձակած է առաքինի հայ
նահապետը: Անիկա, պատերազմի դաշտին վրայ
վիրաւորուելէ ետք; տկար վիճակի մը մէջ թրշ-
նամեաց ձեռքը չիյնալու համար, ջանացած է
փախչիլ: Բայց մինչև այդ զիւղը հասնելուն, այլ
ևս չէ կրցած իր փախուստը շարունակել և մեռած
է հոն: Այդ վայրը նախ կոչուած էր «Արամա-
խոյս», մշատպէս յիշուելու համար, որ «Արա»
«մ»ի(ա)յնակ և վիրաւոր «խոյս» տուած է, թրշ-
նամեաց նախատինքին չմատնուելու նոպատակաւ:
«Արամախոյս» անունը, ստկայն, յետոյ ձեւփոխ-
ուելով, եղած է նախ «Արամանոս» կամ «Արա-
մոնս», և հոսկ ապա, «Արամոս»:

ՇԱՄԻՐԱՄ

Արա լերան հանդիպակաց կողմը կ'իյնայ:
Շուրջը կը փոռուի Արաբատեան Կոտայքը դաւառը:
Անոր արեկելեան կողմն է Գեղ լեռը: Հրազդան գե-
տը մօտէն կ'անցնի: Փոքրիկ և բոլորակ լեռ մըն
է: Բարձրութեան չափն անյայտ: Ամէն կողմն ալ,
վերէն մինչև վար, կը հերկուի: Արդաւանդ հող
մը ունի և արտադրած ցորենը, նշանաւոր է իր
ծանրակշուութեամբը:

Այս լեռը «Շամիրամ» անուանուելուն պատճա-
ռը բացայայտ է: Ասորեստանեայց թագուհին;
Շամիրտ, իշ անհամեստ առաջարկը մերժող հա-

յոց Արա Գեղեցիկ նահապետին դէմ կռուելու հաւմար, եկաւ մինչև Արարատեան աշխարհ և սոյն լերան սառըոտը գիւղ բռնեց, նախքան յարձակում գործելը:

Շամիրամ լերան մօտն է Արգնի գիւղը: Բայ աւանդութեան Արգնին արդէն գոյութիւն ունէր Արայի գիւցազնական անկժան թուականներուն: Շամիրամ թագուհի կը հրամայէ Արայի գիակը Արամուսէն վոփաղբել Արգնի: Եւ անիկա, Արայի գիակը գէմի լերան բարձանց վրայ յարալէզներու խնամքին յանձնելէ առաջ, այդ գիւղին մէկ քարարլին կատարը վետեղել կուտայ: Այդ տեղ, կը կատարուի գիազնութիւն: Այսինքն, «Արայն զննի»: Եւ «Արայն զննի»ն կը գտոնայ գիւղին անունը: Սակայն «Արայն զննի»ն, ապա, ժամանակի ընթացքին, հետզհետէ կրծատուելով, կը վերածուի «Արգնի»ի: Ոմանք «Արգնի» ալ կ'անուանեն զայն, անշուշտ «Արգնի»ն հիմք ունենալով: Արգնիի այն քարարլուրը, որուն վրայ Արայի մարմինը զննաեցաւ, հայոց քրիստոնէութեան շրջաններուն մէջ ալ անուանի հանդիսացած է իր կատարած պատմական դերերով: Անիկա կը կոչուի «Դժուարաղէմ», վասնղի գէպ իշայաստան արշաւող մահմետական բոնակալաց առջե կանգնած և գժուարին դիմաղբութիւններ ըրած է: Բազմաթիւ հայեր անոր շուրջը գտնուող քարայրներուն մէջ պահպանուելով ազատուեր են: Պատմութեան համաձայն, անզամ մը, այդ քարարլի վրայէն երկու հայ մանուկներ ինքզինքնին վար նետելով,

նահատակուեր են, թշնամիներու ձեռքը չի յնալու
համար :

ԳԵՂ

Ահաւասիկ զեղեցիկ լեռ մըն ալ, որ կը կանգ~
նի սէգօրէն Արարատեան դաշտի հիւսիս արևելեան
կողմը, Կոտայք գաւառի ընդարձակ հովիտներուն
մէջ, Գեղամայ ծովակին մօտ : Դիրքը բարձր է
բաւական : Ճիշդ բարձրութիւնը չափուած չէ:
Բայց անիկա բարձրութենէ աւելի, Երկայնաձիդ
ու լայնանիտ է : Կատարը ունի հովիտներ ու լի~
ճեր : Տեղ տեղ, սեպածայրերուն վրայ, ճիւները
կը մնան ժանջենապէս : Բազմաթիւ մեծ ու պղտիկ
ջրեր կը հոսին անոր լանջերէն ի վար : Անոր հարա~
ւային գոտիները կ'երկարին դէպի Գողթնեաց գա~
ւառը, իսկ հիւսիսայինները, կը հասնին մինչեւ
Գեղարքունեաց սահմանները և կը ներկայացնեն
բնութեան ամենէն չքնաղ տեսարանները :

Գեղ լեռը, իր անունը ժառանգած է Գեղամ նա~
հապետէն : Անոր յիշտակութիւնը այսպէս եղած
է մեր ապգային պատմութեան մէջ : «Գեղամ
չուեալ... յեզր ծովակի միոյ, և շինեալ անդ
գեօղս... և ըստ իւր իսկ անուանն զլեառն կոչէ
Գեղամ» : Այդ «Գեղամ» անունը սակայն, ժամա~
նակի ընթացքին, աւելի կարճցաւ և եղաւ «Գեղ» :
Անոր լանջերուն վրայ կան խել մը հին, անառիկ
դիրքերով օժտուած վանքեր, որոնց մէջ նշանա~
ւոր են Գեղարդը, Գառնին, Շողական, Մաքինա~
ցոցը և Կոթան :

Այս և այլ լեռներու լանջերուն և կամ բարձանց վրայ դանուող վանքերը, իրենց ամուր ու դժուարամատչելի գիրքերով, հին ժամանակներուն մէջ, ամէն կերպով, ո՞րքան օգտակար հանդիսացած են հայ ժողովուրդին։ Անոնք, մասնաւորապէս ամէն անդամ, երբ որ Արարատեան դաշտարնակ հայերու զլխուն վերև ճօճած է այլազդի բռնակալի մը սպառնալից ու ահարեկիչ սուրբ, տեղի ապաւինի եղած են անոնց համար։ Շնորհիւ այդ վանքապատճառաբաններուն, յիրաւի բազում և բազում կեանքեր փրկուած են։ Այս տեսակէտէն դատելով, կարելի է ըսել, թէ մանաւանդ այդ կարգի ամբազդիր հայ վանքերու հիմնադիրները, առհասարակ եղած են իմաստուն, հեռահայեաց և պայծառատես անձնաւորութիւններ։

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ

ՍԱՏՈՅԵԱՆ ՏՈՂԱՏԻՊ, Ֆրեզմօ, Քալիֆ.

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

ԱՐԱՐԱՏՀ

Ե Զ Մ Ի Ա Ռ Ի Ն	ԵԶ
Էջմիածնի վանքը	1
Տաճարը	6
Էջ մը Տաճարի, Մայր Աթոռի և կաթողիկոսներու Պատմութենէն	21
Դամբարաններ	56
Երգեցողութիւն	57
Հնադարանը	58
Գանձարան	61
Միւռոնօրհնութեան սեղանը	69
Վեհարան	71
Մինօդ	73
Միարաններու բնակարաններ	75
Վանականութիւնը	76
Մատենազարան	81
Տպարանը	84
«Արարատ»	85
Թանգարանը	87
Բնթերցարան	92
Ճեմարանը	93
Հիւանդանոց և Դեղարան	101
Սեղանատունը	102
Հիւրանոց	103
Ասպնջականութիւն	103

Այցելութեան ժամանակը	105
Հաղորդակցութեան զիւբութիւն	105
Օտար հիւրեր	106
Ներսէսեան լիձ	108
Անտառը	109
Զուր	109
Ագարակը	110
Շուկան	111
Ելեմտական	111
Վ. Ա. Դ. Ա. Բ Շ Ա. Պ Ա. Տ	
Երջապատը	117
Բարձրացում և անկում	118
Հարցեր	121
Արշակունեաց Տրդատի Պալատը	121
Ներկան	123
Հ Բ Ի Փ Ա Ի Մ Ե Ա Ն Ք	
Նահատակուճիները	126
Ա . Հոփիսիմէ	128
Ա . Գայիսանէ	135
Ա . Շողակաթ	141
Զ Ա Ի Ա Բ Թ Կ Ո Ց	
Հրաշակերու մը գետնատակ	145
Անցեալէն	145
Փառաց մհացորդներ	148
Պեղումներու արդիւնքը	150
Վերակազմութիւն	153
Ք Ա Ն Ա Ք Ե Ւ	
Արէսեան զատավայր	155
Խաչատուր Արովեանի խոկարանը	156
Ստուգաբանութիւն	157

Օ Շ Ա Կ Ա Ն

Մինչև Օշական	159
Գիւղը	160
Հողին երեսը և ներքել	162
Ուխտավայրեր	163
Սրբատանը	166
Վարդապետին գերեզմանը	170
Սահակ—Մեսրոպ	172
Երախտագիտութիւն	179

Ե Ղ Ի Վ Ա Ր Դ

Քաղաքագեօղը	182
Ուից կոխան	183
Կատարեալը	184
Թէոդորոս Զօրավար	185

Բ Ի Խ Ր Ա Կ Ա Ն

Վեհերու ամարանոցը	186
Արտաշէս Ա.ի յուշարձանը	187

Ա Շ Տ Ա Ր Ա Կ

Ծիծեռնակին բոյնը	188
Արքայական զրոսատեղի	189
Աշտարակեցիք	190
Քաղցր անուն	191

Ա Ա Ն Ա Հ Ի Ն

Ամրակուռ ճակատ մը	193
Արասի դաստակերտը	194
Հոգատարներ	195
Պարունակութիւն	197

Հ Ա Ղ Բ Ա Տ

Խոսրովանոյշի կանգնած Ա. խաչանչանը	200
-----------------------------------	-----

Եզ	Առևտուգանայ գլխաւոր նորոգիչ	201
	Զոյգ քոյրեր	202
159	Շիբակի ԴԱՇՏՈՐԱՅՔ ՈՒ ԱՄԲԱՐՔ	
160	Շարայի բնակետղը	204
162	Դաշտանկար	205
163	«Թէ քն Շարայի որկորն է,	
166	Մեր Շիբակայ ամբարքն չեն»	206
170	Շ Ի Բ Ա Կ Ա Խ Ա Ն	
172	Երազզաւոր	209
179	Շիբակաւանեան յուշեր	210
	Շօրակեալ	211
182	Շ Ի Բ Ա Կ Ա Խ Ա Ց	
183	Մաւրիկոսպոլիս	213
184	Աւշադրաւ երեսյթ	214
185	Տ Ե Կ Ո Ր	
	Պանծալի կոթողը	216
186	Թագաւորական հովանաւորութիւն	219
187	Գիւղակը	219
	Բ Ա Գ Ն Ա Ց Ր	
188	Բազինները քարայրներու խորը	220
189	Մայր Լուսոյն	220
190	Հ Ո Ռ Ո Մ Ո Ս	
191	Խօշավանք	222
	Բագրատունեաց չիրիմներ	226
193	Հոսումոսցիները	229
194	Ա Ն Ի	
195	Ակիզը ու վախճանը	231
197	«Անին ոէն, աշխարհս աւեր»	237
	Ցիշտակաբանները	239
200	Անիականք	274

	Էջ
Ճշմարիտ բարեկամները	278
Նորակառոյց չէնքեր	285
Ինչե՞ր գոյացած են բրդի շարժումէն	285
Գոյց Գիրքը	298
Բ Ա Գ Ա Ր Ա Ն	
Կուռքի ու խաչի ըմշաններուն	301
Սրբառեղիք	302
Աւելակաց պահապաններ	303
Ե Ր Ո Ւ Ա Ն Դ Ա Շ	
Կարճ օրեր	304
Հետախուզութիւն	305
Կ Ո Ղ Բ	
Լէնկթիմուրին դիմաղրովը	307
Ազահանքեր	308
Ա Կ Ո Ւ Ի	
Նոյ «արկ ուսի»	309
Մասեացունի Պօմպէն	311
Հիմակուան Ակոռին	311
Ա Ր Մ Ա Ւ Ի Ւ	
Էր Էրեմն	313
Առարկաներու գիւտ	315
Ա Ր Տ Ա Շ Ա Տ	
Հոչակաւոր մայրաքաղաքը	316
Հիմնումն ու քանդումը	317
Նկատողութիւն	319
ԽՈՐ ՎԻՐԱՊ	
Արտաշատի գուրը	321
Բուն փոսը	323
Գ Ո Ւ Ի Ւ Ն	

Աստանը	324
Արիւնու Դուխն	325
Այս օրուան պատկերը	326
Գ Ե Ղ Ա Բ Դ	
Այրիվանք	327
Միսիթար Այրիվանեցի	329
Կործանում և վերականգնում	329
Տեական հրապոյր	331
Գ Ա Ռ Ն Ի	
Արքունի ամբոցը	332
Վեհաշուք վլակոյակը	335
Հակապատկերը	336
Դ Ե Պ Ի Ս Ե Խ Ա Ն	
Հաճելի ճամբորդութիւն	337
Միւնիքէն	338
Գեղեցկազեղն Գեղարքունիք	341
Գոմածոր	342
Յամբարերդ	343
«Լողկա»	344
Գեղամայ ծովակը	344
Շովենաւ բանեցնելու արտօնութիւն	348
Կղզին	349
Մենաստանցիները	351
Վահահայրը	353
Նիւթական	355
Գողգոթային կայարանները	356
Հրաշազան դռներ	357
Քրիստոսի տաշտ—կոնքը	359
Հրաշքներ	360
Վանապատռում	364

Նորութիւններ	369
Ա.ՐԱՐԱՏԵԱՆ ԱՇԽԱՔ	
Նուիրական դաշտը	371
Տարածութիւն	374
Ազատ Հայաստան	375
Այժմհանը	378
Բազմութիւն և առասութիւն	380
Շող—սառ	383
Հիւանդութիւններ	384
Խայթող—լախող	385
Ոսողում և ողողում	386
Երասի գետը	387
Ախուրեան	392
Մեծամօր	393
Քասաղ	395
Հրազդան	396
Ազատ	397
Շրէց բլուր	397
Մէծ Մասիս լիոր	399
Փռքը Մասիս	412
Գինույ կամ Որկովի	414
Բամպարկ	416
Բարզող	417
Արագած	418
Արա	421
Շամիրամ	422
Գեղ	424



Պ Ա Տ Կ Ե Բ Ռ Ն Ե Բ Ը

Ս . կէմիածնի Տաճարը	5
Ս . կջմիածնի Վեհափառին գահը	13
Ներսէս Ե .	40
Գէորգ Դ .	44
Մկրտիչ Ա . Խրիմեան	46
Մատթէոս Բ . Իզմիրլեան	50
Գէորգ Ե . Սուրէնեան	54
Խորէն Եպ . Սակիանէ	79
Երկրորդ Պրօշակը	89
Գէորգեան Ճեմարանը	94
«Նարսու Գաթօլիկու»	149
Ս . Մեսրոպի Էկեղեցին	167
Ս . Սահակ	173
Ս . Մեսրոպ	177
Տէկորի Հարաւ արևմտեան տեսարանը	217
Խօշավանքի տաճարին մուտքի յառաջամասը	225
Խօշավանքի Սահակը Եկեղեցին և Աշոտ	
Աղորմածի ու Խոսրովանոյշի գերեզմանները	227
Անիի աւերակաց ընդհանուր տեսարանը	238
Պարիսպները	240
Դուբնի դուռը	242
Աւագ դուռը	243
Կաթողիկէ Մայր Եկեղեցին	245
Առաքելոցը	248
Ս . Փրկիչ	250
Աղուղամքենց	251
Բեիւնցը	252
Ս . Գրիգոր Լուսաւորիչ	254

	Էջ
Հովիւին ժամը	256
Դիսարան	260
Կաթողիկոսարան թէ դատարան	261
Միջնարերդ	263
Արքայատունը	267
Աղջկան բերդ	270
Կամուրջը	272
Գաղիկ Ա.ի արձանը	297
Մեան կզզին	350
Սարգիս Եպիսկոպոսի Փիլոյեան	354
Արդի Արքարատեան աշխարհը (քարտ.)	379
Մէծ Մասիս լեռը	401

ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ

- Էջ 65, տող առաջին, կրկնուած :
- » 68, տող 22րդ. ի «ակնկալներ»ը կարդալ «անակնկալներ» :
- Էջ 76, տող 17րդ. ը «կ'արտասանէր որ լսողին վը բայ հմայիչ երաժըշ»ը կարդալ «կայացուցիչներու թիւը քիչ է : Անոնցմէ» :
- Էջ 197, տող 5րդ. ը 11րդ. տողն է որ դրուած է վերը :
- Էջ 224, տող 17րդ. ը պիտի ըլլայ 18րդ. ին աեղը և տող 18րդ. ը 17րդ. ին աեղը :
- Էջ 277, տող 19րդ. ի «հակայակագ»ը կարդալ «հակայահակագ» :

